

2778

511 (076)

U-15

B761 O NWP
JAN 6 1929

610

Ann W

Ann W
Ann W
Ann W

1919 May 2

Ann W

511(076)

4-15

2 SEP 2006

20 MAY 2010

ՏԱՐԵՐՔ

Թ Ո Ի Ա Բ Ա Ն Ո Ի Թ Ե Ա Ն

ԲԱԺՆՈՒԱԾ ԵՐԵՔ ՇՐՋԱՆՆԵՐՈՒ

ՅՕՐԻՆԵՑ

Հ. ՄԵՍՐՈՊ Վ. ՍԱՀԱԿԵԱՆ

ՄԻԻԹԱՐԵԱՆ

ԲԱՐՉՐԱԳՈՑՆ ՇՐՋԱՆ

ՎԵՆԵՏԻԿ — Ս. ՂԱԶԱՐ

1911



25 JUL 2013

2778

Ե Ր Կ Ո Ւ Խ Օ Ս Ք

|||

Ջանացի ըստ կարելոյն խնամքով պատրաստել
 Թուաբանութեանս **Բարձրագոյն շրջանը**, զայն օգտակար
 ընելու նպատակով թէ՛ ուսանողներուն և թէ՛ գործի մար-
 դերուն: Երից կանոնի, շահու, զեղջման և ընկերութեան
 և այլն կանոններուն վրայ մանրամասն խօսելէ յետոյ,
 աշխատեցայ յստակ ոճով բացատրել յառաջատուութիւն-
 ներու և լոկարիթմի մասերը, որպէս զի ուսանողը կարող
 ըլլայ ըմբռնել բազաղրեալ շահու կանոնը, տարևորու-
 թիւնը և գլխավճարումը:

Դասագիրքիս երկրորդ մասը յատկացուցի ելմտական
 և առևտրական գործողութիւններու կարևոր մասերուն,
 և ի վերջոյ համառօտ ու ամփոփ տեղեկութիւն մը դրի
 տոմարակալութեան վրայ, հետեւելով այս մասին մէջ
 Լէյսէնի Թուաբանութիւններուն:

Կը յուսամ թէ դասագիրքս ընդունելութիւն պիտի
 գտնէ ուսուցիչներուն քով, որոնք անշուշտ ներողամիտ
 պիտի ըլլան սպրդած ակամայ սխալներուն:



5586-70

Տ. Ա. Ր Ե Ր Ք

Թ Ո Ւ Ա Բ Ա Ն Ո Ւ Թ Ե Ա Ն

ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՇՐՋԱՆ

Գ Լ Ո Ւ Խ Ա

Դրամ. (1)

1. Դրամը ամէն տեսակ վաճառքներու փոխանակութիւնը դիւրացընելու կը ծառայէ:

2. Երբ առաջին անգամ ոսկի և արծաթ մետաղները ճանչցուեցան, իրենց ունեցած առանձնայատկութեանց համար ամէն մարդ հետամուտ եղաւ զանոնք ձեռք բերելու: Մարդիկ ազնիւ մետաղները ծառայեցուցին փայլուն գեղեցիկ զարդեղէններ շինելու. սակայն ամէն բանէ աւելի զանոնք դրամի վերածեցին, տեսնելով որ փոքր քանակութեան մէջ ունին մեծ արժէք և ընդհանրապէս իրենց արժէքը հաստատուն կը պահեն: Այս երկու մետաղները փոխանակութեան համար կը գործածուին աւագի, ձոյլի, բոլորակի կամ դրամի ձևի ներքև:

3. Դրամի միութեան չափը իւրաքանչիւր ազգի մէջ տարբեր կշիռ և տարբեր արժէք ունեցած է:

Մեդրական դրութեան մէջ միութեան չափը առնուած է ֆր. որ է բոլորաձև արծաթ դրամը, $4 \frac{1}{2}$ կրամ արծաթ կշռով և $1 \frac{1}{2}$ կրամ պղինձի խառնուրդով. կամ 100ին 90 արծաթ և 10 պղինձ, որ կը կազմէ իր յարգը (titre) զոր կրնանք նշանակել նաև այսպէս. արծաթ ֆրանգն է խառնուրդ մը արծաթի և պղինձի, 0,90 արծաթ և 0,10 պղինձ: Արծաթին չափէս նաև ոսկի դրամներուն մէջ պղինձ խառնելը կարևոր

(1) Տես մեր Թուարանութեան Մէջին Շրջանը Է. Չափ դրամոց:

է. վասն զի ասով ազնիւ մետաղներուն պնդութիւնը կ'առաւելու և արգելք կ'ըլլայ դրամին սրբաշնորհ և ամրացնելու:

4. Գրամները կը շինուին ոսկիէ, արծաթէ, նիքելէ, պղինձէ և թուղթէ: Ոսկի և արծաթ դրամներուն իսկական արժէքը համեմատական է գրեթէ իրենց վրայ նշանակուած արժէքին հետ, և են ստոյգ դրամ: Սակայն նիքելէ, պղինձէ և թուղթէ դրամները՝ աւելի դրամի նշանակներ են, իսկական արժէք մը չունին:

5. Գրամի մը րոշակաւ կամ սնունակաւ արժէքն է նոյն դրամին վրայ նշանակուած արժէքը:

6. Գրամի մը իսկական արժէքն է դրամին մէջ պարունակուած ոսկիին կամ արծաթին կշռոյն զուտ արժէքը:

Օրինակի համար մէկ ֆրանգ արծաթ դրամին մէջ 4 1/2 կրամ զուտ արծաթ կայ, որ կը ցուցնէ իր իսկական արժէքը. դրամը կը կշռէ 5 կրամ, 1/2 կրամ պղինձի խառնուրդ ունի, և կ'արժէ մէկ ֆրանգ: Նմանապէս հինգ ֆրանգնոց արծաթ դրամին մէջ 22 1/2 կրամ զուտ արծաթ կայ, և 2 1/2 կրամ պղինձ, դրամը կը կշռէ 25 կրամ:

7. Գրամները կը կոխուին պետութեան փողերանոցներուն մէջ. մասնաւոր յանձնաժողով մը կայ որ կը հսկէ դրամի շինութեան, և անոնց յարգը և կշիռը ճշգրէին յետոյ շրջաբերութեան կը հանէ:

8. Գաղղիոյ փողերանոցը առանձնականաց ներկայացուցած ոսկի կամ արծաթ մետաղները դրամի կը փոխարկէ, որուն համար՝ կորուստը միասին հաշուելով, տուրք մը կ'առնէ: Այս տուրքը մէկ հազարակրամ ոսկի մետաղին համար, 0,900 յարգով, է 6 ֆր, 70. իսկ մէկ հազարակրամ արծաթի համար, նոյնպէս 0,900 յարգով, կ'առնէ 1 ֆր. 50:

Օրինակի համար, Գաղղիոյ փողերանոցին մէջ մէկ հազարակրամ ոսկիի համար, 0,900 յարգով, կը վճարեն 3100 ֆրանգ. հանելով ասկէ 6 ֆր. 70, շինութեան ծախքը կը մնայ 3093,30 ֆր. որ է իրական արժէք մէկ հազարակրամ ոսկիի, 0,900 յարգով: Արդ 1000 հազարորդը գտնելու համար կը բաժնենք 3100: $\frac{900}{1000}$ կամ $3100 \times \frac{1000}{900} = 3444,44$,

որ է մէկ հազարակրամ զուտ ոսկիի իսկական արժէքը: Այս զուտ ոսկիի արժէքէն հանելով պետութեան առած տուրքը 6,70 ֆր. կը մնայ 3437 ֆրանգ. ուրեմն մէկ հազարակրամ զուտ ոսկիի արժէքը, դրամի փոխելով կ'ըլլայ

$$3093,30 \times \frac{1000}{900} = 3437 \text{ ֆրանգ:}$$

Մէկ հազարակրամ արծաթին, 0,900 յարգով, կը վճարուի

200 ֆրանգ, ուսկից հանելով 1,50 ֆրանգ շինութեան ծախքը, կը մնայ 198,50 ֆրանգ. որ է իրական արժէք մէկ հազարակրամ արծաթի 0,900 յարգով. հետևապէս մէկ հազարակրամ զուտ արծաթին, 1000 հազարորդով, իրական արժէքն է 220,56 ֆրանգ: Արդ մէկ հազարակրամ զուտ արծաթին իսկական արժէքն, 1000 հազարորդ յարգով, է.

$$200 \times \frac{1000}{900} = 222,22$$

Ուրեմն ազնիւ մետաղներուն իսկական արժէքն է հետևեալը.

$$1 \text{ հազարակրամ զուտ ոսկի} = \text{ֆր. } 3444,44$$

$$1 \text{ ,, ,, զուտ արծաթ} = \text{ֆր. } 222,22$$

Կիրառուելու. — Երբ կ'ուզենք ո՛ր է է յարգով ոսկիին գինը գտնել, կը բազմապատկենք վերի տուած զուտ ոսկին առաջարկեալ յարգով թիւերուն հետ և արտադրեալը կը բաժնենք հազարի վրայ:

Օրինակ. — Գտնել 920 1/2 յարգով ձոյլ ոսկիին արժէքը:

$$1 \text{ Հազարկր. ոսկի զուտ } \frac{1000}{1000} = \text{ֆրանգ. } 3437$$

$$\text{ուրեմն } \frac{3437 \times 920,50}{1000} = \text{ֆրանգ } 3163,76$$

Օրինակ. — Գտնել 835 յարգով ձոյլ արծաթի արժէքը:

$$1 \text{ Հարկ. զուտ արծաթ } \frac{1000}{1000} \text{ յարգով} = \text{ֆրանգ. } 220,56$$

$$\text{որով } \frac{220,56 \times 835}{1000} = \text{ֆրանգ. } 184,16$$

9. Անգղիոյ մէջ դրամ կոխելու ծախքը պետութեան վրայ է, և ոչ անհատներու, հետևապէս փոխանակութեան արժէքին և իսկական արժէքին մէջ տարբերութիւն մը չկայ:

10. Օսմանեան փողերանոցին մէջ կոխուած օսմանեան լիւրայի յարգն է 916 2/3, կը կշռէ 7,216 կրամ, իր արժէքն է բաղդատելով ֆրանգին հետ՝ 22,783.79 ֆրանգ:

11. Հաւասար կշիռով, ոսկի դրամը 15 1/2 անգամ աւելի արժէք ունի արծաթ դրամէն: Որով դիւրութիւն մ'է մեզի դրամոց հաշիւը կշռելով ընելը:

Արդ գիտենք թէ մէկ ֆրանգ արծաթ դրամը կը կշռէ 5 կրամ. հետևապէս մէկ կրամ արծաթը 5 անգամ նուազ արժէք պիտի ունենայ, այսինքն 0,20 պիտի արժէ: Եւ քանի որ 1 կրամ արծաթը կ'արժէ ֆրանգ. 0,20, մէկ կրամ ոսկին պիտի արժէ 15 1/2 անգամ աւելի, կամ $0,20 \times 15,5 = \text{ֆր. } 3,10$:

Ուրեմն	1 կրամ	նսկին կ'արժէ	Ֆրանգ. 3, 10
	1 ,,	արծաթ դրամ	,, 0, 20
որով 1000 կրամ	նսկի դրամը	պիտի արժէ	Ֆրանգ. 3100
և 10 ,,	արծաթ ,,	,, ,,	Ֆրանգ. 2

Դնենք զլիսաւոր ազգերուն դրամներուն ցուցակը բաղդաւ տելով զանոնք ֆրանգի հետ:

Յ Ո Ւ Յ Ա Կ

Գլխաւոր ազգերուն դրամները, բաղդատուած

ֆրանգի հետ:

Ա Ն Գ Ղ Ի Ա

		Ֆրգ.
Լիրա Սղեւիկն	= 20 շեւիկն	նսկի 25,22
Կէս Սղեւիկն	= 10 շեւիկն	,, 12,61
Քորոն	= 5 շեւիկն	արծաթ 5,81
Կէս - Քորոն		,, 2,91
Ֆլորէն	= 2 շեւիկն	,, 2,32
Շեւիկն	= 12 բէնս	,, 1,16
Կէս - Շեւիկն	= 6 բէնս	,, 0,58
4 բէնս		,, 0,39
3 բէնս		,, 0,29
Բէնի	պղինձ	0,10
Կէս - բէնի		,, 0,05
Ֆէրթէնի		,, 0,025

Թղթադրամը (պանքնօթ) 5, 10, 20, 50, 100, 200, 500, 1000 լերա

Ա Ի Ս Տ Բ Ի Ա Ե Ի Հ Ո Ի Ն Գ Ա Բ Ի Ա

		Ֆրգ.
Քառասպատիկ տուրաղ	նսկի	47,41
Տուրաղ	,,	11,85
20 քորոն	,,	21,00
10 քորոն	նսկի	10,50
Ֆիորին (2 քորոն)	արծաթ	1,86

		Ֆրգ.
Քորոն (100 հեւէր)	արծաթ	0,95
Թաւէր Մարիա - Թերեզա	,,	5,20
20 Հեւէր	Ներքէլ	0,210
10 Հեւէր	,,	0,105
2 Հեւէր	պղինձ	0,030
Հեւէր	,,	0,015
Պետուէրան Թղթադր. 5, 10, 50, 100,		
1000 ֆիրգ.		

Գ Ե Բ Մ Ա Ն Ի Ա

		Ֆրգ.
Կրկին - քորոն = 20 մարք	նսկի	24,69
Քորոն = 10 մարք	,,	12,35
5 մարք	,,	6,17
5 մարք	արծաթ	5,56
2 մարք	,,	2,22
1 մարք = 100 բֆէնիկ	,,	1,11
50 բֆէնիկ	,,	0,56
20 բֆէնիկ	,,	0,22
20 բֆէնիկ	Ներքէլ	0,22
10 բֆէնիկ	,,	0,11
5 բֆէնիկ	,,	0,055
2 բֆէնիկ	պղինձ	0,022
բֆէնիկ	,,	0,011
Թղթադրամ. 5, 20, 50, 100, 500 և		
1000 մարք.		

Ե Գ Ի Պ Տ Ո Ս

		Ֆրգ.
Լիրա եզիպտական = 100 դաշեկան.	նսկի	25,61
Կէս - Լիրա եզիպտական	,,	12,81
20 դաշեկան	,,	5,13
10 դաշեկան	,,	2,56
5 դաշեկան	,,	1,28
20 դաշեկան	արծաթ	5,13
10 դաշեկան	,,	2,59
5 դաշեկան	,,	1,29
2 դաշեկան	,,	0,52
դաշեկան	,,	0,26
Կէս - դաշեկան	,,	0,13
Քառորդ դաշեկան	,,	0,06

Հ Ո Ւ Ա Ն Տ Ա

	Փրգ.
Կրկին - սուբադ	23,66
10 Ֆիորին	20,83
Տուբադ	11,83
Ռեբողալէս = 2 1/2 Ֆիորին	5,25
Ֆիորին (100 չէնդ)	2,10
Կէս - Ֆիորին	1,05
25 չէնդ	0,51
10 չէնդ	0,20
5 չէնդ	0,10
2 1/2 չէնդ	0,051
չէնդ	0,021
Կէս - չէնդ	0,010
Թղթադրամ 10, 25, 40, 50, 60, 100, 200, 300, 1000 Ֆիորին:	

Ճ Ա Բ Ո Ն

	Փրգ.		Փրգ.
20 Իեն	51,67	20 Սէն արծաթ	0,96
10 Իեն	25,83	10 Սէն	0,48
5 Իեն	12,92	5 Սէն ներքէլ	0,239
Իեն	2,58	Սէն պղինձ	0,0258
50 Սէն արծաթ	2,39	5 Սէն	0,0129
Թղթադրամ 1, 5, 10, 100 Իենոց:			

Մ Ի Ա Յ Ե Ա Լ - Ն Ա Հ Ա Ն Գ Ք

	Փրգ.
Կրկին - էլլե = 20 սուար	103,65
Էլլե	51,83
Կէս - էլլե	25,91
3 սուար	15,35
2 1/2 սուար	12,95
Տուար	5,34
Տուար (100 չէնդ)	5,18
Կէս - սուար	2,50
Քառորդ - սուար	1,25

	Փրգ.
20 չէնդ	1,25
Տիւ (10 չէնդ)	5,50
5 չէնդ	0,25
2 չէնդ	0,05
Թղթադրամ 1, 3, 5, 10, 20, 50, 100, 500, 1000 սուար:	

Պ Ա Ր Ս Կ Ա Ս Տ Ա Ն

	Փրգ.		Փրգ.
Թուման	8,92	Քրան	0,92
1/2 Թուման	4,52	2 Շահի	0,092
2 Քրան	1,78	Շահի	0,046
2 Քրան արծաթ	1,84		

Պ Ո Ի Լ Կ Ա Ր Ի Ա

	Փրգ.		Փրգ.
100 Լէվա	100	20 Սղողինքի	0,20
20 Լէվա	20	10 Սղողինքի	0,10
10 Լէվա	10	5 Սղողինքի	0,05
5 Լէվա արծաթ	5	2 1/2 Սղողինքի	0,025
2 Լէվա	1,86	10 Սղողինքի	0,10
1 Լէվա	0,93	5 Սղողինքի	0,05
50 Սղողինքի	0,46	2 Սղողինքի	0,02
Թղթադրամ 20, 50, 100, 500 Լէվա			

Ռ Ո Ի Մ Ա Ն Ի Ա

	Փրգ.		Փրգ.
20 Լէյ	20	20 Պանի	0,186
10 Լէյ	10	10 Պանի	0,093
5 Լէյ	5	5 Պանի	0,046
3 Լէյ արծաթ	5	10 Պանի	0,093
2 Լէյ	1,86	5 Պանի	0,046
1 Լէյ	0,93	2 Պանի	0,023
Կէս - Լէյ (50 պանի)	0,46	Պանի	0,013
Թղթադրամ 20 և 100 Լէյ			

Ս Ե Ր Պ Ի Ա

	Ֆրգ.		Ֆրգ.
20 Տինար	ոսկի 20	20 Փարա	նիբել 0,20
10 Տինար	„ 10	10 Փարա	„ 0,10
5 Տինար	արծաթ 5	5 Փարա	„ 0,05
2 Տինար	„ 1,86	10 Փարա	պղինձ 0 10
Տինար (100 փարա)	„ 0,93	5 Փարա	„ 0,05
50 Փարա	„ 0,50	Փարա	„ 0,01

Ռ Ո Ւ Ս Ի Ա

	Ֆրգ.
Էմբերիալ = 15 րուպլը	ոսկի 40
10 րուպլը	„ 26,66
Կէս - էմբերիալ	„ 20
Րուպլը (անուանական արժէք)	արծաթ 4
Բուլգինը = 50 քոբէք	„ 2
Չէրվէրդաբ = 25 քոբէք	„ 1
20 ֆոբէք	„ 0,40
15 ֆոբէք	„ 0,30
10 ֆոբէք	„ 0,20
5 ֆոբէք	„ 0,10
5 ֆոբէք	պղինձ 0,130
3 ֆոբէք	„ 0,078
2 ֆոբէք	„ 0,053
Ֆոբէք	„ 0,026
Կէս - քոբէք	„ 0,013
1/4 ֆոբէք	„ 0,006

Թղթադրամք 1, 3, 5, 10, 25, 100,
500 րուպլը:

Տ Ա Ճ Կ Ա Ս Ս Ա Ն

	Ֆրգ.
500 Դաշեկան	ոսկի 113,82
250 Դաշեկան	„ 56,96
100 Դաշեկան	„ 22,78
50 Դաշեկան	„ 11,39
25 Դաշեկան	„ 5,70

20 Դաշեկան	արծաթ	4,44
10 Դաշեկան	„	2,22
5 Դաշեկան	„	1,11
2 Դաշեկան	„	0,44
Դաշեկան	„	0,22
Կէս - դաշեկան = 20 Փարա	„	0,11
40 Փարա	մէդալլէք	0,22
20 Փարա	„	0,11
10 Փարա	„	0,055
5 Փարա	„	0,027
Փարա	„	0,005

Թղթադրամ Պանք Օղղոմանին
100, 250, 500 դաշեկան:

Գ Լ Ո Ւ Խ Բ.

Ա. ՅԱՐԱՐԵՐՈՒԹԻՒՆ. — Բ. ՀԱՍԵՄԱՏՈՒԹԻՒՆ. —

Գ. ՊԱՐՁ ԵՐԻՑ ԿԱՆՈՆ. — Դ. ԲԱՂԱԻՐԵԱԼ ԵՐԻՑ ԿԱՆՈՆ:

Ա

Յարաբերումներ

12. Սահման. — Երբ երկու թիւեր շաղկապուելը իրարու հետ մեկը մեկը միասին վրայ բաժնետրոյ, երբ յարաբերողը կը կու չուի ՅԱՐԱՐԵՐՈՒԹԻՒՆ կամ ԲԱՆ:

Օրինակի համար 20 և 5 թիւերը իրարու հետ բազում տեղով կը գտնենք որ մին միւսէն 4 անգամ մեծ է, և կամ

փոքր: Այսպէս $\frac{20}{5} = 4$, ուրիցս 20 թիւին առ 5 ունեցած

յարաբերութիւնն է 4: Կոյնպէս 12 առ 3 յարաբերութիւնն

է $\frac{12}{3} = 4$, և 5 առ 7 է $\frac{5}{7}$ և այլն:

13. Երկու թիւեր յարաբերութիւններուն մեջ երբ յարաբերութիւնն է առաջինին չափը, երկրորդը իր չափ միտքեան առնելով:

Օրինակ. ունինք երկու երկայնութիւններ, մին 15 մեդր. երկրորդը 5 մեդր. այս երկու քանակութիւններուն մէջ երբ

յարաբերութիւնն է $\frac{15}{5} = 3$. որով երկրորդը կը չափէ ա-

ռաջինը 3 անգամ:

Նոյնպէս երկու աման, մին 5 լիտր կ'առնէ և միւսը 7 լիտր, իրենց յարաբերութիւնն է $\frac{5}{7}$

14. Յարաբերութիւն մը գրելու երկու եղանակ կայ. առաջինը՝ երկու տուեալ թիւերուն մէջ երկու կէտ դնելով. երկրորդը՝ կոտորակի ձևով:

Կ'ուզենք բաղդատել 8 թիւը 2ի հետ, կը գրենք այսպէս
 $8 : 2 = 4$. կամ $\frac{8}{2} = 4$

15. Յարաբերութեան մը ձախակողմեան առաջին անդամը կը կոչուի ՆԱԽԲԵՐՈՒՄ, և երկրորդը՝ ՀԵՏԵՆՈՐՒ, և անոնց քանորդը՝ ԲԱՆ: Վերի տուած յարաբերութեան մէջ 8 թիւն է նախընթաց և 2 թիւը՝ հետևորդ, և անոնց քանորդը 4՝ է բան:

Երբ երկու թիւեր կը բաղդատենք մէկը միւսէն հանելով, այն ատեն յարաբերութիւնը կը կոչուի տարբերակ և կամ յոռաբանական յարաբերութիւն: Ինչպէս, 6 և 2 թիւերն իրարմէ հանելով, մին միւսէն 4 թուով մեծ է կամ փոքր: Իսկ եթէ իրարու վրայ բաժնելով բաղդատենք, ինչպէս վերն ըրինք, այն ատեն յարաբերութիւնը կը կոչուի երկրաչափական կամ յանոյրական յարաբերութիւն:

12 · 8 = 4, տարբերական յարաբերութիւն, բանն է 4:
12 : 8 = $\frac{12}{8}$ քանորդ. յարաբեր. բանն է $1 \frac{1}{2}$:

15. Գիտողութիւնը յանոյրական յարաբերութեան վրայ: Ա. — Յարաբերութեան մը նախընթացը հաւասար է հետևորդին՝ բաժանեալ թանի:

Բ. — Հետևորդը հաւասար է նախընթացին բազմապատկելով բանի:

Գ. — Բանն հաւասար է նախընթացին բազմապատկելով զայն հետևորդով:

Դ. — Եթէ մի և նոյն թուով բազմապատկենք կամ բաժնենք նախընթացն և հետևորդը, բանն անփոփոխ կը մնայ:

17. Վերի ըսածներէս կը հետևի թէ, երբ յարաբերութեան մը անդամներէն մին անձանօթ ըլլայ, կրնանք գտնել զայն միւս երկու ծանօթ անդամներով: Անձանօթը կը նշանակենք տ կամ ք գիրերով: Օրինակի համար.

$30 : 6 = տ$. $տ = \frac{30}{6} = 5$

ԿՐԹՈՒԹԻՒՆ Ա.

1. 10 : 2 = տ	6. 21 : 3 = տ	11. 8 ³ / ₄ : 5 = տ
2. 8 : 4 = տ	7. 36 : 9 = տ	12. 3 : $\frac{1}{2}$ = տ
3. 6 : 3 = տ	8. 13 : 4 = տ	13. $\frac{3}{4}$: $\frac{2}{3}$ = տ
4. 18 : 6 = տ	9. 6 : 5 = տ	14. 4 ³ / ₅ : 2 ¹ / ₂ = տ
5. 20 : 4 = տ	10. 16 : 5 = տ	15. 2 ¹ / ₃ : 1 ² / ₅ = տ

Բ

Համեմատութիւն

Սահմանք

18. Ա. — ՀԱՄԵՍԱՏՈՒԹԻՒՆ կ'ըսուի՝ երկու հաւասար յարաբերութիւններ որոնք իրարու հետ միացած եւ հաւասարութեան նշանով:

19. Բ. — Համեմատութիւնը չորս անդամ ունի, ինչպէս.
 $\frac{8}{2} = \frac{12}{3}$ կամ 8 : 2 = 12 : 3

այս չորս թիւերը կը կազմեն համեմատութիւն մը, վասն զի երկու իրարու հաւասար յարաբերութիւններ են: Սոյն համեմատութեան չորս անդամները կը կարգանք այսպէս. ոչք այնպէս կը համեմատի երկուքին՝ ինչպէս տասներկուքը երեքին:

Համեմատութեան մը առաջին և չորրորդ անդամները կը կոչուին եզերք, իսկ երկրորդ և երրորդ անդամները՝ միջինք: Այսպէս 8 և 3 են եզերք, 2 և 12 են միջինք:

20. Երկու տեսակ համեմատութիւն կայ, յանոյրական կամ երկրաչափական համեմատութիւն, տարբերական կամ յոռաբանական համեմատութիւն, ըստ որում համեմատութիւնը կարգուող երկու հաւասար յարաբերութիւնները քանորդական են կամ տարբերական:

20 : 5 = 16 : 4 քանորդական համեմատութիւն.
9 · 3 = 8 · 2 տարբերական համեմատութիւն:

21. Գ. — Համեմատութեան մը առաջին անդամը կը կոչուի առաջին նախընթաց, երկրորդը՝ առաջին հետևորդ. երրորդը՝ երկրորդ նախընթաց, չորրորդը՝ երկրորդ հետևորդ:

Դարձեալ չորրորդ անգամը կ'ըսուի նաև չորրորդ համեմատական, և երրորդը՝ երրորդ համեմատական:

22. Դ. — Երբ համեմատութեան մը երկու միջին անդամները հաւասար են, այն համեմատութիւնը կը կոչուի շարունակ միջին համեմատողիւն:

Օրինակի համար

$$\begin{array}{l} 27 : 9 = 9 : 3 \\ \text{դարձեալ} \quad 40 : 20 = 20 : 10 = 10 : 5 \\ \text{զոր կրնանք գրել} \quad 40 : 20 : 10 : 5 \end{array}$$

Յատկութիւնը քանորդական համեմատութեան

23. Ա. — Ամեն համեմատողիւն մէջ միջիններուն արտադրեալը հաշուար է եզերքներուն արտադրեալին:

Օրինակի համար.

$$\frac{8}{4} = \frac{6}{3}$$

$$\text{ուսկից } 8 \times 3 = 4 \times 6$$

կամ, առաջին և երկրորդ անդամներուն քանորդը հաշուար է երրորդ և չորրորդ անդամներուն քանորդին:

$$\text{ինչպէս վերի օրինակին մէջ. } \frac{8}{4} = 2, \quad \frac{6}{3} = 2$$

24. Բ. — Հակառակաւ, չորս թիւեր տրուած են, որոնց երկու երկու արտադրեալները իրարու հաշուար են, կը ձևագրեն համեմատողիւն մը:

Ունենանք չորս թիւեր 18, 3, 12, 2, այնպէս որ

$$18 \times 2 = 12 \times 3$$

կրնանք այս թիւերը համեմատութեան ձևի դնել.

$$\frac{18}{3} = \frac{12}{2}$$

25. Գ. — Համեմատութեան մը n և է նախընթացը և անոր հետեորդը, կամ նախընթացները և հետեորդները կըրնանք մի և նոյն թուով բազմապատկել կամ բաժնել առանց համեմատութեան զօրութիւնը փոխելու: Կամ, մի և նոյն թուով կրնանք չորս անդամներն ալ բաժնել կամ բազմապատկել, առանց անոնց զօրութիւնը փոխելու:

$$\text{Օրինակի համար. } \frac{8}{4} = \frac{20}{10}$$

$$\text{բազմապատկելով } \frac{8 \times 2}{4} = \frac{20 \times 2}{10} \quad \cdot \quad \frac{16}{4} = \frac{40}{10}$$

$$\text{կամ բաժնելով } \frac{8 : 2}{4 : 2} = \frac{20 : 2}{10 : 2} \quad \cdot \quad \frac{4}{2} = \frac{10}{5}$$

26. Դ. — Համեմատութեան մը անդամները կրնանք ութ կերպով իրարու հետ փոխել առանց համեմատութեան զօրութիւնը փոխելու:

$$1. \frac{12}{4} = \frac{6}{2}$$

$$5. \frac{6}{2} = \frac{12}{4}$$

$$2. \frac{12}{6} = \frac{4}{2}$$

$$6. \frac{6}{12} = \frac{2}{4}$$

$$3. \frac{4}{12} = \frac{2}{6}$$

$$7. \frac{2}{6} = \frac{4}{12}$$

$$4. \frac{4}{2} = \frac{12}{6}$$

$$8. \frac{2}{4} = \frac{6}{12}$$

27. Ե. — Ամեն համեմատողիւն մէջ նախընթացներուն գումարը կամ տարբերութիւնը այնպէս կը համեմատուի նախընթացներէն միոյնի, ինչպէս հետեւորդներուն գումարը կամ տարբերութիւնը կը համեմատուի հետեւորդներէն միոյնի:

$$\text{Օրինակ. } 15 : 3 = 25 : 5$$

$$\text{յաւելով } 15 + 25 : 25 = 3 + 5 : 5$$

$$\text{ուսկից } 40 : 25 = 8 : 5$$

$$\text{համեմատութիւնը ճիշդ է, վասն զի } 40 \times 5 = 25 \times 8$$

Սոյն համեմատութիւնը բարձրամբ փորձելով

$$25 - 15 : 15 = 5 - 3 : 3$$

$$\text{ուսկից } 10 : 15 = 2 : 3$$

28. Սոյն օրինակը կոտորակի ձևով գրելով կրնանք նոյնպէս տրուած կանոնը փորձել.

$$\frac{15}{3} = \frac{25}{5}$$

յաւելմամբ կամ բարձրամբ

$$\frac{25 + 15}{25} = \frac{5 + 3}{5} :$$

29. 2. — Երբ ունենանք շարք մը հաւասար յարաբերութիւններ, նախընթացներուն գումարը այնպէս կը համեմատուի նետևորդներուն գումարին, ինչպէս այս յարաբերութիւնը մեկուն նախընթացը կը համեմատուի իր նետևորդին:

Օրինակ. $\frac{24}{12} = \frac{30}{15} = \frac{12}{6} = \frac{4}{2} = \frac{2}{1}$

ուսկից $\frac{24 + 30 + 12 + 4 + 2}{12 + 15 + 6 + 2 + 1} = \frac{12}{6}$

յաւելլով $\frac{72}{36} = \frac{12}{6}$

30. Ե. — Երբ համեմատութեան մը անդամներէն մին անժամօր ըլլայ, կրնանք միշտ երեք ծանօթ անդամներով անժամօրը գտնել:

Եթէ անժամօթը եզերքներէն մին է, պէտք է երկու միջինները բազմապատկել և ելած արտադրեալը բաժնել ծանօթ եզերքին վրայ:

Օրինակ. $\frac{36}{4} = \frac{27}{m}$

ուսկից $m = \frac{4 \times 27}{36} = \frac{108}{36} = 3$

ուրեմն m անժամօթին արժէքն է 3:

Ուրիշ օրինակ $\frac{25}{5} = \frac{15}{m}$

ուսկից $m = \frac{15 \times 5}{25} = 15 \times \frac{5}{25} = 15 \times \frac{1}{5} = 3$

Իսկ եթէ միջիններէն մին անժամօթ է, պէտք է երկու եզերքները բազմապատկել, և ելած արտադրեալը բաժնել ծանօթ միջինին վրայ:

Օրինակ. $\frac{16}{4} = \frac{m}{9}$

ուսկից $m = \frac{16 \times 9}{4} = 9 \times \frac{16}{4} = 9 \times 4 = 36$

ուրեմն m անժամօթին արժէքն է 36:

31. Ը. — Երբ միջին համեմատութեան մը միջին անդամը անժամօթ է, այն ատեն երկու բիւշերուն միջին համեմատականն է այս երկու բիւշերուն արտադրեալին քառակուսի արմատը:

Օրինակ. ունենանք միջին համեմատութիւն մը որուն երկու միջինները անժամօթ ըլլան, այս անժամօթները կը գտնենք հետևեալ ոճով.

$\frac{9}{m} = \frac{m}{4}$

ուսկից $m^2 = 9 \times 4 = 36$

և $m = \sqrt{36} = 6$

$\frac{9}{6} = \frac{6}{4}$

որով

Ուղիղ եւ խոտոր համեմատութիւն

32. Երկու քանակութիւններ կամ երկու բիւշեր իրարու նշոյլ համեմատական են՝ երբ միոյն անկողի միշտ այ համեմատութիւն կ'աճի:

Օրինակի համար. եթէ 40 օքքա վաճառք 120 դահեկան կ'արժէ, 100 օքքան սրչափ պիտի արժէ - անշուշտ աւելի պիտի արժէ: Ուրեմն օքքա ցուցնող թիւն աճելով՝ դահեկան ցուցնող թիւն ալ պիտի աճի:

Ուրեմն վաճառքի մը գինը համեմատական է իր կշռոյն, իր չափին, իր քանակութեան: Կերպասի մը մէկ մեդրը կ'արժէ 15 դահեկան, 6 մեդրը վեց անգամ աւելի պիտի արժէ, և այլն: Եթէ մէկ լիտր հեղուկը կ'արժէ 2 դահեկան, 8 լիտրն ութ անգամ աւելի պիտի արժէ:

Նոյն ոճով աշխատարի մը վարձքը համեմատական է ըրած աշխատութեանը, իր անցուցած ժամանակին:

33. Երկու քանակութիւններ կամ երկու բիւշեր իրարու խոտոր համեմատական են՝ երբ մեկուն անկողի միշտ համեմատութիւն կը նուազի:

Օրինակ. եթէ 10 գործաւոր գործ մը կը լինցընեն 15 օրուան մէջ, 30 գործաւոր նոյն գործը քանի՞ օրուան մէջ կրնան լինցընել: Յայտնի է թէ գործաւորները շատցընելով օրերուն թիւը կը նուազի. ժամանակը կը վատակիւնը ուժը կը կորսնցընենք, աւելի գործաւոր բանեցընելով: Եթէ գործաւորաց թիւը նուազեցընենք՝ օրերուն թիւը կը բազմանայ:

34. Համեմատութեան վրայ հաստատուած են երկից կանոն, Շանոն կանոն, Բնկերութեան կանոն և այլն. որոնց վրայ կարգաւ պիտի խօսինք:

ԿՐԹՈՒԹԻՒՆ Բ.

Գտնել հետևեալ համեմատութիւններուն անձանօթները.

- 1. 9 : 6 = 27 : "
- 2. 10 : 24 = 25 : "
- 3. 28 : 40 = 35 : "
- 4. 60 : 132 = 70 : "
- 5. 84 : 35 = 60 : "
- 6. $\frac{52}{13} = \frac{m}{91}$
- 7. $\frac{38}{8,40} = \frac{m}{42}$
- 8. $\frac{9,75}{83} = \frac{m}{58,10}$
- 9. $\frac{58}{9,6} = \frac{m}{1,92}$
- 10. $\frac{19,6}{m} = \frac{15,8}{79}$
- 11. $\frac{104}{m} = \frac{7,96}{55,72}$
- 12. $\frac{m}{14,3} = \frac{93}{37,2}$
- 13. $\frac{m}{0,154} = \frac{5,80}{77}$
- 14. $\frac{m}{100} = \frac{0,82}{1,64}$
- 15. $\frac{4}{5} : \frac{3}{4} = \frac{1}{2} : m$

Գտնել միջին համեմատականը հետևեալ թիւերուն.

- | | | |
|--------------|--------------|------------------|
| 16. 5 և 80 | 21. 16 և 64 | 26. 5,80 և 52,2 |
| 17. 14 և 126 | 22. 6 և 24 | 27. 6,77 և 61,03 |
| 18. 27 և 243 | 23. 64 և 400 | 28. 24,95 և 99,8 |
| 19. 8 և 392 | 24. 32 և 648 | 29. 22 և 13,75 |
| 20. 17 և 272 | 25. 475 և 19 | 30. 12,5 և 2,88 |

Գ

Պարզ Երկից Կանոն

35. Սահման. — Երբ համեմատութեան մը երեք անդամները ծանօթ են ու չորրորդն անծանօթ, սոյն համեմատութիւնը կը կոչուի պարզ երկից կանոն.

36. Համեմատութեան գլխուն մէջ բացատրեցինք անծանօթը գտնելու եղանակը, ինչպէս նաև անդամները պարզելու կերպը. նոյնը պիտի գործածենք երկից կանոնին մէջ:

37. Երկից կանոնին մէջ լուծուելիք առաջարկութիւնները ուղիղ կամ խտտոր համեմատութիւն մը կրնան ձևացնել: Սակայն առաջարկութիւնը կարգադրելու ատեն հարկ չէ մասնաւոր մտադրութիւն ընել անոնց, այլ պէտք է ըստ հետևազայ կանոնի համեմատութեան ձևի տակ զնել տրուած առաջարկութիւնը: Բայց եթէ միուրեակ կանոնով կ'ուզենք լուծել, ինչպէս քիչ վերջը պիտի բացատրենք, պէտք է անհրաժեշտ մտադրութիւն ընել ուղիղ կամ խտտոր համեմատութեան:

38. Կանոն. — Առաջարկութիւն մը լուծելու համար պէտք է անծանօթը չորրորդ անդամ դնել, և անոր տեսակը՝ երրորդ անդամ. իսկ մնացած երկու անդամները շարելու համար պետք է նայիլ՝ երբ անծանօթն իր տեսակին մեծ պիտի ըլլայ, երկրորդ անդամ մեծագոյն թիւը դնելու է, երբ փոքր պիտի ելլէ՝ երկրորդ անդամ փոքրագոյնը դնելու է: Օրինակ. — Քանի՞ կ'արժէ 120 մերը շարք երբ 4 մերը կ'արժէ 16 դասնկաւ:

Լուծումն. — Իւրաքանչիւր տեսակները տակէ տակ կը գրենք.

$$\begin{array}{l} \text{մերը } 120 \\ \text{,, } 4 \\ \text{,, } 16 \end{array} \quad \begin{array}{l} \text{դէկ } m \\ \text{,, } 16 \end{array}$$

$$4 : 120 = 16 : m$$

$$m = \frac{120 \times 16}{4} = 480$$

Նախ տ անծանօթը կը դնենք չորրորդ անդամ, և անոր տեսակը 16 դասնկանը՝ երրորդ անդամ:

Յետոյ կը հարցնենք, եթէ 4 մերը 16 դասնկան արժէ, 120 մերը որչափ պիտի արժէ. անշուշտ աւելի պիտի արժէ. ուրեմն տ անծանօթը իր նախընթացին՝ 16էն աւելի պիտի ելլէ. որով մերը ցուցնող թիւերէն մեծագոյնը առաջին հետևորդ կը դնենք և փոքրագոյնը՝ առաջին նախընթացյետոյ ըստ կանոնի անծանօթին զօրութիւնը կը գտնենք:

Որի՞չ օրինակ. — Եթէ 18 գործաւոր գործ մը 9 օրուան մէջ կը լրջնցընեն, 6 գործաւոր քանի՞ օրուան մէջ պիտի լրջնցընեն նոյն գործը:



5586-70

Լուծումներ.

գործաւոր 18 օր 9
 ,, 6 ,, "

 ուսկից 6 : 18 = 9 : m

 որով m = $\frac{18 \times 9}{6} = 27$ օր

Անձանօթը տ՝ դրինք չորրորդ անգամ, և անոր տեսակը 9 օր՝ երրորդ անգամ:

Յետոյ հարցուցինք, եթէ 18 գործաւոր 9 օրուան մէջ կը լրմնցընեն գործ մը, 6 գործաւոր նոյն գործը լրմնցընելու քանի՞ օր պիտի անցընեն, քանի որ գործաւորներուն թիւը կը նուազի, հակառակաւ օրերուն թիւը կը բազմանայ. ուրեմն անձանօթը իրեն տեսակէն՝ 9 օրէն, աւելի պիտի ելլէ. և այլն:

Օրինակ երրորդ. — Շոգեկառք մը 42 ժամուան մէջ 294 մղոն միջոց կը քալէ. որչափ ժամ պիտի անցընէ 273 մղոն տեղ կտրելու համար:

Լուծումներ.

մղոն 294 ժամ 42
 ,, 273 ,, m

 ուսկից 294 : 273 = 42 : m

 և m = $\frac{273 \times 42}{294} = 39$ ժամ

 կամ $\frac{294}{273} = \frac{42}{m}$

 և m = $42 \times \frac{273}{294} = 39$:

39. ԿԱՆՈՆ ՄԻՌՈՒԹԵԱՆ. ԵՐԻՑ ԿԱՆՈՆ ՊԱՐՁ ԵՒ ՈՒՂԻՂ. — Երբ 12 օքքա ձէրը կ'արժէ 130 դանեկան, 4 օքքա ձէրը որչափ պիտի արժէ:

Հոս օքքա և դանեկան ցուցընող քանակութիւնները ուղիւ համեմատական են իրարու:

Գործողութիւնը կը կարգադրենք այսպէս.

օքքա 12 դհկ 130
 ,, 4 ,, m

 և կ'ըսենք.

Որովհետև 12 օք. ձէթ կ'արժէ 130 դանեկ.

1 օք. ձէթ 12 անգամ նուազ պիտի արժէ $\frac{130}{12}$

4 օք. ձէթ պիտի արժէ 4 անգամ աւելի $4 \times \frac{130}{12}$

և գործողութիւնը կը լուծենք

m = $4 \times \frac{130}{12} = \frac{4 \times 130}{12} = 43 \frac{1}{3}$ դանեկան:

40. Ուրեմն, պարզ և ուղիղ համեմատական երկից կանոնին մէջ անձանօթը հաւասար է իր համապատասխան թիւին

130ին, բազմապատկեալ $\frac{4}{12}$ յարաբերութեամբ, որ ուղիղ

համեմատական է դանեկան ցուցընող յարաբերութեան,

և $\frac{m}{130}$ հետ:

Ուրիշ օրինակ. — Շոգենաւ մը 32 օրուան մէջ 3072 մղոն կտրեց, 84 օրուան մէջ որչափ մղոն պիտի երթայ:

Լուծումներ.

Որովհետև 32 օրուան մէջ կը կտրէ մղոն 3072

1 օրուան մէջ պիտի կտրէ $\frac{3072}{32}$

84 օրուան մէջ, 84 անգամ աւելի տեղ

պիտի երթայ 84 $\times \frac{3072}{32}$

ուրեմն m = $84 \times \frac{3072}{32} = 8064$

Արդ օրերը ցուցընող յարաբերութիւնը $\frac{32}{84}$ ուղիղ համե-

մատական է մղոն ցուցընող $\frac{3072}{m}$ յարաբերութեան հետ:

41. ԵՐԻՑ ԿԱՆՈՆ, ՊԱՐՁ ԵՒ ԽՈՏՈՐ ՀԱՍԵՄԱՏԱԿԱՆ. — Երբ 9 գործաւոր աշխատորիւն մը կը լրմնցընեն 15 օրուան մէջ, 12 գործաւոր նոյն աշխատորիւնը քանի՞ օրուան մէջ պիտի լրմնցընեն:

Լռժոռնն. — Հոս գործաւորներուն թիւը և օրերուն թիւը խոտոր համեմատական են իրարու, վասն զի որչափ գործաւորներ բազմաթիւ ըլլան այնքան քիչ ժամանակ կ'անցընեն աշխատութիւնը լրմնցընելու:

Գործողութիւնը կը կարգադրենք այսպէս.

գործաւոր 9	օր 15
,, 12	,, 11

և կ'ըսենք, որովհետև

9 գործաւոր աշխատութիւնը կը լրմնցընեն 15 օրուան մէջ
1 գործ. 9 անգ. աւելի ժաման. պիտի անցընէ 9×15

12 գործ. 12 անգ. նոշազ ,, ,, անցընեն $\frac{9 \times 15}{12}$

ուրեմն $m = \frac{9 \times 15}{12} = 11 \frac{1}{4}$

42. Արդ. պարզ և խոտոր համեմատական երից կանոնի մէջ անծանօթը հաւասար է իր համապատասխան 15 թիւի

բազմապատկեալ $\frac{9}{12}$ յարաբերութեամբ, որ օրերը ցուցը.

նոզ $\frac{15}{m}$ յարաբերութեան հետ խոտոր համեմատական է:

Ոչրիչ օրինակ. — Նաւ մը 40 օրուան պաշար ունի, սակայն ծովուն վրայ 50 օր կենալու պարտաւորուելով, օրական ոսճիկը որչափի պիտի վերածէ:

Լռժոռնն. —

Որովհետև նաւուն պաշարը 40 օրուան համար է, օրական

ոսճիկը կ'ըլլայ $\frac{1}{40}$. իսկ մէկ օրուան համար պիտի ըլլայ 40

անգամ աւելի, 1×40 . 50 օրուան համար 50 անգամ նուազ

$$\frac{1 \times 40}{50} = \frac{4}{5}$$

ուրեմն $m = \frac{40 \times 1}{50} = \frac{4}{5}$:

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆԵՐ Գ.

Պարզ երից կանոնի.

1. Եթէ 75 մեզր ապրանք կ'արժեն 1245 ֆր. 25 մեզրը որչափ պիտի արժէ:
2. Նաւ մը 57 ժամուան մէջ 370 $1\frac{1}{2}$ մղոն կ'անէ, որչափ մղոն պիտի առնէ 60 ժամուան մէջ:
3. Տան մը ծախքը 25 օրուան մէջ 350 ֆրանգ է, որչափ ծախք պիտի ըլլայ 80 օրուան մէջ:
4. Տան մը ծախքը 80 օրուան մէջ 548 ֆրանգ է, որչափ ժամանակի մէջ 849,40 ֆրանգ պիտի սպառէ:
5. Որչափ շապիկ կրնանք շինել 212,80 մեզր լաթով եթէ 156,80 մեզրով կը շինուի 70 շապիկ:
6. Եթէ 99 ֆրանգով 60 հազարակրամ միս կը գնուի, քանի՞ հազարակրամ կրնանք գնել 72,60 ֆրանգով:
7. Գործաւոր մը 90 օրուան մէջ 346,50 ֆրանգ շահեցաւ, քանի՞ օր պէտք է 427,35 ֆրանգ շահելու համար:
8. Մարդ մը 55 օրուան աշխատութեան համար 176 ֆրանգ առաւ, 256 ֆրանգ առնելու համար քանի՞ օր պէտք է աշխատի:
9. Եթէ 52 գործաւոր 2392 մեզր կը գործեն, որչափ մեզր պիտի գործեն 30 գործաւոր նոյնչափ ժամանակի մէջ:
10. Որչափ կ'արժէ 30 թաշկինակ, եթէ 5 $1\frac{1}{2}$ երկուտասանեակը արժէ 306,90 ֆրանգ:
11. Եթէ 240 լիտր ձէթը կը կռնէ 219,60 հազկր. որչափ պիտի կռնէ մէկ հարիւրալիտր ձէթը:
12. Որչափ հազարակրամ հաց պէտք է 1860 զինուորներու, եթէ 360 զինուորներու նոյնչափ ժամանակի պաշարն է 1530 հազարակրամ հաց:
13. Աղբիւր մը 18 վայրկենի մէջ 216 լիտր ջուր կուտայ, որչափ լիտր ջուր պիտի տայ մէկ ժամուան մէջ:
14. Եթէ 9 շիշ կը պարունակեն 6,75 լիտր գինի, որչափ շիշ պէտք է 2 տակառ գինիի, եթէ իւրաքանչիւր տակառը առնէ 4,50 հարիւրալիտր:
15. Քսան կտոր չուխայ, իւրաքանչիւրը 45,50 մեզր, որչափ պիտի արժեն եթէ 16,80 մեզրն արժէ 210 ֆրանգ:
16. Շոգեկառք մը 95 հազարամեզր տեղ կը վազէ 2 ժամուան և 32 վայրկենի մէջ. կ'ուզենք իմանալ թէ Ա. քաղա-

քէն Բ քաղաք երթալու յորչափ ժամանակ պիտի դնէ, եթէ այս քաղաքներուն հեռավորութիւնն է 429 հազարամետր:

17. Մարդ մը յանձն կ'առնէ 246 հազարակրամ ծանրութիւնը 5 հազարամետր հեռու տեղ փոխադրել 45,50 ֆրանս գով, բայց կը տեսնէ թէ տեղոյն հեռավորութիւնը 6850 մետր է, յորչափ ֆրանգ պիտի պահանջէ:

18. Եթէ օքքա մը վաճառք կ'արժէ 25 1/4 դահեկան, քանի՞ կ'արժէ անոր 160 տիրէմը:

19. Գործատան մը տեսուչը տարւոյն վերջը իր աշխատաւորներուն 2409 ֆրանգ շնորհք ըրաւ, որոնց թիւը անձանօթ է. սակայն գիտենք թէ այս գումար դրամը հաւասար բաժնուեցաւ, և թէ անոնց մէջէն 49 հոգւոյ մասն եղաւ 894,25 ֆրանգ. քանի՞ հոգի էին աշխատաւորները:

20. Կրնանք 12 մետր թաւիչը վաճառել 240 ֆրանգի գիտնալով թէ ամէն 7 մետրը մեզի 119 ֆրանգի եղած է, յորչափ մետր պիտի վաճառենք 145,50 ֆրանգ շահելու համար:

21. Զանգակատան մը շուքը չափելով գտանք 18,50 մետր, իսկ անոր զուգահեռական գաւազանի մը տուած շուքն է 0,42 մետր. ինչչափ է զանգակատան բարձրութիւնը:

22. Ո՛րչափ պիտի շահինք վաճառքի մը վրայէն, եթէ անոր $\frac{7}{20}$ մասէն շահած ենք 1920,80 ֆրանգ:

23. Մարդ մը իր ընելիք ճամբուն $\frac{7}{16}$ մասը քալած է 12 օրուան մէջ. քանի՞ օր պէտք է տակաւին քալէ իր տեղը հասնելու համար:

24. Փոսի մը մէջէն շուրջ դուրս հանելու համար ջրհան գործիքը 47 վայրկենի մէջ 692,78 հարիւրալիտր շուրջ հանեց, ու ամբողջը պարպելու համար 7 օր և 18 ժամ անցուց, յորչափ հարիւրալիտր շուրջ կար փոսին մէջ:

25. Աղբիւր մը մէկ ժամու և 16 վայրկենի մէջ 9 խորանարդ մետր շուրջ տուաւ, քանի՞ ժամ պիտի անցընէ համբարանոց մը լեցընելու՝ որ 58,50 մետր խորանարդ մեծութիւն ունի:

26. Ո՛րչափ է երեք տակառ գինիին գինը, որուն իւրաքանչիւրը 4,50 հարիւրալիտր կ'առնէ, եթէ 24 հարիւրալիտրն արժէ 876 ֆրանգ:

27. Շէնքի մը համար պէտք է 186000 մետր խորանարդ հող փոխադրել. օգոստոս 24 առաւօտէն սկսեալ ամբողջ 18 նոյեմբեր փոխադրուեցաւ 110000 մետր խոր. գործը երբ պիտի լինայ:

28. Մարդ մը իր եկամուտին իւրաքանչիւր 25 ֆրանգին

վրայ կ'ուզէ 3,50 ֆրանգ խնայողութիւն ընել, յորչափ խնայողութիւն կրնայ ընել եթէ իր եկամուտն ըլլայ 3066 ֆրանգ:

29. Աշխատաւոր մը գործ մը կը կատարէ 20 օրուան մէջ, ուրիշ մը նոյնը կը լնցընէ 30 օրուան մէջ: Ո՛րչափ ժամանակի մէջ պիտի լնցընեն երկուքը միատեղ աշխատելով:

Լուծումն. Ա. աշխատաւորը 1 օրուան մէջ $\frac{1}{20}$ կ'ընէ, Բ.ը

$$\frac{1}{30}, \text{ և միասին } \frac{1}{20} + \frac{1}{30} = \frac{1}{12} \text{ մասն աշխատու}$$

թեան. և այլն:

30. Մարդ մը գործ մը կը լնցընէ 30 օրուան մէջ, ուրիշ մը 40 օրուան մէջ, և տղայ մը 60 օրուան մէջ. երեքը միասին աշխատելով քանի՞ օրուան մէջ պիտի լնցընեն:

31. Աւտորիոյ քանի՞ ֆիորինը հաւասար է Բրուսիոյ 1237 դալեոին, եթէ 40 ֆիորինը Բրուսիոյ 30 դալեոին կը հաւասարի:

32. Ամերիկոյ 9 տոլառը հաւասար է 46,62 ֆրանգի. քանի՞ ֆրանգ կ'ընէ 3240 տոլառը:

33. Գործ մը 38 գործաւոր 140 օրուան մէջ կը լնցընեն. նոյն գործը 95 օրուան մէջ լնցընելու համար քանի՞ գործաւոր պէտք է:

34. Երեսունը վեց աշխատաւոր կրնան լնցընել պատ մը 60 օրուան մէջ, քանի՞ աշխատաւոր պիտի աւելցընեմ որպէս զի պատը 48 օրուան մէջ լնինայ:

35. Մարդ մը օրը 10 ժամ քալելով 25 օրուան մէջ ճամբորդութիւնը լնցուց, քանի՞ օր պիտի անցընէր եթէ օրը 12 1/2 ժամ քալէր:

36. Նաւ մը 120 օրուան պաշար ունի և նաւուն վրայ կան 20 անձեր: Երեսուն օր նաւելէն յետոյ ներս կը մտնեն 10 անձեր և ս: Կ'ուզենք իմանալ. 1. քանի՞ օրուան պաշար մնաց. 2. եթէ ուզենք որ պաշարը նոյնչափ ժամանակի բաւէ, յորչափի պէտք է վերածել օրական ոռճիկը:

37. Բերդի մը մէջ 1500 զինուորներ կան, որոնք 4 ամսուան պաշար ունին. կը հասնին ուրիշ 500 զինուորներ: Պաշարը քանի՞ ամիս պիտի բաւէ, և ուզելով որ պաշարը նոյնչափ ժամանակի բաւէ, յորչափի պիտի վերածենք իւրաքանչիւրին ոռճիկը:

38. Գործաւոր մը մայիս, յունիս և օգոստոս ամիսներուն մէջ օրը 3,68 ֆրանգ կը շահի. բայց գիտնալով թէ հետեւալ երկու ամիսները առանց գործի պիտի մնայ, յորչափ պիտի

սպառէ օրը, որպէս զի մինչև հոկտեմբերի վերջը առած դրամը բաւէ:

39. Սենեկի մը պատերը գոցելու համար 65 մեդր թուղթ գործածեցինք, 0,46 մեդր բարձրութեամբ: Քանի մեդր պէտք է ուրիշ թղթէ մը որուն բարձրութիւնն է 0,325 մեդր:

40. Տասը ոտայնանկներ 1240 մեդր լաթ շինելու համար 18 օր անցուցին, օրը 14 ժամ աշխատելով: Քանի՞ օր պիտի անցընեն նոյնչափ լաթ շինելու եթէ օրը 12 ժամ աշխատին:

41. Անիւ մը 24 ակոռայ ունի, որ ուրիշ անւոյ մը ակոռաներուն մէջ կը մտնեն, որոնց թիւն է 32: Եթէ առաջինը մէկ վայրկենի մէջ 40 շրջան ընէ, նոյնչափ ժամանակի մէջ երկրորդը քանի՞ շրջան պիտի ընէ:

42. Անիւ մը ունինք որուն ակոռներուն թիւն է 60, կը մտնէ ուրիշ անւոյ մը ակոռներուն մէջ, որոնց թիւն է 96: Քանի՞ շրջան պիտի ընէ առաջինը ժամուան մը մէջ, եթէ երկրորդը ժամուան մէջ 1080 շրջան կը կատարէ:

7

Բաղադրեալ Երից կանոն

43. Սահման. — Երբ երից կանոնի սևդաւններուն քիչը երէքին աւելի ըլլայ, կը կոչուի բաղադրեալ երից կանոն:

44. Օրինակ. — Եթէ 40 մարդ 9 օրուան մէջ, օրը 12 ժամ աշխատելով, 176 մեդր գործ մը լմացցին. քանի՞ մեդր պիտի գործեն 72 մարդ, 14 օրուան մէջ, օրը 8 ժամ աշխատելով:

Լուծումն. — Քանակութիւնները կը կարգադրենք այսպէս.

40 մարդ	9 օր	12 ժամ	176 մեդր
72 „	14 „	8 „	„ „

յետոյ տ կ իրեն տեսակը 176 թիւը չորրորդ կ երրորդ անգամ կը դնենք. իսկ միւս թիւերն երկու երկու առնելով համեմատութեան ձևի կը դնենք, ինչպէս ըրինք պարզ երից կանոնի մէջ:

$$\begin{array}{l} 40 : 72 \\ 9 : 14 \\ 12 : 8 \end{array} \quad \Bigg| \quad = 176 : m$$

սպա առաջին նախընթացները իրարու հետ, և առաջին հե-

տևորդները իրարու հետ կը բազմապատկենք, որով կը վերածուի պարզ երից կանոնի:

$$\text{Այսպէս} \quad \frac{40 \times 9 \times 12}{72 \times 14 \times 8} = \frac{176}{m}$$

$$\text{պարզելով} \quad \frac{15}{28} = \frac{176}{m}$$

$$\text{ուսկից} \quad m = \frac{28 \times 176}{15} = 328 \frac{8}{15}$$

Արդ, նախ տ անծանօթը չորրորդ անգամ դրինք և անոր տեսակը՝ 176 մեդրը կորորդ անգամ:

Յետոյ առնելով 40 և 72 թիւերը, որոնք մարդոց քանի հատ ըլլալը կը ցուցընեն, ըսինք՝ եթէ 40 մարդ 176 մեդր գործեն, 72 մարդ աւելի պիտի գործեն, կայլն:

Եթէ 9 օրուան մէջ 176 մեդր գործեն, 14 օրուան մէջ աւելի պիտի գործեն. կայլն

Եթէ օրը 12 ժամ աշխատելով 276 մեդր գործեն, օրը 8 ժամ աշխատելով աւելի քիչ պիտի գործեն. կայլն:

45. Երկրորդ օրինակ. — Աղբիւր մը վեց ծորակ ունի, ուրիշ մը 4 ծորակ. առաջնոյն ծորակները օրը 16 ժամ բաց կը կենան, և երկրորդինը՝ 18 ժամ: Առաջինը 6 1/2 օրուան մէջ 1839,5 Հլ. ջուր կու տայ. երկրորդինը քանի՞ օրուան մէջ 2547 Հլ. ջուր պիտի տայ:

Լուծումն. — Թիւերը կը կարգադրենք այսպէս.

6 ծորակ	16 ժամ	1839,5 Հլ.	6 1/2 օր
4 „	18 „	2547 „	„ „

Ապա վերի տրուած կանոնին համեմատ կը շարենք.

$$\begin{array}{l} 4 : 6 \\ 18 : 16 \\ 1839,5 : 2547 \end{array} \quad \Bigg| \quad = 6 1/2 : m$$

$$\text{ուսկից} \quad \frac{4 \times 18 \times 1839,5}{6 \times 16 \times 2547} = \frac{6,5}{m}$$

$$\text{պարզելով} \quad \frac{1839,5 \times 3}{2547 \times 4} = \frac{6,5}{m}$$

$$\text{ուրեմն} \quad m = \frac{10188 \times 6,5}{5518,5} = 12 \text{ օր.}$$

46. Երրորդ օրինակ. — 50 գործաւոր 18 օր աշխատելով, օրը 8 ժամ, բարձրացուցին պատ մը 125 մեդր երկայնութեամբ, և 3 մեդր բարձրութեամբ: Փանի՞ օր պէտք է որպէս զի 32 գործաւոր, օրը 10 ժամ աշխատելով, կարենան պատ մը բարձրացընել 200 մեդր երկայնութեամբ և 4 մեդր բարձրութեամբ, պատերուն հաստութիւնը նոյն:

Լուծումն. — Անդամները կը կարգադրենք այսպէս.

50 գործաւոր	8 ժամ	125 մեդր	3 բարձր.	18 օր
32	10	200	4	

շարելով անդամները

$$\left. \begin{array}{l} 32 : 50 \\ 10 : 8 \\ 125 : 200 \\ 3 : 4 \end{array} \right\} = 18 : m$$

ուսկից

$$\frac{32 \times 10 \times 125 \times 3}{50 \times 8 \times 200 \times 4} = \frac{18}{m}$$

պարզելով

$$\frac{25 \times 3}{200} = \frac{18}{m}$$

ուրեմն

$$m = \frac{200 \times 18}{25 \times 3} = \frac{200 \times 6}{25} = 48 \text{ օր:}$$

ԱՌՏԱՍՐԿՈՒԹԻՒՆԵՐ Դ.

Բազադրեալ երեց կանոնի

1. 20 մարդ 93 օրուան մէջ կը շահին 5896,20 ֆրանգ, սրբաբաբի պիտի շահին 14 անձեր 65 օրուան մէջ:

2. Վարժարանի մը մատակարարը 1476,80 ֆրանգ սպառեց 65 աշակերտներուն 16 օրուան կերակուրի համար: Ո՞րչափ ծախք պիտի ըլլայ 48 օրուան մէջ եթէ աշակերտներուն թիւը 52 ըլլայ:

3. Ութ անձեր պանդոկի մը մէջ 710,40 ֆրանգ սպառեցին 12 օրուան մէջ, սրբաբաբի պիտի սպառեն 11 անձեր, 11 օրուան մէջ:

4. Տասներեք գործաւոր 27 օրուան մէջ 1080 մեդր գործեցին, քանի գործաւոր պէտք է 26 օրուան մէջ 480 մեդր գործելու համար:

5. Ուղղանկիւնային դաշտ մը կ'արժէ 6400 ֆրանգ, իր երկայնութիւնն է 276 մեդր և լայնութիւնը 180 մեդր: Ո՞րչափ երկայնութիւն պիտի ունենայ ուրիշ դաշտ մը, որ 168 մեդր լայնութիւն ունի և կ'արժէ 4200:

6. Փանի՞ օր պէտք է աշխատին 18 որմնադիր պատ մը հիւսելու համար, 144 մեդր երկայնութեամբ և 4,25 մեդր բարձրութեամբ, և մէկ մեդր լայնութեամբ, օրը 8 1/2 ժամ աշխատելով, գիտնալով որ 50 գործաւոր 40 օրուան մէջ, օրը 10 ժամ աշխատելով հիւսեցին 1000 մեդր երկայնութեամբ, 0,80 մեդր լայնութեամբ և 4 մեդր բարձրութեամբ պատ մը:

7. 640 մեդր երկայնութեամբ ճամբայ մը լուսաւորելու համար ամիսը 322,56 ֆրանգ ծախք եղաւ. լապտերները իւրարմէ 8 մեդր հեռաւորութեամբ դրուած են և իւրաքանչիւրը 120 լիտր կազ կը սպառէ ժամը, որուն մէկ մեդր խորանարդը կ'արժէ 0,28 ֆրանգ, և ամէն գիշեր 8 ժամ կը վառին: Ո՞րչափ պիտի արժէ 1080 մեդր երկայնութեամբ ճամբու մը լուսաւորութիւնը, որուն լապտերները իւրարմէ 10 մեդր հեռաւորութիւն ունին, և իւրաքանչիւրը ամէն մէկ ժամուան 140 լիտր կազ կը սպառէ, մեդր խորանարդը 0,32 ֆրանգ, և 24 ժամուան մէջ 12 ժամ կը վառին:

8. 72 գործաւոր շինեցին 80 կտոր լաթ, իւրաքանչիւրը 48 մեդր երկայնութեամբ և 1,08 մեդր լայնութեամբ, 24 օրուան մէջ, օրը 9 ժամ աշխատելով: Կուզենք իմանալ թէ քանի՞ գործաւոր պէտք է գործածել 64 կտոր լաթ շինելու համար, ամէն մէկը 45 մեդր երկայնութեամբ, սակայն 0,12 մեդր նուազ լայնութեամբ, և 16 օրուան մէջ օրը 12 ժամ աշխատելով:

9. Երկու շոգեկառք նոյն վայրկենին կը բաժնուին, մէկը Բարիզէն և միւսը Լիոնէն, զիրար դիմաւորելու ընթացքով: Առաջինը 8 հազարամեդր աւելի ճամբայ կ'ընէ երկրորդէն ամէն մէկ ժամուան, և այն կէտը ուր զիրար կը կտրեն կը բաժնէ Բարիզէն Լիոն եղած միջոցը երկու մասի, որոնք իրարու այնպէս կը համեմատին ինչպէս 6 առ 5: Գտիր երկու շոգեկառքերուն իւրաքանչիւրին արագութիւնը:

Լուծումն. — Եթէ երկրորդին արագութիւնը կոչենք m , առաջինին արագութիւնը պիտի ըլլայ $m + 8$. որով կ'ունենանք

$$\frac{6}{5} = \frac{m + 8}{m}$$

10. Երկու շոգեկառ նոյն ճամբան կ'ընեն, առաջինը 150 ճանապարհորդ ունի և 75 մղոն կը վազէ 12 ժամու մէջ. երկրորդը 240 ճանապարհորդ ունի և 96 մղոն կ'երթայ 15

ժամու մէջ. առաջինը 1650 օքթա պաշարի պէտք ունի, երկրորդը համեմատաբար որչափ պարտի ունենալ:

11. Երկու ձի կը գնենք և կը վճարենք անոնց ուժերուն ուղիղ համեմատութեամբ և անոնց տարիքներուն խոտոր համեմատութեամբ: Անոնցմէ մին 4 տարեկան և 8 ամսուան է, միւսը 7 տարուան, առաջինին ուժը այնպէս կը համեմատի երկրորդին ուժին ինչպէս 7 1/2 կը համեմատի 5ին: Ո՞րչափ պիտի արժէ երկրորդը եթէ առաջինին վճարեցինք 480 Ֆրանգ:

12. Փոս մը կրնան փորել 80 մարդիկ 60 օրուան մէջ. 12 օրէն վերջ անոնց կ'ընկերանան 20 մարդիկ ալ, և 8 օր յետոյ 14 հոգի ևս: Քանի՞ օրուան մէջ փորուեցաւ այս փոսը:

13. Գիւղաքաղաքի մը պահապան զինուորներուն թիւն է 900, որոնց համար 2700 Հլ. ցորենը կրնայ բաւել 10 ամիս. սակայն հոն կը հասնի գունդ մը զինուոր, և թէպէտ միատեղ 1620 Հլ. ցորեն կը բերեն, սակայն պաշարը 9 ամիս կը բաւէ: Կուգենք գիտնալ թէ գիւղաքաղաքը քանի՞ զինուոր մտաւ:

14. Վաճառքի մը 12 սնտուկը, որոնց իւրաքանչիւրը կը կշռէ 90 Հզկ. կ'արժէ 6264 Ֆրանգ. և ուրիշ վաճառքի մը 26 սնտուկը կ'արժէ 11310 Ֆրանգ: Կ'ուզենք գիտնալ թէ ինչ է այս վերջին սնտուկներէն միոյն ծանրութիւնը, երբ առաջնոյն գինը այնպէս կը համեմատի երկրորդին գնոյն ինչպէս 9 առ 5:

Գ Լ Ո Ի Խ Բ

Շահու կանոն

Ա

Սահմանք

47. Ա. — Ո և է շարժուն կամ անշարժ ստացուածներ կրնան դրամական վաստակ մը արդիւնաւորել:

48. Բ. — Երբ գումար մը դրամ ուրիշի փոխը կ տրուի, դրամը վարձու տալ է, ուսկից եկած վարձքը կը կոչուի շահ, և այս փոխ տրուած դրամը՝ դրամագրութիւն: Ուրեմն.

49. Գ. — Դրամագրութիւն է այն դրամի գումարն որ վարձք մը յառաջ կը բերէ:

50. Դ. — Շահն է այն վարձքը զոր դրամագրութիւն մը կը բերէ. փոխատուն կը կոչուի դրամատէր:

51. Ե. — Սակն է հաստատուն գումարի մը շահը, այս գումարն է 100: Սակը ընդհանրապէս մէկ տարուան ժամանակի միջոցով կը հաշուի:

52. Զ. — Ժաւնակիր կը ցուցնէ թէ դրամագրութիւն մը որչափ ատեն շահու դրուած է:

53. Եւսուորչիւն. — Սակը ամէն տեղ և ամէն ատեն նոյն չէ: Գաղղիոյ մէջ ամէնէն բարձրն է 5, Անգլիոյ մէջ 3. Տաճկաստանի մէջ 7-9: Պետութեան սահմանած սակն օրինաւոր կ'ըսուի. իսկ երբ անհատներու մէջ փոխառութիւն կ'ըլլայ աւելի բարձր սակով, այն ատեն եկածն անիրաւ շահ է, որով կ'ըսուի վաշխ կամ տոկոս (usure):

54. Շահու կանոնին մէջ տարին 360 օր կը համրուի, կամ 12 ամիս. իւրաքանչիւր ամիսը 30 օր:

55. Շահու կանոնը երկու տեսակ է պարզ և շաղաղրեալ: Պարզ Շահու կանոնն է երբ դրամագրութիւն անփոփոխ կը մնայ որչափ ատեն որ շահագործութեան մէջն է: Բաղաղրեալ Շահու կանոն կ'ըսուի երբ իւրաքանչիւր տարւոյ կամ սահմանեալ ժամանակէ մը վերջը շահը դրամագրութիւն վրայ կ'աւելցուի, նոր դրամագրութիւն մը ձեւացնելու համար, որով երկրորդ շրջանին այն ալ շահ կը բերէ:

56. Վերի տրուած սահմաններէն կը հետեի թէ շահու կա-
նոնի մէջ հինգ անդամներ կան. Գրամագլուխ, Շահ, Սակ,
100, Ժամանակ: Կոչենք դրամագլուխը Գ, շահը՝ Շ, սակը՝
Ս և ժամանակը՝ Ժ: Գրամագլուխ և 100 նոյն տեսակ են,
ինչպէս նաև Ս և Շ, կրնանք կարգադրել այսպէս:

$$\begin{array}{ccc} \text{Գ} & \cdot & \text{Ժ} & \cdot & \text{Շ} \\ 100 & \cdot & 1 & \text{տարի} & \cdot & \text{Ս} \end{array}$$

Համեմատութեան վերածելով

$$\frac{\text{Գ} : 100}{\text{Ժ} : 1} = \text{Շ} : \text{Ս}$$

ուսկից $\text{Գ} \times \text{Ժ} : 100 = \text{Շ} : \text{Ս}$

նաև (1) $\text{Գ} \times \text{Ժ} \times \text{Ս} = \text{Շ} \times 100$

Այս (1) հիմնական ձևէն կը ծագին հետագայ չորս ձևերը:

Գրամագլուխը հաւասար է (2) $\text{Գ} = \frac{100 \times \text{Շ}}{\text{Ժ} \times \text{Ս}}$

Շահը հաւասար է (3) $\text{Շ} = \frac{\text{Գ} \times \text{Ժ} \times \text{Ս}}{100}$

Սակը հաւասար է (4) $\text{Ս} = \frac{100 \times \text{Շ}}{\text{Գ} \times \text{Ժ}}$

Ժամանակը հաւասար է (5) $\text{Ժ} = \frac{100 \times \text{Շ}}{\text{Գ} \times \text{Ս}}$

Բ

Պարզ Շահու կանոն

1. Գիւտ Շահու տարիներով

$$57. \text{Ձև (3)} \quad \text{Շ} = \frac{\text{Գ} \times \text{Ս}}{100} \times \text{Ժ}$$

Օրինակ. — Ո՞րչափ շահ կը բերէ 36000 դահեկանը՝ 5
առ 100 (կամ 5%) սակով, մէկ տարուան մէջ:

Լուծումն. — Որովհետև

$$\begin{array}{ccccccc} 100 \text{ դահեկան մէկ տարուան մէջ} & & & & & & \text{կը բերէ } 5 \\ & & & & & & \frac{5}{100} \\ 1 & \text{''} & \text{''} & \text{''} & \text{''} & \text{պիտի բերէ} & \frac{5}{100} \end{array}$$

$$\text{և } 36000 \text{ '' '' '' '' '' } 36000 \times \frac{5}{100}$$

Ուրեմն մէկ տարուան մէջ.

$$\text{Շ} = \frac{5 \times 36000}{100} = 1800$$

58. Ուրիշ օրինակ. — Ո՞րչափ շահ կը բերէ 16000
Ֆրանգ, 5% տարին, 9 տարուան մէջ:

$$\text{Լուծումն. — } \text{Շ} = \frac{5 \times 16000}{100} \times 9$$

$$\text{պարզելով} \quad \text{Շ} = \frac{5 \times 160}{1} \times 9 = 7200$$

59. Ծանօթորոշիւն. — Երբ սակը 5% է, դրամագլխոյ
մը շահը գտնելը դիւրին կ'ըլլայ. և կրնանք նոյն իսկ մտքով
գտնել: Վասն զի պէտք է դրամագլուխը 5ով բազմապատկել
և 100ի վրայ բաժնել. կամ որ նոյն է դրամագլուխը 20ի

վրայ բաժնել միայն: Վասն զի $\frac{\text{Գ} \times 5}{100}$, կամ պարզելով

$$\frac{\text{Գ} \times 1}{20} : \text{Արդ թիւ մը 20ի վրայ բաժնելու համաօտ է}$$

դանակն է, նախ 10ի վրայ բաժնել և ելածին կէսը առնել:

Օրինակ. — Ո՞րչափ է 880 ֆր. ին շահը, տարին 5 0/0 սակով:

$$\tau = \frac{880 \times 5}{100} = \frac{880}{20} = \frac{88}{2} = 44$$

Օրինակ. — Ո՞րչափ է 562,80 ֆր. ին շահը, 5 0/0 սակով:

$$\tau = \frac{562,80 \times 5}{100} = \frac{562,80}{20} = \frac{56,28}{2} = 28,14$$

2. Գիւտ Շահու ամիսներով

60. Ամիսներուն շահը գտնելու համար պէտք է մէկ տարւոյ գտած շահը 12 թիւին վրայ բաժնել, որով կը գտնենք մէկ ամսոյ շահը, և ելածը բազմապատկել ամիսները ցուցընող թիւին հետ, որոնց շահը կ'ուզենք:

Օրինակ. — Ո՞րչափ շահ կը բերէ 6 ամսոյ մէջ 20000 ֆրանգը. 5 0/0 տարին:

Լուծումն. —

$$\tau = \frac{5 \times 20000}{100} \times \frac{6}{12}$$

պարզելով $\tau = \frac{5 \times 200}{1} \times \frac{1}{2} = 500$

61. Ամիսներուն շահը գտնելու համար կրնանք հետևեալ կերպով կարգադրել տարեկան շահուն վրայէն առնելիք մասերը:

Շահ 2 ամսոյ, պէտք է տարեկանին	$\frac{1}{6}$	գտնել
„ 3 „ „ „ „	$\frac{1}{4}$	„
„ 4 „ „ „ „	$\frac{1}{3}$	„
„ 5 „ „ „ „	$\frac{5}{12}$	կամ $\frac{1}{6} + \frac{1}{4}$
„ 6 „ „ „ „	$\frac{1}{2}$	„
„ 7 „ „ „ „	$\frac{1}{4} + \frac{1}{3}$	„
„ 8 „ „ „ „	$\frac{1}{3} + \frac{1}{3}$	կամ $\frac{2}{3}$

Շահ 9 ամսոյ, պէտք է տարեկանին $\frac{3}{4}$ առնել

„ 10 „ „ „ „ $\frac{5}{6}$ „

Օրինակ. — Ո՞րչափ շահ կը բերէ 6500 ֆրանգ, 8 ամսուան մէջ, 5 0/0 տարին:

Լուծումն. — $\tau = \frac{6500 \times 5}{100} \times \frac{2}{3}$

$$\tau = \frac{65 \times 5}{1} \times \frac{2}{3} = 216,67$$

Օրինակ. — Ո՞րչափ շահ կը բերէ 5000 ֆրանգ, 4 տարուան և 9 ամսուան մէջ, 4 0/0 սակով:

Լուծումն. — Չորս տարուան մէջ կը բերէ

$$\tau = \frac{5000 \times 4}{100} \times 4 = 800$$

և 9 ամսուան շահն է

$$\tau = \frac{5000 \times 4}{100} \times \frac{3}{4} = \frac{50 \times 3}{1} = 150$$

ուրեմն բոլորական շահն է 950:

3. Գիւտ Շահու օրերով

62. Սահման. — Դրամագլխոյ մը մէկ օրուան շահը գրտնելու համար պէտք է անոր տարեկան շահը բաժնել 360 թիւին վրայ. ելածը մէկ օրուան շահն է, յետոյ օրերը ցուցընող թիւով բազմապատկել:

Օրինակ. — Ո՞րչափ շահ կը բերէ 12000 ֆրանգ 85 օրուան մէջ, 6 0/0 տարին:

Լուծումն. — Մէկ տարուան շահն է

$$\tau = \frac{12000 \times 6}{100} = 720$$

որով մէկ օրուան շահը 360 անգամ նուազ պիտի ըլլայ.

$$\frac{720}{360} = 2$$

Իսկ 85 օրուան շահն է, $85 \times 2 = 170$

Առդ ընդհանուր ձևով կրնանք գրել.

$$\tau = \frac{12000 \times 6}{100} \times \frac{85}{360} = \frac{12000 \times 6 \times 85}{100 \times 360}$$

պարզելով

$$\tau = \frac{12 \times 6 \times 85}{36} = \frac{12 \times 1 \times 85}{6} = \frac{2 \times 1 \times 85}{1} = 170$$

63. Ծանօրոշքիւն. — Օրերուն շահը գտնելու համար պէտք է միշտ՝ դրամագլուխը, սակը, և օրերուն թիւը բազմապատկել իրարու հետ և ելածը բաժնել 360 \times 100 կամ 36000 հաստատուն թիւին վրայ, որ կը կոչուի նաև հաստատուն բաժանարար:

Բայց սակը փոփոխական ըլլալով, կրնանք անոր համեմատ հաստատուն բաժանարարը պարզել, սակը միշտ միտքեան վերածելով:

Եթէ սակերը ըլլան 4, $4\frac{1}{2}$, 5, 6, օրուան շահերը պիտի ըլլան.

$$\tau = \frac{7 \times 4 \times \text{Ժ}}{36000} \cdot \tau = \frac{7 \times 4\frac{1}{2} \times \text{Ժ}}{36000}$$

$$\tau = \frac{7 \times 5 \times \text{Ժ}}{36000} \cdot \tau = \frac{7 \times 6 \times \text{Ժ}}{36000}$$

պարզելով

$$\tau = \frac{7 \times 1 \times \text{Ժ}}{9000} \cdot \tau = \frac{7 \times 1 \times \text{Ժ}}{8000}$$

$$\tau = \frac{7 \times 1 \times \text{Ժ}}{7200} \cdot \tau = \frac{7 \times 1 \times \text{Ժ}}{6000}$$

Աւրեմն պէտք է միշտ օրերուն թիւը (Ժ) բազմապատկել դրամագլխով, և ելածը բաժնել հաստատուն բաժանարարի վրայ, որ սակին համեմատ կը պարզուի:

64. Հանուշօտ եղանակ. — Դրամագլխոյն և օրերուն արտադրեալը սեղանաւորներուն լեզուով կը կոչուի րիւ (nombre), և հաստատուն բաժանարարն ալ պարզապէս՝ բաժանարար:

65. Թիւը գտնելու ատեն դրամագլխոյն կոտորակները զանց կ'ընենք, եթէ կան:

66. Թիւը գտնելէն յետոյ, անոր աջակողմէն երկու թուանշան կը ջնջենք, նոյնը կ'ընենք բաժանարարին աջակողմէն

երկու զրոները վերցնելով, որով բաժանարարները կը վերածուին 90, 80, 72, 60...

Օրինակ. — Ո՞րչափ շահ կը բերէ 8642,50 ֆրանգ 35 օրուան մէջ, 6% տարին:

Լուծումն. —

$$\tau = \frac{8642 \times 35}{6000} = \frac{302470}{6000} = \frac{3024}{60} = 50,40$$

Ուրիշ օրինակ. — Ո՞րչափ շահ կը բերէ 6170,25 ֆրանգ 85 օրուան մէջ, 5% տարին:

Լուծումն. —

$$\tau = \frac{6170 \times 85}{7200} = \frac{524450}{7200} = \frac{5244}{72} = 72,83$$

Այս երկու օրինակներուն մէջ դրամագլխին կոտորակները զանց ըրինք, վասն զի միայն 8642 և 6170 հաշուեցինք: Յետոյ դրամագլուխը և օրերուն թիւերը բազմապատկելով ելած արտադրեալին աջ կողմէն երկու թիւ դուրս ձգեցինք, ինչպէս նաև հաստատուն բաժանարարին աջ կողմէն երկու զրոյ վերցուցինք, որով հաշիւը աւելի պարզուեցաւ:

4. Ոչ Քանորդական մասամբ

67. Թիւի մը քանորդական մասունք են այն թիւերն որոնք նոյն թիւին մէջ ձիշդ կը պարունակուին:

Օրինակի համար 60 թիւին քանորդական մասունքն են 10, 20, 30 և այլն: Վասն զի

$$10 = \frac{1}{6} \cdot 60$$

$$20 = \frac{1}{3} \cdot 60$$

$$30 = \frac{1}{2} \cdot 60$$

Օրինակ. — Կ'ուզենք 2345 ֆրանգին 57 օրուան շահը գտնել, 6% տարին:

Լուծումն. — Ըստ վերի ձևին.

$$\tau = \frac{2345 \times 6}{36000} \times 57$$

կամ
$$\tau = \frac{2345 \times 1}{6000} \times 57$$

Արդ 57 թիւն այնպիսի մասերու կը բաժնենք, որոնք քանորդական մասունք ըլլան 60 թիւին: Այսպէս.

$$30 = \frac{1}{2} 60$$

$$15 = \frac{1}{4} 60 \text{ կամ } \frac{1}{2} 30$$

$$10 = \frac{1}{6} 60 \text{ կամ } \frac{1}{3} 30$$

$$\frac{2}{57} = \frac{1}{30} 60 \text{ կամ } \frac{1}{5} 10$$

Նախ 30 օրուան շահը կը գտնենք

$$\tau = \frac{2345 \times 30}{6000} = \frac{2345 \times 1}{200} = \frac{23,45}{2} = 11,725$$

Իսկ 15 օրուան շահը՝ 30 օրուան շահուն կէսը պիտի ըլլայ 5,8625

$$10 \text{ օրուան շահը} = \frac{1}{3} \times 11,725 = 3,9083$$

$$2 \text{ օրուան շահը} = \frac{1}{5} \times 3,9083 = 0,7817$$

Ուրեմն 57 օրուան շահը հաւասար է ֆրանգ 22,2775

68. Երբ օրերուն և սակին թիւերուն արտադրեալը 360 է, որ ստեպ կը հանդիպի, այն ատեն շահը դրամագլխուն հարիչըրդ մասին հաւասար է: Ինչպէս.

$$\text{սակ } 6\% \quad 60 \text{ օրուան մէջ. } 6 \times 60 = 360$$

$$\text{,, } 5 \text{ ,, } 72 \text{ ,, } 5 \times 72 = 360$$

$$\text{,, } 4\frac{1}{2} \text{ ,, } 80 \text{ ,, } 4\frac{1}{2} \times 80 = 360$$

$$\text{,, } 4 \text{ ,, } 90 \text{ ,, } 4 \times 90 = 360$$

Օրինակ. — Ի՞նչ է շահը 4356,50 ֆրանգի, 60 օրուան մէջ, 6% տարին:

Լուծումն. —

$$\tau = \frac{4356 \times 6 \times 60}{36000} = \frac{4356 \times 60}{6000} = \frac{4356}{100} = 43,56$$

Ուրիշ օրինակ. — Ի՞նչ է շահը 4536 ֆրգ. 72 օրուան մէջ, 5% տարին:

Լուծումն. —

$$\tau = \frac{4536 \times 5 \times 72}{36000} = \frac{4536 \times 72}{7200} = \frac{4536}{100} = 45,36$$

69. Ծանօրոշրիւն. — Այս 60, 72, 80, 90 և այլն թիւերը կը կոչուին հաշուին խարիսիդ՝ համապատասխան սակերուն: Արդ երբ տուեալ օրերուն թիւն այս չորս թիւերէն դուրս է, պէտք է այս տուեալ օրերուն թիւը զանազան մասերու բաժնել, որոնք քանորդական մասունք ըլլան 60, 72, 80, 90 խարիսիւներուն:

Օրինակ. — Ի՞նչ շահ կու տան 4536 ֆրանգ 82 օրուան մէջ, 6% տարին:

Լուծումն. — Այս օրինակիս մէջ հաշուին խարիսիւն է 60: Կը բաժնենք 82 թիւն երեք մասերու 60 + 20 + 2 = 82. որոնք քանորդական մասունք են 60 թիւին:

$$\tau_{\text{ահ}} 60 \text{ օրուան, } \frac{1}{100} \times 4536 = 45,36$$

$$\text{,, } 20 \text{ ,, } \frac{1}{3} \text{ մասն } 45,36 = 15,12$$

$$\text{,, } 2 \text{ ,, } \frac{1}{10} \text{ մասն } 15,12 = 1,512$$

որով 82 օրուան շահը հաւասար է 61,992

Օրինակ. — Ի՞նչ շահ կը բերէ 52000 ֆրանգը, 4 1/2% տարին, 120 օրուան մէջ:

Լուծումն. — Այս օրինակին մէջ հաշուին խարիսիւն է 80. Կը բաժնենք 120 թիւը 80 + 40 = 120, որով

$$\tau_{\text{ահ}} 80 \text{ օրուան, } \frac{1}{100} \text{ մասն } 52000 = 520$$

$$\text{,, } 40 \text{ ,, } \frac{1}{2} \text{ մասն } 520 = 260$$

ուրեմն 120 օրուան շահն է 780 ֆրանգ:

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ Ե.

1. Շահու զրեւնը 45400 ֆրանկ, 5 0/0, և 71864 ֆրանկ 6 1/2 0/0 տարեին: Ո՞րչափ է տարեկան բուրսական շահը:
2. Ո՞րչափ շահ կը բերէ 24800 ֆրանկը 4 0/0, 6 տարուան մէջ:
3. Ի՞նչ շահ կը բերէ 68762 ֆրանկ 12 տարուան մէջ, 5 1/2 0/0:
4. Փոխառութիւն մը բրած եմ 2820 ֆրանկի, 6 0/0 տարեին, ո՞րչափ շահ պիտի վճարեմ 9 ամսուան համար:
5. Ո՞րչափ շահ կը բերէ 375,60 ֆրանկը, 15 օրուան մէջ 1 1/2 0/0 ամբար:
6. Ո՞րչափ շահ կը բերէ 15 ամսուան մէջ 13634,60 ֆրանկը, ամբար 4 1/7 0/0:
7. Ո՞րչափ շահ կը բերէ 6170 ֆրանկը 85 օրուան մէջ, 6 0/0 տարեին:
8. Ո՞րչափ շահ կը բերէ 91200 ֆրանկը 124 օրուան մէջ, 6 1/2 0/0 տարեին:
9. Ո՞րչափ շահ կը բերէ 16524 ֆրանկը 8 0/0 տարեին, 4 տարուան, 5 ամսուան և 18 օրուան մէջ:
10. Զվարենալով վճարել 2786,40 ֆրանկ պարտքս, ստորագրութիւն կու տամ 1 տարի 9 ամիս և 20 օր վերջ վճարելու, 7 0/0 տարեկան սակով, ո՞րչափի կը բարձրանայ պարտքս:
11. Զորս զրամագլուխ ունիմ, առջինը 6400 ֆրանկ, 4 0/0 շահու զրեւ, երկրորդը՝ 2140 ֆրանկ, 5 0/0 շահու զրեւ, երրորդը՝ 8236 ֆրանկ, 6 0/0, չորրորդը՝ 4720 ֆրանկ 5 1/4 0/0: ո՞րչափ շահեցայ բոլորին վրայէն 2 տարուան և 9 ամսուան մէջ:
12. 1883ին սկիզբը 8200 ֆրանկ շահու զրեւ 6 1/2 0/0 տարեին. և 1888 սեպտ. 20ին զրամագլուխը ետ առի. ո՞րչափ զուտար կ'ընդունիմ զրամագլուխը և շահը միատեղ:
13. Կրամատէր մը 145000 ֆրանկ ունի. անոր 1/8ը շահու կը դնէ 3 0/0, 1/4 կը դնէ 4 1/2 0/0, 1/5 ը 6 0/0, և 5/8ացածը 5 3/4 0/0: ո՞րչափ է իր տարեկան եկամուտը:
14. Վաճառական մը իր զործը կը սկսի 45000 ֆրանկով, սակէ զատ փոխ կ'առնէ 20000 ֆրանկ 5 0/0 տարեին և 30000 ֆրանկ 5 1/2 0/0: Այս զրամագլուխները շահ կը բերեն 8 3/4 0/0: Ի՞նչ է իր մաքուր վաստակը:
15. Մարդ մը 54000 ֆրանկ ունի, կ'ուզէ զխնալ թէ արդեօք աւելի շահաւոր է շահու զնեւ զրամը 4 3/4 0/0 տարեին, թէ անով տուն մը զնեւ որ իրեն 3000 ֆրանկ խանն եկամուտ կը բերէ, այս եկամուտին ծախքն ըլլալով մեջինն հաշուով 5 0/0:
16. Կրամատէր մը ո՞րչափ կրնայ օրը ծախսել, զխնալով թէ իր ունեցած մէկուկէս միլիոն ֆրանկը հաւասար չափով երեք զրամատուններու յանձնած է, որոնց առաջինը 4 1/4 0/0 շահ կը վճարէ, երկրորդը 4 3/4 0/0, և երրորդը՝ 5 0/0:
17. Քանի՞ պարտիմ վաճառել ձի մը, զնեւէս երեք ամիս վերջը,

զոր 1216 ֆրանկի զնած էի, եթէ կ'ուզեմ որ այս զրամը 12 0/0 շահ բերէ: Այս ձիոյն պահելու ծախքն եղած է 88,50 ֆրանկ:

18. Գալիք բանորդական մասամբ 6490,50 ֆրանկի շահը 6 0/0 տարեին, 130 օրուան մէջ:

19. Վաճառական մը 76,48 մեղր չուխայ կը գնէ ամէն մէկ մեղրին 16,80 ֆրանկ վճարելով, 4 ամիս վերջը կ'ուզէ ծախել զայն այնպիսի զնով մը իրբ թէ զրամը շահու զրած ըլլար 16 1/2 0/0, մէկ մեղրը քանի՞ պիտի ծախէ:

5. Գիւտ Դրամագլխոյ

$$70. \text{ Զև (2) } \cdot \text{ Գ} = \frac{\tau \times 100}{\text{U} \times \text{Ժ}}$$

Օրինակ. — Ո՞րչափ է զրամագլուխը որ 5 0/0 տարեկան շահով 3 տարուան մէջ 12300 ֆրանկ շահ կը բերէ:

Լուծումն. —

$$\text{Գ} = \frac{12300 \times 100}{5 \times 3} = \frac{4100 \times 20}{1 \times 1} = 4100 \times 20 = 820000$$

Օրինակ. — Ո՞րչափ է զրամագլուխը որ 60 օրուան մէջ 120 ֆրանկ շահ կը բերէ, 6 0/0 տարեին:

Լուծումն. —

$$\text{Գ} = \frac{120 \times 100}{6 \times \frac{60}{360}} = \frac{120 \times 100}{6 \times \frac{1}{6}} = \frac{120 \times 100}{1} = 12000$$

Օրինակ. — Ո՞րչափ է զրամագլուխը որ 4 ամսուան մէջ, 6 0/0 տարեին, 730 ֆրանկ շահ բերած է:

Լուծումը. —

$$P = \frac{730 \times 100}{6 \times \frac{4}{12}} = \frac{730 \times 100}{6 \times \frac{1}{3}} = \frac{730 \times 100}{2} = 36500$$

Լուծումը միաշրջան կանոնով. —

Որովհետև	6 ֆրգ. շահ կուտայ	100 ֆրանգը	
	1 ֆրգ. շահ պիտի տայ	$\frac{100}{6}$	»
և	730 ֆրգ. շահ պիտի տայ	$730 \times \frac{100}{6}$	»
կամ	.	$\frac{73000}{6}$	»

Իսկ 4 ամսուան մէջ 730 ֆրանգը

$$\text{շահ պիտի տայ.} \quad \frac{73000}{6 \times \frac{4}{12}} = 36500 \quad \text{»}$$

6. Գիւտ Չամանակի

$$71. \text{ Ձև (5) . } P = \frac{7 \times 100}{P \times U}$$

Օրինակ. — Դրամագլուխը 7424 ֆրանգ, 5% տարեկան սակով, որչափ ժամանակի մէջ 3340,80 ֆրանգ շահ կը բերէ:

$$\begin{aligned} \text{Լուծումը. — } P &= \frac{3340,80 \times 100}{7424 \times 5} = \frac{3340,80 \times 20}{7424} \\ &= \frac{66816}{7424} = 9 \text{ տարի.} \end{aligned}$$

Օրինակ. — Դրամագլուխ մը 5670 ֆրանգ, 4% տարեկան սակով, որչափ ժամանակի մէջ 598,50 ֆրանգ շահ կը բերէ:

$$\begin{aligned} \text{Լուծումը. — } P &= \frac{598,50 \times 100}{5670 \times 4} = \frac{598,50 \times 10}{567 \times 4} \\ &= \frac{5985}{2268} = 2 \text{ տարի, } 7 \text{ ամիս, } 20 \text{ օր} \end{aligned}$$

Լուծումը միաշրջան կանոնով. —

Որովհետև	100 ֆրանգը 4 ֆրգ. շահ կը բերէ	1 տարուան մէջ	
	1 ,, 4 ֆրգ. շահ պիտի բերէ	1×100	»
5670	» 4 ֆրգ. ,, ,, բերէ	$\frac{1 \times 100}{5670}$	»
5670	» 1 ֆրգ. ,, ,, բերէ	$\frac{1 \times 100}{5670 \times 4}$	
5670	» 598,50 ֆրգ. ,, ,, բերէ	$\frac{1 \times 100 \times 598,50}{5670 \times 4}$	

$$\text{Ներքին } P = \frac{1 \times 100 \times 598,5}{5670 \times 4} = \frac{59850}{22680} = 2 \text{ տարի, } 7 \text{ ամիս, } 20 \text{ օր}$$

7. Գիւտ Սակի

$$72. \text{ Ձև (4) . } U = \frac{7 \times 100}{P \times P}$$

Օրինակ. — Եթէ 64360 ֆրանգ դրամագլուխը տարին 2896,20 ֆրանգ շահ կը բերէ, քանի՞ առ հարիւր է շահը:

Լուծումը. —

$$U = \frac{2896,20 \times 100}{64360 \times 1} = \frac{28962}{6436} = 4,5 \%$$

Օրինակ. — Եթէ 8592 ֆրանգ դրամագլուխը, 5 տարուան և 4 ամսուան մէջ 2520,32 ֆրանգ շահ կը բերէ, ինչ է սակը:

Լուծումը. —

$$\begin{aligned} U &= \frac{2520,32 \times 100}{8592 \times 5 \frac{1}{3}} = \frac{252032}{8592 \times \frac{16}{3}} = \frac{252032}{8592 \times \frac{16}{3}} \\ &= \frac{252032}{8592} \times \frac{3}{16} = 5,5 \% \end{aligned}$$

73. Երկուշրջան. — Առանձին դիպուած. — Որչափ է դրամագլուխն որ 5% տարին, 4 տարիէն յետոյ 54480 ֆրանգ եղաւ, շահն ու դրամագլուխը միասին առնելով:

Լուծումը ս. — վերի ձևերով չենք կարող ուղղակի լու-

ձեւ այս առաջարկութիւնը: Սակայն կոչենք Գ, դրամագլուխն աւ շահը միասին առած, կրնանք (3) ձևէն հետեցընել.

$$Գ = Գ + \frac{Գ \times U \times Ժ}{100}$$

վերածելով $Գ = Գ \left(1 + \frac{U \times Ժ}{100} \right)$

կամ $Գ = \frac{Գ (100 + U \times Ժ)}{100}$

ուսկից $Գ = \frac{100 \times Գ}{100 + U \times Ժ}$

փոխանակելով տուեալ առաջարկութեան թուանշանները.

$$Գ = \frac{100 \times 54480}{100 + 20} = \frac{5448000}{120} = 45400$$

Լրծոռումն Բ. — Կրնանք նաև հետագայ կերպով լուծել.

Որովհետև	100	Ֆրգ.	1	տարուան մէջ	կը	բերէ	5
	100	„	4	„	„	„	4 × 5 = 20
ուրեմն	100	„	4	„	„	„	120
և որովհետև	120	„		յառաջ	կուգայ	100	Ֆր. դրամագլուխէն
	1	„		„	„	„	100
				„	„	„	120
և	54480	„		„	„	„	$\frac{54480 \times 100}{120} = 45400$

Լրծոռումն Գ. — Երբ գիտենք թէ 4 տարուան մէջ 100 Ֆրանգս 120 Ֆրանգ եղաւ, կը հարցընենք՝ ի՞նչ է այն թիւն որ 4 տարուան մէջ 54480 եղած է:

Երեց կանոնով կը լուծենք

$$\begin{aligned}
 &100 \quad 120 \\
 & \quad \quad \quad \text{''} \quad 54480 \\
 &120 : 54480 = 100 : \text{''} \\
 & \text{''} = \frac{54480 \times 100}{120} = 45400
 \end{aligned}$$

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ Զ.

1. Գումար մը դրամ յանձնուեցաւ դրամատան մը, ուր տարին 3% շահ կը բերէ: 3 ետ 255 օրուան դրամը ետ առինք իր շահովը միատեղ 2859,50 Ֆրանգ: Ո՞րչափ էր յանձնուած դրամը:

2. Մարդ մը 1880ին փետր 1ին փոխառութիւն ըրաւ այսչափ ինչ դրամ $4\frac{1}{2}\%$ տարեկան շահ վճարելով, և նոյն տարուոյն ապրիլ 15ին վճարեց դրամագլուխ ու շահը միատեղ 646 Ֆրանգ: Ո՞րչափ էր փոխառած դրամը:

3. Մարդ մը իր դրամին $\frac{2}{3}$ մասը 4% շահու կը դնէ և ցնացածը 3,60%: Այս կերպով 2320 Ֆրանգ տարեկան հասոյթ կ'ունենայ, կ'ուրեմն գիտնալ թէ ո՞րչափ է դրամագլուխը:

Լրծոռումն. — Թիւ մը կը գտնենք որ ճիշդ բաժանական ըլլայ 3 թիւին վրայ, ինչպէս 300 թիւը:

Արդ այս թիւը երկուքի կը բաժնենք՝ 200 և 100 ըստ

$$\frac{2}{3} \text{ և } \frac{1}{3} \text{ մասերուն:}$$

$$\text{Առաջին մասին շահը՝ } Ծ = \frac{200 \times 4}{100} = 8$$

$$\text{Երկրորդ մասին շահը՝ } Ծ = \frac{100 \times 3,60}{100} = 3,60$$

Ուրեմն 300 Ֆրանգը կը բերէ 11,60 Ֆրանգ:

Երեց կանոնով կը գտնենք պատասխանը:

դրամը.	300	շահ	11,60
„	„	„	2320
„	$\frac{2320 \times 300}{11,60}$		= 60000

4. Մարդ մը իր դրամին $\frac{5}{7}$ մասը շահու կը դնէ 5% և ցնացածը

3%: Տարուոյն վերջը կը ստանայ 92420,33 Ֆրանգ, դրամագլուխը և շահը միատեղ: Ի՞նչ էր դրամագլուխը:

5. Իմ ժառանգութիւնս 5% շահու դնելով տարին ինծի եկամուտ կու տայ 1215 Ֆրանգ. ո՞րչափ է ժառանգութիւնը:

6. Ի՞նչ դրամագլուխ պէտք է, որպէս զի $8\frac{1}{2}\%$ մասուան մէջ 32,70 Ֆրանգ շահ ունենամ, $4\frac{1}{2}\%$ տարին:

7. Ի՞նչ դրամագլուխ պէտք է դնել շահու, $4\frac{1}{2}\%$ տարին, որպէս զի 5 տարիէն, 3 ամիսէն և 6 օրէն յետոյ 996,56 Ֆրանգ շահ բերէ:

8. Գրամագլուխ մը՝ 4580 ֆրանգ, 15 ամսուան մէջ 270,75 ֆրանգ շահ բերաւ, ի՞նչ էր սակը:

9. Գաշտ մը կը գնեմ 1823 ֆրանգի. կը ցանեմ ցորեն և կը քաղեմ $10\frac{1}{2}$ հարիւրաւիտոր, ըրած ծախքս է 160,56 ֆրանգ: Ի՞նչ սակով շահուի զի կը գրամս, գիտնալով թէ ցորենի հարիւրաւիտորը կ'արժէ 20,50 ֆրանգ:

10. Գումար մը 960 ֆրանգ 6% շահու գրուելով այսչափ ինչ ժամանակէ վերջ 1120 ֆրանգ եղաւ. ո՞րչափ է ժամանակը:

11. Մարդ մը կ'ընդունի տարուէ տարի 425 ֆրանգ, փոխ տուած գրամագլխուն համար, ամիսը $\frac{3}{8}\%$ ի՞նչ է այս գումարը:

12. Վաճառականական գործոյ համար գումար մը գրինը և 4 տարուան, 10 ամսուան մէջ շահեցանք 5872,50 ֆրանգ որ կը համապատասխանէ $7\frac{1}{2}\%$ տարին: Ո՞րչափ էր այս գումարը:

13. Ունեւը 7816 ֆրանգ, կ'ուզենք $5\frac{1}{2}\%$ տարուան մէջ 2579,28 ֆրանգ շահ ունենալ, այս գումարը քանի՞ առ 100 շահու գնելու է:

14. Զկարենալով վճարել ժամանակին 9900 ֆրանգ, 72 օր յետոյ վճարեցինք իր շահովը միատեղ 10002,96 ֆրանգ. կ'ուզենք իմանալ թէ քանի՞ առ $\%$ հաշուեցինք շահը:

15. Մարդ մը կը յանձնէ գրամատուն մը 12000 ֆրանգ $4\frac{1}{2}\%$ և յետ այսչափ ժամանակի ևս կ'առնէ գրամը, գրամագլուխ և շահը միատեղ 16680 ֆրանգ: Ո՞րչափ ժամանակ գրամատան մէջ մնաց սոյն գրամը:

16. Մարդ մը շահու կը գնէ 9600 ֆրանգ և 3 ամսուան ու 6 օրուան շահու փոխարէն կ'ընդունի 12 շիշ Պորտոյի գինի, որուն մէկ հատը կ'արժէր 4,80 ֆրանգ: Ի՞նչ է շահուն սակը:

17. Մարդ մը 60000 ֆրանգ կը յատկացնէ երկու տարբեր գործառնութիւններու, որոնց մին 12% տարին, 3510 ֆրանգ շահ կուտայ, և մեւը 8% կորուստ. ամէն հաշուէ յետոյ 1050 ֆրանգ վաստակ կ'ունենայ: Իւրաքանչիւր գործառնութեան ո՞րչափ ֆրանգ յատկացուցեր էր:

18. Գրամագլուխ մը վաճառականութեան մէջ առաջին տարին կ'աճի 10% , այս առաջին տարւոյն վերջը անձած գրամագլուխը երկրորդ տարւոյն մէջ 7% կը նուագի. իսկ երրորդ տարւոյն շահ 8% կ'աճեցնէ երկրորդ տարւոյն վերջ գրամագլուխը, Գտնել նախնական գրամագլուխը, գիտնալով որ երրորդ տարւոյն վերջը գրամագլուխը 165726 ֆրանգ էր:

19. Անգղիական երկաթուղի մը արժեք 6175000 Անգլ. Լիրա. և տարին 192000 Անգլ. Լիրա կը բերէ. Գերմանական երկաթուղի մը որ 25600000 ֆիորին արժեք, 10550000 ֆիորին կը բերէ տարին: Մին միւսին ո՞րչափ առ հարիւր աւելի կը բերէ:

20. Կ'ուզենք գիտնալ թէ ո՞րչափ ժամանակ պէտք է շահու գնել գումար մը 8316 ֆրանգ 5% տարին, որպէս զի այնքան շահ ունենանք որչափ որ շահ կը բերէ 16200 ֆրանգ $3\frac{1}{2}\%$ մէկ տարուան և 10 ամսոյ մէջ:

Գ

Բաղադրեալ Շահու կանոն

74. Սահման. — Երբ գրամագլուխ մը շահու կը տրուի այն պայմանաւ որ իւրաքանչիւր տարւոյ կամ վեցամսեայ շահը գրամագլխուն վրայ աւելցուի, որպէս զի միասին յաջորդ տարին ան առ շահ բերէ, որով շահուն շահը կ'ունենանք, այս տեսակ շահու հաշիւը կը կոչուի բաղադրեալ շահ: Թէպէտ բաղադրեալ շահու առաջարկութիւնները աւելի գրահաշուի կը վերաբերին քան թուաբանութեան, սակայն կրնանք սովորական հաշուով լուծել շատ տեսակ առաջարկութիւններն:

Առաջարկուշիւն ս. — Ի՞նչ է 8000 ֆրանգի բաղադրեալ շահը 6% տարին, 4 տարիէն յետոյ:

Լուծուում. — Այս առաջարկութիւնը կրնանք լուծել, ամէն տարւոյ շահը գտնելով, ու ելածը դրամագլխոյն վրայ աւելցնելով:

Ահաւաստիկ հաշիւը.

Գրամագլուխ Առաջին տարւոյ	8000
շահ առաջին տարւոյ	400
Գրամագլուխ երկրորդ տարւոյ	8400
շահ երկրորդ տարւոյ	420
Գրամագլուխ երրորդ տարւոյ	8820
շահ երրորդ տարւոյ	441
Գրամագլուխ Չորրորդ տարւոյ	9261
շահ չորրորդ տարւոյ	463,05
Գրամագլուխ ու շահ միասին չորրորդ տարւոյ վերջ	9724,05

Որով 9724,05 — 8000 = 1724,05 է բաղադրեալ շահը չորս տարուան մէջ:

Այս ոճով բաղադրեալ շահու հաշիւները լուծելը թէ դժուարին է և թէ երկար, մանաւանդ եթէ 10 կամ 20 տարիներու բաղադրեալ շահը ուզենք: Ուստի պէտք է որ դիւրին կերպ մը ցուցնենք, և ցուցակներ տանք որոնց ձեռքով վայրկեանք մէջ կարենանք ո՞ր և է առաջարկութիւն լուծել:

75. Ընդհանուր ձև. — Բաղադրեալ շահու մէջ ունինք չորս անդամներ, որոնց մին անծանօթ կրնայ ըլլալ: Նախնական դրամագրոշխ, Վերջնական դրամագրոշխ, Ժամանակ, Սակ:

Կոչենք նախնական դրամագրուիւր	Գ
Վերջնական	Գ
Ժամանակը	Ժ
Սակը	Ս

Արդ համարինք թէ 100 ֆրանգ դրամագրուիւր տարին 5 ֆրանգ շահ կը բերէ, որով առաջին տարւոյն վերջը կամ երկրորդ տարւոյ սկիզբը դրամագրուիւր պիտի ըլլայ 105, այսինքն դրամագրուիւր պիտի աճի իր մէկ քսաներորդ մասամբ:

Երկրորդ տարւոյ վերջը նոր դրամագրուիւր շահ պիտի բերէ 5,25, որ է 105 ֆրանգին $\frac{1}{20}$ մասը. որով երրորդ

տարւոյն սկիզբը նոր դրամագրուիւր պիտի ունենանք 110,25 ֆրանգ: Այսպէս կարգաւ, դրամագրուիւրները պիտի աճին միշտ իրենց $\frac{1}{20}$ մասամբ:

Եթէ դրամագրուիւր 1 ֆրանգ ըլլայ, առաջին տարւոյն վերջը կամ երկրորդ տարւոյն սկիզբը պիտի վերածուի.

$$1 + \frac{1}{20} \text{ կամ } 1,05$$

Իսկ Գ դրամագրուիւր պիտի վերածուի $Գ \times (1,05)$ Ուրեմն եթէ կ'ուզենք գիտնալ, թէ գումար մը Գ առաջին տարւոյ վերջը որչափ կ'աճի, պէտք է բազմապատկել զայն 1,05 թուով:

Նոր դրամագրուիւր $Գ \times (1,05)$ երկրորդ տարւոյն վերջ պիտի ըլլայ.

$$Գ \times (1,05) (1,05) = Գ \times (1,05)^2$$

Այս նոր դրամագրուիւր երրորդ տարւոյ վերջ պիտի աճի

$$Գ \times (1,05)^2 (1,05) = Գ (1,05)^3$$

Այսպէս շարունակելով, $(1,05)$ ին կարողութիւնը տարուէ տարի կարգաւ կ'աճի, միշտ հաւասար՝ տարիները ցուցնող թիւին:

Կոչենք 0,05 թիւն u , և կարողութիւն ցուցնող թիւերն ընդհանուր կերպով d , որով կ'ունենանք ընդհանուր ձև մը.

$$(6) \quad Գ = Գ (1 + u)^d$$

ուսկից կրնանք հանել

$$(7) \quad Գ = \frac{Գ}{(1 + u)^d}$$

նաև

$$(1 + u)^d = \frac{Գ}{Գ}$$

և

$$1 + u = \sqrt[d]{\frac{Գ}{Գ}}$$

կամ

$$(8) \quad u = \sqrt[d]{\frac{Գ}{Գ}} - 1$$

76. Գումարաբան. — Ժամանակին արժէքը գտնելու համար պէտք է անպատճառ բազմապատկել թիւերը: Նոյն իսկ միւս ձևերը լուծելու համար յոկարիքով գործածել հարկ է, մանաւանդ երբ d ցուցնող թիւն 2,3 կամ 4 թիւերէն բարձր ըլլայ: Սակայն ի դիւրութիւն ուսանողներուն ցուցակ մը կը դնենք, որուն մէջ կը գտնուին այն թիւերը՝ զոր յոկարիքով պէտք էր գտնել: Այս միջոցով ամէն առաջարկութիւն բազմապատկութեան կամ բաժանման պարզ հաշուով մը կրնայ լուծուիլ:

77. Օրինակ u . Գիշտ վերջնական դրամագրոշխ. — 12000 ֆրանգ բաղադրեալ շահու դրուած է, 4% տարին, երեք տարիէն որչափ պիտի աճի:

$$\text{Լուծումն.} \quad Գ = 12000 \times (1,04)^3$$

Արդ ցուցակաց մէջ երրորդ տարւոյն ուղղութեամբ և 4% սինակիւն մէջ կը գտնենք $(1,04)^3 = 1,124864$

$$\text{որով} \quad Գ = 12000 \times 1,124864 = 13498,37 \text{ ֆրանգ:}$$

78. Օրինակ v . Գիշտ նախնական դրամագրոշխ. — Ի՞նչ դրամագրուիւր պէտք է յատկացնել, որպէս զի 3 տարի վերջ, 4% տարին, բաղադրեալ շահով, դրամագրուիւր և շահ միասին ըլլայ 6749,19 ֆրանգ:

Լուծումն. — (2և 7) Յուցակաց մէջ (1,04)³ = 1,124864

ուրեմն $\Gamma = \frac{6749,19}{(1,04)^3}$

կամ $\Gamma = \frac{6749,19}{1,124864} = 6000$ ֆրանգ:

Ուրիշ օրինակ. — Ի՞նչ դրամագլուխ պէտք է, որպէս զի 9 տարիէն վերջ, 5% տարին, բաղադրեալ շահով 94631,02 ֆրանգ ունենամ:

Լուծումն. — $\Gamma = \frac{94631,02}{(1,05)^9}$

$\Gamma = \frac{94631,02}{1,5513282} = 61000$

79. Գիշտ Սակի. — Մարդ մը բաղադրեալ շահու կը դնէ 9950 ֆրանգ, որ 15 տարիէն յետոյ 19256,06 ֆրանգ կ'ըլլայ քանի առ հարիւր շահու դրած էր:

Լուծումն. — 2և (8)

$v = \sqrt{\frac{15}{19256,06}} - 1 = \sqrt{\frac{15}{1,9352824}} - 1 = 4^{1/2}$

Յուցակաց մէջ, տարիները ցուցնող սիւնակին՝ 15 թիւին հորիզոնական ուղղութեամբ կը գտնենք 1,9352824 թիւը, և սոյն թիւին ուղղութեամբ վեր ելլելով կը գտնենք 4^{1/2}%, Ուրեմն բաղադրեալ շահու հաշուին մէջ սակը գտնելու համար բաւական է միայն վերջնական դրամագլուխը նախնականին վրայ բաժնել, ու ելածը տարիները ցուցնող թիւին ուղղութեամբ ցուցակին մէջ փնտռել ու գտնել սակը, ինչպէս որ վերը ըրինք:

80. Գիշտ Ժամանակի. — Եթէ 4000 ֆրանգ բաղադրեալ շահու դնենք, 5^{1/2}% տարին, սրբափ ատենէն 4452,10 ֆր. պիտի գոյանան:

Լուծումն. — Ժամանակը գտնելու համար պէտք է վերջնական դրամագլուխը նախնականին վրայ բաժնել:

$\delta = \frac{\Gamma}{\Gamma}$

$\delta = \frac{4452,10}{4000} = 1,113025$

Այս գտած քանորը ցուցակաց 5^{1/2}% սիւնակին մէջ

կը փնտռենք և գտնելէն յետոյ անոր ուղղութեամբ տարիները ցուցնող սիւնակին մէջ կը գտնենք 2 թիւը, զոր կ'ուզէինք: Ուրիշ օրինակ. — Ո՞րչափ ժամանակ պէտք է որպէս զի 8565,60 ֆր. էն 5^{1/2}% տարին, բաղադրեալ շահով 12870,29 ֆրանգ գոյանայ:

Լուծումն. — $\delta = \frac{12870,29}{8565,60} = 1,50...$

Յուցակին 5^{1/2}% սիւնակին մէջ փնտռելով այս 1,50... թիւը՝ կը գտնենք անոր ստորին մտտաւորագոյն թիւը 1,4546792 որ կը համապատասխանէ 7 տարիներու:

Այս 1,4546792 բազմապատկելով 8565,60 դրամագլուխը կու տայ 12460,20 ֆրանգ որ 7 տարուան մէջ 8565,60 ֆրանգին վերջնական դրամագլուխն է:

Վերջնական դրամագլուխ 12870,29 — 12460,20 = 410,09 որ է տարւոյ մը մասին շահը:

Արդ եթէ 100 ֆրանգ կու տայ 5^{1/2} ֆրանգ 360 օրուան մէջ սրբափ ժամանակի մէջ 12460,20 ֆրանգս՝ պիտի տայ 410,09:

$m = \frac{100 \times 410,09 \times 360}{12460,20 \times 5^{1/2}} = 215$ օր. կամ 7 ամիս և 5 օր

Ուրեմն 8565,60 ֆրանգս շահագործուած է 7 տարի, 7 ամիս, 5 օր:

81. Գանձարարիւն. — Երբ ցուցակին մէջ կոտորակային թիւերը ճիշդ չեն գտնուիր, պէտք է մէկ թուով վար մտաւորագոյն թիւն առնել, ու հաշիւը կատարել, ինչպէս վերը ըրինք:

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ Է.

1. Ո՞րչափ պիտի աճի 5600 ֆրանգը 4 տարուան մէջ բաղադրեալ շահով, 5% տարին,
2. Ո՞րչափ պիտի աճի 25000 ֆրանգը բաղադրեալ շահով, տարին 6^{0/10}, 5 տարուան մէջ,
3. Բաղադրեալ շահու դրինք 6350 ֆրանգ, 5% տարին, սրբափ պիտի աճի 7 տարուան և 10 ամսուան մէջ,
- Գանձարարիւն. Նախ 7 տարուան բաղադրեալ շահը կը գտնենք, և յետոյ անոր 10 ամսուան շահը գտնելով կը գումարենք իրարու հետ:
4. Բաղադրեալ շահու դրինք 15600 ֆրանգ, 5^{1/2}% տարին, սրբափ պիտի աճի 6 տարուան մէջ.

Տարիերը թուաք. — չտ. գ.

Մ Է Կ Ֆ Բ Մ Ն Գ Ի Ի Ն Բ Ա Ղ Ա Գ Ի Ե Ս Լ Շ Ս . Հ Ո Վ .

ՏՈՒՍԻՄ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴՐԱՄԱԳԼՈՒՈՒՆԵՐԸ

ՏՈՒՒ	3 %	3 1/2 %	4 %	4 1/2 %	5 %	5 1/2 %	6 %	6 1/2 %
1	1.0300000	1.0350000	1.0400000	1.0450000	1.0500000	1.0550000	1.0600000	1.0650000
2	1.0690000	1.0712250	1.0816000	1.0920250	1.1025000	1.1130250	1.1236000	1.1342250
3	1.0927270	1.1087170	1.1248640	1.1411661	1.1576250	1.1742414	1.1910160	1.2079496
4	1.1255088	1.1472530	1.1698586	1.1925186	1.2155063	1.2388247	1.2628256	1.2875087
5	1.1592741	1.1876863	1.2166529	1.2461816	1.2762816	1.3069660	1.3382256	1.3700887
6	1.1940523	1.2292553	1.2653190	1.3023601	1.3400956	1.3784428	1.4185191	1.4591423
7	1.2298739	1.2727798	1.3159318	1.3602618	1.4071004	1.4546792	1.5039865	1.5539865
8	1.2667701	1.3168090	1.3685691	1.4221006	1.4774554	1.5346865	1.5938481	1.6549957
9	1.3047732	1.3628974	1.4233118	1.4860951	1.5513282	1.6190943	1.6894790	1.7625704
10	1.3439164	1.4103988	1.4824443	1.5529694	1.6288946	1.7081445	1.7908477	1.8771375
11	1.3842339	1.4599697	1.5394541	1.6228530	1.7106394	1.8020924	1.8982986	1.9991514
12	1.4257609	1.5110657	1.6010322	1.6958814	1.7958563	1.9012675	2.0121965	2.1290962
13	1.4685337	1.5639561	1.6650735	1.7721961	1.8856491	2.0057739	2.1329288	2.2674575
14	1.5125897	1.6189945	1.7316764	1.8519449	1.9793616	2.1169915	2.2609040	2.4148742
15	1.5579674	1.6753488	1.8009435	1.9328224	2.0789282	2.2324705	2.3965582	2.5718410
16	1.6047064	1.7339860	1.8729813	2.0223701	2.1828746	2.3552927	2.5403517	2.7390107
17	1.6528476	1.7949756	1.9479005	2.1133768	2.2920183	2.4548022	2.6927728	2.9170464
18	1.7024331	1.8574392	2.0258165	2.2084788	2.4066192	2.6214663	2.8543392	3.1066544
19	1.7535061	1.9225013	2.1068492	2.3078603	2.5263502	2.7056469	3.0255945	3.3085949
20	1.8061112	1.9897889	2.1911231	2.4117140	2.6539377	2.9177575	3.2071355	3.5236451
21	1.8602846	2.0590815	2.2757081	2.5202312	2.7839325	3.0782341	3.3995636	3.7548254
22	1.9160000	2.1303730	2.3505000	2.6320000	3.0727222	3.2731250	3.6000000	3.9000000
23	1.9732500	2.2036666	2.4266666	2.7466666	3.1733333	3.4833333	3.8333333	4.1111111
24	2.0320000	2.2790000	2.5040000	2.8640000	3.2800000	3.7000000	4.0666666	4.4000000
25	2.0922500	2.3563750	2.5834375	2.9846875	3.3937500	3.9312500	4.3166666	4.6500000
26	2.1540000	2.4357500	2.6650000	3.1080000	3.5140000	4.1666666	4.5833333	4.9000000
27	2.2172500	2.5171250	2.7487500	3.2340000	3.6412500	4.4000000	4.8666666	5.1666666
28	2.2820000	2.6005000	2.8340000	3.3630000	3.7712500	4.6400000	5.1666666	5.4500000
29	2.3482500	2.6858750	2.9243750	3.4950000	3.9062500	4.8900000	5.4333333	5.7500000
30	2.4160000	2.7732500	3.0170000	3.6300000	4.0540000	5.1500000	5.7166666	6.0666666
31	2.4852500	2.8626250	3.1119250	3.7680000	4.2140000	5.4250000	6.0000000	6.4000000
32	2.5560000	2.9540000	3.2090000	3.9100000	4.3860000	5.7100000	6.3000000	6.7500000
33	2.6282500	3.0473750	3.3093750	4.0630000	4.5712500	6.0100000	6.6000000	7.1166666
34	2.7020000	3.1427500	3.4120000	4.2200000	4.7700000	6.3200000	6.9166666	7.5000000
35	2.7772500	3.2401250	3.5170000	4.3810000	4.9825000	6.6400000	7.2500000	7.9000000
36	2.8540000	3.3395000	3.6240000	4.5440000	5.2080000	6.9800000	7.6000000	8.3166666
37	2.9322500	3.4408750	3.7340000	4.7100000	5.4462500	7.3400000	7.9833333	8.7500000
38	3.0120000	3.5442500	3.8460000	4.8790000	5.7000000	7.7000000	8.3833333	9.2000000
39	3.0932500	3.6496250	3.9630000	5.0510000	5.9700000	8.0800000	8.8000000	9.6666666
40	3.1760000	3.7570000	4.0820000	5.2260000	6.2560000	8.4800000	9.2500000	10.1500000
41	3.2602500	3.8663750	4.2020000	5.4040000	6.5580000	8.9000000	9.6500000	10.6500000
42	3.3460000	3.9777500	4.3240000	5.5850000	6.8760000	9.3400000	10.0500000	11.1666666
43	3.4332500	4.0911250	4.4480000	5.7690000	7.2100000	9.7500000	10.4750000	11.7000000
44	3.5220000	4.2065000	4.5740000	5.9560000	7.5600000	10.1800000	10.9250000	12.2500000
45	3.6122500	4.3238750	4.7010000	6.1470000	7.9200000	10.6100000	11.4000000	12.8166666
46	3.7040000	4.4432500	4.8290000	6.3420000	8.2900000	11.0600000	11.8333333	13.4000000
47	3.7972500	4.5646250	4.9590000	6.5420000	8.6800000	11.5300000	12.3333333	13.9916666
48	3.8920000	4.6880000	5.0910000	6.7460000	9.0900000	12.0200000	12.8500000	14.6000000
49	3.9882500	4.8133750	5.2340000	6.9540000	9.5100000	12.5300000	13.3833333	15.2333333
50	4.0860000	4.9407500	5.3790000	7.1670000	9.9500000	13.0600000	13.9333333	15.8916666

Ծանոթ. — Գումարները մեջ կը տեսնենք 1. ֆրանկ դրամագույնները կը բաղադրուի շահեկար միասին. Եւրոպայիցի կանոնադրութեան համար, կը փոխանցուի տարած տարիներու վերջը, Եւրոպայի կողմէն վերջնական դրամագույնները ըստ սովորուած իշխանութեան տարիներու վերջը, Եւրոպայի կողմէն վերջնական Օրինակ ունենանք 8000 ֆրանկ, եւ կ'ուզենք խնայուիլ մէջ 5 % սակով 4 տարին յետոյ, եւ վերջնական դրամագույնները Եւրոպայի կողմէն վերջնական 5 % սակով մեջ կ'ընենք մինչ 4 տարին եւ կը գանձենք 1,2155063 (որ է (1,05)⁴) եւ զայն բազմապատկելով 8000 ֆրանկ կը գանձենք մեր վերջնական դրամագույնները. այսինքն, 1,2155063 × 8000 = 9724,05 ֆրանկ.

5. Ո՛րչափ պիտի աճի 9000 Ֆրանսը բաղադրեալ շահով, տարին 4 1/2%, 4 տարուան և 4 ամսուան մէջ:

6. Ո՛րչափ պիտի աճի 5600 Ֆրանսը 6 տարուան, 5 ամսուան և 12 օրուան մէջ բաղադրեալ շահով, 6 1/2% տարին:

7. Մարդ մը 34 տարուան և 11 ամսուան էր, երբ բաղադրեալ շահու դրաւ 35000 Ֆրանս, 5% տարին: 50 1/2 տարեկան եղած առանձն դրամազուտին ու շահը ետ առնելով զնեց անով տուն մը, և վարձքի տալով 6 1/2% վարձք կը բերէր տարին. տան ամսական վարձքը ո՛րչափ էր:

8. Մարդ մը իր հարստութիւնը կը ձգէ իր ծնած քաղաքին, այն պայմանաւ որ 100 տարիէն յետոյ այս դրամին վրայ իրաւունք ստանայ, իր հարստութիւնն էր 156000 Ֆրանս, բաղադրեալ շահու դրուելով 6 1/2% տարին, քաղաքը 100 տարիէն յետոյ ո՛րչափ գումար պիտի ընդունի (1):

9. Մարդ մը 8000 Ֆրանս բաղադրեալ շահու կը դնէ 6% տարին. շահերը պիտի հաշուուին վեց ամէ վեց ամիս. ո՛րչափ պիտի ընդունի 5 տարիէն յետոյ: (Պէտք է 10 շրջան հաշուել, իբր թէ 10 տարուան բաղադրեալ շահու դրած ըլլար):

10. Ի՞նչ գումար պէտք է յատկացնեն որպէս զի 3 տարիէն յետոյ դրամազուտի և շահերը միատեղ 6749,19 Ֆրանս ստանանք բաղադր. շահով, 4% տարին:

11. Գրամազուտի և շահերը միատեղ 6 տարիէն յետոյ եղան 35701,47 Ֆրանս բաղադրեալ շահով, 4 1/2% տարին. Ի՞նչ էր նախնական դրամազուտին:

12. Ի՞նչ դրամազուտի պէտք է յատկացնեն բաղադրեալ շահու, տարին 4 1/2%, որպէս զի 9 տարի 7 ամէն յետոյ ունենամ դրամազուտին ու շահերը միատեղ 100000 Ֆրանս:

13. Գրամազուտի մը 4000 Ֆրանսի բաղադրեալ շահով, տարին 5 1/2%, ո՛րչափ ժամանակէն յետոյ պիտի ըլլայ 4452,10 Ֆրանս:

14. Գրամազուտի մը բաղադրեալ շահով, 6% տարին, 16 տարիէն, 4 ամսէն և 8 օրէն յետոյ եղաւ 32150,60: Ո՛րչափ էր այս դրամազուտին:

15. Ո՛րչափ ժամանակէն 4444 Ֆրանսը կ'ըլլայ 5465,56 Ֆրանս բաղադրեալ շահով, 3% տարին:

16. Հայր մը նոյն օրը մանչ մը ու աղջիկ զաւակ մը կ'ունենայ. մանչուն համար 12520 Ֆրանս, ու աղջկան համար 20000 Ֆրանս շահու կը դնէ: Իրարքանչիւրն իր կարգուելու ատեն իրեն յատկացուած դրամը կը ստանայ բաղադրեալ շահերով, 5% տարին, որ է 48500 Ֆրանս: Կ'ուզենք զիտնալ թէ քանի՞ տարու էին աղջիկը ու մանչը ամուսնանալու ատեննին:

17. Գրամազուտիս 20000 Ֆրանս, յետ 3 տարուայ, 23152,50 Ֆրանս եղաւ, քանի՞ առ 100 էր բաղադրեալ շահը:

(1). Նախ պէտք է ցուցակի մէջ նշանակուած 50 տարուան բաղադր. շահը գտնել և ելածին կրկին 50 տարուան բաղադրեալ շահը փնտռել: Նոյն եղանակը գործածել երբ 50 տարիէն աւելի ժամանակի բաղադրեալ շահը կ'ուզենք:

18. Մարդ մը 4 տարիէն վերջ ետ կ'առնէ իր դրամազուտը 61700 Ֆրանս, որ բաղադրեալ շահերով 77894,84 Ֆրանս եղած էր. քանի՞ առ 100 շահու դրուած էր:

19. Գրամազուտի մը 2000 Ֆրանս, 9 1/2 տարիէն յետոյ բաղադրեալ շահով եղաւ 2903,55: Քանի՞ առ 100 շահու դրուած էր:

20. Քանի՞ առ 100 շահու դրուեցաւ 9000 Ֆրանս ո՛ր 36 տարիէն և 5 1/2 ամիսէն վերջ բաղադրեալ շահերով եղաւ 95263,68:

ԳՒՈՒԽ Գ.

Ա

Զեղչման կանոն

82. Տեղեկութիւն. — վաճառականները մեծաքանակ առուտուրի մէջ սովորութիւն ունին, փոխանակ առած վաճառքին գինը անմիջապէս վճարելու, վաճառողին կը յանձնեն տուուակ մը որուն մէջ գրուած է թէ յանձն կ'առնեն վճարել առած վաճառքին գինը մէկ ամսէն, երկու ամսէն, երեք ամսէն. կամ ինչպէս սովորութիւն է ըսելու, 30 օրէն, 60 օրէն, 90 օրէն, նոյն իսկ երբեմն երկար պայմանաժամէ յետոյ: Այս տոմսակը կը կոչուի տուուակ ի հրաւան կամ հրաւանագիր:

Եթէ վաճառողն ընդունելով այս տոմսակը, անմիջական դրամի պէտք ունենայ, սոյն տոմսակը կը ծախս. այսինքն սեղանաւորի մը գեղչել կու տայ: Կը յանձնէ տոմսակը սեղանաւորին և կ'ընդունի իրմէ տոմսակին մէջ նշանակուած դրամը, հանելով մէջէն սոյն դրամին շահը այնքան ժամանակի որ պիտի անցնի մինչև տոմսակին պայմանաժամը: Սեղանաւորին դրամի գումարին վրայէն առած մասը կը կոչուի գեղչ:

Ուրեմն չեղևն է դրամայ գումարի մը վրայէն առնուած մասը, երբ պայմանաժամէն առաջ կը վճարուի այս գումարը:

83. Տոմսակին մէջ նշանակուած գումարը տոմսակին առնուակալ (nominale) արժէքն է. իսկ վաճառականին ընդունած գումարն է ներկայ արժէքը (actuelle):

84. Վաճառականական գեղչ. — վաճառականական գեղչն է հրամանագրի մը անուանական արժէքին շահը, մինչև պայմանաժամին օրը: Ուրեմն գեղչի կանոնը նոյն է շահու կանոնին հետ, և իր հիմնական ձևն է հետեւեալը: Կոչենք ժօրերուն թիւը.

$$T = \frac{T \times U \times D}{36000}$$

ընդհանուր զեղչի սակն է 6%: Սեղանաւորները վաճառահանական արժէթուղթ մը 3 ամիսէն կամ 90 օրէն աւելի երկար պայմանաժամով չեն զեղչէր:

Առաջարկութիւն Ա. — Հրամանագիր մը ունինք 450 ֆրանգի վճարելի 70 օրէն, ի՞նչ է զեղչը այս տոմսակին, սակն ըլլաւով 6%:

$$\tau = \frac{450 \times 6 \times 70}{36000} = \frac{45 \times 7}{60} = 5,25 \text{ ֆրանգ.}$$

սեղանաւորը պիտի վճարէ

$$450 - 5,25 = 444,75$$

Առաջարկութիւն Բ. — Սեղանաւոր մը զեղչելով տոմսակ մը՝ կը շահի 5,25 ֆրանգ, սակը 6%, 70 օրուան համար. ո՞րչափ է տոմսակին անուանական արժէքը:

$$\tau = \frac{36000 \times \tau}{U \times \sigma} = \frac{36000 \times 5,25}{6 \times 70} = \frac{600 \times 5,25}{7} = 450$$

Առաջարկութիւն Գ. — Սեղանաւոր մը տոմսակի մը վրայէն զեղչէք 5,25 ֆրանգ, անուանական արժէքն էր 450 ֆրանգ. 6% սակով: Տոմսակին պայմանաժամը քանի՞ օրուան էր:

$$\sigma = \frac{36000 \times \tau}{\tau \times U} = \frac{36000 \times 5,25}{450 \times 6} = \frac{600 \times 5,25}{45} = 70 \text{ օր}$$

Առաջարկութիւն Դ. — Սեղանաւոր մը 450 ֆրանգի տոմսակի մը վրայէն 5,25 ֆրանգ զեղչ ըրաւ, 70 օրուան պայմանաժամով: Հարիւրին քանի՞ էր զեղչին սակը:

$$U = \frac{36000 \times \tau}{\tau \times \sigma} = \frac{36000 \times 5,25}{450 \times 70} = \frac{360 \times 5,25}{45 \times 7} = 6\%$$

85. Տոմսակի մը ներկայ արժէքը համեմատական է անուանական արժէքին: Վասն զի եթէ սեղանաւորը 100 ֆրանգի փոխարէն 94 ֆրանգ վճարէ, 200 ֆրանգի փոխարէն պիտի վճարէ երկու անգամ 94 ֆրանգ:

86. Սակայն ներկայ արժէքն ու անուանական արժէքը համեմատական չեն ոչ սակին և ոչ ժամանակին: Վասն զի եթէ սակն ըլլար 12%, փոխանակ 6%, 100 ֆրանգի տոմսակի մը ներկայ արժէքը պիտի չըլլար 2 անգամ 94 ֆրանգ: Նոյնպէս եթէ 100 ֆրանգի տոմսակ մը վճարուէր 6 ամիսէն, իր իրական արժէքը 94 ֆրանգին կէտը պիտի չըլլար:

87. Ուրեմն պէտք է նոր յարաբերութիւն մը հաստատել անուանական Ա, արժէքին, ներկայ Ի արժէքին, սակին և Ժ ժամանակին մէջ:

100 ֆրանգին շահը u սակով և σ ժամանակին մէջ հաւասար է $u \times \sigma$: Վասն զի $\tau = \frac{100 \times u \times \sigma}{100} = u \times \sigma$

Ուրեմն զեղչ ընելէն յետոյ 100 ֆրանգին արժէքն է $100 - u \times \sigma$:

Դարձեալ Ա արժէքը զեղչելով կը հաւասարի Ի ներկայ արժէքին: Արդ այս քանակութիւնները համեմատական ըլլալով իրարու՝ կ'ունենանք

$$U : 100 = I : 100 - u \times \sigma$$

ուսկից $U = \frac{100 \times I}{100 - u \times \sigma}$

և $I = \frac{U (100 - u \times \sigma)}{100}$

Որովհետև ըսինք թէ Ա, անուանական արժէքը զեղչելով կը հաւասարի Ի ներկայ արժէքին, և գիտենք թէ զեղչն է

$$\frac{U \times u \times \sigma}{100}, \text{ ուրեմն ներկայ արժէքը հաւասար է}$$

$$I = U - \frac{U \times u \times \sigma}{100}$$

վերածելով

$$I = U \left(1 - \frac{u \times \sigma}{100} \right) = U \frac{(100 - u \times \sigma)}{100}$$

Առաջարկութիւն Ա. — Ի՞նչ է ներկայ արժէքը 450 ֆրանգի տոմսակի մը, վճարելի 70 օրէն յետոյ, զեղչին սակը համարելով 6%:

$$I = \frac{U (100 - u \times \sigma)}{100}$$

$$I = \frac{450 (100 - 6 \times \frac{70}{360})}{100} = \frac{450 (3600 - 42)}{3600} =$$

$$\frac{450 \times 3558}{3600} = 444,75:$$

Լուծումն միտքեան կանոնով. —

Եթէ 100 ֆրանս 70 օրուան մէջ կը բերէ,

$$\tau = \frac{100 \times 6 \times 70}{36000} = \frac{42}{36} = \frac{6}{7} = 1,166\dots$$

կամ 1,167. ուրեմն 100 ֆրանս զեղչելէ յետոյ
 $100 - 1,167 = 98,833$ կ'արժէ.

1 ֆր. զեղչելէ յետոյ պիտի արժէ $\frac{98,833}{100}$

և 450 ,, ,, ,, ,, ,, $450 \times \frac{98,833}{100} = 444,75$

Աւագարկոչքիւն Բ. — Տոմսակ մը զեղչելով ընդունեցանք
 444,75 ֆրանս, պայմանաժամ 70 օր, զեղչին սակը 6%⁰;
 Ի՞նչ է անուանական գումարն այս տոմսակին:

Լուծումն. — Ա.
$$= \frac{100 \times 10}{100 - 6 \times \frac{70}{360}} = \frac{100 \times 444,75}{100 - 6 \times \frac{70}{360}} =$$

$$\frac{444,75 \times 36000}{36000 - 420} = \frac{444,75 \times 3600}{3558} = 450 \text{ ֆրանս:}$$

Լուծումն միտքեան վերածելով. —

Եթէ 100 ֆր. 70 օրուան մէջ կը բերէ $\frac{6 \times 70}{360} = 1,167$

ուրեմն $100 - 1,167 = 98,833$ է ներկայ արժէք 100 ֆրանսի.

և 1 ֆրանսն է ներկայ արժէք $\frac{100}{98,833}$

և 444,75 է ներկայ արժէք $\frac{100 \times 444,75}{98,833} = 450$

88. Իրաւունք յանձնակատարի. — Սեղանաւորները, վե-
 րի բացատրած զեղչէն զատ, իրենց մանր ծախքերուն և ի-
 րենց դրամը վտանգի մէջ դնելնուն համար, արժէթղթին
 գումարին համեմատ յանձնակատարի իրաւունքը կ'առնեն,
 բայց ժամանակէն անկախ: Ընդհանրապէս այս իրաւունքն է
 $\frac{1}{4}\%$, բայց երբեմն մինչև $\frac{1}{2}\%$ կ'եւլէ:

89. Փոփոխոչքիւն իրաւարակի. — Վերջապէս եթէ արժէ-
 թուղթը պիտի վճարուի զեղչ եղած տեղէն դուրս ուրիշ փա-
 ղաքի մը մէջ, կամ ինչպէս սովորութիւն է ըսելու, ուրիշ

իրաւարակի վրայ, սեղանաւորը ուրիշ մաս մ'ալ կ'առնէ,
 որ կրնայ $\frac{1}{20}$ մինչև 2 առ % փոխուիլ. այս է փոփոխու-

րիւն իրաւարակի: Սեղանաւորին վերջին երկու տեսակ վաս-
 տակը կը կոչուի ա՛խոյ (agio):

90. Զեղչի նաշուեցուցակը. — Սեղանաւորը իր ըրած ե-
 րեք տեսակ զեղչերուն հաշիւը կը ներկայացընէ արժէթուղ-
 թին տիրոջը, որուն մէջ մանրամասն գրուած է գումարին
 վրայէն առնուած դրամին հաշիւը:

Օրինակ. — Զեղչի հաշուեցուցակ մը պատրաստել 3400
 ֆրանսի տոմսակի մը, վճարելի 65 օրէն յետոյ, սակը 6%⁰,
 իրաւունք յանձնակատարի $\frac{1}{4}\%$, և հրապարակի փոփոխու-
 թիւն $\frac{1}{2}\%$:

Հաշուեցուցակը կը շինուի այսպէս.

Թղթին արժէքը պայմանաժամին	3400
Զեղչ 65 օրուան, 6% ⁰	36,85
Իրաւունք յանձնակատարի $\frac{1}{4}\%$, 3400ի վրայ	8,50
Փոփոխութիւն հրապարակի $\frac{1}{2}\%$, 3400ի վրայ	17
	62,35
Զեղչ	62,35
գումար վճարելի	3337,65

Եթէ հաշուի առնենք եղած զեղչը, գիտնալու համար թէ
 քանի՞ առ հարիւր է, պարզ շահու կանոնով կրանք գտնել:

$$u = \frac{360 \times 100 \times 62,35}{3400 \times 65} = 10,15\%$$

Ուրեմն սեղանաւորն իր ըրած երեք տեսակ զեղչովը քանի
 մը օրուան մէջ հարիւրին 10,15 ֆրանս կը շահի. և մէկ
 տարուան մէջ նոյնը պիտի առնէր իր յանձնակատարի
 իրաւունքին և հրապարակի փոփոխութեան համար: Արդ
 վերի ըսած պայմաններով տարւոյ մը համար տոմսակի մը
 վրայէն զեղչին սակը միայն պիտի ըլլայ.

$6 + 0,25 + 0,50 = 6,75$ առ %:

91. Ծանօթոչքիւն. — Վերի բացատրուած սեղանաւորնե-
 րուն ըրած զեղչի եղանակը պէտք է իրաւացի համարիլ. վասն
 զի օրէնքը կը համակամի, և ընողներն ալ համամիտ են
 երկու կողմէն: Սակայն այս տեսակ զեղչը յինքեան անիրաւ-
 է, որովհետև սեղանաւորն ոչ թէ 6 առ 100 շահ կ'առնու,
 այլ 6 առ 94, այսինքն վճարած 94 ֆրանսը պայմանաժամին

պիտի բերէ 6 ֆրանգ: Դարձեալ 100ին վրայէն առած 6 ֆրանգը կրնայ նոյնպէս շահագործել, որով շահուն շահը կը վաստակի:

92. Կայ նաև ուրիշ տեսակ զեղչ մը որ կը կոչուի րանաւառ զեղչ, որուն մէջ մինչև պայմանաժամը եղած շահը պարտուց վրայ կ'աւելցուի: Օրինակի համար 100 ֆրանգ փոխ կու տանք մէկու մը, 6 օ¹/₀ սակով տարին, և անկէ պարտաւ մուրհակ մը կ'առնենք վրան աւելցընելով նաև տարեկան շահը, որով պարտքին գումարը կ'ըլլայ 106 ֆրանգ: Եթէ այն պարտամուրհակը ուզենք զեղչել սեղանաւորէ մը, պայմանաժամէն վեց ամիս առաջ, սեղանաւորը մեզի պիտի վճարէ 103 ֆրանգ:

Սակայն այս տեսակ բանաւոր կոչուած զեղչը գործնական չըլլալով, աւելորդ կը համարինք անոր վրայ խօսիլ:

Երբեմն վաճառականական զեղչը կը կոչուի արտաքին զեղչ, և բանաւոր զեղչը՝ ներքին զեղչ: Բայց այս բառերը իմաստ մը չեն բացատրեր, լաւ է որ երբեք չգործածուին:

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ Ը.

1. Ինչ է զեղչը, 6 օ¹/₀ տարին, 14556 ֆրանգի վրայ:
2. Ինչ է զեղչը 36450 ֆրանգի, 4 օ¹/₀ սակով, 8 ամսոց:
3. Կ'ուզենք զիտնալ 16800 ֆրանգի զեղչը, 5 օ¹/₀, 16 ամսոց:
4. Որչափ է զեղչը 7120 ֆրանգի, 4 1/2 օ¹/₀, 96 օրուան:
5. Պարտինք վճարել 3172,80 ֆրանգ, 5 ամսէն և 24 օրէն յետոյ: Եթէ իսկոյն վճարենք ո՛րչափ զեղչ պիտի ունենանք, 6 օ¹/₀ տարին:
6. Մարդ մը մեզի պարտի 2876,50 ֆրանգ վճարելի 7 ամիսէն, անոր 6 օ¹/₀ զեղչ կը շնորհենք Եթէ իսկոյն վճարէ: Ո՛րչափ ֆրանգ պիտի ընդունինք?
7. Պարտինք վճարել 16360 ֆրանգ 2 տարիէն, 9 ամսէն և 10 օրէն յետոյ. սակայն յանձն կ'առնենք իսկոյն վճարել Եթէ 6 1/2 օ¹/₀ զեղչ ըլլայ մեզի: Մեր առաջարկը Եթէ ընդունելի ըլլայ, ո՛րչափ պիտի վճարենք:

8. Վաճառական մը 984 Հ.Լ. զինի կը վաճառէ, մէկ Հարիւրաւիտը 16,50 ֆրանգի, վճարելի 5 ամսէն յետոյ, Սակայն իր պահանջին $\frac{2}{5}$

մասը իսկոյն կ'ընդունի, տարեկան 6 օ¹/₀ զեղչով, և մնացածին համալ կ'առնէ հրամանագիր մը վճարելի նոյն պայմանաժամաւ (5 ամիսէն), զոր նոյնպէս յանձն կ'առնէ 5 1/2 օ¹/₀ զեղչով վճարել տալ, ընդամենը ո՛րչափ ընդունեցաւ:

9. Արժէթուղթի մը վրայէն 3 օ¹/₀ զեղչ ընելով ընդունեցանք 3856,72 ֆրանգ, Ինչ էր արժէթղթին անուանական արժէքը:

10. Կումար մը դրամոյ 8 ամսէն վճարելի, 8 օ¹/₀ զեղչով իսկոյն կը վճարուի 1186 ֆրանգ, ո՛րչափ էր այս գումար դրամը:

11. Մարդ մը 3 1/2 ամսէն յետոյ պիտի վճարէր գումար մը դրամ, սակայն անոր 5 օ¹/₀ զեղչ ընելով յանձն կ'առնէ իսկոյն 6617,27 ֆրանգ վճարել: Ո՛րչափ էր վճարելի դրամը:

12. Արժէթուղթ մը կը ներկայաջընենք սեղանաւորի մը, վճարելի 36 օրէն յետոյ, և զեղչ ընելէ յետոյ կ'ընդունինք 3428,25 ֆրանգ. Կ'ուզենք զիտնալ Թէ Ինչ էր արժէթղթին անուանական արժէքը, զեղչին սակն ըլլալով 6 օ¹/₀:

13. Երբք արժէթուղթ ունինք, մին 500 ֆրանգ, 49 օր պայմանաժամով. երկրորդ 1224 ֆրանգ, 62 օր պայմանաժամով, երրորդը 915 ֆրանգ, 80 օրուան. զեղչել տալով այս թուղթերը ընդ ամէնը կ'ընդունինք 2612,96 ֆրանգ, Ինչ է զեղչին սակը:

14. Կ'ուզենք 2450 ֆրանգի արժէթուղթ մը զեղչել, վճարելի 38 օրէն: Զեղչին սակն է 6 օ¹/₀ տարին, ասկէ զատ սեղանաւորը 1/4 օ¹/₀ յանձնակատարի իրաւունքը մէջէն կը հանէ, և 1/10 օ¹/₀ նամակներուն ծախքին համար: Ինչչափ է իրական սակը այս զեղչին:

15. Վաճառական մը 7610 ֆրանգի հրամանագիր մը ունի, որուն վրայէն 6 1/4 օ¹/₀ զեղչ ընելով կ'ընդունի 7363 ֆրանգ. Բանի՛ օրուան էր պայմանաժամը:

16. Պիտի վճարենք 7500 ֆրանգ, 85 օրէն յետոյ, սակայն իսկոյն վճարելով տուինք 7393,75 ֆրանգ, Բանի՛ առ 100 էր եղած զեղչը:

17. Արժէթղթոյ մը 4000 ֆրանգի, վճարելի 9 ամսէն, իրական արժէքն է 3805 ֆրանգ. Ինչ է զեղչին սակը:

18. Սեղանաւոր մը կը զեղչէ արժէթուղթ մը 6000 ֆրանգի, 45 օրուան պայմանաժամով, և ուրիշ մը 3561 ֆրանգ, 60 օրուան: Ինչ ամէնը կը վճարէ 9506,26 ֆրանգ, Բանի՛ առ 100 էր զեղչը:

19. Պանքան մեզի երկու արժէթուղթ կը զեղչէ, որոնց ամբողջական գումարն էր 18720 ֆրանգ, 8 օ¹/₀ տարին, և կը վճարէ մեզի 18309,54: Այս արժէթուղթերէն մին էր 12000 ֆրանգ, վճարելի 80 օրէն յետոյ: Կ'ուզենք զիտնալ Թէ միւս արժէթուղթը Բանի՛ ֆրանգի էր և Բանի՛ օր էր պայմանաժամը:

20. Արժէթղթոյ մը իրական արժէքն եղաւ 4926,66 ֆրանգ, իր անուանական արժէքն էր 5000 ֆրանգ, զեղչն է 5 1/2 օ¹/₀. Բանի՛ օրուան էր պայմանաժամը:

F

Կանոն մըջին Պայմանաժամի

93. Սահման. — Միջին պայմանաժամ կը կոչուի երբ զանազան պայմանաժամերով բազմաթիւ վաճառականական արժէթուղթեր կը փոխանակենք մէկ արժէթղթի հետ, որուն արժէքը կը հաւասարի միւս արժէթուղթերուն բոլորական արժէքին:

Այս տեսակ հաշիւները քիչ անգամ կը պատահին սովորական առուտորի մէջ: Սակայն երբեմն մեծ դիւրութիւն կ'ընծայեն պանքաներուն մէջ գրութիւններն ու հաշիւները պարզելու, փոխանակելով շատ մը արժէթուղթեր միայն մէկ արժէթուղթի հետ:

94. Օրինակ. — Ունինք չորս արժէթուղթեր վճարելի հետեւալ պայմանաժամերով. առաջինը՝ 2000 ֆրանգի, մարտ 10. երկրորդը՝ 1500 ֆրանգի, մարտ 20. երրորդը՝ 1800 ֆրանգի, ապրիլ 5. չորրորդը՝ 2400 ֆրանգի, ապրիլ 30: Կ'ուզենք փոխանակել այս չորս թուղթերը մէկ միայն արժէթուղթով, որ անոնց հաւասար արժէք ունենայ: Այս նոր արժէթուղթին պայմանաժամը երբ պիտի ըլլայ, կամ ինչ է այս թղթին միջին պայմանաժամը:

Այս առաջարկութիւնը այնպիսի ոճով պէտք է լուծել որ նոր արժէթուղթին շահը մինչև պայմանաժամը հաւասար ըլլայ միւս չորս արժէթուղթոց շահերուն, իւրաքանչիւրին իր պայմանաժամին համեմատ:

Այս խնդրոյ մէջ ժամանակը մարտ մէկէն կը սկսինք, թէպէտ կրնայինք ո՛ր և է ժամանակէ սկսիլ:

Ա. արժէթուղթին շահը մարտ 1էն մինչև	10 է	$\frac{2000 \times 6 \times 10}{36000}$	= 3,33
Բ. " " " "	20	$\frac{1500 \times 6 \times 20}{36000}$	= 5
Գ. " " " " Ա.պր. 5		$\frac{1800 \times 6 \times 35}{36000}$	= 10,50
Դ. " " " " Ա.պր. 30		$\frac{2400 \times 6 \times 30}{36000}$	= 24
			42,83

Ուրեմն այս արժէթուղթոց շահերուն գումարն է 42,83 ֆրանգ: Դարձեալ նոր արժէթուղթը հաւասար արժէք պիտի անենալ միւս չորս արժէթուղթերուն. ուրեմն

$$2000 + 1500 + 1800 + 2400 = 7700 \text{ ֆրանգ}$$

Արդ խնդիրը կը մնայ գիտնալու թէ ո՞րչափ ժամանակէն յետոյ 7700 ֆրանգս՝ 42,83 ֆրանգ շահ պիտի բերէ.

$$d = \frac{42,83 \times 36000}{6 \times 7700} = 33 \text{ օր}$$

Ուրեմն նոր արժէթուղթին պայմանաժամն է 3 ապրիլ:

95. Ծանօթութիւն. — Կրնայինք նաև ցուցնել թէ մասնական շահերուն գումարը հաւասար է ամբողջական գումարին շահուն. այսպէս

$$(2000 \times 10 + 1500 \times 20 + 1800 \times 35 + 2400 \times 60) \times \frac{6}{36000} = \frac{7700 \times 6 \times d}{36000}$$

Հաւասարութեան երկու կողմէն կրնանք դուրս ձգել 6 և 36000 թիւերը. որով կ'ունենանք

$$d = \frac{20000 + 30000 + 63000 + 144000}{7700} = 33$$

Ազից կը հետևի թէ

96. Միջին պայմանաժամը գտնելու համար. պիտի է բազմապատկել իւրաքանչիւր գումարը միևեկ իր պարունակած արժէքով և երաժարտարեակերտուն թուականները յիշելու բաժնիկ արժեքորոց դրամներուն գումարին վրայ:

Գ

ԱՅՍԶԱՓ ԱՌ ԼՍՐԻՒՐ. — ԶԻՋՈՒՄՆ ԼՍՇՈՒԻ. —

ՎԱՍՏԱԿ ԵՒ ԿՈՐՈՒՍՏ ԱՌ ԼՍՐԻՒՐ. — ՄԻՋՆՈՐՈՒԹԻՒՆ:

97. ԱՅՍԶԱՓ ԱՌ ԼՍՐԻՒՐ. — Շահու և զեզի հաշիւներուն կը միանան շատ մը ուրիշ խնդիրներ, որոնց մէջ թիւ մը ուրիշ թիւի այսչափ առ նարիչ է: Վաճառականութեան, ճարտարագործութեան, երկրագործութեան և կեանքի ո՛ր և է պարագայի մէջ ստէպ այս տեսակ խնդիրներու կը հանդիպինք: Այսչափ առ 100 կը հաշուին բնութեան տարբերութիւնները: Օրինակի համար շուրին խառնուրդն է 88,89 առ 100 թթուածին և 11,11 առ 100 ջրածին, որ ըսել է շուրի 100 կշտոյն 88,89 թթուածին է և 11,11 ջրածին: Նոյնպէս օդոյ կշտոյն 77 առ 100 ազոդ է և 23 առ 100 թթուածին: Նոյն ոճով կ'ըսենք հանք մը 5, 10, 15 առ 100 երկաթ կամ պղինձ, անագ, արծաթ կայլն կու տայ: Յորենք 80 առ 100 ալիւր կու տայ, և ալիւրը 132 առ 100 հաց կու տայ, մէջի խառնուած շուրին համար կայլն կայլն: Ուրեմն նիւթի մը արտադրած արդիւնքը (rendement) կը կոչուի այսչափ առ 100, գործածուած նիւթին կշտոյն վրայ:

98. ԶԻՋՈՒՄՆ ԼՍՇՈՒԻ. — Զիջումն հաշուի կը կոչուի վաճառականի մը իր ապրանքին գնոյն վրայ ըրած նուազումը, ըլլայ վաճառքին ինչ ինչ պակասութիւններուն համար, ըլլայ զը-

նորը աւելի շահագրգռելու՝ որպէս զի վաճառքը գնէ, ըլլայ վերջապէս զինքը ստիպելու որ պատրաստ դրամով գնէ:

Առաջարկութիւն Ա. — Մարդ մը կը գնէ խանութէ մը 650 Ֆրանգի վաճառք, անոր 4% զիջումն կ'ընեն, որչափ դրամ պիտի վճարէ:

Լուծումն. —

Զիջումն 100 Ֆրանգին է . . . 4

Զիջումն 1 " է . . . 4 / 100

Զիջումն 650 Ֆր. պիտի ըլլայ 650 x 4 / 100 = 6,50 x 4 = 26

Ուրեմն պիտի վճարէ 650 - 26 = 624 Ֆրանգ:

Համառոտ կերպով ընելու համար, նախ բաժնեցինք 650 Ֆրանգը 100ի վրայ, որ եղաւ 6,50, և այս ելածը բազմապատկեցինք 4ի հետ, և ունեցանք 26 Ֆրանգ զիջումն հաշուի:

Առաջարկութիւն Բ. — Մարդ մը խանութէ կը գնէ 650 Ֆրանգի արժէքով վաճառք, և պատրաստ դրամ տալուն համար կը վճարէ 624 Ֆրանգ. քանի՞ առ 100 զիջումն եղաւ իրեն:

Լուծումն. — 650 Ֆրանգի վրայէն եղած զիջումն է

650 - 624 = 26 Ֆրանգ

100ի վրայէն եղած զիջումն է . . . 26

ուրեմն 26 x 100 / 650 = 260 / 65 = 4

99. ՎԱՍՏԱԿ ԵՒ ԿՈՐՈՒՍ. — Առաջարկութիւն Ա. — Վաճառական մը կը գնէ 8900 Ֆրանգի վաճառք, և զանոնք վաճառելով կ'ուզէ շահիլ 12%, քանի՞ պիտի վաճառէ:

Լուծումն. —

Որովհետև 100 Ֆր.ին վրայ պիտի շահի 12

1 " " " " 12 / 100

և 8900 " " " " 8900 x 12 / 100 = 1068

Արդ զուտ շահը պիտի ըլլայ 1068 Ֆրանգ, ուրեմն վաճառականը պիտի վաճառէ 1068 + 8900 = 9968 Ֆրանգի:

Համառոտ կերպով, նախ կը բաժնենք 8900 Ֆրանգ. 100ի վրայ, կ'ունենանք 89 Ֆրանգ, և բազմապատկելով 12ի հետ կ'ունենանք 1068 Ֆրանգ, զոր աւելցընելով 8900ի վրայ կ'ըլլայ 9968 Ֆրանգ:

Եթէ խնդիրը կորուստի վրայ է, կը հանենք 8900 Ֆրանգէն 1068 Ֆրանգը:

Առաջարկութիւն Բ. — Վաճառական մը կը վաճառէ 10553 Ֆրանգի ապրանք, որ իրեն 8650 Ֆրանգի արժած էր, քանի՞ առ 100 կը շահի:

Լուծումն. —

Նախ կը գտնենք շահածը 10553 - 8650 = 1903 Ֆրանգ.

Արդ եթէ 8650 Ֆրանգին վրայ կը շահի 1903

1 " " " պիտի շահի 1903 / 8650

100 " " " " 100 x 1903 / 8650 = 22

Ուրեմն 22 առ 100 կը շահի:

Առաջարկութիւն Գ. — Մարդ մը խանութէ ապրանք գնելով զիջումն ընելէն յետոյ կը վճարէ իսկոյն 624 Ֆրանգ, ապրանքին զինն էր 650 Ֆրանգ: Քանի՞ առ 100 զիջումն ունեցաւ:

Լուծումն. —

Նախ կը գտնենք 650 Ֆրանգի վրայ եղած զիջումն 650 - 624 = 26

Եթէ 650 Ֆրանգի վրայ զիջումն կ'ըլլայ 26 Ֆրանգ.

1 " " " " պիտի ըլլայ 26 / 650

100 " " " " 100 x 26 / 650 = 4

Ուրեմն 4 առ 100 է զիջումը:

100. ԽԱՌՅ ՎԱՍՏԱԿ. — Ճարտարագործութեան կամ վաճառականական գործի մը մէջ խառն վաւստակն է՝ այս գործէն առաջ եկած դրամի գումարը, առանց դուրս հանելու եղած ծախքերը:

ՄԱՔՈՒՐ ԿԱՐ ԶՈՒՏ ՎԱՍՏԱԿՆ Է՝ ծախքերը հանելէն վերջ մնացած գումարը:

Վաճառականները իրենց վաստակը, իրենց կորուստը և իրենց ընդհանուր ծախքերուն գումարը կը հաշուեն այսչափ առ նարխը:

Առաջարկոչքիւն. — վաճառական մը կը գնէ 118000 ֆրանցի վաճառք և կը ծախէ 180000 ֆրանցի: Իր ընդհանուր ծախքերն եղած են 12000 ֆրանց: Կ'ուզենք գիտնալ 1. իր խառն վաստակը, 2. իր մաքուր վաստակը, 3. գնելու գնոյն և վաճառելու գնոյն վրայ ունեցած վաստակը առ 100:

Լուծումն. —

- 1. Իր խառն վաստակն է 180000 — 118000 = 62000
- 2. Իր մաքուր վաստակն է 62000 — 12000 = 50000
- 3. Իր վաստակը առ 100 գնելու գնոյն վրայ $\frac{50000 \times 100}{118000} = 42,37\%$
- 4. Իր վաստակը առ 100 ծախելու ,, ,, $\frac{50000 \times 100}{180000} = 27,78\%$

Առաջարկոչքիւն. — վաճառական մը 118000 ֆրանցի վաճառք կը գնէ: Կանխառ հաշիւ կ'ընէ թէ իրեն ընդհանուր ծախքը 12000 ֆրանց պիտի ըլլայ: Քանի՞ պարտի վաճառել այս ապրանքը որպէս զի 42,37% շահի գնելու գնոյն վրայ, կամ 27,78% վաճառելու գնոյն վրայ:

Լուծումն. — Առաջին դիպուածին մէջ 100 ֆրանցը պիտի վերածուի 142,37. որով 118000 ֆրանց պիտի վերածուին

$$\frac{142,37 \times 118000}{100} = 168000$$

Աւելցընելով նաև ընդհանուր ծախքը, վաճառելու գինը պիտի ըլլայ 168000 + 12000 = 180000 ֆրանց:

Երկրորդ դիպուածին մէջ 100ի ծախածը կը համապատասխանէ 100 — 27,67 = 72,22 գնածին: Արդ իր ըրած բոլորական ծախքն է 118000 + 12000 = 130000 ֆրանց:

Ուշիւնն. —

100 ֆրգ.ի վաճառածն կը համապատասխանէ 72,22 գնածին

1	„	„	պիտի	„	$\frac{100}{72,22}$
---	---	---	------	---	---------------------

և 130000 „ պիտի համապատասխանէ 130000 $\times \frac{100}{72,22} = 180000$

Կամ երկից կանոնով.

եթէ 72,22 կը համեմատի 100ի

130000 պիտի ,, ,,

$$72,22 : 100 = 130000 : x$$

ուսկից

$$x = \frac{130000 \times 100}{72,22} = 180000$$

Ծանօթոչքիւն. — Յանձնակատար կը կոչուի այն վաճառականը որ ուրիշի հաշուին կը վաճառէ կամ կը գնէ: Նոյն ապրանքին գնոյն վրայ իրեն եղած այսչափ առ 100 գեղչը կը կոչուի վարձք յանձնակատարի:

ԱՌՍՁԱՐԿՈՒԹԻՒՆ Թ.

1. Տոմարակալ մը նոյն օրը կ'ընդունի երեք արժէթուղթ. առաջինը 275 ֆրանցի, վճարելի 30 յունիս, երկրորդը 548,50 ֆրանցի, վճարելի 15 հոկտեմ. երրորդը 1250 ֆրանցի, վճարելի 20 նոյեմբ. նոյն տարւոյ, Հաշիւը պարզելու համար հաշուետետրին պարտքին երեսին վրայ կը գրէ մէկ գումար միայն, հաւասար այս երեք արժէթուղթոց գումարներուն: Միջին պայմանաժամը երբ պէտք է գնէ: Գեկտեմբեր 31 պարտքին երեսին վրայ ինչ գումար պիտի նշանակէ, շահը 6% հաշուելով:

2. Մարդ մը կալուած մը կը գնէ 16000 ֆրանցի: Յանձն կ'առնէ վճարել իսկոյն 4000 ֆրանց, և 4000 ֆրանց 30 օրէն, և 4000 ֆրանց 60 օրէն, և 4000 ֆրանց 90 օրէն: Յետոյ կ'ուզէ ամօնաբերել 5% վճարել ինչ է վճարման պայմանաժամն, շահը հաշուելով 5%:

3. Վաճառական մը կը գնէ 11922,8 հազարակրամ ձէթ, հարկերաւորը 62 ֆրանցի: Իսկոյն կը վճարէ և 7% զեղուսն հաշուի կ'ու-

նենայ: Այս ձէթին $\frac{5}{6}$ մասը կը վաճառէ 73 ֆրանցի 100 լիտրը, և

մնացածը մի անգամով 1890 ֆրանցի: Ինչ է իր վաստակը: Մէկ լիտր ձէթը կը կընէ 913 կրամ:

4. Միջնորդ մը կը գնէ վաճառք և կը վաճառէ զանոնք 1512 ֆրանցի վաստակով: Այս վաստակը 18% է վաճառած գնոյն: Ո՛րչափ էր գնածին գինը:

5. Գուրպայի երկոտասան զոյգը խնութիւ մէջ կը վաճառուի 22,60 ֆրանցի: Այս կերպով խնութեանը 20 առ 100 կը շահի գործատան գնոյն վրայ: Գործատան տէրը իր ըրած ծախքին վրայ 20 առ 100 կը շահի: Գիտնալով թէ բամպակին գինը 5,50 ֆրանց է, կ'ուզենք գիտնալ թէ 12 երկոտասանեակ զոյգ գուրպաներուն հիւսելուն ո՛րչափ վճարուած է գործաւորին:

6. Երկու տիկնայք յաջորդաբար մտան նորածնութիւններու խնութիւ մը. առաջինը մետաքսեայ թաւիշի մը $\frac{3}{5}$ մասը գնեց. երկրորդը՝ մնացածին կէսը: Գիտնալով թէ վճարած են 24 ֆրանց մեղրին և թէ մին 2,95 մեղր թաւիշ աւելի առած է միւսին, գտիր վաճառականին ամբողջական շահը որ կը շահի 15 առ 100, մնացածը նոյն գնով վաճառուէն յետոյ:

7. Յանձնակատար մը երկու տեսակ չուխայ կը գնէ, 9,50 ֆրանցի Տարերը Թուար. Հտ. Գ.

և 12,50 ֆրանցի մեղրը: Երևել կու տայ 6 երկրատասանեակ պատմու-
ճան, և շինողէքը ու մանր ծախքերը հանելէն յետոյ, 1527,66 ֆրանց
կը ստանայ: Գիտնալով թէ այս գումարին վրայ 15 աւ 100 մաքուր
շահ ունի, կ'ուզենք զիտնալ թէ երկու տեսակ չուխայէն սրջափ մեղր
գնած է, քանի որ զիտենք թէ առաջին տեսակէն 107,16 մեղր գնած էր:

8. Երկու վաճառական, առաջինը 1246180 ֆրանցի գործ կը կա-
տարէ տարին, երկրորդը՝ 2187800 ֆրանցի: Առաջինը 9 աւ 100 կը
շահի և երկրորդը 11 աւ 100, իրենց զործերուն ամբողջական գումար-
ին վրայ: Առաջինը իր տանը ծախքին համար $4\frac{1}{2}$ աւ 100 իր շա-
հածին կը սպառէ և երկրորդը՝ $3\frac{1}{4}$ աւ 100: Ինչ որ կ'աւելնայ իրենց
ամենական ծախքէն երկուցն ալ մէկ կողմը կը գնեն: Կ'ուզենք զիտնալ
թէ քանի՞ տարիէն յետոյ երկրորդը 300000 ֆրանց աւելի պիտի ու-
նենայ առաջինէն:

9. Վաճառական մը մէկ տակառ ձէթ կը գնէ՝ 240 լիտր, հազա-
րադրամը 1,83 ֆրանցի, և զայն կը վաճառէ լիտրը 1,83 ֆրանցի:
Կ'ուզենք զիտնալ թէ սրջափ շահեցաւ ամբողջին վրայ, և քանի՞ աւ
100 է շահն, զիտնալով թէ մէկ հարիւրորդամեղր խորանարդ ձէթը կը
կռէ 915 հազարորդակիրամ:

10. Վաճառական մը 258 մեղր կերպաս վաճառելով, մեղրը 2,75
ֆրանցի, գնածին վրայէն 23 աւ 100 կորուսաւ կ'ընէ, ուրիշ անգամ 450
ֆրանցի տարբեր կերպաս կը վաճառէ, որ իրեն արծած էր 287
ֆրանց: Կ'ուզենք զիտնալ. 1. Որջափ շահեցաւ կամ կորսնցուց աւ
100 երկու կերպասներուն վրայ միասեղ, 2. Քանի՞ պէտք էր վաճա-
ռել առաջինը՝ որպէս զի այս երկու կտոր կերպասներուն վաճառման
վրայ ոչ վաստակ և ոչ կորուստ ունենար:

11. Վաճառական մը երեք տոմսակներ կը ստորագրէ. առաջինը 540
ֆրանցի, վճարելի 24 օրէն. երկրորդը՝ 1275 ֆրանցի, վճարելի 36 օրէն,
և երկրորդը՝ 250 ֆրանցի, վճարելի 43 օրէն. կ'առաջարկէ փոխանակել
զայն մէկ միայն տոմսակով, վճարելի 90 օրէն: Չեղջի սակն ըլլալով
6 աւ 100, կ'ուզենք զիտնալ թէ այս նոր տոմսակին գումարը սրջափ
պիտի ըլլայ:

12. Երեք տոմսակ ունինք. որ են 4600 ֆր. վճարելի 30 յունիսի, և
5600, վճարելի 15 յուլիսի, ու 4000, 20 օգոստոսի. կը փոխանակենք
մէկ միայն տոմսակով, վճարելի միջին պայմանաժամով, սրջափ պիտի
արժէ այս տոմսակը 10 յուլիսի, զեղջը հաշուելով $3\frac{1}{2}\%$:

13. Մարդ մը փոխ կ'անէ 1600 ֆրանց, 105 օրուան համար $3\frac{1}{2}\%$
շահով, և 2800 ֆրանց, 130 օրուան, $4\frac{1}{2}\%$. և 3000 ֆրանց, 150
օրուան, 5% : Եթէ ուզենայ մէկ միայն տոմսակի վերածել, $4\frac{1}{2}\%$
շահով, ինչ պայմանամամ պարտի դնել որպէս զի նոյն շահը վճարէ
ինչ որ պիտի վճարէր առաջին եղանակով:

14. Միջնորդ մը 12414 հազարակիրամ վաճառքի մը վրայ, 50 հա-
զարակիրամ 39 ֆրանցի, կ'ընդունի $2\frac{1}{2}\%$ յետոյ 1241 հարիւրալիտր
ցորենի վրայ, հարիւրալիտրը 21,50 ֆրանցի, նոյնպէս $2\frac{1}{2}\%$. Ընդ
ամէնը սրջափ կ'ընդունի:

15. Միջնորդ մը 14160 հազարակիրամ վաճառքին վրայ, $2\frac{1}{4}$ աւ
100, միջնորդէր կ'ունենայ 541,62 ֆրանց: Սոյն վաճառքին ամէն 50
հազարակիրամին զինը սրջափ է:

16. Միջնորդի ձեռքով գնեցինք 2000 հազարակիրամ խահուէ, մէկ
հազարակիրամը 2,47 ֆրանց հաշուելով, վճարեցինք միջնորդէք 167,96
ֆրանց, քանի՞ աւ 100 հաշուեցինք միջնորդէքը:

17. Վաճառական մը 3740 ֆրանցի բամպակ ունէր, որուն վրայ
շահեցաւ $16\frac{1}{2}\%$. և ուրիշ անգամ 2815 ֆրանցի բամպակին վրայ
 12% կորսնցուց: Որջափ եղաւ իրեն զուտ շահը:

18. Գնեցինք վաճառականի մը հաշուին այսչափ ինչ վաճառք և ընդ-
ունեցանք միջնորդէք 658 ֆրանց, 4% հաշուով: Որջափ էր վաճառ-
քին զինը:

19. Վաճառական մը կը գնէ 212 հարիւրալիտր ցորեն 4134 ֆրանցի:
Վաճառելով 29,30 ֆրանցի կենդինարը, կ'ունենայ 7% շահ՝ գնածին
վրայ: Կ'ուզենք զիտնալ մօտ մէկ հարիւրակիրամի, հարիւրալիտրին
միջին կշիռը:

20. Վաճառեցինք Գրիգորի ձեռքը վեց սնուակ թէյ, որոնց իւրա-
բանջիւրին կշիռն էր 24,60՝ հազարակիրամ. և սա կը շահի իր միջ-
նորդականմը 154,98 ֆրանց, 3% հաշուով: Ամէն մէկ տասնակիրամ
թէյը քանի՞ վաճառուեցաւ:

21. Գնեցի այսչափ ինչ զինի, հարիւրալիտրը 28 ֆրանցի, և միջ-
նորդին վճարեցի $1\frac{1}{2}\%$ հաշուով, 59,22 ֆրանց: Քանի՞ հարիւրալիտր
զինի գնեցի:

22. Գնեցի 125 պարկ նուշ, 10% տարան, 50 հազարակիրամը 142
ֆրանցի, զեղջ $4\frac{1}{2}\%$, վճարեցի 15866,37 ֆրանց: Որջափ էր իւրա-
բանջիւր պարկին կշիռը:

Գ Լ Ո Խ Խ Ե

Համեմատական բաշխումն եւ ընկերութեան

կանոն

Ա

Համեմատական բաշխումն

101. Խնդիր. — Բաշխել թիւ մը համեմատական ըստ
տուեալ թիւերու:

Առաջարկուր ինչն ա. — Բաշխել 12600 թիւը այնպիսի մա-
սերու որոնք համեմատական ըլլան 4, 5, 6 թիւերու:

Այս խնդրոյ մէջ պէտք է գտնել երեք թիւեր, որոնց գու-
մարը հաւասար ըլլայ 12600 թիւին, և թէ՛ այս երեք թիւե-
րն առաջինը այնպէս համեմատի երկրորդին ինչպէս 4 աւ
5, այնպէս համեմատի երրորդին ինչպէս 4 աւ 6, կամ ինչ-
պէս 5 աւ 6:

Նախ կը յաւելունք 4, 5, 6 թիւերը, կ'ունենանք 15: Յետոյ այս 15 թիւին վրայ կը բաժնենք 12600 թիւը, կ'ունենանք 840:

- 1. Այս 840 կը բազմապատկենք 4 ով. $840 \times 4 = 3360$
- 2. Ապա 840 ,, 5 ով. $840 \times 5 = 4200$
- 3. Ապա 840 ,, 6 ով. $840 \times 6 = 5040$

որոնց գումարը հաւասար պիտի ըլլայ 12600

Այս գտած երեք թիւերն այնպէս կը համեմատին իրարու ինչպէս տուեալ թիւերն իրարու:

վասն զի

$$\frac{3360}{4200} = \frac{4}{5}, \text{ և } \frac{4200}{5040} = \frac{5}{6}, \text{ և } \frac{3360}{5040} = \frac{4}{6}:$$

Առաջարկուրիւն Բ. — Բաշխել 1827 երկու մասերու, համեմատական 3 և 4 տուեալ թիւերուն:

Տուեալ թիւերուն 3 + 4 գումարն է 7:

կը բաժնենք 1827 թիւը 7 հաւասար մաս. $1827 : 7 = 261$:

Յետոյ $261 \times 3 = 783$
 և $261 \times 4 = 1044$

որոնց գումարն է 1827

ուրեմն $\frac{783}{1044} = \frac{3}{4}$

Բ

Ընկերութեան կանոն

102. Ընկերութեան կանոնին նպատակն է բաշխել բազմաթիւ ընկերակիցներուն վրայ իրենց վաստակը կամ իրենց կորուստը, իւրաքանչիւրին դրած դրամագլխոյն համեմատ:

Անշուշտ այս կանոնը նոյն է համեմատական բաշխման կանոնին հետ, վասն զի վաստակը կամ կորուստը համեմատական պարտին ըլլալ իւրաքանչիւրին դրած դրամագլխոյն:

Առաջարկուրիւն. — Երեք անձեր ընկերացած դրամ գրին շահաւոր գործոյ մը համար: Առաջինը դրաւ 20000 Ֆրանգ:

երկրորդը՝ 18000 Ֆրանգ, և երրորդը՝ 22000 Ֆրանգ. իրենց վաստակը եղաւ 15000 Ֆրանգ: Կ'ուզենք բաշխել այս վաստակը երեք ընկերներուն վրայ, իւրաքանչիւրին դրած դրամագլխոյն համեմատ:

Լռժուսմն. — Նախ կը յաւելունք իւրաքանչիւրին դրած դրամագլուխները իրարու հետ.

$$20000 + 18000 + 22000 = 60000$$

կամ ամէնքն ալ կը բաժնենք 1000ի վրայ

$$20 + 18 + 22 = 60$$

Յետոյ եղած վաստակը 60 հաւասար մաս կը բաժնենք

$$\frac{15000}{60000} = \frac{15}{60} = \frac{1}{4}$$

Արդ. Առաջինը կ'անէ $20 \times \frac{1}{4} = 5$

Երկրորդը ,, $18 \times \frac{1}{4} = 4,5$

Երրորդը ,, $22 \times \frac{1}{4} = 5,5$
15

Իւրաքանչիւրին դրամագլխին վրայ հաշուելով

$$20000 \times \frac{1}{4} = 5000$$

$$18000 \times \frac{1}{4} = 4500$$

$$22000 \times \frac{1}{4} = 5500$$

գումար 15000

103. Նախ անգամ ընկերութեան կանոնին մէջ տեսակ մը առաջարկութիւններ կը տրուին, որոնց մէջ ոչ միայն իւրաքանչիւր ընկերակիցներուն դրամագլուխները զանազան են, այլ և տարբեր ժամանակ մնացած են ընկերութեան մէջ: Այս տեսակ դիպուած գրեթէ չի հանդիպիր գործնականին մէջ: Վասն զի անձի մը ընկերութեան մէջ մտնելը կամ անկից բաժնուիլը, յառաջ կը բերէ սոյն ընկերութեան կազմալուծուիլն և նոր ընկերութեան մը վերակազմութիւնը: Այսու հանդերձ դնենք հոս այս տեսակ առաջարկութեան մը լուծումը:

Առաջարկուորիւն. — Երեք ընկեր միացան գործառնութեան մը համար: Առաջինը դրաւ 32000 ֆր. և ընկերութեան մէջ մնաց 4 տարի և 4 ամիս: Երկրորդը դրաւ 26500 և մնաց ընկերութեան մէջ 5 տարի և 9 ամիս. երրորդը դրաւ 41500 և մնաց ընկերութեան մէջ 34 ամիս: Իրենց վաստակը եղաւ 71591,10 ֆրանգ. բաշխել այս վաստակն երեք ընկերաց դրամագլուխներուն և ժամանակներուն համեմատ:

Լուծումն. — Պէտք է նախ հաւատար ժամանակի վերածել դրամագլուխները, բազմապատկելով իւրաքանչիւրը իրեն ժամանակով. որով վերածած կ'ըլլանք մէկ ամսոյ ժամանակի:

Առաջինը 32000 ֆրանգը 4 տարի և 4 ամիս ձգեց ընկերութեան մէջ կամ 52 ամիս, եղած վաստակին նոյն մասը կ'առնէր եթէ ընկերութեան մէջ դրած ըլլար 32000 × 52 = 1664000 դրամագլուխը մէկ ամիս միայն: Նոյնը կրնանք ըսել միւս ընկերներուն համար:

Արդ, առաջինին դրամագլուխը մէկ ամսուան վերածելով կ'ըլլայ .	32000 × 52 =	1664000
Երկրորդին դրամագլուխը մէկ ամսուան վերածելով կ'ըլլայ .	26500 × 69 =	1828500
Երրորդին դրամագլուխը մէկ ամսուան վերածելով կ'ըլլայ .	41500 × 34 =	1411000
Գումար		<u>4903500</u>

Ուրեմն եթէ 4903500 ֆրանգը շահ կը բերէ 71591,10
 1 ֆրանգս պիտի բերէ. $\frac{71591,10}{4903500} = 0,0146$

որով

Ա.ին մասը պիտի ըլլայ	1664000 × 0,0146 =	24294,40
Բ.ին " " "	1828500 × 0,0146 =	26696,10
Գ.ին " " "	1411000 × 0,0146 =	20600,60
Գումար		<u>71591,10</u>

9

104. ԱՆԱՆԿՈՒԹԵԱՆ ՄԵ ՄՈՒՏԳԻՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԲԱՇԽՈՒՄԸ: — վաճառական մը որ չէ կարող իր պարտքերը վճարել, սնանկուորիւն կը հրատարակէ. այսինքն իր վճարմունքները կը դադարեցնէ: Այն ատեն իր վաճառատան մէջ ունեցածը կամ մուտքը կը բաժնուի պարտատէրերուն վրայ, անոնց պահանջներուն համեմատ: Ուրեմն այս խնդրոյն մէջ համեմատական բաշխման կանոնը պէտք է գործածել:

Առաջարկուորիւն. — վաճառական մը սնանկանալով իբր մուտք 324000 ֆրանգ ունի և իբր կը կամ պարտք 845600 ֆրանգ: Ինչպէս պէտք է բաշխել այս մուտքը պարտատէրերուն վրայ, գիտնալով որ անոնցմէ մին 130000 ֆրանգ անենլիք ունի:

Լուծումն. — Նախ մուտքը ելքին վրայ կը բաժնենք, և կը գտնենք 1 ֆրանգին մասը, այսպէս.

$$\frac{324000}{845600} = 0,383159$$

Արդ այն որ 1 ֆրանգ կը պահանջէր, պիտի առնէ
 $1 \times 0,383159$ ֆրանգ:
 Իսկ 130000 ֆրանգ պահանջողը պիտի առնէ
 $0,383159 \times 130000 = 49810,67$ ֆրանգ:
 Ուրեմն միւս պարտատէրերուն իւրաքանչիւրին առնելիքը պէտք է բազմապատկել 0,383159 թիւով:

105. Եթէ պարտատէրերը բազմաթիւ են, կրնանք համառօտել գործողութիւնը. նախ 0,383159 թիւին 9 առաջին բազմապատիկները կը գտնենք, յետոյ իւրաքանչիւրին առնելիքը կը հաշուենք պարզ յաւելմամբ:

Ահաւասիկ 0,383159 թիւին բազմապատիկները:

1	0,383159
2	0,766318
3	1,149477
4	1,532636
5	1,915795
6	2,298954
7	2,682113
8	3,065272
9	3,448431

Համարինք թէ կ'ուզենք հաշուել 249875 ֆրանգ պարտքին համեմատական մասը:

200000	Ֆրանգին համար պիտի առնէ	76631,80
40000	" " " "	15326,36
9000	" " " "	3448,43
800	" " " "	306,53
70	" " " "	26,82
5	" " " "	1,92
<hr/>		
249875	Ֆրանգին համար պիտի առնէ	95741,86

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ Ժ.

1. Բաշխել 392 թիւը համեմատական 5, 13 և 17 թիւերու:
2. Բաշխել 1200 ֆրանգը համեմատական 2 $\frac{3}{4}$, 5 $\frac{2}{3}$ և $\frac{1}{9}$

Թիւերու:

3. Բաժնել 40 թիւը երեք մասերու այնպէս որ առաջինը բաժանեալ 2ի վրայ, երկրորդը 3ի վրայ, և երրորդը 5ի վրայ, տան նոյն բարանչիւրին մասը:
4. Կ'ուզենք բաժնել 1266 ֆրանգը երեք անձինքներու վրայ այնպէս որ առաջինը առնէ 3, երկրորդը 5, երրորդը 7 մաս: Ո՛րչափ է իւրաքանչիւրին մասը:

5. Կ'ուզենք բաժնել 5347,50 ֆրանգս չորս մասերու՝ համեմատական 4, 11, 13, 18 թիւերու, իւրաքանչիւրին մասը որչափ պիտի ըլլայ:

6. Բաժնել 1380 ֆրանգս համեմատական $\frac{2}{5}$ և $\frac{3}{4}$ մասերու:

7. Հինգ պաշտօնեաներ ընդունեցան 1572,10 ֆրանգ իւր նուէր՝ մէջևինին բաժնելու համեմատական իրենց ըրած ծառայութեան տարիներուն: Առաջինը 15 տարուան ծառայութիւն ունի, երկրորդը 12 տարի և 3 ամիս, երրորդը՝ 10 տարի, չորրորդը 8 $\frac{1}{2}$ տարի և հինգերորդը 4 տարի: Ո՛րչափ ֆրանգ պիտի իյնայ իւրաքանչիւրին:

8. Պետութիւն մը հինգ հասարակութեան վրայ 168490 ֆրանգ տուրք կը դնէ վճարելու: Իւրաքանչիւրը որչափ պիտի վճարէ իրեն բազմամարդութեան համեմատ, եթէ առաջինին ընտանիքներուն թիւն է 620, երկրորդին՝ 1324, երրորդին՝ 1942, չորրորդին՝ 5420, հինգերորդին՝ 2314:

9. Սնանկացեալ վաճառականի մը ելքն է 242495 ֆրանգ: Կը պարտի Անտոնին 4000 ֆրանգ. Պետրոսին 26840 և Գրիգորին 6280: Մուտքն է 56 % միայն, Դատաստանական ծախքերուն կայլն համար պարտի 7,5 %: Ո՛րչափ պիտի ստանան այն երեք պարտատէրերը:

10. Բաժնել 6356,60 ֆրանգս երկու անձերու վրայ, այնպէս որ ա-

առջինը ունենայ $\frac{17}{20}$ մասը միայն, ինչ որ պիտի առնէ երկրորդը:

11. Բաժնել 70 թիւը երկու մասերու այնպէս որ մէկուն $\frac{1}{5}$ -ը հաւա-

սար ըլլայ միւսին $\frac{1}{9}$ ին:

12. Բաժնել 3500 ֆրանգս երեք անձերու վրայ այնպէս որ երկրորդը առաջինին կրկինը ունենայ, և երրորդը երկրորդին կրկինը:

13. Հայր մը կտակաւ 248000 ֆրանգ կը ձգէ բաժնուելու իրեն և ընդ զաւակներուն վրայ խոստը համեմատութեամբ անոնց տարիքներուն: Առաջինը 25 տարեկան է, երկրորդը 15, և երրորդը 10 տարեկան: Ո՛րչափ է իւրաքանչիւրին առածը:

14. Երեք ընկերը գործառնութեան մը մէջ կորուսին 3369,60 ֆրանգ: Առաջինին դրամագլուխն էր 3400, երկրորդինը՝ 12000, և երրորդինը՝ 8000, իւրաքանչիւրը իր դրամագլուխն որչափը պիտի ընդունի:

15. Հինգ անձեր ընկերութիւն մը կազմեցին 36000 ֆրանգ դրամագլուխով: Ընկերութեան լուծուելուն 61200 ֆրանգ ունէին իւրաքանչիւրին շահը որչափ է, եթէ Ա.ը դրած է 6200 ֆրանգ, Բ.ը 500 աւելի, Գ.ը 500 ֆրանգ աւելի Բ.էն, Դ.ը 500 աւելի Գ.էն և Ե.ը 500 աւելի Դ.էն:

16. Չորս ընկեր ձեացուցին դրամագլուխ մը իւրաքանչիւրը հաւասար զուտք դնելով. սակայն առաջինը 4 տարի և 8 ամիս ձգեց ընկերութեան մէջ. երկրորդը 3 տարի և 10 ամիս, և երրորդը 2 տարի և 5 ամիս, չորրորդը 9 ամիս, իւրաքանչիւրը որչափ մաս պիտի ստանայ 8750 ֆրանգ շահին:

17. Երեք անձինք 94720 ֆրանգ ժառանգութիւն ունեցան: Առաջինը պիտի առնէ 24600 ֆրանգ, երկրորդը՝ 38200, և երրորդը՝ մնացածը: Այս զուտքին պիտի վճարուի 16930 ֆրանգ պարտք, իւրաքանչիւրին մասը որչափի պիտի վերածուի:

18. Երկու անձինք 4800 ֆրանգ դրամագլուխով ընկերութիւն մը կազմեցին և շահեցան 1920 ֆրանգ. բաժնելով այս շահը իւրաքանչիւրին զրամ զրամագլուխին համեմատ, առաջինը առաւ 1120 ֆրանգ, և երկրորդը 800 ֆրանգ: Կ'ուզենք զիտնալ թէ իւրաքանչիւրին դրամագլուխը որչափ է:

19. Տասուէր մը կը վճարէ 328,80 ֆրանգ 48 օրականներու համար երեք աշխատատեղերուն: Առաջինը կը ստանայ իր մասը 157,55 ֆրանգ, երկրորդը՝ 109,60, և երրորդը մնացածը: Կ'ուզենք զիտնալ թէ իւրաքանչիւրը քանի՞ օր աշխատած է:

20. Երեք ընկերներէն առաջինը դրամագլուխ 9125 ֆրանգ, երկրորդը՝ 3783 ֆրանգ: Չենք զիտնալ սակայն թէ երրորդը որչափ դրամ է, բայց զիտնալ թէ 1159,68 ֆրանգ շահուն վրայէն իր մասը եկաւ 385,20 ֆրանգ: Կ'ուզենք զիտնալ առջի երկուքին շահած մասերը և երրորդին դրամագլուխը:

21. Երեք ընկեր գործառնութեան մը ձեռք զարկին. յետոյ առաջինը դրամագլուխ և շահ միտակել 250 ֆրանգ ստացաւ, երկրորդը՝ 750 ֆրանգ, և երրորդը՝ 1500 ֆրանգ: Իւրաքանչիւրին դրամ զրամագլուխը որչափ էր եթէ երրորդին առած շահը միայն է 300 ֆրանգ:

22. Երեք անձինք վաճառականութեան մը ձեռնարկեցին, առջինը զրաւ 8200 ֆրանգ, երկրորդը՝ 4 ամիսէն յետոյ 7000 ֆրանգ, և երեք ամիսէն յետոյ երրորդը 10000 ֆրանգ զրաւ: Տարւոյն վերջը պարտին 5518,80 բաժնիկ իրենց վրայ, որչափ կ'իյնայ իւրաքանչիւրին:

23. Վաճառական մը 1500 ֆրանգ զրաւ գործանութեան մը. թիւ ասենէն յետոյ ընկերացաւ ուրիշ վաճառական մը 1200 ֆրանգ դնելով: Երեք տարիէն առջինը շահուն մասը ունեցաւ 1350 ֆրանգ, և երկրորդը՝ 450 ֆրանգ: Ո՛րքան ժամանակ մնաց երկրորդը ընկերութեան մէջ:

24. Մարդ մը խանութ մը կը բանայ յունուարին առջին օրը 4500 ֆրանգով. տարւոյն ընթացքին մէջ ուրիշ մը կ'ընկերանայ անոր՝ 6000 ֆրանգով: Տարւոյն վերջը շահը կէս կը բաժնեն: Երկրորդը տարւոյն որ ամսոյն մասը ընկերութեան մէջ:

25. Պօղոսը 7200 ֆրանգով վաճառականական գործ մը կը սկսի և 3 ամիս յետոյ Պետրոսը անոր կ'ընկերանայ. տարւոյն վերջը շահը կէս կը բաժնեն, Պետրոսը որչափ զբամազուրի գրած էր:

ԳԼՈՒԽ 9

Միջինք. — Խառնուրդի կանոն. —

Ֆարակցութեան կանոն

Ա

Միջինք

106. Երկու կամ ք թուանշաններուն միջինը կ'ըսուի այն թիւը, զոր կ'ունենանք թուանշաններուն գումարը բաժնելով ք հատին վրայ:

Օրինակ. — Երկու թիւ ունինք, 4 և 10, այս թիւերուն

միջինն է $\frac{4 + 10}{2} = 7:$

5, 3, 7, թիւերուն միջինն է

$$\frac{5 + 3 + 7}{3} = 5$$

8, 7, 6, 3 թիւերուն միջինն է

$$\frac{8 + 7 + 6 + 3}{4} = \frac{24}{4} = 6$$

107. Վիճակագրութեան և ուսումնական դիտողութիւններուն մէջ ստէպ կը գործածուի միջինը գտնել:

Օրինակի համար, քաղաքի մը բնակիչներուն երկարակեցութեան, մեռնողներուն, ամուսնութիւններուն, ծնունդներուն, դպրոց յաճախողներուն կայլն, միջինը սոյն ոճով կը գտնենք:

Ամէնօրեայ դիտողութեամբ տեղոյ մը ջերմութեան կամ օդաչափական ելևէջներուն, խոնաւութեան, անձրևի, ձեան կայլն, օրական, ամսական, տարեկան միջինը նոյն ոճով կը գտնենք:

Երբ մեր դիտողութիւնը շատ անգամ կը կրկնենք, ընդհանրապէս գտնուած միջինը շատ քիչ կը սխալի:

Օրինակ. — Մարդ մը երկուշաբթի կը ծախսէ 4,60 ֆր. երեքշաբթի՝ 6,80, չորեքշաբթի՝ 8,75, հինգշաբթի՝ 7,14, ուրբաթ՝ 13,75, շաբաթ՝ 9, և կիրակի օրը՝ 17,30: Միջին հաշուով օրական ծախքը որչափ է:

Լուծումն. — Կը յաւելունք այս թիւերը և կը բաժնենք շաբաթուան օրերուն 7 թիւին վրայ

$$\frac{4,60 + 6,80 + 8,75 + 7,14 + 13,75 + 9 + 17,30}{7} = \frac{67,34}{7} = 9,62:$$

Ուրեմն միջին հաշուով մարդուն օրական ծախքն է 9,62 ֆր.:

Բ

Խառնուրդի կանոն

108. Վաճառականները երբեմն գինիի, ըմպելիքներու, ալիւրի, ընդդէմներու կայլն, ազնիւ տեսակներուն հետ կը խառնեն ստորին տեսակները, վաճառումը դիւրացընելու համար: Այս խառնուրդներէն շատերը օրինաւոր են, և նոյն իսկ Պետութենէ հաստատուած և հրամայուած: Սակայն ստէպ գեղձմուկներ և խարդախութիւններ կ'ըլլան, զորս օրէնքը կը դատապարտէ:

Ուժով գինի մը թեթև գինիին հետ խառնելը թերևս խարդախութիւն չըլլայ, սակայն ո՛ր և է համեմատութեամբ գինիին մէջ շուր խառնելը միշտ խարդախութիւն է:

109. Երկու տեսակ խնդիր կրնայ հանդիպիլ խառնուրդին մէջ:

Առաջին խնդիր. — Տարբեր գին ունեցող նիւթերը իրարու հետ կը խառնենք և կ'ուզենք գտնել այս խառնուրդին մէկ չափուն միջին գինը:

Առաջարկուրիւնն ս. — Կը խառնենք 8 պարկ ալիւրը, պարկը 34 ֆրանգի, 12 պարկ ուրիշ տեսակ ալիւրի, հետ պարկը 30 ֆրանգի: Ո՛րչափ է այս խառնուրդին մէկ պարկ ալիւրին գինը:

Լուծումն. —

8 պարկ ալիւր աստղին տեսակէն պիտի արժէ	$8 \times 34 = 272$
12 " " երկրորդ " " " "	$12 \times 30 = 360$
20 պարկ խառնուրդ ալիւրը պիտի արժէ	$\frac{632}{632}$
1 պարկ " " " "	$\frac{632}{20} = 31,60$ ֆրանգ:

110. Երկրորդ խնդիր. — Ի՞նչ համեմատութեամբ պէտք է խառնել տարբեր գիներով նիւթերը, տուեալ գնով խառնուրդ մը ունենալու համար:

Առաջարկուրիւնն ս. — Վաճառական մը կը գնէ երկու տեսակ գինի. առաջին տեսակէն տակառը 100 ֆրանգի. երկրորդ տեսակէն տակառը 180 ֆրանգի: Ի՞նչ համեմատութեամբ պարտի խառնել այս երկու տեսակներն որպէս զի խառնուրդին գինը ըլլայ 150 ֆրանգ:

Լուծումն. — Առաջին տեսակը խառնելով՝ վաճառականը պիտի շահի $150 - 100 = 50$ ֆրանգ իւրաքանչիւր չափին վրայ: Երկրորդ տեսակը խառնելով՝ ամէն մէկ չափին վրայ կորուստ պիտի ունենայ $180 - 150 = 30$ ֆրանգ: Ուրեմն վաճառականը ոչ շահ և ոչ կորուստ պիտի ունենայ եթէ առաջինէն 30 մաս առնէ և երկրորդէն՝ 50 մաս:

Արդ առաջին տեսակէն	150	—	100	=	50		3
Երկրորդ տեսակէն	180	—	150	=	30		5

111. Կանոն. — Ուրեմն պէտք է միջինէն բառնալ ցած գինը և տարբերութիւնը դնել բարձր գին ունեցողին դիմաց: և միջինը բառնալ բարձր գինէն և տարբերութիւնը դնել ցած գին ունեցողին դիմաց:

Այս 50 և 30, կամ 5 և 3 թիւերը կը ցուցնեն թէ ի՞նչ համեմատութեամբ պիտի առնենք իւրաքանչիւր տեսակէն:

112. Վերի համեմատութիւնը գտնելէն վերջ եթէ ուզենք գիտնալ թէ ի՞նչչափ պէտք է առնել իւրաքանչիւր տեսակէն տուեալ քանակութեամբ խառնուրդ մը ունենալու համար, պէտք է մեր գտած համեմատական թիւերը գումարել և ելածին վրայ բաժնել տուեալ քանակութիւնը:

Օրինակ. — Վերի առաջարկութեան մէջ երկու տեսակ գինիէն՝ իւրաքանչիւրէն քանի՞ լիտր պիտի առնենք որպէս զի 228 լիտր պարունակող տակառ մը լեցընէ. գինը 150 ֆրանգի:

Լուծումն. —

Առաջին տեսակէն	$228 \times \frac{3}{8} = 85,50$	լիտր
Երկրորդ տեսակէն	$228 \times \frac{5}{8} = 142,50$	"
գումար	228	լիտր:

Ուրիշ օրինակ. — Բրինձի վաճառական մը ունի երկու տեսակ բրինձ, միոյն հազարակրամը 0,25 ֆրանգի, և երկրորդինը՝ 0,40. Կ'ուզէ իրարու հետ խառնելով հազարակրամը 0,30 ֆրանգի վաճառել: Իւրաքանչիւր տեսակէն ի՞նչ համեմատութեամբ պիտի առնէ միջին գինով, 500 հազարակրամ ձևացընելու համար:

Լուծումն. — Գործողութիւնը կը կարգադրենք այսպէս.

40	5
25	30
	$\frac{10}{15}$

Ըսել է թէ առաջին տեսակէն $(30 - 25) 5$ պիտի առնէ և $(40 - 30) 10$ երկրորդ տեսակէն, 15 հազարակրամ բրինձ ձևացընելու համար: Ուրեմն իր կորուստը և վատակը հաստարակչուելու համար 5 հազարակրամ պիտի առնէ ազնիւ տեսակէն և 10 հազարակրամ՝ ստորին տեսակէն:

Արդ 500 հազարակրամ ձևացընելու համար.

Ազնիւ տեսակէն պիտի առնէ	$500 \times \frac{5}{15} = 500 \times \frac{1}{3} = 166,67$
Ստորին " " "	$500 \times \frac{10}{15} = 500 \times \frac{2}{3} = 333,33$
գումարը հազարակրամ	500

Ազնիւ տեսակը	$166,67 \times 0,40 = 66,67$ ֆրանգ
Ստորին " "	$333,33 \times 0,25 = 83,33$ ֆրանգ
500 հազարակրամ խառնուրդը	0,30 ֆրանգի կ'ընէ 150,00 ֆրանգ:

113. Ծանօթութիւն. — Կրնայ ըլլալ որ երկուքէն ա-

ւելի մարմիններ, զանազան գիներով, ուզենք իրարու հետ
խառնել: Այն ատեն առաջարկութիւնը անսահման է, այս-
ինքն անվերջանալի լուծումն կ'ունենայ:

Եթէ խառնելի նիւթերուն թիւը զոյգ է, երկու երկու իրա-
րու հետ կը խառնենք, իսկ եթէ անզոյգ է, պէտք է որ նիւ-
թերէն մին երկու անգամ մտնէ առաջարկութեան մէջ:

Օրինակ. — Վաճառական մը երեք տեսակ գինի ունի,
իւրաքանչիւրին լիտրը կ'արժէ՝ 0,55, 0,68, 0,80, կ'ուզէ իրա-
րու հետ խառնել, և խառնուրդին լիտրը վաճառել 0,60
Ֆրանսի. ինչ համեմատութեամբ պիտի առնէ իւրաքանչիւր
տեսակէն:

Լուծումն. — Վերի օրինակին նման կը կարգադրենք

55	8	55	20
60		60	
68	5	80	5

Պէտք է առաջին տեսակէն 8 լիտր առնենք և երկրորդէն՝
5 լիտր. յետոյ 20 լիտր առաջինէն և 5 լիտր երրորդէն.
որով ընդ ամէնը առաջինէն 28 լիտր, երկրորդէն 5 լիտր և
երրորդէն 5 լիտր:

Արդ

0,55	×	28	=	15,40
0,68	×	5	=	3,40
0,80	×	5	=	4
0,60	×	38	=	22,80

Գ. Յարակցութիւն

114. Սահման. — Յարակցութիւն կ'ըսուի երբ երկու կամ
բազմաթիւ մետաղներ միասին հալեցընելով կը ստանանք ու-
րիշ մարմին մը:

115. Ընդհանրապէս այս մետաղներէն մին ազնիւ է, ինչ-
պէս ոսկի կամ արծաթ, միւսները հասարակ են, ինչպէս
պղինձ, անագ և զէնկ:

116. Զուտ ոսկիի և արծաթի զանգուած մը, որ իր կա-
ղապարին ձևը կը պահէ տակաւին, ուր թափուած էր, կ'ը-
սուի ձոյլ (lingot):

117. Յարակցութեան մը յարգն է այն թիւը՝ զոր կ'ունե-
նանք բաժնելով ազնիւ մետաղին կշիւր յարակցութեան ամ-
բողջ կշիւն վրայ:

Այսպէս. 5 ֆրանց դրամին մէջ արծաթի կշիւն է 22,5
կրամ և դրամին ամբողջ կշիւն է 25 կրամ: Ուրեմն յարգը

$$\text{հաւասար է } \frac{22,5}{25} = 0,900$$

որ կը ցուցընէ թէ այս յարակցութեան կշիւն 0,900 մասն
արծաթ է և մնացածը՝ 0,100 պղինձ: Յարգը միշտ հազարոր-
դով կը նշանակուի:

118. Դրամներէն յետոյ, որոնց վրայ խօսած ենք, գլխաւոր
յարակցութիւններն են.

1. Ալոյր (laiton), խառնուրդ պղինձի և զէնկի.

Ալոյր թելերու և գնդասեղներու	}	պղինձ	64 առ	100
		զէնկ	36	,,
2. Անագապղինձ (bronze), խառնուրդ պղինձի և անագի:

Անագապղինձ թնդանօթի	}	պղինձ	90 առ	100
		անագ	10	,,
Անագապղինձ զանգակներու	}	պղինձ	78 առ	100
		անագ	22	,,
3. Պղինձէ աշտանակներ և դգալներ

}	կապար	1 մաս
	պղինձ	4 ,,
4. Զօդիչ թանագագործի

}	կապար	1 մաս
	պղինձ	1 ,,
5. Ապրիկի հայլիներու

}	սնդիկ	4 մաս
	պղինձ	1 ,,
6. Պղինձ անագագօծ. — Պղինձ միտուած հալած անագի մէջ:
7. Թանագ. — Երկաթ միտուած հալած անագի մէջ:
8. Երկաթ կալուանացեալ. — կալուանեան ոճով երկաթը
զէնկով պատած:
9. Արծաթի և պղինձի խառնուրդ.

Մետալ արծաթեայ, յարգ	0,950
Սպասք սեղանոյ արծաթեայ, յարգ	0,950
Արծաթեայ զարդեր, յարգ	0,800
10. Ոսկիի և պղինձի խառնուրդ

Մետալ ոսկիէ, յարգ	0,916
Զարդ ոսկիէ, 1. յարգ	0,920
— — 2. յարգ	0,840
— — 3. յարգ	0,750

119. Յարակցութեան կանոնները նոյն են խառնուրդին կանոններուն հետ:

Առաջարկուորիւն. — Երեք ձոյլ ոսկի իրարու հետ խառնեցինք, որոնք կարգաւ կը կռնէին 80 կրամ, 45 կրամ, և 142 կրամ. և անոնց յարգերն էին կարգաւ՝ 0,850 . 0,630 և 0,720: Ի՞նչ է այս խառնուրդին յարգը:

Լուծուումն —

Առաջին ձոյլին մէջ ոսկիի կշիռն է	80	×	0,850	=	68 կրամ
Երկրորդ ձոյլին " " " "	45	×	0,630	=	28,350
Երրորդ " " " "	142	×	0,720	=	102,240
Խառնուրդին մէջ ոսկիին կշիռն է	198,590
Առջ խառնուրդին կշիռն է	80 + 45 + 142	=			267

Ուրեմն խառնուրդին յարգը պիտի ըլլայ $\frac{198,59}{267} = 0,744$ զրեթէ

120. Ծանօթորիւն. — Այս վերի առաջարկութեան մէջ իւրաքանչիւր ձոյլ ոսկիին կշիռը բազմապատկեցինք իր յարգին հետ. վասն զի եթէ 1 կրամ ձոյլ ոսկիին մէջ կը գտնուի 0,850 ազնիւ մետաղէն, 80 կրամ ձոյլ ոսկիին մէջ պիտի գտնուի $80 \times 0,850 = 68$ կրամ:

Առաջարկուորիւն Բ. — Անինք երկու տեսակ ոսկի, մէկուն յարգն է 0,965 և երկրորդին՝ 0,890: Կ'ուզենք իմանալ Ա. թէ ինչ համեմատութեամբ պէտք է խառնել զանոնք որպէս զի նոր խառնուրդը 0,920 յարգ ունենայ: Բ. իւրաքանչիւրէն որչափ պէտք է առնել որպէս զի այս յարգով ոսկին կռնէ 120 կրամ:

Լուծուումն —

965	30
920	
890	45

Ա. Արդ եթէ առնենք 30 կրամ առաջին տեսակէն և 45 կրամ երկրորդէն՝ կ'ունենանք 75 կրամ խառնուրդ:

Բ. 1 կրամ խառնուրդին համար պէտք է առնել

$\frac{30}{75}$ Ա.էն և $\frac{45}{75}$ Բ.էն

120 կրամ խառնուրդին համար պէտք է առնել

$\frac{30}{75} \times 120 = 48$ և $\frac{45}{75} \times 120 = 72$:

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ ԺԱ.

1. Խառնելով մէկ հարիւրաւիտր զինի 28,60 Քրանգի, ուրիշ հարիւրաւիտր զինով 34,40 Քրանգի. որչափ պիտի արժէ այս խառնուրդին մէկ հարիւրաւիտրը:

2. Կը խառնենք 24 լիտր զինի, լիտրն 0,70 Քրանգի, 16 լիտր ուրիշ զինով, լիտրը 0,60 Քրանգի, ի՞նչ է խառնուրդին զինը:

3. Կը խառնենք 20 հազարակրամ խառնուրդ, հազարակրամը 2,40 Քրանգի, 12 հազարակրամ ուրիշ խառնուրդի հետ, 3,60 Քրանգի. հազարակրամը. ի՞նչ է այս խառնուրդին զինը:

4. Կը խառնենք 3,65 հարիւրաւիտր մէթիլ հետ, հարիւրաւիտրը 116,40 Քրանգի, 4,8 հարիւրաւիտր ուրիշ մէթիլ, հարիւրաւիտրը 118,50 Քրանգի, և ուրիշ մէթիլ 95 լիտր, մէկ լիտրը 1,30 Քրանգի: Միջին հաշուով ի՞նչ կ'արժէ իւրաքանչիւր հարիւրաւիտրը և քանի՞նք պէտք է վաճառել ամէն մէկ լիտրը որպէս զի 245,84 Քրանգ շահինք:

5. Անինք առաջին տեսակ ալիւր մը որուն մէկ հազարակրամը կ'արժէ 0,64 Քրանգ, և երրորդ տեսակ մը որուն մէկ հազարակրամը կ'արժէ 0,36 Քրանգ, Կը խառնենք առաջին տեսակէն 120 հազարակրամ, և երրորդ տեսակէն 80 հազարակրամ. որով կ'ունենանք երկրորդ տեսակ մը: Ի՞նչ կ'արժէ այս երկրորդ տեսակը:

6. Կ'ուզենք խառնել երկու տեսակ զինի, մէկուն հարիւրաւիտրը կ'արժէ 40 Քրանգ, և երկրորդին՝ 30 Քրանգ, այնպէս որ խառնուրդը արժէ 32 Քրանգ, ի՞նչ համեմատութեամբ պէտք է խառնել այս երկու տեսակները:

7. Խառնեցինք 200 լիտր զինի, լիտրը 0,50 Քրանգի, ուրիշ տեսակ զինիի հետ 300 լիտրով, Գիտնալով թէ այս խառնուրդին մէկ լիտրին արժէքն է 0,65 Քրանգ, կ'ուզենք զիտնալ երկրորդ տեսակին մէկ լիտրին արժէքը:

8. Վաճառական մը կ'ուզէ երեք տեսակ խառնուրդ իրարու հետ խառնելով ձեւացընել 500 հազարակրամ խառնուրդ մը զոր կարենայ վաճառել 3 Քրանգի հազարակրամը, շահելով 25%: Այս երեք տեսակներուն զիններն են 2,75 Քրանգ, 2,35 Քրանգ և 1,65 Քրանգ: Առաջին տեսակէն 150 հազարակրամ ունի. մնացած երկու տեսակներէն որչափ պարտի զինը:

9. Վաճառական մը կը յանձնարարէ ինձի 240 հարիւրաւիտր ցորեն, 24 Քրանգի, սակայն ես ունիմ 26 Քրանգի և 18 Քրանգի: Ո՞րչափ հարիւրաւիտր այս երկրորդ տեսակէն պիտի աւելցընեմ առաջին տեսակին վրայ որպէս զի ունենամ ուզած քանակութիւնը և տեսակը:

10. Անինք երկու տեսակ զինի. առաջինին հարիւրաւիտրը կրնայ տրուել 93,25 Քրանգի, վճարելի 90 օրուան մէջ. երկրորդին հարիւրաւիտրը կ'արժէ 65,50 Քրանգ, վճարելի 30 օրուան մէջ: Ո՞րչափ պէտք է առնել իւրաքանչիւրէն 103 լիտր խառնուրդ մը ձեւացընելու համար, որպէս զի կարենանք տալ առանց կորուստի կամ շահու, 75,20 Քրանգի հարիւրաւիտրը, վճարելի 90 օրուան մէջ: Չեղձման սակն ըլլալով 6%:

Տարիքը թուար. — ՅՊ. Գ.

11. Կ'ուղենը չորս տեսակ ըրինձ, 66,50 Քրանդի, 63 Քրանդի, 60,50 Քրանդի և 56 Քրանդի կենդինարը, խառնելով՝ 521,30 հազարակրամ խառնուրդ մը կազմել, զոր վաճառելով 66,42 Քրանդի, շահինը 8 0/0՝ ՈՐջտի կենդինար պիտի խառնենը իւրաքանչիւր տեսակէն:

12. Չոյլ արծաթ մը, 0,95 յարգով, կը կշռէ 6,24 հազարակրամ. երբ ուրիշ տեսակ մը, 0,842 յարգով, կը կշռէ 5,705 հազարակրամ. երբ ըրդ մը, 0,74 յարգով, կը կշռէ 10,5 հազարակրամ: Երեքն ալ կը հաւեցընենը մէկ հազարակրամ զուտ արծաթով: Այս նոր խառնուրդին յարգն ի՞նչ է:

13. Չորս ձոյլ արծաթ հաւասար կշիւրով, բայց զանազան յարգով՝ կը հաւեցընենը, այսինքն 0,960 . 0,900 . 0,840 . 0,724. Ի՞նչ է նոր խառնուրդին յարգը:

14. Երկու տեսակ մետաղ միտակ կը հաւեցընենը, առաջինն 2,25 հազարակրամ, որ արծած է 43,50 Քրանդ. և 4,6 հազարակրամ երկրորդն, որ արծած է 27 Քրանդ: Ի՞նչ պիտի արժէ խառնուրդին մէկ հազարակրամը, համարելով թէ 2 0/0 կորուստ եղած է, և թէ այս խառնուրդին շինութիւնը արծած է 12 Քրանդ:

15. Չանգակի նիւթը կը կազմուի 106 մաս անագէ, 380 մաս պղնձէ, 6 մաս զէնկէ և 3 մաս կապարէ: Այս մետաղներուն իւրաքանչիւրն ո՞րջտի պէտք է երեք զանգակներուն համար, որոնց իւրաքանչիւրը կը կշռէ 2310 հազարակրամ:

16. Ի՞նչ համեմատութեամբ պիտի հաւեցընենը արծաթը 0,900 յարգով, ոսկին հետ, 0,760 յարգով, որպէս զի ունենանը 0,840 յարգով ոսկի:

17. Կ'ուղենը 0,900 յարգով արծաթէ զորձ մը շինել, ունինը երկու տեսակ արծաթ, 0,960 և 0,800 յարգով. ի՞նչ համեմատութեամբ պիտի խառնենը:


18. Ոսկերիչ մը կ'ուղէ ոսկիէ մատանի մը շինել 30 կրամ ծանրութեամբ և 0,900 յարգով: Ունի երկու ձոյլ, մէկը 0,950 յարգով և միւսը 0,860 յարգով: Իւրաքանչիւրէն քանի՞ կրամ պէտք է աննել:

19. Երեք տեսակ ոսկի հաւեցուցինը. մէկը զուտ, երկրորդը 0,900 յարգով, երրորդը՝ 0,740, և ունեցանը 28,8 հարիւրակրամ 0,920 յարգով: Քանի՞ հարիւրակրամ առինը իւրաքանչիւրէն:

20. Չոյլ ոսկի մը կը կշռէ 250 կրամ. և եթէ անոր աւելցընենը 14,528 կրամ զուտ ոսկի, կ'ունենանը նոր ձոյլ մը 0,900 յարգով: Կ'ուղենը զիտնալ առաջին ձոյլին իսկական յարգը և արժէքը:

Գ Լ Ո Ի Խ Է

Յառաջատուութիւն. — Լոկարիմձ



Ա

Յառաջատուութիւն

Բնութանուր գիտելիք

121. Ունենանք թուաբանական շարունակ միջին համեմատութիւն մը

$$2 . 5 = 5 . 8 = 8 . 11 = 11 . 14 = 14 . 17 \text{ և այլն}$$

կամ $2 . 5 . 8 . 11 . 14 . 17 . 20 . 23$ և այլն:

Այս համեմատութեան մէջ բանն է 3:

Դարձեալ ունենանք երկրաչափական շարունակ միջին համեմատութիւն մը

$$2 : 4 = 4 : 8 = 8 : 16 = 16 : 32 = 32 : 64 \text{ և այլն}$$

կամ $2 : 4 : 8 : 16 : 32 : 64 : 128$ և այլն:

Այս համեմատութեան մէջ բանն է 2:

Սոյն երկու տեսակ շարունակ միջին համեմատութիւնները կը կոչենք յառաջատուութիւն: Ուրեմն.

Յառաջատուութիւն կ'ըստուի յաջորդութիւն մը քիւսերու որոնք կարգաւ կ'աձիկն կամ կը նուազիկն հաստատուել յարաբերութեամբ մը:

122. Յառաջատուութեան թիւերուն մէջ եղած հաստատուն յարաբերութիւնը կը կոչուի բան, որ կրնայ ըլլալ բուսականակն կամ տարբերակակն, երկրաչափական կամ քանոնական:

123. Դարձեալ երկու տեսակ յառաջատուութիւններուն մէջ թիւերը կրնան կարգաւ աճիլ կամ նուազիլ:

124. Թուաբանական յառաջատուութեան անդամներուն ըստ կիզըր — նշանը կը դրուի. իսկ երկրաչափականին — նշանը:

Օրինակ. — Թուաբանական յառաջատուութիւն
 աճեցական ÷ 3 . 5 . 7 . 9 . 11 . 13 . 15 . 17 . 19
 նուազական ÷ 19 . 17 . 15 . 13 . 11 . 9 . 7 . 5 . 3

Երկրաչափական յառաջատուութիւն
 աճեցական ÷ 1 : 2 : 4 : 8 : 16 : 32 : 64 : 128
 նուազական ÷ 128 : 64 : 32 : 16 : 8 : 4 : 2 : 1

Բ

Թուաբանական Յառաջատուութիւն

125. Յատկոչրիւն Ա. — Թուաբանական յառաջատուութեան
 մը վերջին կամ *n* կ. ե. անդամը հաշուար է առաջին ան-
 դամին յաւելեալ բանիւ, բազմապատկուած անդամներուն
 հատույժ՝ նուազ մէկ:

Ունենանք Թուաբանական յառաջատուութիւնը
 ÷ 5 . 7 . 9 . 11 . 13 . 15 . 17 . 19 . 21

Իւրաքանչիւր անդամը հաւասար է իրմէ առաջ եղած ան-
 դամին, յաւելեալ բանիւ, որ բազմապատկուած է այնքան
 անգամով, որչափ որ անդամ կայ՝ նուազ մէկ: Ուրեմն վերի՛
 յառաջատուութիւնը կրնանք գրել այսպէս.

$$5 \cdot 5 + 2 \cdot 5 + (2 \times 2) \cdot 5 + (2 \times 3) \cdot 5 + (2 \times 4) \dots$$

126. Կոչենք դ. առաջին անդամը, *m* տարբերութիւնը կամ
 բանն, և *q* վերջին անդամը, կ'ունենանք.

$$d \cdot q + m \cdot q + 2 \cdot m \cdot q + 3 \cdot m \cdot q + 4 \cdot m \cdot q + 5 \cdot m \dots q$$

Արդ եթէ անդամներուն թիւը կոչենք *p*, վերջին կամ *n* կ.
 է անդամը հաւասար պիտի ըլլայ.

$$q = q + m (p - 1)$$

այս ձևը որոշ կը բացատրէ վերի տրուած յատկութիւնը:

Օրինակի համար վերի տրուած յառաջատուութեան մէջ վեր-
 ջին կամ իններորդ անդամը հաւասար է

$$q = 5 + 2 (9 - 1) = 5 + 2 \times 8 = 21$$

127. Կրնանք նոյնպէս դիւրաւ ըմբռնել թէ՛ Թուաբանա-
 կան յառաջատուութեան մէջ երբ անդամները կարգաւ կը

նուազին, վերջին կամ *n* կ. է անդամ մը հաւասար է առա-
 ջին անդամին նուազ բանն, բազմապատկուած անդամներուն
 հատույժ նուազ մէկ:

Օրինակի համար, վերի տրուած նուազական յառաջատու-
 ութեան մէջ իններորդ անդամն հաւասար է.

$$q = 19 - 2 (9 - 1) = 19 - 16 = 3:$$

128. Յատկոչրիւն Բ. — Ո՛ր կ. ե. բուաբանական յառա-
 ջատուութեան մէջ բանն հաշուար է վերջին անդամին՝ նուազ
 առաջին անդամը, բաժանեալ անդամներուն հատույժ ցու-
 ցրենոյ բուազ մէկ:

Որով
$$m = \frac{q - r}{p - 1}$$

Արդ վերի տրուած յառաջատուութեան մէջ բանն կը գտնուի,

$$m = \frac{21 - 5}{9 - 1} = 2:$$

129. Երկու տուեալ թիւերուն մէջ միջին համեմատական-
 ները գտնելու համար, որով կազմեն այսչափ ինչ անդամով
 Թուաբանական յառաջատուութիւն մը, պէտք է գտնել բանն:
 Օրինակի համար, կ'ուզենք 4 և 9 տուեալ թիւերուն մէջ
 6 հատ միջին համեմատականներ գտնել: Յառաջատուութիւնը
 8 անգամ պիտի ունենայ.

ուրեմն
$$m = \frac{9 - 4}{8 - 1} = \frac{5}{7}$$

որով ÷ $4 \cdot 4^{5/7} \cdot 5^{3/7} \cdot 6^{1/7} \cdot 6^{6/7} \cdot 7^{4/7} \cdot 8^{2/7} \cdot 9:$

130. Յատկոչրիւն Գ. — Ո՛ր կ. ե. բուաբանական յառա-
 ջատուութեան մէջ անդամներուն գումարը հաշուար է առա-
 ջին և վերջին անդամներուն գումարին, բազմապատկեալ
 անդամներուն հատույժ ցուցրենոյ թիւին կիսով:

Կոչենք *q* անդամներուն գումարը, որով

$$q = \frac{p}{2} (r + q):$$

Ունենանք Թուաբանական յառաջատուութիւնը,
 3 . 6 . 9 . 12 . 15 . 18 . 21 . 24 . 27 . 30

անդամներու գումարը կը գտնենք,

$$q = \frac{10}{2} (3 + 30) = 165:$$

131. Առաջարկոչրիւն. — Մարդ մը յանձն կ'առնէ վճարել գումար մը դրամ 12 ամիսներու մէջ, ձեւացընելով թուաբանական յառաջատուութիւն մը. առաջին անգամ կը վճարէ 8 ֆրանգ. և վերջին անգամ 74 ֆրանգ: Մնացած անգամները սրճափ վճարեց:

Վերի բացատրած բ. յատկութեան (128) համեմատ կը գտնենք տ բանն.

$$m = \frac{q - r}{p - 1}$$

Փոխանակելով առաջարկութեան մէջ տուեալ թիւերը

$$m = \frac{74 - 8}{12 - 1} = \frac{66}{11} = 6$$

ուրեմն իւրաքանչիւր անգամներուն վճարած գումարներն են. 8 . 14 . 20 . 26 . 32 . 38 . 44 . 50 . 56 . 62 . 68 . 74:

132. Առաջարկոչրիւն. — Գտնել 5 և 25 թիւերուն մէջ ուրիշ չորս թիւեր, որով միասին կազմեն թուաբանական յառաջատուութիւն մը. սրտնք են այս թիւերը:

Կը գտնենք դարձեալ բանն.

$$m = \frac{25 - 5}{6 - 1} = 4$$

որով կ'ունենանք 5 . 9 . 13 . 17 . 21 . 25:

133. Առաջարկոչրիւն. — Մարդ մը իր երկիրը կը վաճառէ այն պայմանաւ որ գնողը պիտի վճարէ մեկ ֆրանգ մեծ պահքին առաջին օրը, երկր ֆրանգ երկրորդ օրը. հինգ ֆրանգ երրորդ օրը, այսպէս կարգաւ մինչև քառասունը վեցերորդ օրը: Այս մարդը վերջին օրը քանի՞ ֆրանգ առաւ, և սրճափ էր առած ամբողջ գումարը:

Գիտենք թէ (126) և (130)

$$q = r + m(p - 1) \text{ և } q = (r + q) \frac{p}{2} :$$

Փոխանակելով

$$q = 1 + 2(46 - 1) = 91 \text{ և } q = (1 + 91) \frac{46}{2} = 2116:$$

Ուրեմն վերջին օրը 91 ֆրանգ առաւ, և ամբողջ գումարը եղաւ 2116:

134. Առաջարկոչրիւն. — Աշխատաւոր մը յանձն կ'առնէ քարահանքէ մը ճամբու մը երկայնութեամբ մէկ մէկ կառք քար տանիլ, 100 դէզ քար ձեւացընելու, որոնք իրարմէ 5

մէզը հեռաւորութիւն պիտի ունենան: Քարահանքը նոյն գծին վրայ կը գտնուի, սակայն առաջին դէզէն 20 մէզը հեռու է: Գործաւորը երթալով գալով ընդ ամէնը քանի՞ մէզը տեղ պիտի քալէ:

Գիտենք թէ

$$q = r + (p - 1) m \quad . \quad q = (r + q) \frac{p}{2} .$$

որով

$$q = 20 + (100 - 1) 5 = 20 + 99 \times 5 = 515$$

դարձեալ

$$q = (20 + 515) \frac{100}{2} = 535 \times 50 = 26750 .$$

ուրեմն 53500 մէզը միջոց պիտի քալէ, երթ ու դարձը միասին հաշուելով:

135. Առաջարկոչրիւն. — Մարդ մը ստիպեալ է վճարելու 880 ֆրանգ 20 ամիսներու մէջ, միշտ անեցընելով չորս չորս ֆրանգ: Ո՞րչափ պիտի վճարէ առաջին անգամ և սրճափ վերջին անգամ:

$$q = r + (p - 1) m \quad . \quad q = (r + q) \frac{p}{2}$$

Արդ

$$q = r + (20 - 1) 4 = r + 76$$

և

$$880 = (r + q) \frac{20}{2}$$

ուսկից

$$q = r + 76 \text{ և } 88 = r + q \text{ կամ } q = 88 - r$$

այս երկու ձևերը իրարու հաւասար են, վասն զի մի և նոյն վ. քանակութեան հաւասար են. ուրեմն

$$r + 76 = 88 - r$$

կամ

$$2r = 88 - 76$$

և

$$2r = 12$$

$$r = 6$$

ուրեմն առաջին անգամ 6 ֆրանգ պիտի վճարէ, և վերջին անգամ $q = 88 - 6 = 82$ ֆրանգ:

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ ԺԲ.

1. Թուարանական յառաջատուութեան մը առաջին անդամն է 4, և բանն է 2. գտիր 10դ անդամը:
2. Գտիր Թուարանական յառաջատուութեան մը 13դ անդամը, որուն առաջին անդամն է 4 և բանն է 3:
3. Գտիր 20դ անդամը Թուարանական յառաջատուութեան մը, որուն առաջին անդամն է 5 և բանն է 4:
4. Թուարանական յառաջատուութեան մը 20դ անդամն է 81, առաջին անդամն է 5. գտիր բանն:
5. Թուարանական յառաջատուութեան մը առաջին անդամն է 19 և 24դ անդամն է 180. Ինչ է բանն:
6. Գտիր 12 և 87 թիւերու մէջ Թուարանական յառաջատուութեան անդամները, բանն է 5:
7. Թուարանական յառաջատուութեան մը առաջին անդամն է 5, վերջին անդամն է 165 և բանն է 8. գտիր թէ բանի՞նք անդամ ունի:
8. Ունինք 18 անդամներով յառաջատուութիւն մը, որոնց տարբերութիւնը կամ բանն է 9, վերջին անդամն է 158,85. գտիր առաջին անդամը:
9. Թուարանական յառաջատուութեան մը առաջին անդամն է 5, վերջինն է 143, և անդամներու թիւն է 24, գտիր այս անդամներուն գումարը:
10. Գտիր 40 անդամներէ ձևացած Թուարանական յառաջատուութեան մը զումարը, որուն առաջին անդամն է 4 և բանն է 2,50,
11. Գիտնալով թէ մարմնոյ մը անկման ատեն հաւասար ժամանակի մէջ կարած միջոցները կ'աճին ինչպէս 1, 3, 5, 7... թիւերը, կ'ուզենք զիտնալ թէ մարմին մը 8 բոլորէ մէջ որչափ միջոց կը կորէ, եթէ առաջին բոլորէին մէջ կորած է 4,90 մնոր:

Գ

Երկրաչափական Յառաջատուութիւն

136. Յատկութիւն Ա. — Երկրաչափական յառաջատուութեան մը վերջին, կամ n և k անդամը, հաւասար է առաջին անդամին բազմապատկեալ բանիւ, որ անդամներուն հասար ցոյցընող բիւնով կարողութեան բարձրացած է՝ նուազ մեկ:

Ունենանք յառաջատուութիւնը

$\div 2 : 4 : 8 : 16 : 32 : 64 : 128$

գոր կրնանք գրել նաև

$2 : 2 \times 2 : 2 \times 2^2 : 2 \times 2^3 : 2 \times 2^4 : 2 \times 2^5 \dots$

Այս վերլուծութենէն կը տեսնուի թէ ընդհանուր կերպով կրնանք նշանակել, կոչելով q առաջին անդամը և u բանն.

$q : qu : qu^2 : qu^3 : qu^4 : qu^5 : qu^6$

Արդ կոչենք q վերջին անդամը, p ՝ անդամներուն թիւը, կ'ունենանք վերի տրուած սահմանին համեմատ հետեւեալ ձևը.

$q = q \times u^{p-1}$

փոխանակելով $q = 2 \times 2^{7-1} = 2 \times 2^6 = 2 \times 64 = 128:$

137. Յատկութիւն Բ. — Երկրաչափական յառաջատուութեան մէջ բանն հաւասար է վերջին անդամին՝ բաժանեալ առաջին անդամով, և եղած բանորդին տրուածը գտնելով անդամներուն հասար ցոյցընող բիւնին համեմատ, նուազ մեկ:

Վերի տրուած ձևէն՝ $q = q \times u^{p-1}$, կրնանք գտնել u կարողութիւնը.

$u = \sqrt[p-1]{\frac{q}{q}}$

Այս ձևը կը ծառայէ գտնելու երկրաչափական միջինը: Օրինակի կամար կ'ուզենք 3 և 648 թիւերուն մէջ երկու միջինը գտնել, պէտք է փնտռել բանն.

$u = \sqrt[3]{\frac{648}{3}} = \sqrt[3]{216} = 6$

որով

$3 : 18 : 108 : 648$

138. Յատկութիւն Գ. — Երկրաչափական յառաջատուութեան մը անդամներուն գումարը հաւասար է վերջին անդամին՝ բազմապատկեալ բանիւ՝ նուազ առաջին անդամը, բաժանեալ բանիւ՝ նուազ մեկ:

Արդ ըստ սահմանին կ'ունենանք

$q = \frac{(q \times u) - q}{u - 1}$

Ունենանք յառաջատուութիւնը.

$4 : 12 : 36 : 108 : 324$

այս անդամներու գումարը հաւասար է

$$a = \frac{(324 \times 3) - 4}{3 - 1} = 484 :$$

139. Տեղեկութիւն. — Յառաջատուութիւններու եզական յատկութիւններուն վրայ հիմնուած են բաղադրեալ շահու, տարևորութեան, գլխավճարման խնդիրներու լուծումը, և Լոկարիթմի վարդապետութիւնը, որուն ձեռքով արագօրէն կրնանք հաշուել կարողութիւնները և արմատները:

7

Լոկարիթմի կամ Նշանակ

140. Սահմանք. — Առնենք երկու տեսակ յառաջատուութիւններ, մին թուաբանական, որ սկսի զրոյով, և միւսը երկրաչափական, որ սկսի 1ով.

$$\div 0 . 1 . 2 . 3 . 4 . 5 . 6 . 7 . 8$$

$$\div \div 1 : 2 : 4 : 8 : 16 : 32 : 64 : 128 : 256$$

Այս երկու յառաջատուութիւնները իրարու հետ բաղադրուած կը տեսնենք թէ՛ երկրաչափականին բանն՝ 2 ըլլալով, անոր իւրաքանչիւր անդամներուն քանիբորդ կարողութեան բարձրացած ըլլալը կը ցուցնէ թուաբանականին համապատասխան թիւը: Օրինակի համար. երկրաչափականին 2 թիւին կը համապատասխանէ թուաբանականին 1 թիւը. 4 թիւին՝ 2 թիւը, 8 թիւին՝ 3 թիւը, այսպէս կարգաւ, 256 թիւին՝ 8 թիւը: Ուրեմն 1 կը համապատասխանէ 2ի, ըսել է թէ 2ը առաջին կարողութեան մէջն է, 2 կը համապատասխանէ 4ի, այսինքն թէ 2ը երկրորդ կարողութեան մէջն է, զոր կրնայինք գրել նաև 2² արդ կը հետևի որ

$$1 . 2 . 3 . 4 . 5 . 6 . 7$$

$$2 : 2^2 : 2^3 : 2^4 : 2^5 : 2^6 : 2^7$$

Ուրեմն 2, 4, 5, 7... են յոկարիթմ 4, 16, 32, 128 թիւերուն:

141. Սոյն սկզբան համեմատ a և է երկու յառաջատուութիւններ կրնան լոկարիթմի դրութիւն մը կազմել. սակայն ընդհանուր դրութիւնն է առնել երկաչափական յառաջատուութիւն մը որ սկսի 1ով և տասը տասը ածի, և թուաբանական

յառաջատուութիւն մը որ սկսի զրոյով և թիւերու բնական կարգաւ ածի: Օրինակի համար.

$$\div 0 . 1 . 2 . 3 . 4 . 5 . 6$$
$$\div \div 1 : 10 : 100 : 1000 : 10000 : 100000 : 1000000$$

Ուրեմն թիւի մը յոկարիթմ ըսելով կը հասկընանք այն րիչը որ կը ցուցնէ ամբողջական, դրական և միտքեկէ մեծ հաստատուն րիչի մը կարողութիւնը, և կ'արտայայտեալ արկեալ րիչը:

Այս հաստատուն թիւը կը կոչուի իւարիսիս յոկարիթմի. և վերի տրուած դրութեան մէջ, որ հասարակ դրութիւն կը կոչուի, հաստատուն իւարիսին է 10:

142. Արդ որովհետև 1, 10, 100, 1000 և այլն թիւերուն լոկարիթմներն են 0, 1, 2, 3 և այլն թիւերը, բնական կը հետևի թէ այս թիւերուն միջանկեալ թիւի մը լոկարիթմն երկու մասէ բաղկացած պիտի ըլլայ, մին ամբողջական և միջանկեալ թիւի մը լոկարիթմը զրոյէն մեծ պիտի ըլլայ և միտքեկէ փոքր, որ է ըսել, միայն տասնորդական, ամբողջական մասը զրոյ պիտի ըլլայ: Իսկ 10 և 100 թիւերուն միջանկեալ թիւի մը լոկարիթմը պիտի ըլլայ միտքեկէ մեծ և երկուքէն փոքր, այսինքն մէկ ամբողջականով և տասը նորդական թիւերով: Օրինակի համար 5 թիւին լոկարիթմը պիտի ըլլայ զրոյին և միտքեկէ մէջ, և է 0,69897, զոր կրնանք գրել

$$\text{Լոկ. } 5 = 0,69897$$

$$\text{նմանապէս } \text{Լոկ. } 85 = 1,92941895:$$

143. Լոկարիթմի ամբողջական մասը կը կոչուի կեիթ, և տասնորդական մասը՝ տասնորդական:

144. Վերը ըսինք թէ լոկարիթմներու շարքը կը ձևացնեն թուաբանական յառաջատուութիւն մը և անոնց համապատասխան թիւերը կը ձևացնեն երկրաչափական յառաջատուութիւն մը. ուրեմն իշխարակալ յոկարիթմ միջիկ րոտարակալ մը. ուրեմն իշխարակալ յոկարիթմի և երկուքէ րիչերու, իրմէ առաջ և իրմէ համեմատութիւնն է երկուքէ րիչերու, համապատասխան յոկարիթմի և երկուքէ րիչերու: Եւ այս յոկարիթմի համապատասխան րիչն է՝ երկուքէ րիչերու համեմատութիւնը միշտ երկուքէ րիչերու յոկարիթմերու համապատասխանող րիչերու մէջ:

Օրինակի համար

$$10 : 100 : 1000$$

$$10 : 100 = 100 : 1000$$

$$1 . 2 . 3$$

$$1 . 2 = 2 . 3$$

145. Այս սկզբունքները ձեռնտու եղան չափաբերաց հաշուով

գտնելու 1, 10, 100, 1000 շարքին միջանկեալ թիւերուն լոկարիթմները. որոնք մասնաւոր ցուցակներու մէջ հրատարակուեցան, և ըսուեցան ցուցակ շխարիրմներու⁽¹⁾:

146. Գլխողոթքիւն. — Թիւ մը բազմապատկելով կամ բաժնելով 10ի վրայ, նոյն թիւին լոկարիթմին տասնորդական մասը անփոփոխ կը մնայ, միայն կնիքը կը մեծնայ կամ կը պզտիկնայ մէկ թուով:

Օրինակի համար. ունինք 1428 թիւը որուն լոկարիթմն է 3,15473, եթէ այս թիւը 10ով բազմապատկենք կամ բաժնենք, միայն կնիքը կը փոխուի, տասնորդական մասը ամփոփոխ կը մնայ:

(1). Օրինակի համար կ'ուզենք գտնել 68 թիւին լոկարիթմը. Սոյն թիւը 10 և 100 թիւերուն մէջ գտնուելով, կը փնտնենք այս թիւերուն միջին երկրաչափականը m , և անոնց համադատասխան 1 և 2 լոկարիթմներու փ միջին թուաբանականը. որով կ'ունենանք

$$10 : m = m : 100 \quad \text{և} \quad 1 \cdot \phi = \phi \cdot 2$$

$$\text{ուսկեց} \quad m^2 = 1000 \quad \text{և} \quad 2\phi = 3$$

$$\text{և} \quad m = \sqrt{1000} = 31,6227 \quad \phi = \frac{3}{2} = 1,5$$

ուրեմն 1,5 է լոկարիթմ 31,6227 թիւին. Գարձեալ 68 թիւը՝ 31,6227 և 100 թիւերուն մէջ գտնուելով, կը գտնենք m' միջին երկրաչափականն այս երկու թիւերուն, և փ' միջին թուաբանականը 1,5 և 2 լոկարիթմներուն մէջ: Ինչպէս.

$$31,6227 : m' = m' : 100 \quad \text{և} \quad 1,5 \cdot \phi' = \phi' \cdot 2$$

$$\text{ուսկեց} \quad m' = 56,2340 \quad \phi' = 1,75$$

ուրեմն 1,75 է լոկարիթմ 56,2340 թիւին. Գարձեալ 68 թիւը 56,2340 և 100 թիւերուն մէջ էյնալով, կը գտնենք m'' միջին երկրաչափականը, և փ'' միջին թուաբանականը: Այս ոճով կը շարունակենք մինչև որ միջին համեմատականն ըլլայ 68 թիւը կամ գոնէ անոր մօտ թիւ մը, որով կ'ունենանք փնտսած լոկարիթմը:

Ասկից կը տեսնուի թէ ո՛րքան աշխատութիւն ունեցած են ըլլով թիւերու լոկարիթմները գտնելու: Պէտք է սակայն ըսենք թէ հարկ չէ եղած նոյն հաշիւները կրկնել ամէն թիւերու, այլ միայն 2 թիւին, և 3, 5, 7, 11, 13 և այլն նախնական թիւերուն. որովհետև այս թիւերուն լոկարիթմները գտնելով միւս թիւերուն լոկարիթմները դիւրաւ կը գտնենք:

Լոկարիթմի զեւոր հասարակաց կարծիքով Նիպէր Ակովտիացիին կը տրուի, մեռած 1618. սակայն Պիրի անգղիացին անոնց յատկու թիւները առաջուց ծանուցած էր:

Չանագան ընդարձակութեամբ լոկարիթմի ցուցակներ շինուած են. ամենէն ընդարձակն է Կարտիէինը, որ մինչև 100 հազար կը հասնին, և Գալլէինը, որ 108 հազար կը հասնին: Իսկ դիւրութեան համար ընդհանրապէս կը գործածուի Լալանտինը, չինոյ կամ եթը տասնորդականով, որոնք մինչև 10 հազար կը հասնին:

ինչպէս. թիւ	լոկարիթմ	թիւ	լոկարիթմ
1428	3,15473	1428	3,15473
14280	4,15473	142,8	2,15473
142800	5,15473	14,28	1,15473
1428000	6,15473	1,428	0,15473
14280000	7,15473	0,1428	— 1,15473

Այս տրուած օրինակներուն մէջ կը տեսնենք թէ տուեալ թիւ մը մեծցընելով կամ պզտիկցընելով տասը տասը, անոր լոկարիթմին տասնորդական մասը միշտ անփոփոխ կը մնայ, միայն կնիքը մէկ մէկ թիւով կը մեծնայ կամ կը պզտիկնայ: Կրնայ ըլլալ որ կնիքը զրոյ ըլլայ, երբ տուեալ թիւին ամբողջական մասը միութիւն է. իսկ եթէ զրոյ է, կնիքը բացասական կ'ըլլայ, որով անոր դիմացը նուազ նշանը կը դնենք:

147. Ուրեմն ամփոփելով վերի ըսածները. Ամբողջական, նմանապէս ամբողջէ և տասնորդականէ բաղկացեալ թիւի մը լոկարիթմին կնիքը դրական է, և այնքան միութենէ կազմուած որքան որ առաջարկեալ թիւին կամ անոր ամբողջականին մէջ թուանշաններ կան՝ նուազ մէկ:

Օրինակ. լոկ. 156 = 2,193125 . լոկ. 48,96 = 1,68984

Բ. Մինակ տասնորդական թիւի մը լոկարիթմին կնիքը բացասական է, և այնքան միութենէ կազմուած է որքան որ ստորակէտէն յետոյ զրոյ կը գտնուի աւելի մէկ զրոյ:

Օրինակ. լոկ. 0,18 = 1,255273

148. Ատոր հակառակ.

Ա. Գրական կնիք ունեցող լոկարիթմին կը համապատասխանէ ամբողջական, կամ ամբողջական և տասնորդականով թիւ մը, որուն մէջ ամբողջականին թուանշաններուն թիւը հաւասար է կնիքին միութիւններուն, առաւել մէկ միութիւն:

Բ. Բացասական կնիք ունենող լոկարիթմին կը համապատասխանէ մի միայն տասնորդական թիւ մը, որ ստորակէտէն անդին այնքան զրոյ ունի, որքան որ կնիքը միութիւն ունի՝ նուազ մէկ:

Ե

Տուեալ թիւի մը լոկարիթմը գտնել

149. Ամբողջական թիւի մը լոկարիթմ գտնել որ ցուցակներուն մէջ կը պարունակուի:

1. Պէտք է ցուցակներուն N սիւներուն մէջ փնտռել առաջարկեալ թիւը:

2. Իսկոյն կնիքը նշանակել ըստ վերոգրեալ կանոններուն, եթէ ցուցակներուն մէջ չէ նշանակուած:

3. Կնիքին աջակողմը գրել տասնորդական մասը, զոր կը գտնենք ցուցակներուն մէջ, առաջարկեալ թիւին հորիզոնական գծին վրայ:

Օրինակի համար. կ'ուզենք 726 թիւին լոկարիթմը գտնել. ցուցակներուն մէջ փնտռելով կը գտնենք սոյն թիւը և անոր դէմը հորիզոնական գծով 0,86094 տասնորդական մասը. և որովհետև առաջարկեալ թիւին մէջ երեք թուանշաններ կը գտնուին, ուրեմն կնիքը պիտի ըլլայ 2:

Ուրեմն Լոկ. 726 = 2,86094

Իսկ 7260 թիւին լոկարիթմը պիտի ըլլայ

Լոկ. 7260 = 3,86094:

ԿՐԹՈՒԹԻՒՆ ԺԳ.

Գտնել հետևեալ թիւերուն լոկարիթմերը.

1.	8	12	5	18	51
2.	36	85	69	100	94
3.	156	378	691	200	985
4.	1111	2400	3333	770	5724
5.	5972	6420	7699	500	8009

ԿՐԹՈՒԹԻՒՆ ԺԳ.

Կ'նչ թիւերուն կը համապատասխանեն հետևեալ լոկարիթմերը (1)

1.	1,89763	2,39620	1,51851
2.	2,58433	2,77452	2,11059
3.	3,13033	3,25527	3,27875
4.	3,38561	3,29425	3,41128

Զ

Ամբողջական թիւի մը լոկարիթմը գտնել որ ցուցակներուն մէջ չպարունակուիր

150. Առաջարկեալ թիւը եթէ չորս թուանշանէ աւելի ունենայ, աջակողմէն ստորակէտով այնքան թուանշաններ կը բաժնենք որ ձախակողմէան մնացածը չորս թուանշաններ միայն ունենայ: Օրինակի համար, 224056 թիւին աջ կողմէն կը բաժնենք երկու թուանշաններ, 2240,56, և այս 2240 թիւին միայն լոկարիթմը կը փնտռենք, և գատած 56 թիւը կը բաժնենք երկու թուանշաններ. կնիքը 5 կը դնենք, վասն իբր տասնորդականը կը նկատենք. կնիքը 5 կը դնենք, վասն զի 224056 թիւին մէջ վեց թուանշաններ կան:

Այսպէս. Լոկ. 2240 5,35025
Յետոյ կը փնտռենք այս լոկարիթմին և հետևեալ լոկարիթմին տարբերութիւնը, այսինքն 2240 և 2241 թիւերուն լոկարիթմներուն տարբերութիւնը, և կը գտնենք 19. այսպէս

Լոկ. 2241 = 35044
Լոկ. 2240 = 35025
19

այս տարբերութիւնը կը բազմապատկենք 0,56 տասնորդա-

(1) 3ուցակներուն մէջ կը փնտռենք այս թիւերը և անոնց ձախակողմը նոյն գծին վրայ գտնուող թիւն է՝ համապատասխան թիւն իւրաքանչիւր լոկարիթմին, և այնքան թուանշաններէ ձևացած է որքան որ կնիքը կը ցուցնէ, առաւել մէկ թուանշան:

կանով, և ելածը կը յաւելունք 5,35025 լոկարիթմին վրայ:
լոկ. 2240 . . . 5,35025

11 (19 × 0,56 = 10,64)

ուրեմն լոկ. 224056 = 5,35036

151. Եթէ առաջարկեալ թիւը ամբողջէ և տասնորդականներէ բաղկացած է. ամբողջականին կնիքը կը գրենք, յետոյ ստորակէտը վերցընելով, իբր ամբողջական կը նկատենք ամէնքը միասին, և վերի ըսած կերպով անոր լոկարիթմը կը գտնենք:

Օրինակի համար. գտնել 296,9 թիւին լոկարիթմը. կնիքն է 2, և 2969 թիւին տասնորդականքն են՝ 47261:

Ուրեմն լոկ. 296,9 = 2,47261

ԿՐԹՈՒԹԻՒՆ ԺԵ.

Գտնել հետեւեալ թիւերուն լոկարիթմները

1. 10065 . 16172	9. 20,4 . 78,5
2. 46278 . 39788	10. 48,96 . 116,85
3. 56974 . 200176	11. 296,9 . 764,56
4. 81724 . 77444	12. 5,679 . 2,1475
5. 19376 . 91248	13. 240,042 . 800,64
6. 10727 . 11111	14. 1878,76 . 7060,54
7. 99999 . 999999	15. 2976,568 . 3147,602
8. 224056 . 863714	

Է

Տուեալ լոկարիթմի մը համապատասխան թիւը գտնել որուն միայն տասնորդականը կը գտնուի ցուցակներուն մէջ

152. Եթէ տուեալ լոկարիթմին տասնորդական մասը կը պարունակուի ցուցակներուն մէջ, պէտք է.

Ա. Լոկարիթմներու սիւնակներուն մէջ փնտոել առաջարկեալ տասնորդական մասը, և անոր համապատասխան թիւը նշանակել:

Բ. Այս թիւին ձախ կողմէն բաժնել ստորակէտով այնքան թուանշաններ որքան որ միութիւն կը գտնուի առաջարկեալ լոկարիթմին կնիքին մէջ և միութիւն մը աւելի. ի հարկին նոյն թիւին աջ կողմը զրոյներ աւելցընել: Այս կերպով կ'ունենանք փնտուած թիւը, որուն մէջ ստորակէտին ձախակողմեան թուանշանները ամբողջական մասը կը ցուցընեն, և աջկողմեանը՝ տասնորդականները: Օրինակի համար, սր թիւին կը համապատասխանէ լոկարիթմն 2,68610.

Լուծումն.

լոկ. 68610 = 4854

ուրեմն

լոկ. 2,68610 = 485,4

Համապատասխան թիւն է 485,4:

153. Եթէ լոկարիթմի մը տասնորդական մասը չի գտնուի ցուցակներուն մէջ, թէպէտ ցուցակներուն տասնորդականներուն սահմանը չ'անցնիր.

Ա. Պէտք է ցուցակներուն մէջ գտնել առաջարկեալ լոկարիթմին տասնորդականին անմիջական փոքրագոյն տասնորդականը, և նոյն զծին ուղղութեամբ գտնել համապատասխան թիւը:

Բ. Առաջարկեալ տասնորդականին և գտնուած տասնորդականին տարբերութիւնը նշանակել:

Գ. Բաժնել այս տարբերութիւնը գտնուած փոքրագունին և առաջարկեալ տասնորդականէն անմիջական մեծագոյն տասնորդականին տարբերութեան վրայ:

Դ. Միացընել ելած քանորդը գտնուած համապատասխան թիւին հետ, և ձախ կողմէն այնքան թուանշան բաժնել որքան պէտք է, առաջարկեալ լոկարիթմին կնիքին համեմատ: Այս ոճով կը գտնենք մեր փնտուած թիւը:

Օրինակ. — Ի՞նչ թիւի կը համապատասխանէ լոկարիթմն 4,54867.

Լուծումն

Առաջար. 54867	Մեծ. 54876	} 3:12 = 0,25
Փոքր. 54864 . . . 3537	Փոքր. 54864	
<hr/>	<hr/>	
3	025	12
	<hr/>	
	353725	

Ուրեմն լոկ. 4,54867 = 35372,5

Ուրիշ օրինակ. — Ի՞նչ թիւի կը համապատասխանէ լոկ. 3,52288.

Լուծումն

$$\begin{array}{r} \text{Առաջար. } 52288 \\ \text{Փոքր. } 52284 \quad \dots \quad 3333 \\ \hline 4 \end{array} \quad \begin{array}{r} \text{Մեծ. } 52297 \\ \text{Փոքր. } 52284 \\ \hline 13 \end{array} \left\{ \begin{array}{l} 4 : 13 = 0,307 \end{array} \right.$$

3333,307

Ուրեմն լոկ. 3,52288 = 3333,31

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԺԶ.

Գտնել հետևեալ լոկարիթմներուն համապատասխան թիւերը:

- 1. 3,02700 . 2,89953
- 2. 3,23600 . 3,25095
- 3. 3,41472 . 3,40334
- 4. 3,00389 . 3,67848

Օրինակք

1. Գտնել 8,56591 լոկարիթմին համապատասխան թիւը:

Լուծումն

$$\begin{array}{r} \text{Առաջար. } 56591 \\ \text{Փոքր. } 56585 \quad \dots \quad 3680 \\ \hline 6 \end{array} \quad \begin{array}{r} \text{Մեծ. } 56597 \\ \text{Փոքր. } 56585 \\ \hline 12 \end{array} \left\{ \begin{array}{l} 6 : 12 = 0,5 \end{array} \right.$$

3680,5

ուրեմն լոկ. 8,56591 = 368050000.

2. Գտնել 8,85 լոկարիթմին համապատասխան թիւը:

Լուծումն

$$\begin{array}{r} \text{Առաջար. } 85 \\ \text{Փոքր. } 84997 \quad \dots \quad 7079 \\ \hline 3 \end{array} \quad \begin{array}{r} \text{Մեծ. } 85003 \\ \text{Փոքր. } 84997 \\ \hline 6 \end{array} \left\{ \begin{array}{l} 3 : 6 = 0,5 \end{array} \right.$$

7079,5

ուրեմն լոկ. 8,85 = 707950000.

3. Գտնել 7,47340 լոկարիթմին համապատասխան թիւը:

Լուծումն

$$\begin{array}{r} \text{Առաջար. } 47340 \\ \text{Փոքր. } 47334 \quad \dots \quad 2974 \\ \hline 6 \end{array} \quad \begin{array}{r} \text{Մեծ. } 47349 \\ \text{Փոքր. } 47334 \\ \hline 15 \end{array} \left\{ \begin{array}{l} 6 : 15 = 0,4 \end{array} \right.$$

2974,4

ուրեմն լոկ. 7,47340 = 29744000.

4. Գտնել 5,55556 լոկարիթմին համապատասխան թիւը:

Լուծումն

$$\begin{array}{r} \text{Առաջար. } 55556 \\ \text{Փոքր. } 55546 \quad \dots \quad 3593 \\ \hline 10 \end{array} \quad \begin{array}{r} \text{Մեծ. } 55558 \\ \text{Փոքր. } 55546 \\ \hline 12 \end{array} \left\{ \begin{array}{l} 10 : 12 = 0,833 \end{array} \right.$$

3593,833

ուրեմն լոկ. 5,55556 = 359383,33.

Ը

Գործածումներն Լոկարիթմի

154. ՀԱՅՅՈՂՈՒԹՅՈՒՆ Ա. — Երկու կամ բազում թիւերու արտադրուշքեան լոկարիթմը հաշատար է նոյն թիւերուն լոկարիթմներուն գումարին:

Ունենանք հետևեալ հաւասարութիւնները.

$m = n$

$m^p = n$

և ինչպէս որ m է խարիսխ լոկարիթմներու, ուրեմն

$m = \text{լոկ. } n \text{ և } p = \text{լոկ. } m:$

Այս տուեալ երկու հաւասարութիւնները ըստ կարգի բազմապատկելով կ'ունենանք

$m^m + p = n \times m$

որով

$m + p = \text{լոկ. } n \times m$

փոխանակելով ասոր մէջ m և p արժէքն, և հակադարձ գրելով,

կ'ունենանք $\text{լոկ. } n \times m = \text{լոկ. } n + \text{լոկ. } m:$

Ուրեմն լոկարիթմներու ձեռքով կրնանք փոխանակ բազմապատկելու՝ գումարել:

155. Արդ եթէ երկու կամ բազում թիւեր ունենանք բազմապատկելու, կը գտնենք այս թիւերու լոկարիթմները և կը յաւելունք, ելած գումարին համապատասխան թիւը կը ցուցնէ առաջարկեալ թիւերուն արտադրեալը:

Ա. Օրինակ. — Գտնել 92, 84 թիւերուն արտադրեալը:

Լրջծոսմն

$$\begin{aligned} \text{լոկ. } 92 &= 1,96379 \\ \text{լոկ. } 84 &= 1,92428 \\ \hline \text{լոկ. } & 3,88807 = 7728: \end{aligned}$$

բ. Օրինակ. — Գտնել 52. 617. 1492 թիւերուն արտադրեալը՝

Լրջծոսմն

$$\begin{aligned} \text{լոկ. } 52 &= 1,71600 \\ \text{լոկ. } 617 &= 2,79029 \\ \text{լոկ. } 1492 &= 3,17377 \\ \hline \text{լոկ. } & 7,68006 = 47869327,43: \\ & (\text{ուղղակի հաշիւը } 47869328): \end{aligned}$$

գ. Օրինակ. — Գտնել 32, 49, 87 թիւերուն արտադրեալը՝

Լրջծոսմն

$$\begin{aligned} \text{լոկ. } 32 &= 1,50515 \\ \text{լոկ. } 49 &= 1,69020 \\ \text{լոկ. } 87 &= 1,93952 \\ \hline \text{լոկ. } & 5,13487 = 136416: \end{aligned}$$

156. ՀԱՅՏՅՈՂՈՒԹԻՒՆ Բ. — Կարողութիւն գոչըրնոյ քանակ կոչրեան մը լոկարիքն հաշաւար է նոյն կարողութեան՝ բազմապատկուած կարողութեան երարկուած քանակութեան լոկարիքին հետ:

Ունենանք հաւասարութիւնը.

$$m^m = d$$

որուն մէջ

$$m = \text{լոկ. } d$$

Առաջարկեալ հաւասարութիւնը բարձրացնենք *n* անգամ կարողութեան, կ'ունենանք

$$m^{mn} = d^n$$

որուն մէջ

$$mn = \text{լոկ. } d^n$$

Ասոր կը փոխանակենք տիւ արժէքը, որով կ'ունենանք

$$\text{լոկ. } d^n = n \times \text{լոկ. } d,$$

Ուրեմն՝ լոկարիքի ձեռքով կարողութեան բարձրացումը կրնանք փոխանակել բազմապատկութեան հետ:

Օրինակ ս. — Հաշուել 12^3 կարողութիւնը.

Լրջծոսմն

$$\text{լոկ. } 12 = 1,07918 \times 3 = 3,23754 = 1728$$

Օրինակ բ. — Հաշուել 15^4 կարողութիւնը:

Լրջծոսմն

$$\text{լոկ. } 15 = 1,17609 \times 4 = 4,70436 = 50625$$

Օրինակ գ. — Հաշուել 11^8 կարողութիւնը:

Լրջծոսմն

$$\text{լոկ. } 11 = 1,04139269 \times 8 = 8,33114152 = 214358881$$

157. ՀԱՅՏՅՈՂՈՒԹԻՒՆ Գ. — Այնտես գոչըրնոյ բիւի մը լոկարիքը հաշաւար է արմատին երարկեալ բիւի լոկարիքին, բաժանեալ արմատ գոչըրնոյ բիւով:

Ունենանք հաւասարութիւնը.

$$m^m = d$$

որուն մէջ

$$m = \text{լոկ. } d.$$

Հանելով *n* աստիճանի արմատը, կ'ունենանք

$$m^{\frac{m}{n}} = \sqrt[n]{d}$$

որուն մէջ

$$\frac{m^{\frac{m}{n}}}{n} = \text{լոկ. } \sqrt[n]{d}$$

Փոխադրելով ասոր մէջ տիւ արժէքը,

$$\text{լոկ. } \sqrt[n]{d} = \frac{\text{լոկ. } d}{n}$$

Ուրեմն լոկարիքի ձեռքով կրնանք արմատը գտնելու՝ փոխանակել բաժանումը:

ս. Օրինակ. — Գտնել $\sqrt[2]{8649}$ արմատը

Լրջծոսմն

$$\text{լոկ. } 8649 = 3,9369659 : 2 = 1,96848295 = 93:$$

բ. Օրինակ. — Գտնել $\sqrt[2]{22335076}$ արմատը.

Լրժոճումն

Լրկ. 22335076 = 7,3489874 : 2 = 3,6744937 = 4726:

Գ. Օրինակ. — Գտնել $\sqrt[3]{103823}$ արմատը.

Լրժոճումն

Լրկ. 103823 = 5,0162936 : 3 = 1,67209786 = 47:

Գ. Օրինակ. — Գտնել $\sqrt[3]{997601919488}$ արմատը:

Լրժոճումն

Լրկ. 997601919488 = 11,9989572 : 3 = 3,9996521 = 9992:

Ե. Օրինակ. — Գտնել $\sqrt[4]{234256}$ արմատը:

Լրժոճումն

Լրկ. 234256 = 5,3696907 : 4 = 1,342422685 = 22:

Զ. Օրինակ. — Գտնել $\sqrt[5]{248832}$ արմատը:

Լրժոճումն

Լրկ. 248832 = 5,3959062 : 5 = 1,07918124 = 12:

Է. Օրինակ. — Գտնել $\sqrt[9]{1953125}$ արմատը.

Լրժոճումն

Լրկ. 1953125 = 6,2907300 : 9 = 0,69897 = 5:

ԿՐԹՈՒԹԻՒՆ ԺԷ.

Հաշուել հետևեալ կարողութիւնները.

- 1. $13^2 \cdot 16^2$
- 2. $48^3 \cdot 25^3$
- 3. $18^5 \cdot 17^3$
- 4. $21^5 \cdot 7^6$

Հետևեալ թիւերուն արժատները գտնել.

- 5. $\sqrt[2]{92416}$
- 6. $\sqrt[2]{839056}$
- 7. $\sqrt[2]{5796}$
- 8. $\sqrt[3]{140608}$
- 9. $\sqrt[3]{274625}$
- 10. $\sqrt[3]{1481544}$
- 11. $\sqrt[4]{1336336}$
- 12. $\sqrt[5]{9765625}$
- 13. $\sqrt[6]{6321000000}$
- 14. $\sqrt[7]{268435456}$

ԱՌՍԶԱՐԿՈՒԹԻՒՆՔ ԺԸ.

Երկրաչափական Յառաջատուիւն վրայ:

(տես 137-139)

Պէտք է սոյն առաջարկութիւնները լրկարիթմի ձևերով լուծել. դնենք հոս յառաջատուիւն գլխաւոր երեք ձևերը.

$$P = mP^{P-1} \cdot Q = \frac{dP - m}{P - 1} \cdot P = \sqrt{\frac{d-1}{m}}$$

1. Երկրաչափական յառաջատուիւն մը բանն է 6, և առաջին անդամն է 75, գտիր 10երորդ անդամը.
2. Գտիր երկրաչափական յառաջատուիւն վեցերորդ անդամն որուն առաջին անդամն է 24 և բանն՝ 12,50.
3. Երկրաչափական յառաջատուիւն մը 12 անդամ ունի, առաջին անդամն է 8 և վերջինն է 1417176. Ի՞նչ է բանն.
4. Գտիր երկրաչափական յառաջատուիւն մը առաջին անդամը, որուն անդամներուն թիւն է 8 և վերջին անդամն է 10935 և բանն է 3:
5. Հարցուցին Փիլիպպոսի թէ որքան դրամ կը պահանջէ իր ձիուն համար, պատասխանեց. Իմ ձիս մի միայն հետևեալ պայմանով կրնամ վաճառել. ձիոյս ոտքերուն չորս պայտերուն վրայ 24 գամ կայ, առաջին գամին համար կ'ուզեմ 1 հարիւրեակ (centime), երկրորդին համար 3, երրորդին համար 9, այսպէս կարգաւ մինչև վերջինը: Սոյն պայմանը թեթև բան մը երկնալով կ'ուզէին յանձն առնել. սակայն աւելի լաւ խորհելով ուզեցին հաշուել առաջ, և տեսան թէ ուզածը անկարելի էր ընդունիլ: Ի՞նչ կը պահանջէր այս մարդը:

Լրժոճումն

Գտնենք թէ

$$P = mP^{P-1} \quad Q = \frac{dP - m}{P - 1}$$

Մեր դիպուածին մէջ

$$u = 1 \cdot r = 3 \cdot p = 24$$

որով

$$q = 3^{23} \quad \Phi = \frac{3q - 1}{2}$$

Արդ փնտնելով Լոկարիթմն

$$\text{Լոկ. } 3 = 0,47712125 \times 23 = 10,97378875$$

փոքրագոյն	9737742	9414	} 145,5	461
առաջարկ.	9737887	0,315618221		
	145	9414 315618221		0,315618221

ուրեմն $q = 94143156182$ հարեքեակը
 $= 941431561,82$ ֆրանգ.

և

$$\Phi = \frac{2824294684,46}{2} = 1412147342,23.$$

Ուրեմն այս մարդը կը պահանջէր 1412147342 ֆրանգ.

Թ

Բաղադրեալ Շահեր

158. Կանխեցինք (74) բացատրեցինք բաղադրեալ շահու կանոնը. որուն մէջ իւրաքանչիւր տարւոյ շահը նոր դրամ թագլուխ մը կ'ըլլայ և ինքն ալ շահ կը բերէ: Ուրեմն բաղադրեալ շահն է տարուէ տարի շահնուն շահը:

Կոչենք նախնական դրամագլուխը՝	Դ
վերջնական	Պ
ժամանակը	Ժ
սակը	ս

159. Գիշտ վերջնական դրամագլխոյ

$$(^1) \quad \Phi = \Psi \times (1 + u)^{\delta}$$

Լոկարիթմով. $\text{Լոկ. } \Phi = \text{Լոկ. } \Psi + \delta \times \text{Լոկ. } (1 + u)$

ս. Օրինակ. — Ո՞րչափ պիտի բազմանայ 7300 ֆրանգը 10 տարիէն յետոյ բաղադրեալ շահով, 8%:

Լուծումն

$$\Phi = 7300 \times (1,08)^{10}$$

$$\text{Լոկ. } 7300 = \dots \dots \dots 3,8633229$$

$$+ 10 \times \text{Լոկ. } (1,08) = 0,03342376 \times 10 = 0,3342376$$

$$\text{Լոկ. } \Phi = 4,1975605$$

$$= \Phi. 15770$$

բ. Օրինակ. — Ո՞րչափ կը բազմանայ 20000 ֆրանգը 20 տարիէն յետոյ բաղադրեալ շահով, վեց ամսէ վեց ամիս վըճարմամբ, 8%:

160. Երեւոյնքով. — Երբ շահերը վեցամսէ վեցամիս պիտի վճարուին, գործողութիւնը կը կատարենք նկատելով իբր թէ դրամագլուխը սակին կէսին շահու դրուած ըլլայ, և կրկին ժամանակով: Վերի օրինակին մէջ սակը պիտի համարինք 4% և ժամանակը 40 տարի:

Լուծումն

$$\Phi = 20000 \times (1,04)^{40}$$

$$\text{Լոկ. } 20000 \dots \dots \dots 4,3010300$$

$$+ 1,04 \times 40 = \frac{0,6813336}{\dots}$$

$$\text{Լոկ. } \Phi = 4,9823636 = \Phi. 96020,42:$$

161. Գիշտ նախնական դրամագլխոյ

$$(^2) \quad \Psi = \frac{\Phi}{(1 + u)^{\delta}}$$

Լոկարիթմով. $\text{Լոկ. } \Psi = \text{Լոկ. } \Phi - \delta \times \text{Լոկ. } (1 + u):$

ս. Օրինակ. — Մարդ մը կ'ընդունի 17612,69 ֆրանգ՝ դրամագլուխ և բաղադրեալ շահերը միասին, 5 տարիէն յետոյ, 5% սակով ո՞րչափ գումար դրամ շահու դրած էր:

Լուծումն

$$\text{Լոկ. } 17612,69 = 4,2458257$$

$$- \text{Լոկ. } 1,05 \times 5 = \frac{0,1059465}{\dots}$$

$$\text{Լոկ. } \Psi = 4,1398792 = \Phi. 13800$$

բ. Օրինակ. — Հայր մը իր աղջկան ծնած օրը բաղադրեալ շահու կը դնէ 4 1/4% սակով գումար մը դրամ, որպէս զի իր գաւակին դրամօժիտ ձեւանայ: Աղջիկը 19 տա-

րեկան և 5 ամսուան եղած ատեն կ'ամուսնանայ և կ'ընդունի 51200 ֆրանգ. ո՞րչափ դրամ բաղադրեալ շահու դրուած էր:

Լուծումն

$$\begin{aligned} \text{Լոկ. } 51200 &= 4,7092700 \\ - \text{Լոկ. } 1,0425 &\times 19^{5/12} = 0,3509757 \\ \text{Լոկ. տ} &= 4,3582943 = \text{ֆր. } 22818,88 \end{aligned}$$

162. Գիշտ ժամանակի:

$$(3) \quad (1 + u)^d = \frac{q}{r}$$

$$\text{Լոկարիթմով} \quad d = \frac{\text{լոկ. } q - \text{լոկ. } r}{\text{լոկ. } (1 + u)}$$

163. Գիշտ սակի:

$$(4) \quad u = \sqrt[d]{\frac{q}{r}} - 1$$

$$\text{Լոկարիթմով.} \quad \text{լոկ. } u = \frac{\text{լոկ. } q - \text{լոկ. } r}{d} - 1:$$

ս. Օրիկակ. — Եթէ 4000 ֆրանգ բաղադրեալ շահու դնենք, 5 1/2% սակով, ո՞րչափ ժամանակէն 4452,10 ֆրանգ պիտի գոյանայ:

Լուծումն

$$\begin{aligned} \text{Լոկ. } 4452,10 &= 3,6485650 & \text{լոկ. } (1 + u) &= \text{լոկ. } 1,055 = \\ - \text{Լոկ. } 4000 &= 3,6020600 & & 0,0232525 \\ & 0,0465050 \\ d &= \frac{0,0465050}{0,0232525} = 2 \text{ տարի:} \end{aligned}$$

բ. Օրիկակ. — Ո՞րչափ ժամանակ պէտք է որպէս զի 8565 ֆրանգ բաղադրեալ շահով, 5 1/2% տարին, գոյանայ շահերով միասին 12870 ֆրանգ:

Լուծումն

$$\begin{aligned} \text{Լոկ. } 12870 &= 4,1095785 \\ - \text{Լոկ. } 8565 &= 3,9327274 & \text{լոկ. } 1,055 &= 0,0232525 \\ & 0,1768511 \end{aligned}$$

$$d = \frac{0,1768511}{0,0232525} = 7 \text{ տարի } 7 \text{ ամիս } և \text{ } 8 \text{ օր գրէթէ:}$$

գ. Օրիկակ. — Բաղադրեալ շահու դնելով 6200 ֆրանգ. յետ 6 տարւոյ եղաւ 9304,53. քանի՞ տո % շահու դրուած էր:

Լուծումն

$$\begin{aligned} \text{Լոկ. } 9304,53 &= 3,96867 & u &= \frac{0,17628}{6} - 1 = 0,07 \\ - \text{Լոկ. } 6200 &= 3,79239 & \text{ուրեմն սակն է } & 7\% \\ & 0,17628 \\ 0,17628 : 6 &= 0,02938 \\ \text{Լոկ. } 2,02938 &= 107 \\ 0,02938 &= 1,07 \cdot 1,07 - 1 = 0,07 \end{aligned}$$

ԱՌՁԱՐԿՈՒԹԻՒՆԻ ԺԹ.

1. Բաղադրեալ շահու դրինք 25000 ֆրանգ 6%⁰, ո՞րչափ բաղմացաւ 5 տարիէն յետոյ:
2. Ո՞րչափ բաղմացաւ 15600 ֆրանգ 6 տարիէն յետոյ, բաղադրեալ շահու դնելով 5 1/2%⁰ տարին:
3. Մարդուն մէկը 21500 ֆրանգ բաղադրեալ շահու կը դնէ 5 1/2%⁰ տարին, որ էր աղջկան ամուսնութեան ատեն անոր օժիտը պիտի ըլլայ. աղջիկը 2 1/2 տարուան է. եթէ 19 տարուան ամուսնանայ ըսնի՞ ֆրանգ պիտի ընդունի:
4. Բաղադրեալ շահու դրինք մէկ չարիւրեակ (centime) 6%⁰ տարին. 200 տարիէն յետոյ ո՞րչափ բաղմացած պիտի ըլլայ:
5. Ի՞նչ է դրամազուրկն որ 3 տարիէն յետոյ բաղադրեալ շահով տուաւ 6749,19 ֆրանգ. 4%⁰ տարին:
6. Ի՞նչ է դրամազուրկն որ բաղադրեալ շահով 4 1/5%⁰ տարին, 8 տարիէն յետոյ եղաւ 6721,20 ֆրանգ:
7. Բաղադրեալ շահու դնելով 4000 ֆրանգ, 5 1/2%⁰ տարին, ո՞րչափ ժամանակ է վերջ 4452,10 ֆրանգ պիտի ըլլայ:

ԳՂՈՒԽ Է

Տարեկորուծիւն եւ Գլխավճար

Ա

Տարեկորուծիւն

164. Սահման. — Կոչի սահմանափակ, որոշուած ժամանակներու մէջ եղած նաւասար վնասներէն, որոնց ձեռքով կը հատուցանենք պարտք մը հանդերձ իր շահերով: Այս վճարմունքները ընդհանրապէս տարեկան են, սակայն կրնան վեցամսեայ, եռամսեայ կամ սակայն ըլլալ:

Ուրեմն տարեկորուծիւնը կը ծառայէ հաշուել թէ սահմանեալ ժամանակներու մէջ ինչ հաստատուն գումար պիտի վճարուի շահերով ի միասին, մինչև որ հատուցուի եղած պարտքը:

Արդ առաջին վճարման մէջ կան պարտքին գումարին ամբողջ շահն, և դերհաշիւ մը. երկրորդին մէջ նուազ շահ և աւելի դերհաշիւ մը, և այսպէս կարգաւ:

Թէպէտ շահը պարզ է, սակայն քանի որ փոխառուն կարող է սահմանեալ ժամանակով ընդունած շահը բանեցընել, ուրեմն իրօք շահուն շահը կ'ընդունի: Ճիշդ է թէ, հաշիւներուն մէջ իբր խարխիս կ'առնուի ամբողջ գումարը զոր փոխառուն պիտի վճարէր, եթէ միանգամով միայն վճարէր դրամագլուխը հանդերձ իրեն բաղադրեալ շահերով:

Վեցամսեայ վճարմունքներուն մէջ շահերը կը գոյանան վեցամսէ վեց ամիս:

Տարեկորութեան խնդիրներուն մէջ պիտի փնտռենք

Տարեկորութեան մը գումարը	S
Դրամագլուխ վճարելի	Դ
Տարեկորութեանց թիւը	Թ
Շահուն սակը	$\frac{0}{100}$

Այս վերջին նշանը պիտի ցուցնէ սակը հարիւրորդով բացատրուած, այսինքն $\frac{0}{100}$, որպէս զի հաշուի ձևերն աւելի պարզ ըլլան:

165: Պէտք է գիտնալ թէ զանազան հաստատութիւններ տարևորութեան միջոցով շրջաբերութեան կը հանեն մուրհակներ պարտաթուղթի (obligation) անուամբ, վճարելի թէ սահմանեալ ժամանակներու մէջ և թէ վիճակահանութեամբ, շահ վճարելով և վիճակահանութեան բախտին իրաւունքը տալով. այսպիսի են պարտաթուղթ Վ.Կի սը Բարի, Գրեաի Ֆոնսիէ, և այլն:

166. ա. Առաջարկութիւն. — (Գիւտ տարեկորութեան) Մէկը կը գնէ վաճառականական արժէթուղթ մը 40000 ֆրանգի, զոր պիտի հատուցանէ չորս հաւասար վճարմամբ, տարուէ տարի, 6% տարեկան շահով: Իւրաքանչիւր տարեկորութեան գումարը որչափ է:

ա. Լուծումն: — Եթէ մի անգամով վճարէր, պիտի հաշուէր դրամագլուխը՝ վրան յաւելլով անոր 4 տարուան բաղադրեալ շահերը, 6% սակով. և պիտի հարկադրուէր հետեալ հաշիւն ընելու.

$$40000 \times (1,06)^4 = 50499,08:$$

Բոլոր տարեկորութիւնները, որոնք իբր դերհաշիւ վճարուած են հանդերձ անոնց իւրաքանչիւրին 6% արտադրած բաղադրեալ շահերով, պարտին ձեւացընել 50499,08 գումարին բովանդակութիւնը, որ է չորս տարիէն յետոյ դրամագլխին և բաղադրեալ շահերուն գումարը: Ուրեմն ինչպէս որ առաջին տարեկորութիւնը վճարուելով ի վերջ առաջին տարուայ, փոխառուն խնայողութիւն կ'ընէ երեք տարուան բաղադրեալ շահերը իր ներկայացուցած գումարին վրայէն. ինչպէս որ վճարուելով երկրորդ տարեկորութիւնը ի վերջ երկրորդ տարուայ խնայողութիւն կ'ընէ երկու տարուայ շահերը. ինչպէս որ երրորդ տարուայ վերջը վճարուելով երրորդ տարեկորութիւնը կը խնայէ մէկ տարուայ շահը. և ինչպէս որ վերջին տարեկորութիւնը վճարուելով ի վերջ չորրորդ տարուայ, ուր վճարոււմը պիտի վերջանայ, ոչ մի խնայողութիւն կ'ընէ, որով կը գտնենք թէ.

1 տարուայ արժէքն է	S	$\times 1,06^3$	=	S	$\times 1,191016$
2 " " "	S	$\times 1,06^2$	=	S	$\times 1,1236$
3 " " "	S	$\times 1,06$	=	S	$\times 1,06$
4 " " "	S	$\times 1$	=	S	$\times 1$

S քանակութեան արտադրողներուն գումարն է . 4,374616

Որով կ'ունենանք հետևեալ հաւասարութիւնը

$$S \times 4,374616 = 50499,08$$

ուսկից

$$S = \frac{50499,08}{4,374616} = 11543,66 \text{ տարևորութեան արժէքը:}$$

Առաջին փորձ

$$11543,66 \times 1,191016 = 13748,68$$

$$11543,66 \times 1,1236 = 12970,46$$

$$11543,66 \times 1,06 = 12236,28$$

$$11543,66 \times 1 = 11543,66$$

$$\hline 50499,08$$

Երկրորդ փորձ

40000	Դրամազուտի վճարելի 4 տարևորութեամբ 40000	
2400	Շահ Ա. տարւոյ. 6%	2400
42400	Դրամազուտի և շահի վերջ Ա. տարւոյ	
11543,66	Ա. տարևոր. որոյ ի հաշիւ դրմզ. վրայ	9143,66
30856,34	Դրամազուտի Բ. տարւոյ	30856,34
1851,38	Շահ Բ. տարւոյ	1851,38
32707,72	Դրամազուտի և շահի վերջ Բ. տարւոյ	
11543,66	Բ. տարևոր. որոյ ի հաշիւ դրմզ. վրայ	9692,28
21164,06	Դրամազուտի Գ. տարւոյ	21164,06
1269,84	Շահ Գ. տարւոյ	1269,84
22433,90	Դրամազուտի և շահի վերջ Գ. տարւոյ	
11543,66	Գ. տարևոր. որոյ ի հաշիւ դրմզ. վրայ	10273,82
10890,24	Դրամազուտի Դ. տարւոյ	10890,24
653,42	Շահ Դ. տարւոյ	653,42
11543,66	Դրամազուտի և շահի վերջ Դ. տարւոյ որ հաւասար է չորրորդ տարևորութեան կամ դրամազուտին մնացորդին.	

Ստացած շահերուն գումարը 6174,64

Դրամազուտի 40000

Գումար չորս տարևորութեանց $11543,66 \times 4 = 46164,64$

Սոյն փորձին վրայ մտադիր քննութիւն ընելով կրնանք լաւ կերպով ըմբռնել տարևորութեամբ վճարմունքները:

167. Բ. Լուծումն. — Ինչպէս վերը բացատրեցինք, 4 տարևորութիւններուն գումարը հաւանար է դրամազուտին յաւելեալ 4 տարիներուն բաղադրեալ շահերով. և իւրաքանչիւր տարևորութիւնն է՝ կանխիկ վճարումն դրամազուտին հետո: Ասկից կը հետևի երկրաչափական յառաջատուութիւն մը, որոյ բանն է առ հասարակ $1 + \%$, և մեր օրինակին մէջ՝ 1,06: Այս յառաջատուութեան անդամներուն գումարը բնականապէս հաւասար պիտի ըլլայ դրամազուտին՝ առանել բաղադրեալ շահերը:

Ահաւաստիկ սակից առաջ եկած հաւասարութիւնը

$$S \times 1,06^3 + S \times 1,06^2 + S \times 1,06 + S = 40000 \times 1,06^4$$

Եւ ընդհանուր

$$S \times (1 + \%)^{n-1} + S \times (1 + \%)^{n-2} \dots$$

$$S \times (1 + \%) + S = \Phi \times (1 + \%)^n$$

Այս յառաջատուութեան S արժէքը կրնանք գտնել, փնտռելով անոր գումարը՝ $\Phi = \frac{(\Phi \times n) - \pi}{n - 1}$ (139) ձևին միջոցով:

Այս հաւասարութիւնը կուտայ.

$$\frac{S (1 + \%)^n - S}{1 + \% - 1} = \Phi \times (1 + \%)^n$$

կամ

$$(1) \frac{S \times [(1 + \%)^n - 1]}{\%} = \Phi \times (1 + \%)^n$$

Զօրութիւնն $(1 + \%)^n$ կոչենք Φ . (1) ձևը կը վերածուի

$$\frac{S (\Phi - 1)}{\%} = \Phi \times \Phi$$

ուսկից

$$(2) S = \frac{\Phi \times \Phi \times \%}{\Phi - 1}$$

Մեր առաջարկութեան մէջ.

$$S = \frac{40000 \times 0,06 \times (1,06)^4}{(1,06)^4 - 1}$$

լոկարիթմով գործողութիւնը կատարելով

$$S = (1,04 \cdot 40000 + 1,04 \cdot 0,06 + 1,04 \cdot (1,06)^4) - 1,04 \cdot (1,06)^4 - 1$$

$$= 4,6020600 + 2,7781513 + 0,1012236 - 1,4190914$$

$$= 3,4814349 - 1,4190914 = 4,0623435 = 11543,66$$

168. Գանձորչրիւն. — $(1,06)^4 - 1$ լոկարիթմը գտնելու համար, պէտք է նախ 1,06 բարձրացնել չորրորդ կարողութեան լոկարիթմով, և անոր համապատասխան թիւէն հանել 1 միութիւնը, և քանակութիւն լոկարիթմը գտնել:

Վերի տրուած (2) ձևէն կրնանք հանել դրամագլխին արժէքը: Կոչենք Φ , արժէքն $\Phi \times \Phi$, որ կը ցուցնէ դրամագլուխն և գոյացեալ շահերը միասին, որով կ'ունենանք

$$(3) \Phi = \frac{S \times \Phi - 1}{\%}$$

169. Վերի տրուած (2) և (3) ձևերով կը լուծուին այն առաջարկութիւններն որոնք աւելի գործածական են. ինչպէս, գտնել այսչափ ինչ տարևորութեանց գումարը, կամ ինչ տարևորութիւն պէտք է վճարուի որպէս զի այսչափ տարիներէ յետոյ ձևացընէ մեր ուզած դրամագլուխը:

Օրինակ. — Ինչ գումար կրնանք ձևացընել տալով 21 տարի 1000 ֆրանգ, ի վերջ իւրաքանչիւր տարւոյ, համարելով սակը 5%:

Լուծումն. —

$$(3) \Phi = \frac{1000 \times \Phi - 1}{\%} = \frac{1000 \times (1,05)^{21} - 1}{0,05} =$$

$$\text{Արդ լոկ. } (1,05)^{21} = 2,78596$$

Փոխանակելով ձևին մէջ

$$\Phi = \frac{1000 \times 2,78596}{0,05} = 35719,90$$

170. Գանձորչրիւն. — Աշակերտներուն դիւրութեան համար կը դնենք հոս տարևորութեան վերաբերեալ հաշիւները դիւրաւ և արագօրէն լուծելու մասնաւոր ցուցակներ, որոնց մէջ $\frac{\Phi - 1}{\%}$ գորութիւնը հաշուուած է արդէն, որով միմիայն բազմապատկութիւն մը կը մնայ ընելիք:

171. ս. Գիշտ վերջնական դրամագլխոյ. — Եթէ տարևորութեանց վճարումները կանխիկ է, այսինքն իւրաքանչիւր տարւոյ սկիզբը, այն ատեն կ'ունենանք. $\Phi = S \times \frac{\Phi}{\%}$

ձևը: Վերի տրուած առաջարկութեան մէջ եթէ վճարումները կանխիկ ըլլային, կ'ունենայինք $\Phi = 1000 \times \frac{(1,05)^{21}}{0,05}$

արդ այս $\frac{(1,05)^{21}}{0,05}$ հաշուուած է ցուցակներուն մէջ:

Ցուցակներուն մէջ 21 տարւոյ ուղղութեամբ և 5% սեան վրայ կը գտնենք 37,5052141, որով

$$\Phi = 1000 \times 37,5052141 = 37505:$$

Ուրիշ օրինակ. — Իւրաքանչիւր տարւոյ սկիզբը բազմապատկուած շահու դրուեցաւ 500 ֆրանգ, սակը՝ 3%, որչափ պիտի բազմանայ 4 տարիէն յետոյ:

$$\Phi = 500 \times 4,3091358 = 2154,57$$

Օրինակ. — Իւրաքանչիւր տարւոյ սկիզբը բազմապատկուած շահու դրինք 1000 ֆրանգ, սակը՝ 4%: Որչափ պիտի աճի 6 տարիէն յետոյ:

$$\Phi = 1000 \times 6,8982945 = 6898,29$$

172. Եթէ վճարումները ապառիկ են, այսինքն ի վերջ իւրաքանչիւր տարւոյ, պէտք է առաջարկութեան մէջ տարիները ցուցնող թիւէն միութիւն մը զեղչել և ապա փնտուել ցուցակներուն մէջ, ինչպէս վերը ըրինք, և գտածին ամբողջականին վրայ 1 աւելցընել:

Օրինակ. — Որչափ կը բազմանայ 2000 ֆրանգ տարևորութիւնը, վճարելի իւրաքանչիւր տարւոյ վերջը, 7 տարիէն յետոյ, սակը հաշուելով 5 1/2%:

$$\text{Լուծումն. — } \Phi = \frac{S \times \Phi - 1}{\%} \text{ և մեր առաջարկու}$$

թեան մէջ

$$\Phi = 2000 \times \frac{(1,055)^7 - 1}{(0,055)} =$$

Ցուցակներուն մէջ փնտուելով 6 տարւոյ ուղղութեամբ և 5 1/2% սեան մէջ կը գտնենք 7,2668938 և 1 ամբողջութիւն աւելցընելով կ'ըլլայ՝ 8,2668938

$$\text{արդ } \Phi = 2000 \times 8,2668938$$

$$\Phi = 16533,79 \text{ ֆրանգ:}$$

Ուրիշ օրինակ. — Ի վերջ իւրաքանչիւր տարւոյ բազմապատկուած շահու դրինք 500 ֆրանգ, 3% սակը, 4 տարիէն յետոյ որչափ պիտի բազմանայ:

ԲԱՂԱԳՐԵԱԿ ՇԱՀՈՒ ԳՆԵԼՈՎ 1 ՖԲՍՆԳԳԸ

ԱՄԻՆ ԱՄԿ ՏԱՐԻՈՅ ՍՍԻԶԲԸ, ԱՐՏԱԳՐԱՅ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴՐԱՄԱԳԼՈՒԽՆԵՐԸ

Table with 10 columns: ՏԱՐԻ, 3%, 3 1/2%, 4%, 4 1/2%, 5%, 5 1/2%, 6%, 6 1/2%. Rows 1-50 and 51-100.

Ծանոթ. — Ֆուտակա կը ներկայացընէ 1 ֆրանկին վերջնական դրամադրութիւր եւրոպացիներ սեան զարեւր գտնուած սակով մինչեւ 50 արտի Օրինակ սկիզբն եւրոպացիներ սարբայ բազմազան շահու գրեցուց 3% սակով 500 ֆրանկ արջակի պէտեւ բազմանայ 4 արտին յետոյ կամ Բնէ և եր վերջնական դրամադրութիւր կը վնասուի 3% սեան մէջ և 4 արտայ ուղղուի վնասէ կը գտնուի 4,300 1358 և զայն կը բազմազանուի 500 թուով ինչպէս 4,300 1358 X 500 = 2154,57 ֆրանկ որ և վերջնական դրամադրութիւր:

$$q = 500 \times \frac{(1,03)^4 - 1}{(0,03)}$$

Յուցակներու մէջ փնտռելով 3 տարուոյ ուղղութեամբ 3% սեան մէջ կը գտնենք 3,1836270 և 1 աւելցընելով կ'ըլլայ 4,1836270, ուրեմն

$$q = 500 \times 4,1836270$$
$$q = 2091,81$$

173. Բ. Գիշտ տարևորութեան. — Սկիզբն իւրաքանչիւր տարուոյ 3% սակով բաղադրեալ շահու գրուեցաւ գումար մը դրամ, 4 տարիէն ունեցանք դրամագլուխ մը 2154,57 ֆրանգ, ի՞նչ էր այս գումարը:

Լռժռումն. — $S = \frac{q \times \%}{\phi}$. ցուցակներուն մէջ փընտռելով 4 տարուոյ ուղղութեամբ և 3% սեան մէջ կը գտնենք 4,3091358:

Ուրեմն

$$S = \frac{2154,57}{4,3091358} = 500 \text{ ֆրանգ:}$$

Ուրիշ օրինակ. — Սկիզբն իւրաքանչիւր տարուոյ բաղադրեալ շահու դրինք, 5% սակով, գումար մը դրամ, և 12 տարիէն յետոյ ունեցանք դրամագլուխ 20055,58. ի՞նչ էր այս գումարը:

$$S = \frac{20055,58}{16,7129829} = 1200 \text{ ֆրանգ:}$$

Օրինակ. — Իւրաքանչիւր տարուոյ սկիզբն շահու դրինք 6 1/2% սակով գումար մը դրամ, որ 20 տարիէն յետոյ տուաւ մեզի 76495,57 ֆրանգ դրամագլուխ. ի՞նչ էր այս գումարը:

$$S = \frac{76495,57}{41,3489539} = 1850 \text{ ֆրանգ:}$$

174. Օրինակ. — Ի՞նչ տարևորութիւն պէտք է վճարել ի վերջ իւրաքանչիւր տարուոյ որպէս զի 10 տարիէն յետոյ 60000 ֆրանգ դրամագլուխ գոյանայ, սակն ըլլալով 4 1/2% տարին:

Լռժռումն. — Տարևորութեան ցուցակներուն մէջ 9 տարուան ուղղութեամբ և 4 1/2% սեան մէջ կը գտնենք 11,2882 և վրան 1 կ'աւելցընենք, վասն զի ապառիկ է, կ'ունենանք 12,2882, և այս գումար թիւին վրայ կը բաժնենք մեր գումարը:

$$S = \frac{60000}{12,2882} = 4882,72 \dots$$

Ուրեմն տարուէ տարի 4882,72 ֆրանգ վճարելով, 10 տարուան մէջ իր բաղադրեալ շահերով կը ձևացընէ 60000 ֆրանգ:

Բ

Գլխավճարումն (Amortissement)

175. Տարևորութեան ձևերը կարևոր գործածութիւն կ'ստանան զլիսավնարեան հաշիւներուն մէջ: Այսպէս կը կոչուին այն հաշիւները որոնք նպատակն է մաս առ մաս տարեկան հատուցամբ վճարել պարտք մը զոր առած ենք գործնական ընկերութենէ մը: Օրինակի համար, համարինք թէ փոխ առած ենք Գ դրամագլուխ մը պայմանաւ վճարելու այսչափ ինչ ժամանակէ յետոյ: Սահմանեալ ժամանակին ոչ միայն պարտական ենք Գ դրամագլուխը վճարել, այլ նաև անոր շահերը և շահերուն ալ շահը, եթէ ժամանակին վճարած չենք շահերը: Ուրեմն մեր վճարելի դրամը պիտի ըլլայ Գ դրամագլուխը հանդերձ իրեն բաղադրեալ շահերով. այսինքն $\text{Գ} \times (1 + \%)^n$. որուն մէջ $1 + \%$ կը ցուցընէ սակը, և n ժամանակը:

176. Իսկ եթէ դաշնագրենք վճարելու այս Գ դրամագլուխն և իր շահերը տարեկան այս ինչ մասնավճարմամբ, զոր կրնանք կոչել S, յայտնի է թէ առաջին մասը վճարելով, սոյն մասը պիտի շահագործէ դրամագլխին նման. այսինքն՝ եթէ դրամագլուխը պիտի վճարուի յետ n տարիներու և առաջին մասնավճարումն կ'ըլլայ առաջին տարուոյ վերջը, այս մասը պիտի ըլլայ $S (1 + \%)^n - 1$: Մի և նոյն ոճով յաջորդ մասերուն իւրաքանչիւրը պիտի շահագործէ բաղադրեալ շահով ըստ ժամանակին որ յաջորդաբար կը նուագի, և բոլոր այս մասերուն գումարը պիտի հաւասարի $\text{Գ} \times (1 + \%)^n$: Եւ որովհետև վերը համարեցանք թէ տարեկան մասերը ապառիկ կը վճարուին, կ'ունենանք հաւասարութիւնը.

$$(1) \frac{S [(1 + \%)^n - 1]}{\%} = \text{Գ} \times (1 + \%)^n$$

Արդ S անձանօթին գորութիւնը կը գտնենք

$$(2) S = \frac{\text{Գ} \times (1 + \%)^n \times \%}{(1 + \%)^n - 1}$$

Համառոտութեան համար դնելով $(1 + \frac{0}{100})^n = \Phi$, կ'ունենանք

$$(3) S = \frac{F \times \Phi \times \frac{0}{100}}{\Phi - 1}$$

177. Օրինակ. — Ընկերութիւն մը փոխ կ'առնէ դրամագլուխ մը 600000 ֆրանգ ձեռնարկութեան մը համար. կը դաշնադրուի այս գումարը վճարել զլիսավճարմամբ, 15 ապառիկ տարեորութեամբ. ի՞նչ պիտի ըլլայ այս տարեկան ընկերը, սակը համարելով $5 \frac{0}{100}$:

Լուծումն. — Կը գտնենք $\Phi = (1,05)^{15} = 2,078928$ և (3) ձևին մէջ փոխանակելով, ինչպէս նաև միւս տուեալ թիւերը, կ'ունենանք

$$S = \frac{600000 \times 2,078928 \times 0,05}{1,078928} = 57805,50$$

178. Ծառերու շինութիւն. — Սոյն լուծումն դիւրաւ և համառոտ կերպով ընելու համար յատուկ ցուցակներ կը դնենք, որոնց մէջ հաշուած է $\frac{\Phi \times \frac{0}{100}}{\Phi - 1}$ գործութիւնը, որով միայն

բազմապատկութեամբ առաջարկութիւնը կը լուծուի: Վերը տրուած առաջարկութեան համեմատ զլիսավճարման ցուցակներուն մէջ փնտռելով 15 տարեայ ուղղութեամբ և $5 \frac{0}{100}$ սեան մէջ կը գտնենք 0,0963425 և այս թիւը բազմապատկելով 600000 դրամագլխով, կը գտնենք տարեկան վճարելիք տարեորութիւնը:

$$S = 0,0963425 \times 600000 = 57805,50$$

Օրինակ. — Գնեցինք շէնք մը 40000 ֆրանգի և դաշնադրեցինք վճարելու այս դրամը 4 հաւասար տարեորութեամբ, հաշուելով սակը $6 \frac{0}{100}$. Ի՞նչ է տարեորութիւնը:

Լուծումն. — $\Phi = (1,06)^4 = 1,262477$, և ըստ (3) ձևին կ'ունենանք

$$S = \frac{40000 \times 1,262477 \times 0,06}{0,262477} = 11543,66$$

Զլիսավճարման ցուցակներուն մէջ փնտռելով 4 տարեան ուղղութեամբ և $6 \frac{0}{100}$ սեան մէջ կը գտնենք 0,2885915. զոր դրամագլխոյն հետ բազմապատկելով կ'ունենանք.

$$S = 40000 \times 0,2885915 = 11543,66$$

179. Գլխու դրամագլխոյ. — Եթէ վճարելի դրամագլխին գումարն անծանօթ է, կրնանք (3) ձևէն հանել անոր արժէքը:

$$(3) S = \frac{F \times \Phi \times \frac{0}{100}}{\Phi - 1}$$

ուսկից

$$S \times (\Phi - 1) = F \times \Phi \times \frac{0}{100}$$

և

$$(4) F = \frac{S \times (\Phi - 1)}{\Phi \times \frac{0}{100}}$$

Օրինակ. — Ընկերութիւն մը 11543,66 ֆրանգ տարեկան տրամադրելի դրամ ունի, որչափ գումար դրամ փոխ կրնայ առնել որպէս զի 4 տարեան մէջ կարենայ վճարել զայն, տարեկան $6 \frac{0}{100}$ շահով:

Լուծումն. —

$$F = \frac{11543,66 \times (1,06)^4 - 1}{(1,06)^4 \times 0,06} = 40000$$

Զլիսավճարման ցուցակներուն մէջ փնտռելով 4 տարեայ ուղղութեամբ և $6 \frac{0}{100}$ սեան մէջ կը գտնենք 0,2885915 թիւը, որուն վրայ բաժնելով 11543,66 կ'ունենանք.

$$F = \frac{11543,66}{0,2885915} = 40000$$

180. Գլխու ժամանակի. — Եթէ p տարիներուն թիւը անծանօթ ըլլայ, պէտք է տարեորութիւն ցուցնող թիւը բաժնել դրամագլխոյն վրայ և ելած քանորդը փնտռել ցուցակներուն մէջ, սակը ցուցնող սեան ուղղութեամբ, և գտած թիւին հորիզոնական գիծին վրայ տարին կը գտնենք:

Օրինակի համար վերը տրուած առաջարկութեան մէջ կ'ունենք գտնել թէ քանի՞ տարեան մէջ 40000 ֆրանգ դրամագլուխ մը կրնանք վճարել, տարեկան 11543,66 տարեկան ընկերութիւն վճարելով:

$$p = \frac{11543,66}{40000} = 0,2885915$$

Այս թիւը փնտռելով $6 \frac{0}{100}$ սեան մէջ և անոր ուղղութեամբ կը գտնենք 4 տարին:

Յ ՈՒՅԱԿ Գ Լ Խ Ա Վ Հ Ա Ս Ր Ն Ե Ր Ո Ւ

ՏԱՐԵՐՈՐՈՒԹԻՒՆՔ ՎՃԱՐԵԼԻՔ ԻՐԱՅՔԱՆՉԻՒՐ ՏԱՐԻՈՅ ՎԵՐՋԸ, ՀԱՏՈՒՑԱՆՆԵԼՈՒ ՀԱՍՄԱՐ ՖԻՐՄԱԳ 1 ԳՐԱՄԱԳԼՈՒԻԸ ՀԱՆՈՒՆԵՐՉ ԻՐԵՆ ԲԱՂԱՐԲԵԱԼ ՇԱՀԵՐՈՎ .

ՏԱՐԻ	3 %	3 1/2 %	4 %	4 1/2 %	5 %	5 1/2 %	6 %	6 1/2 %
1	1.0300000	1.0350000	1.0400000	1.0450000	1.0500000	1.0550000	1.0600000	1.0650000
2	0.9226106	0.9264000	0.9301961	0.9339975	0.9378049	0.9416180	0.9454369	0.9492615
3	0.8353304	0.8369342	0.8385385	0.8397734	0.8406707	0.8413088	0.8417886	0.8421928
4	0.7609020	0.7622510	0.7634901	0.7646271	0.7656642	0.7666013	0.7674384	0.7681755
5	0.7188546	0.7214812	0.7241078	0.7267344	0.7293610	0.7319876	0.7346142	0.7372408
6	0.6845975	0.6876682	0.6907390	0.6938097	0.6968804	0.6999511	0.7030218	0.7060925
7	0.6605064	0.6635445	0.6665826	0.6696207	0.6726588	0.6756969	0.6787350	0.6817731
8	0.6424564	0.6454767	0.6484970	0.6515173	0.6545376	0.6575579	0.6605782	0.6635985
9	0.6284938	0.6314460	0.6343982	0.6373504	0.6403026	0.6432548	0.6462070	0.6491592
10	0.6172905	0.6202414	0.6231923	0.6261432	0.6290941	0.6320450	0.6349959	0.6379468
11	0.6090773	0.6119920	0.6149067	0.6178214	0.6207361	0.6236508	0.6265655	0.6294802
12	0.6040621	0.6068839	0.6097057	0.6125275	0.6153493	0.6181711	0.6209929	0.6238147
13	0.6010295	0.6037616	0.6064937	0.6092258	0.6119579	0.6146900	0.6174221	0.6201542
14	0.6885263	0.6915707	0.6946151	0.6976595	0.7007039	0.7037483	0.7067927	0.7098371
15	0.6837666	0.6868251	0.6898836	0.6929421	0.6959986	0.6990571	0.7021156	0.7051741
16	0.7096108	0.7082684	0.7069260	0.7055836	0.7042412	0.7028988	0.7015564	0.7002140
17	0.7075925	0.7073043	0.7070161	0.7067279	0.7064397	0.7061515	0.7058633	0.7055751
18	0.7072708	0.7075811	0.7078914	0.7082017	0.7085120	0.7088223	0.7091326	0.7094429
19	0.6988139	0.6972940	0.6957741	0.6942542	0.6927343	0.6912144	0.6896945	0.6881746
20	0.6972157	0.6963611	0.6955065	0.6946519	0.6937973	0.6929427	0.6920881	0.6912335
21	0.6948718	0.6943969	0.6939220	0.6934471	0.6929722	0.6924973	0.6920224	0.6915475
22	0.6935279	0.6932172	0.6929065	0.6925958	0.6922851	0.6919744	0.6916637	0.6913530
23	0.6921840	0.6919371	0.6916902	0.6914433	0.6911964	0.6909495	0.6907026	0.6904557
24	0.6908401	0.6906572	0.6904743	0.6902914	0.6901085	0.6899256	0.6897427	0.6895598
25	0.6894962	0.6893781	0.6892600	0.6891419	0.6890238	0.6889057	0.6887876	0.6886695
26	0.6881523	0.6880984	0.6880445	0.6879906	0.6879367	0.6878828	0.6878289	0.6877750
27	0.6868084	0.6868193	0.6868302	0.6868411	0.6868520	0.6868629	0.6868738	0.6868847
28	0.6854645	0.6856026	0.6857407	0.6858788	0.6860169	0.6861550	0.6862931	0.6864312
29	0.6841206	0.6843146	0.6845086	0.6847026	0.6848966	0.6850906	0.6852846	0.6854786
30	0.6827767	0.6830173	0.6832579	0.6834985	0.6837391	0.6839797	0.6842203	0.6844609
31	0.6814328	0.6817193	0.6820058	0.6822923	0.6825788	0.6828653	0.6831518	0.6834383
32	0.6800889	0.6804215	0.6807541	0.6810867	0.6814193	0.6817519	0.6820845	0.6824171
33	0.6787450	0.6791224	0.6794998	0.6798772	0.6802546	0.6806320	0.6810094	0.6813868
34	0.6774011	0.6778193	0.6782375	0.6786557	0.6790739	0.6794921	0.6799103	0.6803285
35	0.6760572	0.6765173	0.6769774	0.6774375	0.6778976	0.6783577	0.6788178	0.6792779
36	0.6747133	0.6752144	0.6757155	0.6762166	0.6767177	0.6772188	0.6777199	0.6782210
37	0.6733694	0.6739124	0.6744554	0.6749984	0.6755414	0.6760844	0.6766274	0.6771704
38	0.6720255	0.6726193	0.6732131	0.6738069	0.6744007	0.6750000	0.6755948	0.6761896
39	0.6706816	0.6713173	0.6719530	0.6725887	0.6732244	0.6738601	0.6744958	0.6751315
40	0.6693377	0.6700144	0.6706911	0.6713678	0.6720445	0.6727212	0.6733979	0.6740746
41	0.6680000	0.6686977	0.6693954	0.6700931	0.6707908	0.6714885	0.6721862	0.6728839
42	0.6666623	0.6673900	0.6681177	0.6688454	0.6695731	0.6703008	0.6710285	0.6717562
43	0.6653246	0.6660823	0.6668400	0.6675977	0.6683554	0.6691131	0.6698708	0.6706285
44	0.6640000	0.6647777	0.6655554	0.6663331	0.6671108	0.6678885	0.6686662	0.6694439
45	0.6626823	0.6634800	0.6642777	0.6650754	0.6658731	0.6666708	0.6674685	0.6682662
46	0.6613646	0.6621823	0.6629999	0.6638176	0.6646353	0.6654530	0.6662707	0.6670884
47	0.6600500	0.6608877	0.6617254	0.6625631	0.6634008	0.6642385	0.6650762	0.6659139
48	0.6587323	0.6595900	0.6604477	0.6613054	0.6621631	0.6630208	0.6638785	0.6647362
49	0.6574146	0.6582923	0.6591700	0.6600477	0.6609254	0.6618031	0.6626808	0.6635585
50	0.6560969	0.6569946	0.6578923	0.6587900	0.6596877	0.6605854	0.6614831	0.6623808

Ծանոթ. — Ի՞նչ տարբերություններ պետք լինի 4 հազար լիտրեր, որպես զև հազար լիտրեր, կարևորը համարողով 6000 փրանկ պարզել, բաղադրանքը հավան է 3 1/2 % կը փոխաներ 3 1/2 % սեռան մէջ և 4 տարայ ուղղութեամբ կը գտնանը 0,263027, և այս վիճակը համարողով կը պարզուի .

$S = 6000 \times 263027 = 1614,162$

որպէս իւրարեանցիւր տարայ վերջը պետք լինի 4 հազար լիտրեր և 162 փրանկ, որպէս զև համարողները և մեր պարագի և 162 փրանկ .

Գ

Գլխավճարումն պետութեան պարտքերուն

181. Պետութիւնները, հասարակութիւնները, հաստատութիւնները, մեծ ձեռնարկութիւնները և այլն, փոխառութիւններ կ'ընեն ժողովրդէն, և այս փոխառութիւնները զանազան միջոցներով կը վճարեն: Այս միջոցներէն մին է տարևորութիւնը, որուն վրայ խօսեցանք: Երկրորդ միջոցն է ծախքերը գոցելէն յետոյ մնացած դրամը պարտքերուն հատուցման յատկացրել: Երրորդն է՝ յաջորդաբար գնել, զանազան գումարներով, պարտամուրհակները որոնք իր պարտքերուն ամբողջութիւնը կը ցուցնեն, մինչև որ ամէնը վճարուի, և այս նպատակին համար մասնաւոր գումար մը կը յատկացնեն: Այս դրութիւնը, որ ընդհանուր գործածական է, գլխավճարան հաշիւներու միջոցով ի գործ կը դրուի:

182. Համարինք թէ Պետութիւն մը 100 միլիոն փոխառութիւն ըրած է: Այս պարտքը վճարելու համար կը սահմանէ տարեկան գումար մը դրամ, որ սովորաբար անուանական պարտքին գումարին հարիւրերորդ մասը կ'ըլլայ: Արդ եթէ սակն է 5%, պետութիւնը պարտի տարուէ տարի 6 միլիոն վճարել, հինգ միլիոնը շահերը վճարելու, և մնացած մէկ միլիոնը պարտքը հատուցանելու: Այս մէկ միլիոնը կը յանձնուի առանձին գործակալութեան մը, որ կը կոչուի արկի գլխավճարան (caisse d'amortissement): Սոյն գործակալութիւնը մէկ միլիոն Ֆրանգով կը գնէ շրջաբերութեան հանուած պարտաթուղթերէն, և մի և նոյն ժամանակ այս պարտաթուղթերուն շահը կը գանձէ: Այս ոճով ի վերջ առաջին տարուոյ պետութեան պարտքը 99 միլիոնի կ'իջնէ: Յաջորդ տարին գլխավճարման արկը կ'ընդունի նորէն մէկ միլիոն և անցեալ տարուոյ վճարած մէկ միլիոնին շահերն ալ միասին. և այսպէս ի վերջ երկրորդ տարուոյ պետութեան պարտքը 98 միլիոնի կ'իջնէ: Երրորդ տարին արկը կ'ընդունի մէկ միլիոն, և երկու նախընթաց տարիներուն գնուած թուղթերուն շահերը, ինքն ալ իբր Պետութեան պարտատէրերուն կարգը անցնելով. և ամբողջ այս գումարը կը յատկացնէ վճարելու պարտքի թուղթերը. և այսպէս շարունակաբար: Ուրեմն կը տեսնուի թէ փոխառութեան գլխավճարումը բաղադրեալ շահով կ'ըլլայ:

183. Օրինակ. — Պետութիւն մը 10 միլիոն ֆրանգ փոխառութիւն կ'ընէ, 5% տարեկան շահով, կ'ուզէ 4 տարուան մէջ հատուցանել գլխավճարմամբ. ո՞րչափ գումար պիտի տայ տարուէ տարի այս հաշուին համար:

Վերջո՞՞ծակա՞ն ո՞՞՞նով. — Վերը ըսինք թէ գլխավճարման արկըն ի վերջ առաջին տարուոյ կը գնէ պարտքին մէկ մասը, որուն շահերը ինքը կը գանձէ ինչպէս նաև երկրորդ տարուոյն և հետեւեալ տարիներուն վերջը. և նոյնը կը շարունակէ յաջորդաբար իւրաքանչիւր տարուոյ վերջը. տարեկան գլխավճարման գումարին վրայ բարդելով նախընթաց գնուածներուն շահերը, այնու բազմացրնելով յետագայ գնուածներու սահմանուած գումարները: Մեր առաջարկութեան մէջ կը գտնենք որ չորրորդ տարուոյն վերջ յաջորդական գնուածները կատարուած են հետեւեալ արտադրութեամբք. գոր օրինակ,

Ա. տարուոյ գլխավճ. գումարն	=	S × 1,05 ³ կամ 1,157625
Բ. " " " "	=	S × 1,05 ² կամ 1,1025
Գ. " " " "	=	S × 1,05 կամ 1,05
Դ. " " " "	=	S × 1 կամ 1

Ուրեմն գլխավճ. ամբողջ արտադրողներ. գումարն է 4,310125

Արդ, քանի որ գլխավճարման 4 յաջորդական գումարները պարտին պարտքը վճարել, ուրեմն

$$S \times 4,310125 = 10000000$$

ուսկից $S = \frac{10000000}{4,310125} = 2320118,33$

որ է գլխավճարման տարեկան վճարելիք դրամը:

Առաջին փորձ

2320118,33	×	1,157625	=	2685826,98
2320118,33	×	1,1025	=	2557930,45
2320118,33	×	1,05	=	2436124,24
2320118,33	×	1	=	2320118,33
				<hr/>
				10000000,00

Երկրորդ փորձ

Նախնական պարտքն է	10000000
Հատուցումն ի վերջ Ա. տարւոյ	2320118,33
մնացորդ	7679881,67
Ի վերջ Բ. տար. կը վճար. ոչ միայն տարևոր. 2320118,33	
առև շահն 5 0/0, առաջին հատուցման	116005,91
միասին	2436124,24
մնացորդ	5243757,43
Ի վերջ Գ. տար. կը վճար. տարևորութիւնը 2320118,33	
և շահերն 2 նախընթաց վճարմանց	
առաջինին	2320118,33
երկրորդին	2436124,24
4756242,57, առ 5 0/0	237812,12
միասին	2557930,45
մնացորդ	2685826,98
Ի վերջ 4 տար. կը վճարէ վերջինը 2320118,33	
և երեք նախընթաց վճարմանց շահերը	
Առաջինին	2320118,33
Երկրորդին	2436124,24
Երրորդին	2557930,45
7314173,02 առ 5 0/0	365708,65
միասին	2685826,98
	0 0 0 0


ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐ Ի .

1. Մարդ մը խնայողական սնտուկը 400 Ֆրանց կը յանձնէ իւրաքանչիւր տարւոյ յունուար մէկին, 20 տարիէն յետոյ ո՞րչափ պիտի ընդունի, թակը համարելով $4\frac{1}{2}\%$:
2. Սկիզբն իւրաքանչիւր տարւոյ շահու գրինը $6\frac{1}{2}\%$ սակով գուժար մը, այնպէս որ 20 տարիէն յետոյ մեզի տուաւ 76495,57 Ֆրանց զրամագլուխ մը. ի՞նչ է այս գումարը :
3. Որպէս զի 50 տարեկան ըլլալուս ստանամ գումար մը որ $5\frac{1}{2}\%$ սակով տարին ինծի տայ 2420 Ֆրանց, ի՞նչ տարևորութիւն պիտի վճարեմ նոյն սակով եթէ 26 տարեկան եմ :

4. Ընկերութիւն մը փոխառութիւն կ'ընէ 500000 Ֆրանց, $6\frac{1}{2}\%$ շահով. պարտաւորուելով 25 տարուան մէջ վճարելու. կ'ուզենք իմամալ թէ ի՞նչ պիտի ըլլայ իւրաքանչիւր տարևորութիւնը :
5. Փոխառութիւն ըրինք 60000 Ֆրանց, այն պայմանաւ որ 15 մասնավճարմամբ հատուցանենք իւրաքանչիւր տարւոյ վերջը բաղադրեալ շահերով $6\frac{1}{2}\%$: Մէն մի վճարումն ո՞րչափ պիտի ըլլայ :
6. Գումար մը զրամ վճարուեցաւ 6 հաւասար մասնավճարմամբ, Ֆրանց 600,54 իւրաքանչիւր տարւոյ վերջը, $5\frac{1}{2}\%$: Ի՞նչ էր այս գումարը :
7. Ո՞րչափ ժամանակի մէջ պիտի վճարուի 500000 Ֆրանց գումարը բաղադրեալ շահերով $6\frac{1}{2}\%$, տարևորութիւնն էր 40990,75 :
8. Պարտինը վճարել 6 մասնավճարմամբ զրամագլուխ մը 24000 Ֆրանցի, 3% բաղադրեալ շահերով : Ո՞րչափ է իւրաքանչիւր մասնավճարմունքը :



ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ⁽¹⁾



ԳԼՈՒԽ Ը

Համառօտ ելեմտական ճանօթութիւնք

Ա

Արժէքաւոր Թուղթեր

184. Այն ամէն բանն որ արժէք մ'ունի կոչի ստացուածք։
185. Անձի մը ունեցած ստացուածքը կը բաժնուի երկու-
քի, անշարժ ստացուածք և շարժուն ստացուածք։
186. Անշարժ ստացուածք են՝ արտ, շէնք և այն ամէնը
որ հողին հետ կցուած է։
187. Շարժուն ստացուածք կ'ըսուին այն ամէն արժէքա-
ւոր առարկաներն որոնք կրնան տեղէ տեղ փոխադրուիլ, ինչ-
պէս՝ կահք, անասունք, գործիք, մէքենայք, հունձք, դրամք
և այլն։
188. Նոյնպէս շարժուն ստացուածք կ'ըսուին այն հարըս-
տութիւնները որոնք նիւթական ձև մը չունին, այլ իրաւունքի
մը վրայ հիմնուած են. ինչպէս պահանջք, պետական հա-
սոյթք, վաճառականական, ելեմտական, ճարտարագործական
ընկերութիւններուն մէջ ունեցած շահակցութիւններ։ Այս
իրաւունքը հաստատող սպեալ կամ ձեռագիր գրութիւնները
կը կոչուին արժեքուղթք։ Պանքայի տոմսակները (պանքնօթ)
բուն իսկ արժէթուղթեր են, վասն զի զանոնք պանքային
ներկայացընողը կրնայ ընդունիլ անոնց վրայ նշանակուած
դրամական արժէքը։
189. Սակարակ (borsa) կը կոչուին այն վաճառատեղիներն

(1) Փութանք աստէն ծանուցանել թէ առաջիկայ մասը ընդհանրապէս
Լէյսէնի թուարանութիւններուն վրայէն ըաղելով ազատօրէն թարգմա-
նած ենք։

ուր կը գնուին ու կը վաճառուին ամէն տեսակ արժէթուղթեր. ինչպէ՛ս՝ պետական հասոյթներ, բաժնէթուղթ, պարտաթուղթ, ևայլն:

190. Այս առուծախը կ'ըլլայ փոխանակիչը (agents de change) կոչուած անձանց միջոցով:

191. Փոխանակիչներն են հասարակաց պաշտօնեայներ Պետուիթենէ ընտրուած և երգուեալ են: Սակարանին մէջ հասարակաց դիմաց և բարձր ձայնով կ'իմացընեն յատուցումը (offres) և խնդրանքը (demandes) իրենց յաճախորդներէն ընդունած հրահանգին համեմատ:

192. Երբ մատուցումը խնդրանքէ աւելի ըլլայ, արժէթուղթերուն գինը կ'իյնայ. իսկ եթէ խնդրանքն աւելի ըլլայ, գիները կը բարձրանան: Ասկից յառաջ կուգայ արժէթուղթերուն ընթացքի (cours) շարունակական ելևէջքը և հետեալ բար թայմըսակարան և իջևերան շարժումը:

193. Միջևորդէր կամ փոխանակչին ըրած աշխատութեան փոխարժէքն է $\frac{1}{8}$ առ $\%$, այսինքն 1ֆր, 25 առ 1000 ֆրանգ, առուտուր եղած արժէթղթին գնոյն վրայ: Այս միջնորդէն պիտի վճարուի թէ գնողին և թէ վաճառողին կողմանէ: Միջնորդէն մէկ ֆրանգէ վար չի կրնար ըլլալ.

194. Առաջարկուրիւն. — Ի՞նչ գումար պէտք է վճարել, միջնորդէն ալ միասին հաշուելով, 215 ֆրանգի հասոյթ մը գնելու 3 առ $\%$, ընթացքն ըլլալով 82ֆր, 50:

Լուծումն. —

վճարելի դրամն $\frac{82\text{ֆր.} \cdot 50 \times 215}{3} = 5912,50\text{ֆր.}$

միջնորդէ 5912,50ֆր. վրայ $\frac{1,25 \times 5912,50}{1000} = 7,40\text{ֆր.}$

փոխանակչին վճարելի համագումար 5919,90ֆր.

վասն զի 3 ֆրանգի հասոյթը կ'արժեն 82,50

1 ,, ,, պիտի արժեն $\frac{82,50}{3}$

215 ,, ,, ,, $215 \times \frac{82,5}{3} = 5912,50$

Ուրեմն պէտք է վճարել այնքան անգամ 82,50 քանի անգամ որ 3 ֆրանգս կը գտնուի 215 ֆրանգի մէջ, այսինքն

$82,50 \times \frac{215}{3} = 5912,50$ ֆրանգ, յետոյ վրան աւելցընել

եղած մանր ծախքերը:

195. Ուրիշ օրինակ. — վճարեցինք փոխանակչին 6000 ֆրանգ գնելու համար 3 $\%$ հասոյթ մը. Ի՞նչ հասոյթ պիտի ունենանք այս գումարով, ընթացքն ըլլալով 82,50 ֆրանգ:

Պիտի ունենանք այնքան անգամ 3 ֆրանգ հասոյթ քանի անգամ որ 82,50 պարունակի 6000 ֆրանգի մէջ, այսինքն.

$3 \times \frac{6000}{82,50} = 218.$

Հաշուելով նաև միջնորդէն և դրոշմաթուղթի ծախքը, կ'ունենանք հետևեալ հաշուեցուցակը.

218 ֆրանգ հասոյթին, 3 $\%$, 82,50 ընթացքով...	5995
	0,60
դրոշմաթղթի հաշուեցուցակին	7,50
միջնորդէ $\frac{1}{8} \%$, 5995 ֆրանգի վրայ	
	<hr/>
Համագումար	6003,10

Ուրեմն պարտինք աւելցընել տուած գումարին վրայ 3,10 ֆր.:

196. Կրնանք պահանջել փոխանակչէն որ մեր գործողութիւնը կատարուի սահմանեալ ընթացքով (cours determine) կամ միջին ընթացքով (cours moyen), կամ վերջապէս լաւագոյն ընթացքով (au mieux): Այս վերջին դիպուածին մէջ ազատ կը ձգենք մեր փոխանակչէը գործելու, սակայն միշտ ազատ կը ձգենք մեր փոխանակչէը գործելու, սակայն միշտ մեր շահերը նախընտրելով զորս իրեն վստահացած ենք:

197. Արժէթուղթի մը միջին ընթացքն է օրուան բարձրագոյն և ցածագոյն ընթացքներուն միջինը: Սակարանին մէջ հրամաններուն մեծագոյն մասը միջին ընթացքին վրայ կը սրուի: Սակարանին միջին ընթացքը կ'որոշուի փոխանակչներու յանձնաժողովին կողմանէ, սակարանին փակուելէն կէս ժամ առաջ: Սակարանին փակուելէն յետոյ միջին ընթացքը կը հրատարակուի:

198. Ամէն երեկոյ արժէթուղթերուն օրուան ելևէջքը կը նշանակուի ընթացքներու Տոմարին մէջ, որ կը կոչուի պաշտօնական ցուցակ (cote officielle): Երկրորդ օրը լրապիւրները կը հրատարակեն այս ցուցակին պարունակութիւնը աւելի կամ նուազ մանրամասնօրէն:

199. Տուրևտը կ'ըլլայ պատրաստ դրամով կամ պայմանաժամով: Պայմանաժամով եղած տուրևտները հաշուեալ յարգարումն կ'ունենան ընդհանրապէս ամսոյն վերջին օրը: Խրաքանչիւր ամսոյ 30 կամ 31 օրն է հաշուեյարդարման օրը:

200. Արժէթուղթերուն տուրևտութեան առեւն պէտք է որ իրենց կորսնակելը հետերնին ըլլան, որոնց վճարման ժամանակը տակաւին հասած չէ: Ընդհանրապէս պայմանաժամին պէտք է բաժնեւ արժէթուղթերուն վրայէն անոնց կորսնակելը:

Բ

Արժեքաւոր թուղթեր

- 1. ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՈՅԹԵՐ. — 2. ԲԱՅՆԵԹՈՒՂՔԵՐ. — 3. ՊԱՐՏԱԹՈՒՂՔԵՐ.
- 4. ԳՐԱՆԻ ԳՐՈՒՄԻ ՍՏԱՅՈՒՄԵՐ. — 5. ԳՐԷՏԻ ՖՈՆՍԻԷ. —
- 6. ԲՆԿԵՐՈՒԹԻՒՆԵՐ ՓՈԽԳՊԱՐԶ ԾԳՆՈՒԹԵԱՆ. — 7. ԽՆԱՅՈՂՈՒԹԵԱՆ ՍՆՏՈՒԿ. — 8. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԻՒՆ ՀՐԳԵՆԻ ԳԷՄ. — 9. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԻՒՆ ԿԵՆԵՐԻ:

1. Պետական Հասոյթք

(Rentes sur l'État)

201. Պետութեան դրամի աղբիւրները ընդհանրապէս ուղղակի կամ անուղղակի տուրքերն են: Ուղղակի տուրքերն են շարժուն և անշարժ ինչքերուն վրայ դրուած տուրքերը. անուղղակի են՝ դրոշմաթուղթ, մաքս, ըմպելեաց, շաքարի վրայ դրուած տուրքերն, և այլն: Սակայն ծանր դէպքերու մէջ, մանաւանդ պատերազմի տեսն, պետութիւնը կ'օտիպուի երբեմն կարգէ ուրս ծախքեր ընել: Այս պարագայներուն մէջ փոխանակ տուրքերը աւելցնելու շատ անգամ փոխառուրիւն կ'ընէ, այսինքն անոնք որ շահու զնելու տրամադրելի դրամ ունին, անոնցմէ փոխ կ'ուզէ իրեն պէտք եղած դրամը: Իր կողմանէ յանձն կ'առնէ, ոչ թէ վճարել այս դրամագլուխը, այլ անոր հասոյթք մշտնջենապէս տալ, այսինքն՝ շահը: Անոր համար իւրաքանչիւր փոխատուին հասոյթքի մուշնակ (titre de rente) մը կու տայ, որով փոխատուն շահը գանձելու իրաւունքը կ'ունենայ: Այս գաշնադրութիւնները գրուած են խոշոր հաշուետետրին մէջ որ կը կոչուի Մայր հաշիւ: Հանրային պարտքերու:

202. Հասոյթի մուրհակին վրայ գրուած չէ փոխ առած գումարը, այլ միայն որոշուած հասոյթք (rente):

Սոյն մուրհակը կարելի է վաճառել կամ գնել, սակայն նման ո՛ր և է վաճառքի, իր գինը կրնայ բարձրանալ և իջնել: Այսօր կ'արժէ 99 ֆրանգ, վաղը՝ 102 ֆրանգ, միւս օրը 101

ֆրանգ: Սակայն գնելու գինը ինչ ալ ըլլայ, նոր գնողն ինչպէս նախկինը, միշտ նոյն 3 ֆրանգի հասոյթք կը գանձէ, եթէ մուրհակը 3 ֆրանգ հասոյթ նշանակած է:

203. Երբ Պետութիւնը հասոյթ մը կը հանէ 3 առ 0%, օրինակի համար, փոխատուէն 3 ֆրանգի հասոյթի համար 100 ֆրանգ չպահանջեր, այլ միայն 97 կամ 98 ֆրանգ, ըստ պարագային: Այս առաջին գինը, որ կը կոչուի ընթացք շրջարկութեան (cours d'émission), իսկոյն ինքնին կը փոխուի և շարունակ ելիէջ կ'ունենայ:

204. Եթէ ընթացքը աճի, կ'ըսենք՝ բարձր է.

Եթէ ընթացքը իջնայ, կ'ըսենք՝ ցած է.

Եթէ հասնի 100 ֆրգ. կ'ըսենք՝ հաւասար է (au pair).

Եթէ 100 ֆրգէն. բարձր է, կ'ըսենք՝ հաւասարէն վեր է.

Եթէ 100 ֆրգէն. վար է, կ'ըսենք՝ հաւասարէն վար է:

205. Հասոյթներու վճարումն Բարիզի մէջ Գանձատունէն կ'ըլլայ, և Պետութեան ամէն դրամարկոններէն, կտրօնները (coupons) ներկայացընելով, որոնք թղթի շերտեր են, և նոյն մուրհակին վրայէն կը գատենք ամէն պայմանաժամերուն:

206. Հասոյթի մուրհակները սնուանականք (nominatif) կ'ըսուին, երբ փոխ տուող անձերու անունները կը կրեն վրան, որոնց յանձնուած են այս մուրհակները: Անուանական մուրհակները անձնական են, ուրիշ անձի փոխանցելու համար ձեւակերպութիւններ պէտք են: Հասոյթի մուրհակները թերողիւ են (au porteur) երբ անոնց վրայ տէրերուն անունները գրուած չեն, և կրնան ձեռքէ ձեռք անցնել, բերողը անոր տէրը կը սեպուի:

207. Առաջարկուրիւն. — Մարդ մը 1889ին վճարելով 6000 ֆրանգ գնեց 3% հասոյթ, ընթացքն էր 102 ֆրանգ, յետոյ 1893 տիպուեցաւ վաճառելու զայն երբ ընթացքն էր 98 ֆրանգ, սրջափ դրամ կորսնցողը:

Լուծուում. — Երկու ընթացքներուն՝ 102 և 98, տարբերութիւնը 4 ֆրանգ ըլլալով.

3	ֆրանգ հասոյթի վրայ կորսնցուց	4 ֆրանգ.
		4
1	” ” ” ”	3
6000	” ” ” ”	$\frac{4 \times 6000}{3} = 8000$

Առաջարկուրիւն. — Ի՞նչ սակով շահու կուտանք մեր դրամը երբ կը գնենք 3 առ 0%, ընթացքն ըլլալով 101,50 ֆրանգ:

Լուծումն. —

4375 ֆրանգ կուտայ	320 ֆրանգ
1 ,, կուտայ	320
	<hr/> 4375
100 ,, կուտայ	$\frac{320 \times 100}{4375} = 7,31$

Պատասխան. 7,31 ֆր. առ 0/0:

3. Պարտավճուղիք

(Obligations)

213. Եթէ Պետութիւն մը, քաղաք մը, կամ բաժնեկրօնը քերով հաստատուած ընկերութիւն մը, պէտք ունին փոխառութիւն ընելու և եթէ այս փոխառութեան իբր երաշխաւորութիւն զանազան գրաններ կը ցուցնեն, պարտարուողը շրջաբերութեան կը հանեն. այսինքն արժէթուղիք որոնք հաստատուն շահ մը կուտան, և որոնք կը վճարուին սահմանեալ ժամանակներով, ընդհանրապէս վիճակահանութեամբ: Պարտավճուղիքը միայն հաստատուն շահ կուտան, սակայն շահաբաժիններու մասնակից չեն ըներ, ինչպէս նաև կորուստներու. առանձնաշնորհեալ են, այսինքն բաժնետէրերուն ո՞ր և է բաժնուն մն ընելէն առաջ պարտավճուղիքերուն շահերն և զանոնք աստիճանաբար վճարելու պէտք եղած գումարները նախ դուրս կը հանեն շահագործութեան մուտքէն: Բաժնեթուղիքերուն վրայ դրամ պառկեցընելը թերևս աւելի շահաւոր է: պարտավճուղիքերուն վրայ դնելը միշտ աւելի արագ հով է:

214. Պարտավճուղիքը կրնան բաժնեթուղիքերուն նման Սակարանին մէջ ծախուիլ և գնուիլ. սակայն ինչ ալ ըլլայ իրենց ընթացքը և իրենց շրջաբերութեան սակը, առաջնօր որոշուած է այսչափ ինչ թիւի հատուցանելի ըլլալը: Օրինակի համար. երկաթուղայ պարտավճուղիքը շրջաբերութեան հանուած են 300 ֆրանգով, և կը բերեն 15 ֆրանգ շահ: Ամէն տարի վիճակահանութիւնը կը ցուցնէ թէ ո՞ր թիւերը պիտի հատուցուին 500 ֆրանգի իւրաքանչիւրը, նոյն իսկ եթէ ընթացքը 300 ֆրանգէն վար ըլլայ:

Շատ անգամ իւրաքանչիւր վիճակահանութեամբ քաշուած առաջին թիւերը կ'ընդունին մեծ պարգև մը, սովորաբար մեծագումար արժէքով: Վիլ տը Բարի 150,000 ֆրանգ պարգև և կուտայ իր պարտավճուղիքերուն իւրաքանչիւր վիճակահանութեան առաջին քաշուած թիւին. 50000 ֆրանգ երկրորդ թիւին և 10000 ֆրանգ հետեւեալ չորս թիւերուն, և այլն:

215. Առաջարկութիւն. — Գնեցինք Օրլէանի երկաթուղայ պարտավճուղիքեր 272 ֆրանգի ընթացքով, որոնք հատուցանելի են 500 ֆրանգով և 15 ֆրանգ շահ կը բերեն: Ինչ սակով մեր դրամը շահու գրինք, և ինչ կը վաստակինք տար պարտավճուղիքերուն վրայ որոնց մին քաշուած է վիճակահանութեան մէջ և մնացած ինն հարը վաճառեցինք 281,75 ֆրանգի ընթացքով:

Լուծումն. —

1.ին	272 ֆրանգ կը բերէ	15 ֆրանգ	
100 ,,	պիտի բերէ	$\frac{15 \times 100}{272} = \frac{1500}{272} = 5,59$	
2.երդ	1 պարտավճուղիք	500 ֆրանգ	
9 ,,	281,75 ֆր. ընթացքով	2535,75	
	Համագումար	3035,75	
10 պարտավճուղիքերուն	գինը՝ 272 ֆր.	2720	
	վաստակ . . .	315,95	

4. Գրաւի դրուած ստացուածք

(Placements sur hypothèque)

216. Համարինք թէ վաճառականութեամբ կ'զբաղիմ և 5000 ֆրանգի պէտք ունիմ. սակայն տուն մը ունիմ որ գրեթէ 15000 ֆրանգ կ'արժէ, և զոր կրնամ ի հարկին վաճառել, բայց չեմ ուզեր այս անշարժ ինչքը ձեռքէ հանել: Այն ատեն կը դիմեմ դրամատիրոջ մը և անկէ պէտք եղած 5000 ֆրանգ փոխ դրամ կ'ուզեմ: Գրամատէրը ինձի կը պահարկուի. «Յանձն կ'առնեմ ձեզի փոխ դրամ տալ, սակայն եթէ ձեր վաճառականութեան գործը չի յաջողի, ո՞վ զիս կրնայ ապահովել թէ դուք պիտի կարենաք վճարել ինձի կրնայ 5000 ֆրանգս — Իրեն կը պատասխանեմ. տուն մը ունիմ որ 15000 ֆրանգ կ'արժէ, այս տունը գրաւի կը դնեմ նիմ որ 15000 ֆրանգ կ'արժէ, այս տունը գրաւի կը դնեմ 5000 ֆրանգի ձեր վրայ, եթէ դրամնիդ չվճարեմ կրնաք վաճառել տունը և անոր մէջէն ձեր տուած դրամը գանձել»: Իմ այս առաջարկս ընդունելի կ'ըլլայ, և նոտարի ձեռքով իմ տունս գրաւի կը դնեմ:

217. Երբ ամէն օրինական ձևերը կը կատարուին, իմ փոխառուս ամենայն ապահովութեամբ ինձի 5000 ֆրանգ փոխ կուտայ. վասն զի եթէ գործերս յաջող չեթիան ինքն առաջին պիտի ըլլայ իր դրամը գանձելու, ուրիշ ո՞ր և է պարտատէրերէն առաջ:

218. Երբ վճարելու սահմանեալ ժամանակը հասնի, ես կը տանիմ իրեն այս 5000 ֆրանգը և իրմէ կ'ընդունիմ գրաւը շնջող գիր մը:

219. Ամէն տասը տարի անգամ մը գրաւի պայմանները կը նորոգուին:

Գրաւի վրայ դրամ պառկեցընելու մէջ, օրինական սակն է միշտ 5% տարին:

220. Եթէ բազմաթիւ անձեր մի և նոյն անշարժ ստացուածքին վրայ դրամ գրաւի դրած են, իրենց դրամը կը վճարուի ըստ կարգի իրենց արձանագրութեանց: Ուրեմն դրամատիրոջ շահաւորագոյն է առաջին գրաւի վրայ պառկեցընել իր դրամը:

5. Քրէտի Ֆոնսիէ Գաղղիոյ.

221. Քրէտի ֆոնսիէ. — Ելեւմտական մեծ դրամատուն մ'է, իր նպատակն է օգնութեան հասնիլ երկրագործներուն, ճարտարագործներուն և ընդհանուր՝ ամէն կալուածք ունեցողներուն: Անոնց պէտք եղած դրամագլուխը փոխ կուտայ, սակայն մի միայն առաջին գրաւի վրայ, և գրաւի դրուած անշարժ ստացուածքին արժէքին կեսը և ինչ ինչ դիպուածներուն մէջ մինչև մեկ երկրորդը գրաւի տակ կ'առնու: Քրէտի ֆոնսիէ փոխ կուտայ նաև հասարակութիւններու, գաւառներու, գործակալական ընկերութիւններու:

222. Քրէտի ֆոնսիէին և սովորական գրաւի վրայ դրամ պառկեցընելուն տարբերութիւնը յայտ է, որ փոխ տրուած դրամը առանձնեալ ժամանակով վճարելի չէ: Նոյն իսկ երբէք վճարելի չէ. միայն փոխառուն ամէն տարի գումար մը կը վճարէ, այնպէս որ այսչափ ինչ ատենէն վերջ, որ կ'ընայ տասնէն մինչև 75 տարի երկարիլ, պարտքն ամբողջովին կը վճարուի կամ գրիտալմարտուր կ'ըլլայ: Այս տարեկան վճարելի գումարը կը կոչուի տարեկորոշիւն (annuités): Սոյն տարեկորութիւնը կը կազմեն, Ա. փոխ տրուած դրամագլխին շահը, որ է 5 առ % . Բ. միջնորդէ մը 0,30 ֆրանգ առ % դրամատան ծախքերուն համար. Գ. գլխավճարումն, որ եղած դաշնագրութեան համեմատ կը փոփոխուի:

223. Ուրեմն պարտքը վճարող տարեկորութիւնը (շահ, միջնորդէ, գլխավճարումն),

75 տարուան մէջ է	5,41 ֆր. %
60 " "	5,54 ֆր. "
50 " "	5,72 ֆր. "
40 " "	6,046 ֆր. "
30 " "	6,693 ֆր. "
20 " "	8,169 ֆր. "
10 " "	13,01 ֆր. "

Պէտք եղած ձեւակերպութիւններն ընելու համար երբեմն երեք ամիս կը պահանջուին, որոնք են՝ անշարժ ստացուածներու գնահատումն ընկերութեան գործակատարներէն, փոխառուին ըրած յայտարարութիւններուն ստուգութեան հաստատութիւնը:

224. Գաշնագրութեան ծախքերն ընդհանրապէս 3% է առ ռաժ դրամագլխին վրայ, որ անմիջապէս պիտի վճարուին, սակայն փոխառուն կ'ընայ աւելի դրամ ուզել որպէս զի կաւենայ ծախքերը վճարել:

225. Փոխառուն ազատ է միշտ առաջուց ազատիլ իր պարտքէն, բնականապէս վճարած տարեկորութիւնները հաշուի կանցնին, սակայն ընկերութիւնը կը պահանջէ 1/2 առ % իբր վնասուց հատուցումն, ետ դարձուցած գումարին վրայ:

226. Քրէտի ֆոնսիէն պարտաթուղթեր հանած է որպէս զի կարենայ իրեն պէտք եղած մեծագումար դրամը հայթայթել և որոնք կը կոչուին պարտաթուղթ կալուածական: Այս պարտաթուղթերն երաշխաւորեալ են փոխառուներուն անշարժ կալուածներուն վրայ: Քրէտի ֆոնսիէ իր պարտաթուղթերը վերտին կը գնէ շրջաբերութեան հանած գնով: Երբ սակարանին մէջ զինը կ'իջնայ հաւասարութենէ վար, կալուածքի մը տէրը որ կ'ուզէ իր պարտքը վճարել, իրեն շահաւորագոյն է Քրէտի ֆոնսիէին պարտաթուղթերէն գնել և իրեն պարտքին փոխարէն զանոնք ընկերութեան դարձընել: Ասով կը շահի շրջաբերութեան հանած գնոյն և օրուան ընթացքին մէջ եղած տարբերութենէն:

6. Բնկերութիւնք փոխադարձ օգնութեան

(Sociétés de secours mutuels)

227. Մի և նոյն արհեստով զբաղող խումբ մը բանուորներ կան, որոնք օրը օրին կ'ապրին, առանց վաղուան դրամ աւելցընելու: Եթէ անոնցմէ մին հիւանդանայ, անկարող պիտի ըլլայ իրեն պէտք եղած դեղերը հայթայթել, և իր ընտանիքն ալ իսկոյն յետին կարօտութեան մէջ պիտի իյնայ: Սակայն այս ինչ գործաւորը նախատեսելով այս ցաւալի արկածը շատ ժամանակէ ի վեր փոխադարձ օգնութեան ընկերութեամբ շահած ատենը կանոնադրապէս վճարած է իր պարտականութիւնը, շբաթը 0,25 ֆրանգ: Այս չնչին հանգանակութիւնը 100 գործաւորներէն, շբաթը 25 ֆրանգ գումար մը կը ձևացընէ, որ հիւանդ գործաւորներուն օգնութեան հասնելու սահմանուած է: Արդ ընկերութեան մասնակից եղողն, իրեն հիւանդութեան ատեն կ'ընդունի ձրիապէս բժշկի խնամքը, դեղալվածաւն պէտք եղած դեղերը, և ասկէ զատ 1,50 ֆրանգ կամ 2 ֆրանգ օրը՝ իրեն ամենակարևոր պէտքերուն համար:

228. Ասոնք են փոխադարձ օգնութեան ընկերութիւններ ընծայած ծառայութիւնները: Փափաքելի է որ այսպիսի ընկերութիւններ բազմանան և բոլոր աշխատաւորներ արձանագրուին անոնց: Նոյն իսկ բարեկեցիկ անձեր կրնան ձեռնտու ըլլալ այսպիսի ընկերութիւններուն գործունէութեանը և զարգացմանը, արձանագրուելով իբր պատուոյ ակրալը. այսինքն վճարելով հանրանակութեան բաժինը առանց մասնակցելու անոր ձեռնտուութեան:

7. Խնայողութեան սնտուկ.

(Caisse d'épargne)

229. Խնայողութեան սնտուկը կը ծառայէ ժողովելու և շահեցընելու փոքրագումար խնայողութիւնները: Երկրագործը, բանուորը, պաշտօնեայն, չեն կարող ամէնքը հասոյթ մը գնել և ոչ սեղանաւորի մը քով շահու գնել իրենց դրամը: Շատ անգամ կը հանգըպի որ իր խնայողութեամբ ժողոված դրամը չի կարենալով շահագործել, անօգուտ ծախքերով կը փճացընէ:

230. Խնայողութեան սնտուկը այս վտանգին առջևը կառնէ ընդունելով ո՞ր և է փոքր գումար և տարեկան գրեթէ 3 առ 10 շահ կու տայ:

231. Առաջին անգամ որ մէկը դրամ կը յանձնէ, անոր փոքր տետրակ մը կը տրուի ձրիաբար. այս տետրակը կը ծառայէ արձանագրելու յաջորդաբար յանձնուած գումարները կամ ետ առնուածները:

232. Այս հաստատութիւնը կը դրդէ կը խրախուսէ բանուորները, մանաւանդ երիտասարդները, խնայողութիւն ընտելու. որովհետեւ հաստատութիւնը կ'ապահովէ ապագային անոր դրամագլուխ մը, մանաւանդ հիւանդութեան կամ գործանոր դրամագլուխ մը, մանաւանդ համար: Գարձեալ բարոյապէս կ'օգնէ ծոյ դադարման ատենին համար: Գարձեալ բարոյապէս կ'օգնէ նախատեսութեան և խնայողութեան սովորոյթը ստանալու:

233. Խնայողութեան սնտուկի տետր մը սրբան կը խրախուսէ գործաւորը աշխատելու, անհաւատալի բան մ'է: Բանի որ ինքն կը յոգնի, քանի որ կը հանգչի, իր փոքրիկ դրամագլուխը ինքնին կ'աճի. և եթէ հոգ տանի կանոնադրապէս աւելցընելու իր խնայողութիւնները, որչափ ալ փոքր ըլլան, իրեն ծերութեան համար կ'ապահովէ փոքր հասոյթ մը որ զինքը կարօտութեան դէմ կը պաշտպանէ:

234. Կիրակի օրը կը յանձնուի դրամը, 1 ֆրանգէն նուազ և պիտի չըլլայ և ոչ ալ 300 ֆրանգէն աւելի: Գարձեալ մի և նոյն անձը խնայողութեան սնտուկին մէջ 2000 ֆրանգէն աւելի չի կրնար արձարնայ, որուն ամէն տարի հաշիւը կը տեսնուի, գործակալութիւնը կը գնէ ի պաշտօնէ, այսինքն առանց իրեն հաւանութիւնը առնելու, 20 ֆրանգի պետական հասոյթ մը: Ասկէ զատ կրնայ միշտ պահանջել որ խնայողութեան սնտուկը դրուած դրամը պետական հասոյթի պիտի վերածուի:

8. Ապահովագրութիւն հրդեհի դէմ

(Assurances contre l'incendie)

235. Տան մը տէրն էք. և որպէս զի հրդեհ մը պատահելով այս տունը չի փճացընէ, կ'ապահովագրէք զայն: Այս նպատակով կը դիմէք ապահովագրութեան ընկերութեան մը, ամէն տարի անոր չնչին գումար մը կը վճարէք, և այս վճարման փոխարէն, ընկերութիւնը կը դաշնադրէ վճարելու ձեր տանը արժէքը եթէ արկածով հրդեհ պատահի:

Տարուէ տարի ձեր վճարած գումարը կը կոչուի ապահովագրի (prime d'assurance):

Օրինակ. — Տուն մը ունիք որ 20000 ֆրանգ կ'արժէ. կ'ապահովագրէք զայն և ասոր համար կը վճարէք ապահովագիրն մը 10 ֆրանգ տարին (0,50 առ 1000 ֆրանգ): Եթէ ձեր տունը այրի, ընկերութիւնը կը վճարէ ձեզ 20000 ֆրանգ, կամ առ նուազն ձեր տանը արժէքին մօտ գումար մը:

236. Ուրիշ օրինակ. — Դուք տանտէրը չէք, սակայն տան մը կամ յարկաբաժինի մը վարձակալն էք: Ունիք շարժուն ինչք, ձերմակեղենք, զգեստեղէնք. այս ամենուն արժէքը կը համարիք 1000 ֆրանգ: Եթէ ձեր բնակած տունը այրի, ձեր բոլոր ունեցածը կորոնցընելու վտանգին մէջ կ'իյնաք: Եթէ խոհեմութիւն ունեցած էք առաջուց ապահովագրելու, վճարելով տարեկան 0,50 ֆրանգի փոքրիկ գումարը, ապահովագրութեան ընկերութիւնը կը վճարէ ձեզ 1000 ֆրանգը, կամ ձեր կորսնցուցածին մօտաւոր արժէքը:

Հրդեհին բազմաթիւ արկածներուն դէմ ապահովագրութիւնը այնքան խոհեմութեան գործ մ'է որ աւելորդ է երկարորէն քաջալերելն: Ո՛րքան անձեր քանի մը ժամուան մէջ կործանեցան, տարեկան փոքր գումար մը չի վճարելնուն համար:

Նոյնպէս կրնանք ապահովագրել.

Հունձքերը կարկուտի դէմ.

Անասունները հիւանդութեան դէմ.

Նաւերը նաւաբեկութեան արկածներուն դէմ.

Վաճառքները հրդեհի դէմ. և այլն և այլն:

Մեր հոս բացատրած ապահովագրութեան ձևն է ապահովագրողը ինչն անտատուն ապահովագիրնով, վասն զի ապահովագիրը երբէք չի փոխուիր:

237. Կայ ուրիշ տեսակ մը ապահովագրութիւն փոփոխական ապահովագիրնով, որ կոչի փոխադարձ ապահովագրողը: Այս օրինակ ապահովագրութեան մէջ, բազմաթիւ անձեր կը միանան և փոխադարձ զիրար կ'երաշխաւորեն հրդեհի վտանգներու դէմ: Եթէ տարւոյն մէջ շատ հրդեհ չէ հանդիպած, ապահովագիրը ցած կ'ըլլայ. եթէ ընդհակառակն շատ արկածներ պատահած են, ապահովագիրը բարձր կ'ըլլայ:

Սակայն այս վերջին տեսակը քիչ քիչ տեղի կուտայ առաջին տեսակին:

9. Կենաց ապահովագրութիւն

(Assurance sur la vie)

238. Անգղիոյ մէջ, ամէն արուեստագործ, վաճառական, պայտօնեայ, քիչ շատ բարեկեցիկ անձեր իրենց կեանքին վրայ կ'ապահովագրեն դրամագլուխ մը որ իրենց մեռնելէն յետոյ պիտի վճարուի: Հոն այսպիսի ապահովագրութիւն մը պարտք մը, ուղղամտութիւն մը սեպուած է ընտանեաց հանդէպ:

Օրինակի համար. հինգ անձերէ բաղկացած ընտանիք մը կայ. երեք տղայք, հայրը ու մայրը: Ամենքն ալ երջանիկ են: Թէպէտ մեծ հարստութիւն մը չունին, սակայն անոր հասնելու ճամբու մէջն են, մեծ յոյս ունին: Հայրը գործունեայ, աշխատասէր, և սպասելով հանդերձ լաւագուց գործունեայ, աշխատասէր, և սպասելով հանգստութեան մէջ պահելնի, գիտէ իրեն շուրջը եղողները հանգստութեան մէջ պահելնի: Սակայն յանկարծ մահը կուգայ զինքը խելու, այսպիսի ծանր արկածի առնն ընտանեաց վիճակը յետին թշուառութեան մէջ կ'իյնայ, եթէ իրենցմէ պակտողը ապահովագրուած չըլլայ: Իսկ եթէ ընդհակառակն, նախատես և խնայող ըլլալով մասունեցած է այն գեղեցիկ գաղափարը իրեն խնայածէն մաս փոխուի: Յիրաւի իրեններուն սիրական անձն առ յաւէտ կը բաժնուի, սակայն այն դրամագլուխը, այն ստացուածքը, որուն հասնելու համար իր ամէն ջանքը ըրած էր, որ իր ընտանեաց նեցուկը պիտի ըլլար, և զոր չի կարողացաւ ձեռք բերել, ապահովագրութիւնը զայն հոգացած է:

239. Կենաց ապահովագրութիւնը բազմաթիւ գուզադիպում թիւն կը ներկայացընէ, որ ըստ տարիքի, ըստ ստացուածոց հանգամանքին, ըստ իւրաքանչիւրին նախընտրութիւններուն կը փոփոխի: Օրինակ մը տանք յաճախակի հանդիպածներէն:

240. Առաջին օրինակ. — Մարդ մը 28 տարեկան է, կ'ուզէ ապահովել իր ընտանեաց՝ իր մեռնելու առնն՝ 5000 ֆրանգի դրամագլուխ մը. պարտի երեք ամիսէ երեք ամիս 32,60 ֆր. վճարել:

241. Երկրորդ օրինակ. — Չաւակ մը, միակ նեցուկն իր մօրը, կը վախնայ որ եթէ մօրմէն առաջ մեռնի՝ զինքը կաթոտութեան մէջ պիտի ձգէ: Ինքը 30 տարեկան է և մայրը 60 տարեկան. այն առնն կ'ապահովագրէ ինքզինքը իր մօրը օգտին համար. և տարեկան 214,40 ֆրանգ ապահովագիրը

վճարելով կը ձգէ մօրը, եթէ անկէ առաջ մեռնի, ջկեանս հասոյթ մը 1000 ֆրանգի, որ ամէն տարի պիտի վճարուի անոր:

242. Երբորդ օրինակ. — Մարդ մը 32 տարեկան է և իր ծերութեան համար կ'ուզէ ապահովագրել դրամագլուխ մը որ զինքը կարօտութեան դէմ պաշտպանէ: Տարուէ տարի 437 ֆր. վճարելով, 52 տարեկան եղած ատենը պիտի ընդունի 10000 ֆրանգի գումար մը: Եթէ այն տարիքը չի հասած մեռնի, տարեկան ապահովագրիները այլ ևս չեն վճարուիր, սակայն իր ընտանիքը նոյնպէս կ'ընդունի 10000 ֆրանգը սահմանեալ ժամանակին:

Այս զանազան տեսակ գործողութիւններուն մէջ պէտք չէ միայն նկատողութեան առնել շահած դրամագլուխները. այլ ամենէն աւելի պէտք է դիտել որ այն տարեկան խնայողութիւնները անմիջական արդիւնք մը յառաջ կը բերեն, այսինքն, ընտանեաց մէջ կը զարթուցանեն և կը զարգացընեն կարգաւորութեան, խնայողութեան և կանխատեսութեան ոգին, որ հարստանալու միակ միջոցն է:

243. Հոս դնենք 100 ֆրանգի ապահովագրութեան համար տարեկան վճարելիք ապահովագիրը Լա Նատիոնալ (La Nationale) ապահովագրական ընկերութեան:

Տարեկան ապահովագիրք՝ 100 ֆրանգ դրամագլխի ապահովագրութեան, Մասնակցութեամբ շահագործութեան կիտայն

Տարիք Ապահովա- գրեալին	Տարեկան Ֆր. հր.	Տարեկան Սպորտ Ապահովա- գրեալին	Տարեկան Սպորտ Ապահովա- գրեալին	Տարեկան Սպորտ Ապահովա- գրեալին	Տարեկան Սպորտ Ապահովա- գրեալին	Տարեկան Սպորտ Ապահովա- գրեալին	Տարեկան Սպորտ Ապահովա- գրեալին
Տարի	Ֆր. հր.	Տարի	Ֆր. հր.	Տարի	Ֆր. հր.	Տարի	Ֆր. հր.
21	2, 16	31	3, 74	41	3, 71	51	5, 37
22	2, 21	32	2, 81	42	3, 83	52	5, 59
23	2, 25	33	2, 89	43	3, 97	53	5, 83
24	2, 30	34	2, 98	44	4, 11	54	6, 08
25	2, 35	35	3, 07	45	4, 26	55	6, 35
26	2, 41	36	3, 16	46	4, 42	56	6, 63
27	2, 47	37	3, 26	47	4, 59	57	6, 93
28	2, 53	38	3, 36	48	4, 77	58	7, 25
29	2, 60	39	3, 47	49	4, 96	59	7, 60
30	2, 67	40	3, 59	50	5, 16	60	7, 96

Գ

Առևտրական թուղթեր

- 1. ՀԱՇՈՒՅՑՈՒՅԱԿ. — 2. ՀՐԱՄԱՆԱԳԻՐ. — 3. ՓՈՒՍԱՆԱԳԻՐ. —
- 4. ՁԵՔ. — 5. ԿԱՐԵՒՐ ԴԵՏՈՂՈՒԹԻՒՆՔ. — 6. ՍՆԱՆԿՈՒԹԻՒՆ:

1. Հաշուեցուցակ
(Facture)

244. Վաճառականութեամբ կ'գրադինք և Բարիզ գտնուող Միքայէլ և ընկերութեան հետ առևտրական յարաբերութիւն հաստատած ենք,

Արդ Միքայէլ և ընկ. մեզի կը ղրկէ 4 զամբիւղ Սենեկալիոյ խէժ և ութ պարկ Հայիթիի խահուէ. այն պայմանաւ որ խէժին մէկ քիլոյին վճարենք 1,40 ֆրանգ, և խահուէի մէկ քիլոյին 2,55 ֆրանգ: Միքայէլ և ընկերութիւն ազատութիւն կը շնորհէ մեզի դրամը երեք ամիսէն յետոյ վճարելու, զոր պարտինք իրեն ղրկած վաճառքներուն փոխարէն: Սակայն այս ղրկուած ապրանքները ճիշդ մեր ուզած չափովն են, և ինչ է մեր բոլորական պարտքը: Այս ամէնը Միքայէլ և ընկ. պարտի մեզի ցուցնել, և մեզի ալ կ'իյնայ ստուգել ճշմարտութիւնը: Ուրեմն այս ապրանքը ղրկելու ատեն հարկադրեալ է նաև թուղթի վրայ յայտարարութիւն մը ղրկել՝ որուն մէջ գրուած ըլլան վաճառեալ ապրանքին որակը, կըշիւքը, գնողին իր պարտքը վճարելու ամէն պայմանները: Այս յայտարարութիւնը կը կոչուի Հաշուեցուցակ: Ահաւասիկ Միքայէլ և ընկ. մեզի ղրկած հաշուեցուցակը:

Բարիզ 12 մարտ 1904

Վաճառուած և յանձնուած առ Պ. Թորոս Կիրակոսեան Միքայէլ և ընկ. կողմանէ. վճարելի երեք ամսէն:

Թիկ Թիւ	Չորս զամբիւղ Սենեկալիոյ խէժ	Ֆր.	հր.	Ֆր.	հր.
	1 — 134 թիւոյ				
	2 — 138 "				
	3 — 129 "				
	4 — 137 "				
	Խառն	538 թիւոյ			
	տարայ 6 թիւոյ				
	առ մի զամբիւղ	24			
	մաքուր	514 × 1,40 ֆրգ.	719	60	
	Ութ պարկ խահուէ				
	Խառն	783 թիւոյ			
	տարայ 2 օ/0	16			
	մաքուր	767 × 2,55 ֆրգ.	1955	85	
				2675	45

Լուծենք մի առ մի այս հաշուեցուցակը:
245. Հաշուեցուցակը թուական ունի, որ մեզի շատ կարևոր է մեր վաճառականական գործողութիւնները կարգադրելու համար. դարձեալ այս թուականն պիտի հաշուենք մեր պարտքը վճարելու ժամանակը:
Վաճառեալ բառը կը նշանակէ եղած գործողութիւնը, յանձնուած ըսելով կ'իմացուի որ Միքայէլ և ընկ. մեզի տուած է վաճառքը, որով այլ ևս մեզի կը վերաբերի:
Յետոյ կու գան գնողին և վաճառողին անունները, որոնք անհրաժեշտ են գործը հաստատելու համար:
Վերջապէս հաշուեցուցակը կը յայտնէ պարտքը վճարելու ժամանակը, որ մեր և Միքայէլ և ընկ. միջև եղած դաշնադրութիւններէն մին է: Գիտնալու է որ վճարելու պայմանաժամը կրնայ նաև ըսուիլ, արժեքն յետ... (valeur à...):
Թիկ գիրերն և հաշուեցուցակին մէջ եղած թուանշանները կը ցուցնեն իւրաքանչիւր զամբիւղին վրայ դրուած նշանը (marque), որով կերպով մը անոնց յատուկ անուն մը տրուած է, և ուրիշներուն հետ չենք շփոթիր: Մաքուր կշիւքին քովը դրուած է ապրանքին մէկ քիլոյին գինը, և անոր դիմացը բոլորական գինը. և խահուէին բոլորական գինն ալ հաշիւ եղած է, և այս երկուքը միասին գումարելով բոլորական գինը դրուած է առանձին սիւնակին մէջ:

Ծանօթ. — Տարայ կը կոչուի պարանքի մը ամանին կշիռըը. Բարիզոս հրապարակին վրայ մէկ զամբիւղին ծանրութիւնը 6 քիւլայ կը համարուի: Երբեմն վաճառականը ամաններուն տեսակին և ծանրութեան համեմատ տարան այսչափ առ 2% կը սեպեն: Ինչպէս ութ պարկ խաճուէին տարան 2% սեպելով խառն կշռոյն վրայ, կը զանենք տարան.

$$\frac{783 \times 2}{100} = 15,66 \text{ կամ } 16 \text{ քիւլայ}$$

2. Հրամանագիր

(Billet à ordre)

246. Միքայէլ և ընկ. մարտ 12ին վաճառեցին մեզի Սեւեկալիոյ խէժ և Հայիթիի խահուէ. իրենց հաշուեցուցալը 2675,45 ֆրանգ կը ցուցընէ, երեք ամսէն յետոյ վճարելիք: Միքայէլ և ընկերութիւն մեզի կը յանձնեն այս վաճառքը, և մեզմէ գիր մը կուզեն, որով մենք զմեզ պարտաւորենք վճարելու այս 2675,45 ֆրանգ գումարը մարտի 12էն երեք ամիս վերջ, և մի և նոյն ժամանակ ըլլայ նաև ընկալագիր մը յանձնուած վաճառքներուն. այս գիրն է հրամանագիր:

247. Ահաւասիկ մեր տուած հրամանագիրն առ Միքայէլ և ընկեր.

Պայմանաժամ 12 Յունիս
Կ-Պրիս 12 մարտ 1904
Տ. Ա. Ֆ. 2675,45

Երեք ամիսէն պիտի վճարեմ ի հրաման Միքայէլ և ընկ. գումարն երկու հազար վեց հարիւր եօթանասունը յինգ ֆրանգ և զարսասունը յինգ հարիւրեակ, ընդունած վաճառքներուն արժէքին փոխարէն:

Թորոս Կիրակոսեան
Կալադա թիւ 185

Echéance 12 Juin
Cons/le 12 mars 904
B. P. F. 2675,45

A trois mois je payerai à l'ordre de M. Michel et Cie la somme de deux mille six cent soixante quinze francs et quarante cinq centimes, valeurs reçue en marchandises.

Thoros Ghiragossian
Galata N° 185

248. Տոմսակին ներքի անունը կը կոչուի ստորագրող. իսկ վերի անունը հրամանակիր (porteur de l'ordre), որուն հրամանաւ շինուած է այս թուղթը և անոր համար կը կոչուի հրամանագիր: Տոմսակիս մէջ Թորոս Կիրակոսեան է ստորագրող, Միքայէլ և ընկ. է հրամանակիր:

249. Հրամանագիրը թուական ունի, կը ծանուցանէ վճարելու գումարը: Պէտք է նաև դրոշմաթուղթ ունենայ. վասն զի եթէ պակտի այս, վճարմունքը մերժուելուն երբ դատարան բողոքուի, տուգանքը ստորագրողին վրայ է:

250. Պայմանաժամ (échéance). տոմսակին մէջ վճարման պայմանաժամն երեք ամիսէն յետոյ է. մարտ 12 էն սկսեալ մինչև Յունիս 12:

251. Հրաման (ordre). — Բառերն՝ ևս պիտի վճարեմ ի հրաման Միքայէլ և ընկ. (je payerai à l'ordre de M. Michel et Cie) կը ցուցընեն թէ երբ Միքայէլ և ընկ. հրամայեն ինծի վճարել իմ տոմսակիս գինը ուրիշ անձի մը, օրինակի համար Ա. Փափագեանի, ես կը պարտաւորիմ օրինակի համար Ա. Փափագեանի, այս անձին երբ ներկայացընէ պայմանաժամին վճարելու այս անձին երբ ներկայացընէ ինծի իմ տոմսակիս: Եթէ տոմսակին մէջ ըսուէր միայն, ևս պիտի վճարեմ Միքայէլ և ընկ., տոմսակս ուրիշին փոխանցելի չէր ըլլար. ի հրաման գնելով՝ տոմսակս Միքայէլ և ընկ. ձեռքին մէջ միջոց մը կ'ըլլայ զայն ուրիշին անցընելու դրամի կամ վաճառքի փոխարէն, և կամ կրնայ պայմանաժամէն առաջ գեղչելով իր դրամը գանձել: Նոյնպէս Ա. Փափագեան կրնայ ուրիշի անցընել նոյն տոմսակը, և անկէ ալ փազեան կրնայ ուրիշի անցընել կարգաւ մինչև որ պայմանաժամ ուրիշին կ'անցնի, այսպէս կարգաւ մինչև որ պայմանաժամն ներկայացուի Թորոս Կիրակոսեանի՝ դրամը վճարելու:

252. Ընդունած վաճառքներուն արժէքին փոխարէն (valeur reçue en marchandises) բառերով կ'իմանանք թէ Միքայէլ և ընկեր. կողմանէ ընդունած ապրանքներուն արժէքը հաւասար է 2675,45 ֆրանգի: Ո՛ր է տոմսակի մէջ արժէքը կը վերաբերի հրամանակիրին: Եթէ Միքայէլ և ընկ. մեզի հնչուն դրամ տուած ըլլային, պէտք էր գրել արժէքն ձեռքն դրամով (valeur en espèces): Եթէ առ Միքայէլ և ընկ. ունեցած պարտքին մէկ մասին փոխարէն այս թուղթը տայինք, պէտք էր գրել, արժէքը դիւրաւաշի փոխարէն (valeur acompte):

253. Տ. Ա. Ֆ. գիրերը կը նշանակեն՝ Տուական Արժէքը Ֆրանկ... և այս գիրերէն յետոյ գրուած է թուանշաններով քանի ֆրանգ ըլլալը, որպէս զի մէկ ակնարկով գիտնանք տոմսակին գինը: Եթէ օսմանեան լիբայով ըլլայ, պէտք է փոխանակ ֆրանգի գրել Լ. Օ սկզբնատառերը. իսկ եթէ անգլիական սթէռլին ըլլայ, պէտք է գրել Լ. Ս. և այլն: Սակայն տոմսակին մէջ անպատճառ պէտք է գրել ամբողջութեամբ տոմսակին գինը ցուցընող թուանշանները:

254. Փոխանցումն (endossement). Միքայէլ և ընկեր. մեր տուած հրամանագիրը կ'անցնէ Ա. Փափագեանի, ընդունելով անկէ տոմսակին գինը կամ վաճառք: Պարտի հրամանագրին ետևի կողմը գրել, վճարեցիք ի հրաման Ա. Փափագեանի, և ապա պիտի դնէ իր ստորագրութիւնը և թուականը: Այսպէս.

Վճարեցէք ի հրաման Ա. Փափագեանի արժէքն ընդունած . . . փոխարէն

Բարեգ... 19...

(Ստորագրութիւն)

255. Այս փոխանցումը տոմսակին ետևի կողմը կը գրուի, թղթին լայնութեամբ. ստորագրութեան անուններուն ուշադրութիւն ընելու է որ անոնց ուղղագրութիւնը ճիշդ ըլլայ տոմսակին մէջի անուններուն ուղղագրութեան հետ, ապա թէ ոչ կասկածի կ'ենթարկուի և կամ բոլորովին կը մերժուի:

256. Երբ պայմանաժամին տոմսակը ներկայացուի թորոս կիրակոսեանի՝ որ տոմսակին ստորագրողն է և վճարէ, դրամն ընդունողը պարտի վերջին ստորագրութիւնը դնել ընդունելու համար բառերէն յետոյ, այսպէս.

ընդունելու համար (pour acquit)

Զ. Մարտիրոսեան

19... Յունիս 12

3. Փոխանակագիր

(Lettre de change)

257. Միքայէլ և ընկ. կը պահանջէ թորոս կիրակոսեանէ 1000 ֆրանկ, իր յանձնած վաճառքներուն փոխարժէքը:

Միքայէլ և ընկ. թուղթ մը կը զրկէ թորոս կիրակոսեանի՝ հրամայելով որ այն 1000 ֆրանկը վճարէ ուրիշ անձի մը ի հրաման: Այս թուղթը կը կոչուի փոխանակագիր, վասն զի դրամը փոխանակ Միքայէլ և ընկ, գտնուած վայրը վճարուելու, ուրիշ տեղ կը վճարուի: Ահաւասիկ Միքայէլ և ընկ. թորոս կիրակոսեանի վրայ քաշած թուղթը:

Բարեգ 5 մայիս 1904

S. U. № 1000

Առաջիկայ տասնըհինգ յունիսին հաճեցէք վճարելու այս միակ փոխանակագրով ի հրաման Ա. Փափագեանի նազար ֆրանկ գումարը, փոխարժէքը զրկուած վաճառքներուն, զոր պիտի անցնէք ծանուցմանս համեմատ:

Ա. Մեծապատիւ

Միքայէլ և ընկ.

Տիրոս թորոս կիրակոսեան

Վաճառական ի Կ-Պոլիս

Paris le 5 mai 1904

B. P. Fr. 1000

Au quinze juin prochain, il vous plaira payer par cette seule de change à l'ordre de M. A. Papazian, la somme de mille francs, valeur reçue en marchandises, que vous passerez suivant l'avis. Michel & Cie

A. M. Thoros Ghiragossian. négociant à Constantinople

258. Փոխանակագրին մէջ Միքայէլ և ընկ. կը հրամայէ թորոս կիրակոսեանի վճարել երրորդ անձի մը այն գումարը: Միքայէլ և ընկ. կ'ըսուի քաշող, ուրիշ քսակին վրայ կը քաշէ. իսկ թորոս կիրակոսեան է այն անձը որուն վրայ կը քաշուի:

Ինչ որ վերը ըսինք հրամանագրին համար, նոյն բացատրութիւնները կը պատշաճին նաև փոխանակագրին ալ:

259. Եթէ կասկածիք թէ հետուոր տեղէ մը քաշուած փոխանակագիր մը կորսուելու վտանգի մէջ կրնայ իյնալ, կրնանք երկրորդ մ'ալ շինել մի և նոյն խնդրոյն համար: Առաջինին վրայ գրուած պիտի ըլլայ, վճարեցիք այս առաջին փոխանակագրով (payez par cette première de change) իսկ երկրորդին վրայ պիտի գրենք. վճարեցիք այս երկրորդ փոխանակագրով, առաջինը չլուծուած կը համարուիք (payez par cette seconde de change, la première ne l'étant pas) P'étant nulle):

260. Զոր պիտի ակցրուէք ծանուցմանս համեմատ բառերը (que passerez suivant l'avis) կը նշանակեն թէ դուք պիտի անցնէք իմ հաշուիս, կամ որուն հաշիւը պիտի բռնէք ծանուցման համեմատ՝ զոր ես կանխաւ տուած եմ ձեզ: Ուրեմն այս բառերը կը նշանակեն թէ Միքայէլ և ընկ. առաջուց իմացուցած են թորոս կիրակոսեանի թէ իր վրայ փոխանակագիր մը պիտի քաշեն: Այս կէտը շատ կարևոր է և պէտք է նկատողութեան առնել. վասն զի եթէ առաջուց իմաց չտրուի, պայմանաժամին թորոս կիրակոսեանը դրամաց

մը պատրաստած չունենալով կրնայ մերժել փոխանակագիրը, որով քաշողին մեծ անպատուութիւն կ'ըլլայ հրապարակին վրայ: Եւ նոյն իսկ ապահով ըլլալու համար թէ իր ըրած փոխանակագիրը պայմանաժամին պիտի վճարուի, քանի մը ամիս առաջ թորոս կիրակոսեանի կը ներկայացընէ զայն իր թղթակցին ձեռքով և նա ալ փոխանակագրին վրայ տրամանկիւնային ուղղութեամբ և կարմիր թանաքով կը գրէ ընդունուած բառը, և ապա սև թանաքով իր ստորագրութիւնը կը դնէ:

4. Չէք (Chèque)

261. Չէքը տոմսակ մ'է որով մեր թղթակցին կամ դրամատունի մը հրաման կու տանք վճարելու նոյն տոմսակը ներկայացնողին այսչափ ինչ գումար դրամ, որ իր քովը մեր հաշուին պահուած է:

262. Չէքը կրնայ միայն տեսօրին (à vue) քաշուիլ: Պէտք է ամբողջ գիրքերով քաշուած օրուան թուականը և ստորագրութիւնը դնել: Կրնայ ի հրաման գրուած ըլլալ և փոխանցմամբ ուրիշ անցընել: Կրնայ մէկ տեղէն միւսը քաշուիլ, կամ նոյն հրապարակին վրայ: Առաջին դիպուածին՝ մինչև ութ օր կրնանք սպասել դրամը պահանջելու համար, իսկ երկրորդին՝ մինչև հինգ օր:

263. Չէքին էական յատկանիշն է, թէ այն ատեն կրնանք քաշել երրորդ անձի մը վրայ, երբ նախապէս դրամ պատրաստ ունենալը գիտենք, և ընդհանրապէս դրամատան մը վրայ կը քաշուի:

Չէքի օրինակ.

Թիւ 3501. Կ-Պուլիս, քսաներեք օգոստոս 1904. Ֆր. 2500

Քրէտի Լիոնէ

Կ-Պուլիս

Տեսօրին վճարեցէք ի հրաման Տիար Բ. Գեորգեանի կամ ներկայացընողի, երկու հազար հինգ հարիւր ֆր. գումարը:

Վճարելի Քրէտի Լիոնէի Է...

Տեսօրէնը

5. Կարեւոր դիտողութիւններ

264. Հրամանագրին և փոխանակագրին մէջ էական տարբերութիւններ կան.

Ա. Հրամանագրին մէջ մէկ պարտատէր և մէկ պարտապան կայ. մինչդեռ փոխանակագրին մէջ երեք անձերու ներկայութիւնը կայ:

Բ. Հրամանագիրը կրնայ վճարուիլ այն քաղաքին մէջ ուր ստորագրուած է. փոխանակագիրը երբեք կարելի չէ:

Գ. Փոխանակագրին իրօք վաճառականական գործ մ'է. հրամանագիրը վաճառականական գործէ մը կրնայ առաջ գալ:

Դ. Վաճառականական արժէթուղթերը դրոշմաթուղթ պիտի ունենան. և օրինաց այս իրաւունքը համեմատական է արժէթուղթին գումարին:

265. ԲՈՂՈՒՄՆԲ. — Կարելի է թէ քաշալը բռնադատուած չըլլայ վճարելու իրեն տրուած հրամանին համեմատ, անոր համար պէտք է նախ փոխանակագիրը իրեն ընդունելու ներկայացնել: Եթէ ընդունի, այն ատեն կը կարողանա ներկայացնել: Եթէ չընդունի, և տոմսակին վրայ կը գրէ ընդունուած (accepté) բառը, և թուականն ու ստորագրութիւնը:

Եթէ չընդունի, ներկայացընողը բողոքագրով մը (protêt faute d'acceptations) հաստատել կու տայ այս մերժումը, որ արդարութեան պաշտօնէի գործ մ'է, այսչափ ինչ շնորհեալ ժամանակի մէջ. և այն ատեն փոխանցողները և քաշողը պարտին երաշխարուութեամբ մը ապահովել թէ փոխանակագիրը պայմանաժամին պիտի վճարուի:

Եթէ ընդունուած փոխանակագիր մը չվճարուի պայմանաժամին, այս անվճար մնալը բողոքագրով կը հաստատուի (protêt faute de paiement) որ պայմանաժամին երկրորդ օրը կը տրուի:

266. Վաճառականը պարտի գոռչանալ բողոքանքէ. որովհետև այսու կրնայ տարակոյտ ձգել իր վճարելու կարողութեանը վրայ, որով կը կործանէ իր վարկը:

Եթէ քաշողն ուզէ ազատել քաշալը՝ բողոքանքի ծախքերէ անվճար ձգելու դէպքի ատեն, իր ստորագրութենէն յետոյ կը վճարէ ծախքերը (retour sans frais), որով ըսել կուզէ որ՝ եթէ այս արժէթուղթը ներկայացման ատեն անվճար մնայ, կը փափագի որ բողոքանք չըլլայ, այլ պարզ վերադարձ մը:

Փոխանակագրին զանազան փոխանցողները պարտին նշանակել այս ծանուցումը իւրաքանչիւր ոք իր ստորագրութեան քով:

6. Մասնկուլթիւն

(Faillite)

267. Սեանկոչքիւն կ'ըսուի երբ վաճառական մը իր վճարմունքները կը դադրեցընէ:

268. Վաճառական մը որ իր վճարմունքները կը դադրեցընէ՝ պարտի երեք օրուան մէջ ծանուցանել զայն վաճառականական դատարանին, եթէ իբր սեղանարեկ (banqueroutier) չ'ուզեր համարուիլ: Մի և նոյն ատեն իր նշարեկը (bilan) կը ներկայացընէ, այսինքն իր ունեցածին և իր պարտքին վիճակը, վաստակներուն և կորուստներուն և իր անձնական ծախքերուն ցուցակը: Այս հաշուեկէշին անկեղծութիւնը կ'ապացուցանէ, և անոր թուական և ստորագրութիւն կը դնէ:

269. Վաճառականական դատարանը, կամ քաղաքային դատարանը, ուր որ վաճառականութեան դատարան չկայ, կը դատէ և սեանկոչքիւն կը հրատարակէ: Այս վճիռը դատարանին մէջ կը փակցուի և լրագիրներուն մէջ կը հրատարակուի, որպէս զի ամէն զք գիտնայ և զգուշանայ սնանկացողին հետ առուտուր ընելէ:

270. Սնանկացողը կը դադրի իր ստացուածքը մատակարարելէ, և դատարանը կը յանձնէ զայն այս օրինակ գործերու փորձառու անձի մը որ կը կոչուի Սինդիք (Syndic) սնանկութեան: Սինդիքը վաճառականական դատարանէ անձի մը հսկողութեան ներքե և է, որ սոյն խնդրոյն համար ընտրուած է և կը կոչուի դատաւոր-յակնակատար սնանկութեան (juge-commissaire):

Սինդիքը գտնուած ստացուածքը դրամի կը փոխարկէ և կը բաժնէ շահաւարածիկը, այսինքն ինչ մաս որ կ'իյնայ իւրաքանչիւր պարտատիրոջ:

Այս շահաբաժնին իրաւունք ունենալու համար, պարտատէրերը պարտին առաջուց իրենց պարտատէր ըլլալը հաստատող վկայագրեր ցոյց տալ, զանոնք ճշգրտել և ապացուցանել թէ պարտքին մուրհակները անկեղծ են և ստոյգ:

271. Պարտատէրերը, որոնց պահանջները ստուգուած և ապացուցուած են, կրնան վերադարձընել սնանկացողը իր գործերուն գլուխ, անոր հետ դաշնագրութիւն մը կնքելով որ կը կոչուի իրաւախոսկոչքիւն (concordat): Ընդհանրապէս պարտատէրերը սնանկացողին պարտքերուն մէկ մասին զեղէ կ'ընեն և անոր սահմանեալ ժամանակ մը կը շնորհեն մնացածը վճարելու:

Իրաւախոսկոթիւն ըլլալու համար՝ պէտք է որ պարտատէրերուն թիւին կեսէն մէկ աւելի ին համաձայնի անոր: Ասկէ զատ այս մեծամասնութիւնը կազմող պարտատէրերը պիտի ներկայացընեն սնանկացողին պարտքին ճշգրտուած և ապացուցուած երեք րատրոյր:

272. Ինչ ալ ըլլայ սնանկութեան պատճառը, անյաջողութիւն կամ անխոհեմութիւն, սնանկացողին վաճառականական վարկը ծանրապէս վնասուած կ'ըլլայ. և պէտք չէ երբեք մոռնալ թէ այն զուամբը զոր չկարողացաւ վճարել՝ բնիկ իրեն զաւակները, որոնք իրենց հօրը պատուոյն վրէժխնդիր են, պարտական են վճարելու իրենց մեռած հօրը պարտքերը, և անոր յիշատակը վերականգնել:

273. Սնանկացող վաճառական մը իբր պարզ սեղանարեկ (banqueroutier simple) կ'ամբաստանուի, եթէ վաճառականական տետրակներ չունենայ կամ եթէ այս տետրակները անկանոն կերպով բռնուած ըլլան, եթէ իր ծախքերը չանփազանց դատուին, եթէ յանդուգն գործառնութիւններու հետամուտ եղած է, և այլն: Դոյնպէս իբր խարդախ սեղանարեկ (banqueroutier frauduleux) կը հալածուի, եթէ իր վաճառականական տետրակները կ'անյայտացընէ, եթէ իր ունեցածներուն մի մասը կը ծածկէ, եթէ խարդախ գործեր ըրած է:

274. Ըստ օրինաց խօսելով, սնանկութիւնը րշուառոչքիւն մ'է, պարզ սեղանաբեկութիւնը յակցանք մ'է, խարդախ սեղանաբեկութիւնը ոճիր մ'է:

Պարզ սեղանաբեկութիւնը կը պատժուի մէկ ամիսէն մինչև երկու տարի բանտարգելութեամբ. իսկ. խարդախ սեղանաբեկութիւնը ժամանակաւոր շրթայակիր աշխատութեան կը դատապարտուի:

Գ Լ Ո Ի Խ Թ

Վաճառականական Ծանօթութիւնք

ԵԼ

Տոմարակալութիւն

Ա

1. ՎԱՃԱՌԱԿԱՆՔ ԵՒ ԱՆՈՆՅ ՏԵՍԱԿՆԵՐԸ. — 2. ՎԱՃԱՌԱԿԱՆՔԱԿԱՆ ՏԵՏԲԱԿՆԵՐ. — 3. ՏՈՄԱՐԱԿԱԼՈՒԹԻՒՆ

1. Վաճառականք եւ անոնց տեսակները

275. Վաճառական կը կոչուին անոնք՝ որոնց արհեստն է առուտորով զբաղիլ: Սոյն առուտորին նպատակն է շահաւորութիւն մը յառաջ բերել:

Վաճառականութեան գործերը սովորաբար են՝ ապրանք կամ վաճառք գնել, զանոնք վաճառելու համար, թէ՛ անոնց բնական վիճակին մէջ, թէ՛ յետ զանոնք բանեցընելու եւ ձեռագործելու, կամ նոյն իսկ զանոնք պարզապէս վարձով տալու համար:

276. Վաճառականներ որ այս օրինակ առուտորով կ'ըզբաղին տարբեր անուանակոչութիւններ կը ստանան:

1. Արտեստաւոր կամ փարտաբարձ, որոնք իրենց գնած նիւթերը կը գործեն եւ ուրիշ ձեւի տակ զանոնք կը վաճառեն, ինչպէս են չուխայ, թուղթ, սապոն, պնակ, կայլն, շիւնողները:

2. Յատկապէս վաճառականը կը կոչուին անոնք՝ որ մեծաքանակ կը գնեն եւ կը վաճառեն, մասնաւորապէս ուտեստները, այսինքն մարդուս եւ կենդանիներուն սննդեան կամ ապրելո՞յտի տեղակալեալ արտադրութիւնները, բնական վիճակի մէջ սպառելու կամ այլափոխելով առաջին գործածութեամբ, ինչպէ՞ս են հնտեղէնք, ալիւր, պտուղ, գինի, ձէթ, խահուէ կայլն:

3. Վաճառականք են նաև անոնք որ կը գնեն եւ կը վաճառեն մեծաքանակ, իսկական վաճառքիւնք, այսինքն այն առար-

կաները որ մարդուս սննդեան կամ ուտեստի չեն ծառայեր, եւ որոնք երկարատեւ գործածութեամբ կը մաշին, այսպիսի են մետաքսեղէնք, լաթեղէնք, մուշտակներ, կահք, մետաղներ կայլն:

4. Նպարավաճառք են անոնք որ կը գնեն մեծաքանակ (en gros), ըլլայ ուտեստի, ըլլայ վաճառքի առարկաներ, եւ զանոնք փոքրաքանակ (en détail) կը վաճառեն:

5. Մանրավաճառք են անոնք որ կը գնեն նպարավաճառներէն զանոնք, կրկին փոքրաքանակ վաճառելու համար:

277. Յանձնակատարք (commissionnaires) այն վաճառականները են որոնք ուրիշի հաշուին կը գնեն եւ կը վաճառեն այսչափ ինչ վարձով, որ իրենց վաստակն է:

278. Միջնորդք (courtiers) կ'ըսուին անոնք որ վաճառողին եւ գնողին մէջ գործը կը կարգադրեն. մէկը միւսին հետ յարաբերութեան մէջ կը գնեն, եւ այս աշխատութեան իբր վարձք կ'ընդունին այսչափ ինչ առ հարիւր, որ կոչի միջնորդք (courtage):

279. Ձեռնարկուք (entrepreneurs) են անոնք որ իրենց վրայ կ'առնեն Պետութեան կամ առանձնականաց ո՞ր եւ է շինութեան վերաբերեալ գործերը. ինչպէս տուներ, պալատներ, կամուրջներ, խճուղիներ, երկաթուղիներ շինելու գործերը, կայլն:

280. Ամէն վաճառական պարտական է տուրք մը վճարել որ կը կոչուի բաժ (patente): Բաժը կը բաղկանայ նաև տատուս իրաւունքով եւ հաւեւատական իրաւունքով: Հաստատուն իրաւունքը կը փոփոխի քաղաքին մեծութեան եւ վարած վաճառականութեան տեսակին համեմատ: Համեմատական իրաւունքը կ'որոշուի վաճառականութիւն ըրած տեղերուն արժէքին համեմատ: Սովորաբար վարձու բռնած տեղույն արժէքին քսաներորդ մասին կը բարձրանայ, սակայն կրնայ նաև անկէ վար իջնել: Համեմատական իրաւունքը չի գործադրուիր այն քաղաքներուն մէջ՝ որոնց բնաւունքը կիջը երկու հազարէն նուազ է:

281. Զարտուղութեամբ, ինչ ինչ արուեստներ որ վաճառական անձերէ զուրս եղող անձեր կը վարեն, բաժի ենթարկուած են. ինչպէս՝ փաստաբաններ, բժիշկներ, որոնք իրենց տունին տարեկան վարձքին (loyer) հնգետասաներորդ մասը պարտական են վճարելու:

2. Վաճառականական տեսողական

282. Վաճառականական տեսողական կը կոչուին այն արձանագրութեան տոմարները որոնց մէջ վաճառականը կը գրէ իր վաճառականութեան վերաբերեալ ամէն գործողութիւնները:

283. Պարտաւորիչ տետրակները երեք են, զորս օրէնքը կը պարտաւորէ ամէն վաճառականներու:

1. Օրհաշիւ (livre-journal)
2. Ընդօրինակութիւն նամակներու (copie de lettres)
3. Տետր գոյքերու (livre d'inventaires)

284. Օրհաշիւը արձանագրութիւն մ'է յորում վաճառականը ամէն օր կը գրէ իր բոլոր գործողութիւնները, ինչ տեսակ որ ըլլան, առանց զանազանութեան և առանց դասակարգութեան: Օրինակի համար վաճառման մը կը յաջորդէ գնում մը, գանձումէն մը յետոյ կուգայ վճարում մը, և այլն:

Վաճառականը պարտաւորեալ է միահամուռ ցուցնել հոն, ամէն ամսոյ վերջը, իր տանը համար ըրած ծախքերը:

285. Նամակներու ընդօրինակութիւնը տետրակ մ'է որուն մէջ վաճառականը իրեն թղթակիցներուն զրկած նամակները կը տպէ: Իսկ այն նամակները զորս ինքն կ'ընդունի, պարտաւորեալ է պահել զանոնք տասը տարի, ինչպէս բոլոր տետրակները:

286. Երրորդ պարտաւորիչ տետրակն է Տետր ստացուածներու, որուն մէջ վաճառականը պարտի օրինակել, գէթ տարին անգամ մը, մէկ կողմը ինչ որ ունի կամ իր իրաւունքը և միւս կողմը՝ ինչ որ պարտի:

Այսու վաճառականը կրնայ ամէն տարի իր դրամական վիճակը հասկընալ, և հետևապէս իր ընթացքը կանոնաւորել: Եթէ այս ցուցակը բարւոքում մը ցուցնէ նախընթաց տարւոյն վրայ, կ'իմանայ թէ լաւ ճամբու մէջն է և կը շարունակէ իր գործը: Եթէ ընդհակառակն պարտքը աւելի է ունեցածէն, խոհեմութիւն ձեռք կ'առնէ, կը նուազեցնէ ընդհանուր ծախքը կամ անձնական ծախքերը:

287. Որպէս զի այս երեք տետրակները երաշխաւորութիւն մը ընծայեն վաճառականական գործողութիւններուն անկեղծութեան և պատուաւորութեան, որպէս զի դատական վէճի մը ատեն վաճառականը կարենայ վստահաբար իբր վկայութիւն մը մէջ բերել զանոնք, օրէնքը պարտաւորեցաւ ինչ ինչ ձևակերպութիւններու ենթարկել զանոնք:

288. Այս տետրակները շուսկակի կարգաւ բնուած պիտի ըլլան, առանց սևջրպետի (blancs), առանց պարսպ միջոցի (lacunes), առանց փոխադրուած շուսկակի մեջ (transports en marge): Պիտի չունենան ոչ գրչով աւրուածներ, ոչ համառօտագրութիւններ: Եթէ ուղղելիք բան մը կայ պէտք է նշանակել այն օրուան թուականին մէջ յորում գտած ենք

սխալմունքը: Այս տետրակները գործածել սկսելէն առաջ անոնց իւրաքանչիւր երեսին վրայ թուանշաններ պիտի դրուին:

289. Այս պարտաւորիչ տետրակներէն դուրս, վաճառականը ուրիշ տետրակներ ալ կը գործածէ, որոնք օժանդակ տետրակներ կ'ըսուին, և իրենց շատ օգտակար ծառայութիւններ կը մատուցանեն, և որոնց գործածութեան վրայ պիտի խօսինք պէտք եղած տեղը:

Վաճառականութեան տետրակները երբ կանոնաւորապէս բնուած են, նոյն իսկ անոնք որ օրէնքը չի պարտաւորեր, վաճառականութեան խնդրոյ մը ատեն կրնան իբր ապացոյց մը ծառայել վաճառականներուն՝ դատաւորի մը դիմաց:

Վաճառական մը որ տետրակ չի բռներ, կամ անկանոն կերպով կը բռնէ, երբ գործերը գէշ ընթանան, և սնանկացած հրատարակուի, իբր սեղանաբեկ կը դատուի:

3. Տոմարակալութիւն

(Tenue des livres)

290. Տոմարակալութիւնը գիտութիւն մ'է որ կը սորվեցնէ կանոնաւոր կերպով գրել վաճառականական տան մը զանազան գործողութիւնները յատուկ տետրակներու մէջ: Այս գործողութիւններն են գնումն, վաճառումն, գանձումն, ծախք, և այլն:

291. Հաշուակալութիւնը (comptabilité) մասնաւորապէս այս գործողութիւններուն սեպական հաշիւներուն գիտութիւնն է:

292. Տոմարակալութիւնը ամէն վաճառականներու անհրաժեշտ պէտք է. սակայն սխալ է կարծելը թէ անօգուտ է պարզ սոսկականներուն: Եթէ ամէն ոք չի վաճառեր, սակայն ամէն ոք կը գնէ, ամէն ոք առանց զարտուրութեան դրամ կ'ընդունի և դրամ կու տայ: Ուրեմն պէտք է որ ամէն ոք, կ'ընդունի և դրամ կու տայ: Ուրեմն պէտք է որ ամէն ոք, կ'ընդունի իր ծախքերը ըստ իր մուտքին, գիտնայ գրի առնել իր գանձումները և իր ծախքերը, յատուկ հաշուակալութիւն մը ունենայ, տոմարակալութիւն մը, որչափ ալ տարրական ըլլայ:

293. Տոմարակալութիւնը երկու տեսակ է. Պարզատոմար (en partie simple) և կրկնատոմար (en partie double):

Ընդհանուր ճանօթուծիւն Պարզատոմարի եւ

Կրկնատոմարի վրայ

294. Անցրեկ յօդուած մը՝ է արձանագրել գործողութիւն մը վաճառականական տետրակի մը մէջ:

295. Պարտական ընել անձ մը՝ է գրելը թէ այս անձը պարտի (doit): Այն անձը կը կոչուի պարտաւրան (debiteur):

296. Պարտաւրանակ է ընել անձ մը է գրելը թէ պահանջէ: Այս անձն է պարտատէր (creancier):

297. Անձի մը հաշիւն է երկու երեսէ բաղկացած ցուցակը, թերթ մը թուղթի կամ տետրակի մը մէջ գրուած: Չախակողմեան երեսին մէջ կը գրուին այն ամէն գումարները զոր այս անձը պարտական է. այս պարտուց մասը կը նշանակուի պարտի բառով. զոր կը գրենք տետրակին երեսին վերը՝ ձախ կողմը: Միւս աջակողմեան երեսին մէջ կը գրուին այն գումարները որոնց պարտատէրն է, զոր կը նշանակենք ընդհանրապէս պահանջէ բառով, գրելով տետրակին երեսին վերը՝ աջ կողմը:

298. Հաշուոյ մը փակուում (solde) է պարտքին և պահանջին մէջ եղած տարբերութիւնը. կամ փոխադարձ:

Փակումը պարտաւրան է երբ պարտքը պահանջէն աւելի է: Փակումը պարտաւրանակ է երբ պահանջը պարտքէն բարձր է:

Հաշուի փակուումը կ'ըլլայ երբ գտած տարբերութիւնը վճարելով հաշուին վերջ կուտանք:

299. Անձի մը առնկիք (actif) մասը կը կազմեն ինչ ո՞ր իրեն կը պատկանին և ինչ ո՞ր պահանջք ունի, առանց հաշուելու ունեցած պարտքերը:

300. Անձի մը տալիքները (passif) են, իր պարտքերուն ամբողջութիւնը:

301. Անձի մը դրամագրոյսն է իր առնելիքներուն առաւելութիւնը իր տալիքներուն վրայ:

302. Վաճառականի մը հաշուեկշիւն (bilan) է ցուցակ մը ուր ամփոփուած են իր ելմտական գործառնութիւններուն համառոտութիւնը, այսինքն՝ իր առնելիքներուն և իր տալիքներուն:

303. Վաճառականական տան մը ընկերակցի աւուանակուումն (raison sociale) է այն անունն որուն միջոցաւ իր

թղթակիցներուն հետ կը խօսի: Ընդհանրապէս ընկերակիցներուն միոյն կամ երկուքին անուններն են, անոր կցելով ընկ. (ընկերութիւն) բառը. ինչպէս Արման Գոլէն և ընկ. (Armand Colin & Cie):

Բ

Պարզատոմար

304. Վաճառական մը որ իր հաշիւները պարզատոմարի ոճով կը բռնէ, պարտի ունենալ հետեւեալ տետրակները:

1. Օրհաշիւ (livre journal)
2. Նամակներու ընգորինակութիւն (copie de lettres)
3. Տետր գոյքերու (livre d'inventaires)
4. Զեռատետր (brouillard)
5. Մայր-տետր (grand-livre)
6. Տետր արկեղ (livre de caisse)
7. Տետր տոմսակներու (livre d'échéances)
8. Տետր մթերանոցի (livre de magasin):

1. Զեռատետր

305. Զեռատետրը պարզ արձանագրութիւն մ'է, որուն մէջ կը գրուի եղած իւրաքանչիւր գործողութիւն, և յետոյ անկից օրհաշուին մէջ կ'անցուի:

Թէպէտ ձեռատետրը անհրաժեշտ չէ, սակայն դիւրութիւն մ'է, ուզած ժամանակը կրնանք անկէ յօգուածները կանոնաւոր կերպով ուրիշ տետրակի մէջ անցընել:

Օրինակ Զեռատետրի

— 1 Սեպտեմբեր 1900 —			
1	Ընդունեցայ հօրմէս իմ վաճառականական հաստատութեան համար	50000	50000
— 2 Սեպտ. —			
1	Ընդունեցայ Տիրանէն, վաճառական Ա.-Պոլսոյ, 41 տակաո գինի, 116 ֆր. առ մի տակաո	4756 6	4750
	Զեղչելով ճամբան եղած վնասը (վճարելի չէքով մը, գեղչ 3%)		
— 2 Սեպտ. —			
1	Ընդունեցայ ճիվանէ, վաճառական Պրուսայի, 9 հարիւրալիտր քացախ, հարիւրալիտրը 50 ֆրանգի	450	450
	(վճարելի տեսօրին չէքով մը, Պրուսայի վրայ)		
— 4 Սեպտ. —			
	Յանձնեցի Հելպիկ և ընկ. սեղանաւորին ընթացիկ հաշուով վճարեցի իմ մթերանոցիս վարձքը 6 ամսական կանխիկ Ծախք փոխադրութեան և երկաթուղիի Տիրանին զրկածին Զի մը գնեցի, սայլակով բեռները փոխադրելու	40000 400 362	60
	Սայլակ մը գնեցի բեռները փոխադրելու	1000 550	
	Գնեցի գրասեղան մը, աթոռներ, վաճառատանս համար	350	
	փոխադրելի	42662	60
		97862	60

փոխադրեալ			
— 7 Սեպ. —			
1	Ղրկեցի Լէոնսին, Իզմիտ, 10 տակաո սե գինի (Տիրան), 135 ֆրգ. տակաոը, վճարելի ամսոյս վերջը առանց գեղչի		1350
1	Ղրկեցի Կարապետին, նալարավաճառ յէօկիչէհիւր, 6 հարիւրալիտր քացախ ճիվանի, Պրուսայէն, 60 ֆրանգի, վճարելի ամսոյս 30ի՞ն առանց գեղչի		360
— 15 Սեպ. —			
1	Ղրկեցի Յովհաննէսին, Պոլիտ, 10 տակաո սե գինի Տիրանին, 120 ֆրգի, վճարելի իմ փոխանակագրովս 31 հոկտեմբերի 1900		1200
— 15 Սեպ. —			
2	Վերադարձուցի Բասգալին, Մաքոն, իր փոխանակագիրն ընդունուած, 15 դեկտեմ. 1900, հաշուի կարգադրութեան համար		5390
	Բոնեցի 2% , 5500 ֆրանգի վրայէն, ինծի շնորհուած գեղչը		110
— 15 Սեպ. —			
	Լէոնս, վաճառական յիզմիտ, ղրկեց ի հաշիւ չէք մը, վճարելի տեսօրին, Քրէտի Լիոնէի վրայ		436
	փոխադրելի	50	
		436	50
		106709	10

փոխադրեալ		106709	10
16 Սեպ.			
2	Ընդունեցայ Յակոբէն, վաճառական ի Լիւ, 10000 քիւլոյ շաքար գտուած, 100 քիւլոն 85 ֆրանգի: վճարելի տեսօրին չէքով մը	8500	8500
17 Սեպ.			
	վաճառեցի պատրաստ դրամով 1 տակառ գինի	165	165
17 Սեպ.			
2	Ծախք փոխադրութեան և շոգենաւի ձիւվանին զրկածին . .	36	80
18 Սեպ.			
2	Ընդունեցայ Բասգալէն, վաճառական ի Մաքոն, 20 տակառ ճերմակ գինի, 320 ֆրգի. վճարելի 90 օրէն, զեղչ 2 %	6400	6400
18 Սեպ.			
2	Յանձնեցի Տիրանին, վաճառական յԱ-Պոլիս, իմ չէքս թիւ 2, չէլպիկ և ընկ. սեղանաւորին վրայ չամաձայնած զեղչ 3 %	4607 142	50 50
		4750	
փոխադրելի		126560	90

փոխադրեալ		126560	90
18 Սեպ.			
2	Ղրկեցի ձիւվանին, վաճառական ի Պրուսա, իմ չէքս ֆրէտի Լիոնէի վրայ Չեղչ 3 %	436 13	50 50
30 Սեպ.			
2	Ընդունեցայ Կարապետէն, նըպարավաճառ յԵսկիշէհիբ, ամսոյս 7իւ մեր հաշուեցուցակը փակելու համար Չեղչ 2 %, 360 ֆրգի. վրայ	352 7	80 20
30 Սեպ.			
2	Ընդունեցայ Յովհաննէսէն, վաճառական ի Կ-Պոլիս, յիմ հրաման, իր տոմսակը առաջիկայ 31 հոկտեմբերի, ամսոյս 15ի իմ հաշուեցուցակս փակելու համար	1200	1200
30 Սեպ.			
	վճարեցի պաշտօնեայներուս իրենց ամսական վարձքը	1790	
	Ամսոյս մէջ տանս անձնական ծախքերը	1361	95
	Մանր ծախք	276	70
	վճարեցի Սեպտեմբերի կազը		
		3429	15
չամագումար		132000	05

2. Օրնաշիւ (պարզաւորմար)

306. Երբ վաճառական մը Ձեռատետր կը գործածէ, պէտք է անկէ հաշիւները իր Օրնաշուին մէջ անցընել, որ ընդօրինակութիւն մ'է, Ձեռատետրէն մարտի քաշել մ'է, և գրեթէ անկէ տարբերութիւն մը չունի, բայց միայն յօդուածները կ'անցնին հոն յատուկ ձևով և գործածական եղած բառերով:

Օրնակ Օրնաշուի

Յօդուածը			
1	1 Սեպտեմբեր 1900		
1	Պարտի Արկղ Հօրս տուած գումարը հաստատութեանս համար.	50000	50000
2	2 Սեպ.		
2	Պահանջէ Տիրան, վաճառական յԱ-Պոլիս, իր հաշուեցուցակը ամսոյս 1իւ, վճարելի չէքով մը, զեղչ 3%	4750	
3	Պահանջէ ձիվան, վաճառակ. ի Պրուսա, իր հաշուեցուցակը ամսոյս 1իւ, վճարելի չէքով մը տեսօրին Պրուսայի վրայ	450	5200
	փոխադրելի		55200

	փոխադրեալ		55200
3	4 Սեպ.		
4	Պարտի Հէլպիկ և ընկ. Յանձնածս ընթացիկ հաշուով	40000	
1	Պահանջէ Արկղ վճարեցի իմ մթերանոցիս	400	
6	ամսուան վարձքը կանխիկ Ծախք փոխադրութեան և երկամթուզույ Տիրանին զըրկածին	362	60
	Գնեցի ձի մը և սայլակ մը	1550	
	Գնեցի իմ գրասենեկիս համար գրասեղան, աթոռներ	350	
			42662 60
4	7 Սեպ.		
5	Պարտի Լէոնս, յիզմիտ, իմ հաշուեցուցակս այս օրուան	1350	
6	Պարտի Կարապետ, նպարաված. յԵսկիչէհիր, իմ հաշուեցուցակս այս օրուան	360	1710
5	15 Սեպ.		
7	Պարտի Յովհ. ի Կ-Պոլիս, իմ հաշուեցուցակս այս օրուան	1200	
8	Պարտի Բասգալ, ի Մարոն, իմ չէքս 15 դեկտ. 1900 Ձեղչ 2% 5500 Փրանզի վրայ, շնորհեալ զեղչ.	5390	
		110	6700
	փոխադրելի		106272 60

	փոխադրեալ	106272	60
	15 Սեպ. —		
	Պահանջէ Լէոնս, վաճառական յիզմիտ, իր չէքը տեսօրին Գրէտի Լիոնէի վրայ	436	50
		436	50
6	16 Սեպ. —		
9	Պահանջէ Յակովբ, վաճառական ի Լիւ, իր հաշուեցուցակը 10000 քիւլոյ զտուած շաքար, 100 քիլոն 85 ֆրանգի	8500	
		8500	
7	17 Սեպ. —		
1	Պարտի Արկղ վաճառումն սկստրաստերամ մով տակառ մը գինի. . . .	165	
1	Պահանջէ Արկղ Ծախք ճանապարհի ձիվանին զրկածին	36	80
		36	80
	18 Սեպ. —		
	Պահանջէ Բասգալ, վաճառական ի Մարոն, իր հաշուեցուցակը ամսոյս 10իւ, վճարելի 90 օր վերջ, զեղջ 2 %	6400	
		6400	
	18 Սեպ. —		
	Պարտի Տիրան, վաճառական յԱ-Պոլիս, իմ չէքս թիւ 2 Հէլպիկ և ընկ. վրայ Համաձայնած զեղջ 3 % .	4607	50
		142	50
		4750	
	փոխադրելի	126560	90

	փոխադրեալ	126560	90
	27 Սեպ. —		
	Պարտի ձիվան, ի Պրուս. իմ չէքս տեսօրին Պրուսայի վրայ.	436	50
	Զեղջ 3 %	13	50
		450	
	30 Սեպ. —		
	Պահանջէ Կարապետ, նըւ պարավաճառ յԵսկիշէհիր. իր զրկած դրամը, հաշիւը փակելու համար	352	80
	Զեղջ 2 %, 360 ֆրգի. վրայ	7	20
		360	
	30 Սեպ. —		
	Պահանջէ Յովհաննէս, վաճառական ի Կ-Պոլիս. իր տոմսակը յիմ հրաման, 31 հոկտեմբերի	1200	
		1200	
	30 Սեպ. —		
	Պահանջէ Արկղ. իմ պաշտօնեաներուս վըճարած ամսականները . . .		1790
	Իմ անձնական ծախքս ամսոյ մը մէջ		1361
	Մանր ծախք.		276
	Սեպտեմբերի կազի ծախքը		70
	Համագումար	132000	05

Բացատրութիւնք Օրհաշուի յօդուածներուն վրայ

307. 3օդուած 1. Արկեղ մէջ գրուեցաւ գումարը. արկղը կ'ընդունի, ուրեմն պարտաւասակ կ'ըլլայ, պէտք է օրհաշուին մէջ գրել պարտի Արկղ:

3օդ. 2. — Տիրան և ճիւղան մեզի վաճառք հայթայթեցին. ուրեմն պէտք է զանոնք պարտատեր ընել: Օրհաշուին մէջ կը գրուի. Պանանչէ Տիրան, Պանանչէ ճիւղան:

3օդ. 3. — Սեղանաւոր Հէլպիկ և ընկ. կ'ընդունի, ուրեմն պէտք է զինքը պարտաւասակ ընել: Օրհաշուին մէջ կը գրուի. Պարտի Հեղպիկ և ընկ.:

Արկղը կը մատակարարէ պէտք եղած դրամը զանազան ծախքերու համար. ուրեմն պէտք է զայն պարտատեր ընել: Օրհաշուին մէջ կը գրուի՝ Պանանչէ Արկղ:

3օդ. 4. — Լէոնս և Կարապետ, երկու յաճախորդներ, կ'ընդունին վաճառք. ուրեմն պէտք է զանոնք պարտաւասակ ընել: Օրհաշուին մէջ կը գրուի. Պարտի Լեոնս, Պարտի Կարապետ:

3օդ. 5. — Յովհաննէս կ'ընդունի վաճառք, և Բաւսպ կ'ընդունի փոխանակագիր մը, արժէթուղթ մը: Թէ մին և թէ միւսը պարտաւասակ են. Պարտի Յովհաննէս, Պարտի Բաւսպ:

3օդ. 6. — Յակովբ կը հայրաշրի վաճառք. պէտք է զինքը պարտատեր ընել. Պանանչէ Յակովբ:

3օդ. 7. — Արկղ կ'ընդունի տակաւ մը զինիին դրամը, պէտք է զայն պարտաւասակ ընել, Պարտի Արկղ. այսպէս կարգաւ:

Ամբողջ ճարտարութիւնը կը կայանայ զիտնալ թէ ո՞վ է հայրաշրոյր, և ո՞վ է ընդունողը: Պէտք է պարտատեր ընել հայթայթողը, և պարտաւասակ ընել ընդունողը:

308. Ամէն անգամ որ Ձեռատետրէն յօդուած մը կ'անցընենք Օրհաշուին մէջ, պէտք է ձեռատետրին վրայ ձախակողմեան սեան մէջ թուանշանով մը նշանակել Օրհաշուին երեսը՝ ուր տարուած է այս յօդուածը:

309. Օրհաշուին ձախակողմը դրուած թուանշաններն ալ կը ցուցնեն Մայր-Տետրին երեսը ուր տարուած են այս յօդուածները:

310. Անշուշտ Օրհաշուին համագումարը հաւատար պիտի ըլլայ Ձեռատետրին համագումարին: Եթէ երկու գումարները նոյն թիւերը չեն ներկայացնեն, պէտք է երկու տետրակ-

ները իրարու հետ բաղդատել, յօդուած առ յօդուած: Սոյն բաղդատութեան առեն որպէս զի չսխալինք, ամէն անգամ որ յօդուած մը կը ստուգենք պէտք է անոր դիմաց կապարագրելով կէտ մը դնել. այս գործողութիւնը կոչի կետայրութիւն:

3. Մայր-Տետր կամ ընմացիկ հաշիւ

(Grand-Livre ou Compts courants)

311. Մայր-Տետրն է տոմար մը ուր կը գտնուին ամբողջ յաճախորդներուն և ամբողջ թղթակիցներուն առանձին հաշիւները:

312. Օրհաշուին մէջ մի և նոյն անձի վերաբերող յօդուածները կրնան բազմաթիւ երեսներու մէջ ցիրուցան գրուած ըլլալ, որով ուզուած առենը դժուարին կ'ըլլայ զանոնք փնտռելը, և դարձեալ հոն չեն կրնար ներկայացընել այս անձին կացութեան ցուցակը:

313. Ուրեմն, Մայր-Տետրին մէջ իւրաքանչիւր անձի համար հաշիւ մը կը բացուի: Այս հաշիւը երկու երես կը բրաւէ, ձախակողմեան և աջակողմեան: Այս երկուքին միութիւնը կը ձևացընէ երես մը (folio) մայր տետրին:

Ձախակողմեան երեսին վրայ կը գրուի խոշոր գիրերով Պարտի բառը, և աջակողմեան երեսին վրայ՝ Պանանչէ բառը: Այս երկուքին մէջ կը գրուի անձին անունը որուն կը վերաբերի այս հաշիւը, աւելցընելով նաև իրեն հասցեն:

Երկու կողմը սիւներ դրուած են ամսաթիւերուն և գումարներուն համար: Նոյնպէս սիւն մ'ալ կայ Օրհաշիւին երեսներուն թիւը ցուցընելու, ուսկից փոխադրուած են յօդուածները:

Յօդուածներուն շարադրութիւնը պէտք է միշտ շատ համառօտ ըլլայ և մէկ գիծ միայն պարունակէ:

Մ Ա Յ Ր Ն Ե Տ Ր

ԸՆԹԱՑԻՎԱԾԻՔ

1. ՊԱՐՏԻ

ՏԻՐԱՆ

վաճառական յԱՐՄԱՆ (Ետիրնէ)

ՊԱՀԱՆՁԷ

1900					
Սեպ.	18	Զէք Հէլպիկ և ընկ. վրայ	8	4607	50
—	18	Զեղչ 3 %		142	50
				4750	

1900					
Սեպ.	2	Իր հաշուեցուցակը	1	4750	
				4750	

2. ՊԱՐՏԻ

ՃԻՎԱՆ

վաճառական

ՊՐՈՒՍ

ՊԱՀԱՆՁԷ

1900					
Սեպ.	17	Իմ զրկած չէքս տեսորին Պրուսայի վրայ	6	436	50
—	20	Զեղչ 3 % իր 1 Սեպտ. հաշուեցուցակին վրայ, և զիջումն հաշուի	23	13	50
				450	

1900					
Սեպ.	2	Իր հաշուեցուցակը	1	450	
				450	

3. ՊԱՐՏԻ

ԼԵՈՆՍ

վաճառական

Իզմիտ

ՊԱՀԱՆՁԷ

1900					
Սեպ.	7	Իմ հաշուեցուցակս	3	1350	
				1350	

1900					
Սեպ.	15	Իր զրկած չէքս տեսորին	12	436	50
				436	50

4. ՊԱՐՏԻ

ԿԱՐԱՊԵՏ

Նպարավաճառական

Էսկիշէհեր

ՊԱՀԱՆՁԷ

1900					
Սեպ.	7	Իմ հաշուեցուցակս	3	360	
				360	

1900					
Սեպ.	30	Իր զրկած դրամը	12	352	80
Հոկտ.	20	Զեղչ 2 % մեր հաշուեցուցակը Սեպտ. և զիջումն հաշուի	24	7	20
				360	

5. ՊԱՐՏԻ

ՅՈՎՀԱՆՆԵՍ

վաճառական

1900 Սեպ.	15	Իմ հաշուեցուցակս	3	1200	
				1200	

6. ՊԱՐՏԻ

ԲԱՍԳԱԼ

վաճառական

1900 Սեպ.	15	Իմ փոխանակագիրս. 15 Սեպտեմբեր 1900	4	5390	
		Զեղչ 2 ⁰ / ₁₀ , 5500ի վրայ, շնորհեալ զեղչ	4	110	
				5500	
—	30	Հաշուեկշիռ	900	
				6400	

7. ՊԱՐՏԻ

ՅԱԿՈՎԲ

վաճառական

1900 Սեպ.	30	Հաշուեկշիռ		8500	

8. ՊԱՐՏԻ

ՀԵԼՊԻԿ ԵՒ ԸՆԿ.

սեղանատ

1900 Սեպ.	4	Իմ յանձնած դրամս, ընթացիկ հաշուով		40000	
				40000	
Հոկտ.	1	Պարտավան ըստ նոր հաշուի		35392	50

ՊԱՀԱՆՁԷ

Կ-Պուլիս

1900 Սեպ.	25	Իր տոմսակը ՚իմ հրաման, 31 հոկտեմբերի.	10	1200	
				1200	

Մալոն

ՊԱՀԱՆՁԷ

1900 Սեպ.	15	Իր հաշուեցուցակը.	6	6400	
Հոկտ.	1	Պարտատէր ըստ նոր հաշուի		6400	
				900	

Լիւ

ՊԱՀԱՆՁԷ

1900 Սեպ.	16	Իր հաշուեցուցակը.	2	8500	
Հոկտ.	1	Պարտատէր ըստ նոր հաշուի		8500	

Բաղարիս

ՊԱՀԱՆՁԷ

1900 Սեպ.	18	Իմ չէքս թիւ 2		4607	50
—	30	Հաշուեկշիռ		35392	50
				40000	

Օրինակ Տետր-Արկեղ

4. Տետր Արկեղ

314. Տետր արկեղ, է տոմար մը ուր կ'արձանագրուին բոլոր ընդունած գումարները և բոլոր վճարած գումարները: Ընտանիքի մը հաշուակալութեան ստոյգ տետր մ'է, և ամէն ընտանիքի մէջ պէտք է գործածուի:

315. Զախակողմը երկու սիւն կայ, ամիսներուն անունները և թիւերը գրելու համար, յետոյ կայ աւելի լայն սիւն մը ուր կը գրուին յօդուածները, և ապա երկու կրկնակ սիւններ կան գրելու համար ֆրանգով և հարիւրեակով, կամ դահեկանով և անոր կոտորակով մուտքիւն (recettes) և ելքիւն (dépenses) գումարները:

Կրնանք նաև ձախակողմը սիւն մ'ալ աւելցրնել հոն նշանակելու համար Օրհաշուին երեսը ուր յօդուածները անցած են:

316. Ամէն երեկոյ պէտք է ձշդել իր արկղը, այսինքն գումարել մուտքը և ելքը, և ապահով ըլլալ թէ անոնց տարբերութիւնը, որ է փակուշը, հաւասար է արկեղ մէջ գտնուած գրամին գումարին:

317. Կրնայ ըլլալ որ այս յօդուածները և հաշիւները ստուգելէն յետոյ արկեղ մէջ մնացած գրամը նուազ ըլլայ քան ինչ որ պէտք էր: Օրինակի համար մեր վերի դրած արկեղ ցուցակին մէջ փակուամն է 7501,90 ֆրանգ: Արդ թէ արկեղ մէջ միայն գտնուի 7481,90 ֆրանգ, այսինքն 20 ֆրանգ պակաս, ըսել է թէ մոոցեր ենք ծախք մը գրելու, կամ աւելի դրամ վճարած ենք, և կամ դրամ կորսնցուցած ենք: Ուրեմն պէտք է ելքին մէջ 20 ֆրանգ դնել գրելով՝ արկեղ բացը:

318. Ընդհակառակն եթէ արկեղ մէջ գտնուէր փակուամն աւելի դրամ, օրինակի համար 7521,90, այսինքն 20 ֆրանգ աւելի, ըսել է թէ սխալ մը ըրած ենք հակառակէն: Այս գումարը մուտքին մէջ կ'անցընենք գրելով՝ արկեղ աւելորդը:

319. Ամէն պարագայի մէջ հաշուեկշիռ կ'ընենք փակելով արկեղ մէջ մնացած գրամով, ինչպէս վերի օրինակին մէջ, և յաջորդ ամսոյն հաշիւը կը բանանք նոյն այս պարտաւոր փակումով:

1900		Մուտք	ԵԼՔ
1	Սեպ. 1	Իմ հօրս տուածը	50000
1	” 4	Յանձնեցի Հէլպիկ և ընկ. սեղանաւորիս	40000
1	” ”	Վճարեցի 6 ամսա- կան վարձքը	400
1	” ”	Ծախք փոխադրու- թեան և շոգեկառքի	362 60
1	” ”	Գնեցի ձի մը և սայ- լակ մը	1550
1	” ”	Գնեցի գրասեղան և աթոռներ.	350
2	17	Վաճառեցի պա- տրաստ գրամով մէկ տակառ զինի	165
2	” ”	Ծախք չէք մը դրկե- լու	50
		Արկեղ բացը	20
		Փակումն հաշուի, արկեղ մէջ 30 Սեպ- տեմբեր	7481 90
		Հաշուեկշիռ	50165
			50165
	1900		
	Հոկ. 1	Արկեղ մէջ, 1 Հոկ- տեմբեր	7481 90

5. Տետր տոմսակներու

320. Զկայ վաճառական մը որ իր ամէն գործողութիւն- ները պատրաստ դրամով կատարէ: Իւրաքանչիւր ոք շատ անգամ իր հայթայթիչներուն հաշիւը կը կարգադրէ, և իրեն հաշիւներն ալ կը կարգադրուին իր յաճախորդներէն, հրա- մանագիրերով, չէքով և փոխանակագիրերով: Վաճառա-

կաններուն մէջ շարունակական փոխանակութիւն մ'է այս արժեքը շարունակաբար, զորս կ'առնեն կուտան իրենց պէտքերուն համեմատ, մինչև պայմանաժամերուն օրը:

321. Ուրեմն ամէն վաճառական պարտի ճշդիւ նշանակել իր վրայ եղած արժեքը իրենք շրջաբերութեան մէջն են, որպէս զի պայմանաժամուն անպատրաստ չգտնուի:

Օրինակ Տոմսակներու շարունակարի

ԳԱՆՁԵԼԻ ՏՈՄՍԱԿԻ

Կարգ թիւ	Թուականը մուտքի	Վաճառողը կամ Ստորգրողը	Յանձնողը	Վճարողը կամ Ընդունողը	Բնակու- թիւն	Պայմանա- ժամը	Գումարը
1	23 Սեպ.	Կիրակոս	Կիրակոս	Կիրակոս	Ստարգր	31 Հոկ. 900	425
2	—	Աւերսիս	Աւերսիս	Պողոս	Իգմիս	"	300
3	25 Սեպ.	Իմ չէքս	Էս	Յովհաննէս	Կ-Պոլիս	"	900
4	1 Հոկտ.	Պետրոս	Հենրիկ	Անդրէաս	Կ-Պոլիս	30 Նոյեմ	500
5	3 Հոկտ.	Կարապետ	Կարապետ	Օհան	Կ-Պոլիս	"	360

6. Տետր Միտերանցի

323. Կարգաւորութեան շատ կարևոր արձանագրութիւն մըն է Տետր միտերանցի: Վաճառականութեան տեսակին համեմատ տարբեր ձևեր կ'առնէ: Ինչպէս որ տետր արկեղ դրա-

ինչպէս նաև իր շահը կը պահանջէ պայմանեալ օրը գանձելու այն արժէթուղթերն որոնք իրեն ի շահ ստորագրուած են, կամ յիւր հրաման անցած են:

322. Այս կրկին զգուշական նպատակին համար վաճառականը կը բռնէ տետրակ մը կամ տունակներու: Նախնէ տետր մը:

ՎՃԱՐԵԼԻ ՏՈՄՍԱԿԻ

Վաճառու կամ Պանձուած	Գումարը թիւ	Թուականը եւրի	Ի Հրաման	Բնակու- թիւն	Պայմանա- ժամը	Վճարու- թիւն	Գիտողու- թիւն
Պանձուած	1	15 Սեպ.	Բասգալի	Մարոն	15 դեկ. 900	5390	Վճարեալ
Պանձուած	2	24 Սեպ.	Լուդուիկի	Պորտոյ	15 " "	3275	Վճարեալ
Հէլզ. և ընկ.	3	20 Հոկ.	Տիմոթէոսի	Բարիզ	31 " "	5500	
Հէլզ. և ընկ.	4	21 Նոյ.	Սիմոնի	Մարսիլիս	31 " "	120	
"							

մին եւքը և մուտքը կը ցուցնէ, նոյնպէս տետր միտերանցի՝ վաճառքներուն եւքը և մուտքը կը յայտնէ:

Չախակողմը Մուտքին մէջ կը գրուին գնուած և մտած վաճառքներուն մանրամասները. աջ կողմը եւքին մէջ կը նշանակուին վաճառուած վաճառքներուն եւքը:

ՄՈՒՏՔ ՎԱՃԱՌՔՆԵՐՈՒ

Թուական Մուտքի	Անուն	Քաղաք	Որակ	Քանակութիւն	Գիտողութիւնը
1900 Սեպտ. 12	Բասգալ	Մաքոն	Սովորկն զինի	8 տակառաչափ	
Սեպտ. 15	Աբրահամ	Մաքոն	Մաքոնի զինի	45 տակառ	
Սեպտ. 20	Մարկոս	Բարիզ	Մետոք 1879	20 տակառ	

Գ

1. Կրկնատումար

324. Պարզատումար հաշուակալութիւնը բաւական կ'ըլլայ, ինչպէս տեսանք, ո՛ր և է ժամանակ ցուցընել վաճառականի մը իր քրոնիսցներէն իշխարակալութիւն վիճակի իրեն հետ, և նոյնպէս իր անձնակալ վիճակի: Մակայն կրկնատումար հաշուակալութիւնը միայն կարող է յայտնել իրեն թէ՛ իր վաճառականութեան ամէն մէկ մասէն ի՞նչ կը շահի. և թէ՛ որո՞նք են իր շահերուն ստոյգ տիրութիւնը: Գարձեալ այս երկրորդ ոճը կ'ընծայէ ապահով և արագ միջոց մը ձեռքի: Գրոնքիւնները և գտնելու սպրոյտ սխալները:

Կրկնատումարին այս կրկին առաւելութիւնները անվիճելի գերազանցութիւն մը կուտան պարզատումարին վրայ:

325. Կրկնատումարը պարզատումարէն բոլորովին անջատ չէ, նոյն իսկ այս վերջինին տումարները և անոր ոճը կը գործածէ: Կրկնատումարին հիմնական տարբերութիւնը երկու կէտերու վրայ է:

326. — 1. Պարզատումարին մէջ Օրհաշուի իւրաքանչիւր յօդուածը մէկ միայն անուն կը կրէ, պարտապանին կամ պարտատիրոջը: Կրկնատումարին մէջ Օրհաշուի իւրաքանչիւր յօդուածը երկու անուն կը կրէ, թէ՛ պարտապանին և թէ՛ պարտատիրոջը: Օրհաշուին ո՛ր և է գրութիւնը

ԵԼՔ ՎԱՃԱՌՔՆԵՐՈՒ

Թուական Ելքի	Անուն	Քաղաք	Որակ	Քանակ	Գիտողութիւնը
1900 Հոկտ. 15	Գրիգոր	Իզմիր	Սովորկն զինի	4 տակառաչափ	
Նոյեմբ. 21	Կարապետ	Լսկիլէհէր	Մաքոն սովոր.	25 տակառ	
— 27	Յովսէփ	Պրուսա	—	1 տակառ	
Սեպտ. 29	Պօղոս	Լարնէ	Մետոք 1879	1 տակառ	
Հոկտ. 11	Աբամ	Պուլիս	—	1 —	
— 18	Տիրան	Քասրէթոյ	—	10 —	
Նոյեմբ. 25	Ստեփան	Մեծ-կղզի	—	1 —	

միշտ առ նուազն կը ցուցընէ հաշիւ մը պարտապան և հաշիւ մը պարտատեր:

Ուրեմն Օրհաշուին յօդուածները Մայր-Տետրին մէջ փոխադրելու ատեն պէտք է յօդուածներէն իւրաքանչիւրը պարտապանին՝ Պարտի հաշուին և պարտատիրոջ՝ Պահանջի հաշուին մէջ անցընել: Աւսկից կը հետևի որ պարտուց ամբողջութիւնը հաւասար պիտի ըլլայ անպատճառ Պահանջներուն ամբողջութեան գումարին. որովհետեւ երկու գումարներն ալ մի և նոյն թուանշաններով ձևացած են:

Այս կերպով կուենանք հաշուեկիւր մը, որ կը ցուցընէ հաշիւներուն ճշդութիւնը, և թէ՛ սխալմունք մը եղած չէ, թէ՛ յօդուածներէն ոչ մին դուրս ձգուած է, կամ կրկին գրուած չէ, և այլն:

327. — 2. Պարզատումարին մէջ Մայր-Տետրին հաշիւները կը վերաբերին միայն վաճառականին թղթակիցներուն, իրեն յաճախորդներուն և հայթայթողներուն: Կրկնատումարին Մայր-Տետրին մէջ կը մտնէ ոչ միայն իր անձին մէկ հաշիւը, այլ բազմաթիւ հաշիւներ, որ ամէնքն ալ զինքը կը ներկայացընեն և որոնք կը կոչուին ընդհանուր հաշիւք (comptes généraux), իսկ իր թղթակիցներունը՝ կոչուի անձնակալ հաշիւք կամ անհատակալ հաշիւք:

Հոս բացատրենք այս ընդհանուր հաշիւները, անոնց կիրառութիւնը և օգտակարութիւնը:

2. Ընդհանուր հաշիւք

328. Գլխաւոր ընդհանուր հաշիւները հետեւեալներն են.

- | | |
|------------------------|------------------------|
| 1. Ընդհանուր վաճառք. | Marchandises générales |
| 2. Գանձելի տոմսակք. | Effets à recevoir |
| 3. Վճարելի տոմսակք. | Effets à payer |
| 4. Արկղ. | Caisse |
| 5. Ընդհանուր ծախք. | Frais généraux |
| 6. Վաստակք և կորուստք. | Profits et Pertes |
| 7. Գրամագլուխ. | Capital |

329. Ընդհանուր վաճառքներու հաշիւը պարտաւսակ է վաճառականին զնած վաճառքներուն, և պահանջող է անոնցմէ վաճառածիւն:

Վէրը տեսանք որ տունակներու տետրը կը պարունակէ միանգամայն թէ՛ գանձելի և թէ՛ վճարելի տոմսակները: Սակայն երկու գատ ընդհանուր հաշիւ կը կազմեն:

330. Գանձելի տունակներուն հաշիւը պարտաւսակ է այն ամէն տոմսակներուն որոնք ստորագրուած են ի շահ վաճառականին, և պահանջող է նոյն տոմսերուն երբ անոնք կը գանձուի կամ ուրիշի կը փոխանցուի:

331. Վճարելի տունակներուն հաշիւը պահանջող է այն արժէթուղթերուն որոնք վաճառականէն ստորագրուած են, և պարտաւսակ է նոյն արժէթուղթերուն երբ գանոնք վաճառականը կը վճարէ:

332. Արկղի հաշիւը կ'ամփոփուի արկղ տետրիւ մէջ: Պարտաւսակ է առ հասարակ այն գումարներուն գորս վաճառականը կ'ընկողնի, և պահանջող է այն գումարներուն գորս կը ծախսէ:

333. Ընդհանուր ծախքերու հաշիւը պարտաւսակ է տանը բոլոր ծախքերուն, ինչպէս են՝ վարձք, կահ կարասիք, տանը և ընտանեաց ծախքերը, պաշտօնէից ամսականները, փոխադրութեան ծախք, ապահովագրութիւնք, միջնորդութեան ծախք և այլն. սակայն ասոնց մէջ չեն մտնել զնած վաճառքներուն վճարումն: Պահանջող է բոլոր գանձուած ծախքերուն կամ որոնք ո՛ր և է կերպով՝ կը մտնեն:

334. Շատ անգամ դարձեալ ընդհանուր ծախքերու հաշիւը ուրիշ մասերու կը բաժնուի, և վաճառականական հաստա-

տութիւններէն շատերը յետագայ ընդհանուր ծախքերու հաշիւները կը բանան:

- | | |
|---------------------|--------------------------|
| 8. Վարձք (loyer) | 11. Ամսականներ. |
| 9. Ապահովագրութիւնք | 12. Պատահականք |
| 10. Տան ծախքեր | 13. Վտելիք և լուցանելիք. |

335. Վաստակ և կորուստի հաշիւը պարտական է ո՛ր և է կորուստին և պահանջող՝ ո՛ր և է վաստակին: Հետեւապէս եթէ բոլոր հաշիւները հաշուեկշիռ ընելէն յետոյ, այս հաշուին փակումն է պարտատեր (créditeur), կը ներկայացնէ վաճառականին մաքուր շահածը (benefice). և եթէ պարտաւսակ (débitteur) է, կը ներկայացնէ մաքուր կորուստը (perte):

336. Գրամագլխոյ հաշիւը մասնաւորապէս կը ներկայացնէ վաճառականը: Կը ցուցնէ անոր ունեցածը, անոր հարստութիւնը: Վաճառականական տան մը բացուելուն, այս հաշիւը պահանջող է ո՛ր և է տեսակ արժեքաւոր իրերուն որոնք մասնակից են վաճառականական գործառնութիւններուն, ինչպէս՝ դրամ, վաճառք, անշարժք ստացուածք, պահանջք, հատույթ և այլն: Ամէն անգամ որ գոյքերու ցուցակը կը շինուի, դրամագլուխը պարտաւսակ կամ պահանջող է վաստակ և կորուստի հաշուին փակման, ըստ այնմ որ այս վերջինը պահանջող է կամ պարտաւսակ: Այս յօդուածէն դուրս, որով հաշուեփակումն կ'ըլլայ, դրամագլխոյ հաշիւը այն ատեն միայն պահանջող է երբ դրամոյ նոր բաժին մը կ'աւելնայ, և պարտական է երբ դրամագլխոյ վրայէն առաջուց գործօն մաս մը կը վերցնենք:

337. Ինչպէս կը տեսնուի՝ ընդհանուր հաշիւներու թիւը սահմանափակ չէ: Խրաքանչիւր վաճառական կրնայ այնքան հաշիւներ բանալ գորս կարևոր կը դատէ իր հաշիւներուն պայժառութեան, սակայն վաճառականական ընդարձակ տունը կրնան ընել այս բանս, վասն զի իրենց ընդհանուր ծախքերը շատ են, անոնց մանրամասնութիւնը կ'ուզեն գիտնալ կամ անհատական այնքան բազմաթիւ ծախքեր ունին որոնց ամսական հաշուեկշիռը կ'ուզեն ընել, որով պէտքը կ'զգան բազմացնել իրենց ընդհանուր հաշիւները: Յիշեալ հետեւալները, որոնք աւելի գործածականք են:

- Հաշիւ Յաճախորդներու.
- Հաշիւ Հայթայթողներու.
- Հաշիւ Սեղանաւորներու.
- Հաշիւ Աճիոյի.

որոնք նախընթացներուն նման կը գործեն:

2. Օրինաշիւ (կրկնատամար)

338. Ինչպէս վերը ըսինք, օրհաշուին իւրաքանչիւր 50-դուածը պարտի յիշել պարտասպակ մը և պանանչոյ մը. սակայն կը վերցընենք պարտի բառը, և պարզապէս կ'ըսենք.

- Արկղ առ Գրամագլուխ.
- Ընդհանուր վաճառք առ Հայթայթող.
- Զանազանք առ Արկղ.
- Յաճախորդք առ ընդհանուր վաճարս.
- Հայթայթողք առ Զանազանս.
- Արկղ առ վաճառս.
- Գանձելի տոմսակք առ Յաճախորդս.
- Արկղ առ Յաճախորդս.
- Հայթայթողք առ Գանձելի տոմսակս.
- Յաճախորդք առ Աճիոյ.
- Հայթայթողք առ վաստակ և կորուստ.
- Վաստակք և կորուստ առ Յաճախորդս.
- Հայթայթողք առ վճարելի տոմսակս, ևայլն ևայլն:

339. Զանազանք բառը չի ձևացընէր ընդհանուր հաշիւ մը, նշանակէ թէ այլևայլ ընդհանուր հաշիւներ պիտի նշանակուին. կրնայ ՊԱՐՏԱՊԱՆՔ ԸԼԼԱԼ, ինչպէս 3 յօդուածին դէպքին մէջ. կամ ՊԱՀԱՆՋՈՂՔ, ինչպէս 5 յօդուածին մէջ (տես յետագայ օրինակը):

340. Հայրայրոյ և Յաճախորդ բառերը անշուշտ կը ձևացընեն երկու ընդհանուր հաշիւներ. սակայն ասկէ զատ կը ցուցընեն թէ առանձին հաշիւ մը բացուած է իւրաքանչիւր հայթայթողին և իւրաքանչիւր յաճախորդին:

Օրինակ Օրհաշուի (կրկնատամար)

Յօդ. 1	1 Սկստեմբեր 1900		
1-6	ԱՐԿՂ ԱՌ ԳՐԱՄԱԳԼՈՒՅ		
	Հօրս տուած դրամը, իմ վաճառականական հաստատութեան համար . . .	50000	50000
	Հ. Ո՞վ կ'ընդունի այս 50000 ֆրանգը.		
	Պ. ԱՐԿՂԸ. ուրեմն իր հաշիւը պարտասպան պիտի ըլլայ (տես Արկղ հաշիւը):		
	Հ. Ո՞վ կը հայթայթէ այս գումարը.		
	Պ. Այս գրամոյ գումարը կը ձևացընէ նախնական գրամագլուխը. Գրամագլուխ հաշիւը կը հայթայթէ, ուրեմն ինքն է պանանչոյ (տես գրամագլուխ հաշիւը):		
Յօդ. 2	2 Սկս.		
2-11	ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՃԱՌՔ ԱՌ ՀԱՅԹԱԿՈՂՍ		
	Հետևեալ կերպով. ԱՌ ՏԻՐԱՆ, վաճառ. Ա-ՊՈՒՍՈՅ.		
	Իր հաշուեցուցակը ամսոյս 1ին, վճարելի չէքով մը, զեղջ 3%	4750	
	ԱՌ ՋԻՎԱՆ, վաճառ. ՊՐՈՍՍԱՅԻ.		
	Իր հաշուեցուցակը ամսոյս 1ին, վճարելի տեսօրին չէքով մը Պրոսսայի վրայ .	450	5200
	Փոխադրելի		55200

	փոխադրեալ	55200	
	<p>Հ. Ո՞վ կ'ընդունի զանազան տուներէ զրկուած ապրանքները, զորս Հայթայթոզը կը կոչենք:</p> <p>Պ. Վաճառք հաշիւը. սուրենն հաշիւ պարտապահ:</p> <p>Հ. Ո՞վ կը հայթայթէ այս վաճառքները:</p> <p>Պ. Մեծարանակ վաճառողները, կամ Հայրայրոյիները. հաշիւ պահանջող (տես ընդհանուր հաշիւը հայրայրոյր և անհատականը հաշիւը Տիրան, Տիմոթէոս, Լուկուիկ, Ճիվան):</p>		
30դ. 3	4 Սեպ.		
6	ՁԱՆԱԶԱՆԻ ԱՌ ԱՐԿՂ.		
5	ՀԵԼՊԻՅ ԵՒ ԸՆԿ. սեղանաւոր քաղաքիս:		
	Իմ աւանդ տուածս ընթացիկ հաշուով	40000	
15	ՎԱՐՁԲ.		
	Վճարեցի կանխիկ 6 ամսուան վարձքը իմ մթերանոցիս	400	
2	ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԽԲ.		
	Ծախք փոխադրութեան և շոգեկառքի Տիրան . . .	362	60
16	Կահր.		
	Գնեցի ձի մը և սայլ մը 1550		
	Գնեցի գրասեղան և ամթոռներ	350	
		1900	
		42662	60
	<p>Հ. Ո՞վ կ'ընդունի 42662,60, զոր Արկղ պահանջին մէջ արձանագրուած կը տեսնենք:</p> <p>Պ. Բազմաթիւ հաշիւներ.</p> <p>1⁰ Հէլպիկ սեղանաւորն. որուն հաշիւ մը կը բանանք ընդհանուր հաշիւներուն մէջ:</p>		
	փոխադրելի	97862	60

	փոխադրեալ	97862	60
	<p>2⁰ Մթերանոցին վարձքը կանխիկ վճարելով 400 ֆրանց, կը բանանք հաշիւ մը՝ վարձք:</p> <p>3⁰ Փոխադրութեան և շոգեկառքի ծախքը վաճառքի հաշուին մէջ կ'անցնի:</p> <p>4⁰ Ձին, սայլը, և մթերանոցին առարկաները կ'անցնին կարասեաց հաշուին մէջ (տես հաշիւ Հէլպիկ, վարձք, ընդհանուր վաճառք և կահը):</p>		
30դ. 4	7 Սեպ.		
7-2	ՅԱՏԱԽՈՐԴԻ ԱՌ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՏԱՌՍ.		
10	ԼԷՈՂՍ. Իզմիտցի		
	Իմ հաշուեցուցակս այս օրուան	1350	
12	ԿԱՐԱՊԵՏ, նպարավաճառ յԷսկիշէհը		
	Իմ հաշուեցուցակս այս օրուան	360	1710
	<p>Զանազան Յաճախորդներու վաճառուեցան վաճառք: Այս յաճախորդը պարտապահ են (տես ընդհանուր հաշիւը Յաճախորդը և անհատական հաշիւը՝ Լէոնս, Կարապետ):</p>		
7-2	15 Սեպ.		
	ՅԱՏԱԽՈՐԴԻ ԱՌ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՏԱՌՍ.		
13	ՅՈՎՀԱՆՆԵՍ, Ի Կ-ՊՈՒԼԻՍ.		
	Իմ հաշուեցուցակս այս օրուան	1200	1200
	Ինչպէս ըսինք 4 յօդուածին համար:		
	փոխադրելի	100772	60

	փոխադրեալ	100772	60
30դ. 5	15 Սեպ.		
11	ՀԱՅԹԱՅԹՈՂՔ ԱՌ ԶԱՆԱԶԱՆՍ. ԲԱՍԿԱԼ, Ի Մարոն. Իմ դերհաշի վճարածս .	5500	
4	ԱՌ ՎԱՐՇԵԼԻ ՏՕՄՍԱԿ Իր փոխանակագիրը, 15 դեկտեմբ. 1900	5390	
9	ԱՌ ԱՃԻՈՅ Զեղչ 2 0/0 5500 ֆրանգի վրայ, շնորհեալ զեղչ . . .	110	
18		5500	
	Հ. Ո՞վ կ'ընդունի փոխանակա- ղերը. Պ. Բասգալ, Հաշի Հայթայ- թողք և հաշի Բասգալ, Երկուքն ալ պարտարան: Հ. Ո՞վ կը հայթայթէ: Պ. Վճարեցի տոմսակերտ հա- շիւք. պանակեղ պիտի ըլլայ: Աճիոյի հաշիւն ալ պանակեղ պիտի ըլլայ, զեղչէն ունեցած վաստակին համար: 15 Սեպ.		
	ԴԱՆԶԵԼԻ ՏՈՄՍԱԿ ԱՌ ՅԱՆԱԹՈՂՔՍ ԱՌ ԼԷՈՆՍ, Իգմիտ. Իր տեսորին չէքը Քրէտի Լիոնէի վրայ	436	50
	Հ. Ո՞վ կ'ընդունի չէքը. Պ. Գանձեւի տոմսակը. պար- տարան հաշիւ. Հ. Ո՞վ կը հայթայթէ. Պ. Լէոնս. Յաճախորդներու հաշուին մէջ մտած. ուրեմն Յա- ճախորդք և Լէոնս պանակեղը են. փոխադրեալ	436	50
		106709	10

	փոխադրեալ	106709	10
30դ. 6	16 Սեպ.		
2-11	ԸՆԳՀԱՆՈՒՐ ՎԱՃԱՌԲ ԱՌ ՀԱՅԹԱՅԹՈՂՔ		
3	ԱՌ ՅԱՌՎԲ, վաճառական Ի Լիլ Իր հաշուեցուցակը 10000 քիլ. գտած շարքար. 100 քի- լոն 85 ֆրանգի	8500	8500
	Նման 2 յողուածին		
30դ. 7	17 Սեպ.		
6-2	ԱՐԿՂ ԱՌ ԸՆԳՀԱՆՈՒՐ ՎԱՃԱՌՍ վաճառեցի կանխիկ վճար- մամբ տակառ մը սև զինի	165	165
	Հ. Այս հաշուին մէջ ո՞վ կ'ըն- դունի դրամը: Պ. Արկղը. ուրեմն պարտարան է: Ընդհանուր վաճառքը հայթայ- թած ըլլով այս դրամը, ինքը պիտի ըլլայ պանակեղ: 17 Սեպ.		
	ԸՆԳՀԱՆՈՒՐ ԾԱՆՔ ԱՌ ԱՐԿՂ ձիվանին զրկածին ճամ- բուն ծախքը	36	80
	18 Սեպ.		
	ԸՆԳՀԱՆՈՒՐ ՎԱՃԱՌԲ ԱՌ ՀԱՅԹԱՅԹՈՂՔ առ Բասրայ, վաճառական Ի Մարոն Իր հաշուեցուցակը 20 տա- կառ ճերմակ զինի	6400	6400
	Զեղչ 2 0/0		
	փոխադրելի	121810	90

փոխադրեալ	121810	90
18 Սեպ.		
ՀԱՅԹԱՅԹՈՂԷ ԱՌ ԶԱՆԱԶԱՆԱ, ԱՌ ՍԵՂԱՆԱՌԲՍ.		
ՏԻՐԱՆ, Ա-ՊՈԼՍՈՅ առ Հերդիկ և ընկ. Սեղա-նաւոր		
Իմ չէքս թիւ 2.	4607	50
ԱՌ ԱՃՈՅ		
Զեղչ 3 %	142	50
		4750
նոյն նոյն		
ՀԱՅԹԱՅԹՈՂԷ ԱՌ ԳԱՆԶԵԼԻ ՏՈՄՍԱԿՍ.		
ՃԻՎԱՆ, Ի ՊՐՈՍԱ		
Իմ չէքս Գրէտի Լէնէի վրայ	436	50
Նոյնն առ Աճիոյ		
Զեղչ 3 % , 450 Փրանգի վրայ	13	50
		450
30 Սեպ.		
ԶԱՆԱԶԱՆԷ ԱՌ ՅԱՏԱՌՈՐԻՍ.		
ԱՌ ԿԱՐԱՊԵՏ , ԵՏՎԻԿԵՏԻՐ ԱՐԿՂ,		
Իր զրկած դրամը, հաշիւը փակելու	352	80
ԱՃՈՅ		
Զեղչ 2 % , 360 Փր. վրայ	7	20
		360
փոխադրելի	127370	90

փոխադրեալ	127370	90
30 Սեպ.		
ԳԱՆԶԵԼԻ ՏՈՄՍԱԿԷ ԱՌ ՅԱՏԱՌՈՐԻՍ.		
ԱՌ ՅՈՎՀԱՆՆԵՍ, Ի Կ-ՊՈԼԻՍ Իր տոմսակը յիմ հրաման, 31 հոկտեմբերի	1200	1200
30 նոյն		
ԶԱՆԱԶԱՆԷ ԱՌ ԱՐԿՂ.		
ԱՄՍԱՎՃԱՐԷ		
Իմ պաշտօնեայներու վճարած	1790	
ՏԱՆ ԽԱՌԲԵՐ		
Անձնական ծախքեր	1361	95
ՊԱՏԱՀԱԿԱՆ ԽԱՌԲ		
Մանր ծախք		50
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽԱՌԲ		
Սեպտեմբերի կազին ծախքը	276	70
		3429
Համագումար	132000	05

ՕՐԻՆԱԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՇԻՒՆՆԵՐՈՒ

ՊԱՐՏԻ

ԴՐԱՄԱ ԳՆՈՒԽ

ՊԱՀԱՆՁԷ

1900	Սեպ.	30	ԱՌ ԵՒՅ ՀԱՇՈՒՆԿՇՈՒՆ			74414	23	
							<u>74414</u>	<u>23</u>

1900	Սեպ.	1	ԱՐԿԳԷՆ	1	50000	50000		
—	—	30	ՎՊՍՏՄԱԿ և ԿՈՐՈՒՍՄԷՆ			50000		
—	—	30				24414	23	
							<u>74414</u>	<u>23</u>
Հոկտ.	1		ՄՏԻՅ ՀԱՇՈՒՆԿՇՈՒՆ			74414	23	

ՊԱՐՏԻ

ԸՆԴՀԱՆՈՒՐ

ՎԱՀԱՆՁԷ

ՊԱՀԱՆՁԷ

1900	Սեպ.	2	ԱՌ ՀԱՅԹԱՅԹՈՂՍ	1	5200			
—	—	16	ԱՌ ՀԱՅԹԱՅԹՈՂՍ	5	8500			
—	—	18	ԱՌ ՀԱՅԹԱՅԹՈՂՍ	5	6400			
							<u>20100</u>	
—	—	30	ԱՌ ՎՊՍՏՄԱԿ և ԿՈՐՈՒՍՄ			20100		
							<u>28383</u>	<u>98</u>
Հոկտ.	1		ԱՌ ՄՏԻՅ ՀԱՇՈՒՆԿՇՈՒՆ		45408		95	
							<u>48483</u>	<u>98</u>

1900	Սեպ.	7	ՅԱՏԱԽՈՐԳՆԵՐԷ	3	1710			
—	—	15	— — — — —	3	1200			
—	—	17	ԱՐԿԳԷՆ	5	165		3075	
							<u>3075</u>	
—	—	30	ԵՒՅ ՀԱՇՈՒՆԿՇՈՒՆ ՎՊՍՏՄԱՅ ԴԹԵՐԱՆՈՅԻՆ ԴԷՂ			45408	98	
							<u>48483</u>	<u>98</u>

ՊԱՐՏԻ

ԱՄՍԱ

ՎՃԱՌՔ

ՊԱՀԱՆՁԷ

1900	Սեպ.	30	ԱՌ ԱՐԿԳ	14	1790			
							<u>1790</u>	
							<u>1790</u>	

1900	Սեպ.	30	ՎՊՍՏՄԱԿ և ԿՈՐՈՒՍՄԷՆ			1790		
							<u>1790</u>	

ՊԱՐՏԻ

1900						
Սեպ.	4	առ Արկղ.	2	40000		
					40000	
					40000	
Հոկտ.	1	ս.Ռ ՄՏԻՑ ՀԱՇՈՒԵԿՇՈՒՄ		35392	50	

ՍԵՂԱՆՈՐԻՔ

ՊԱՀԱՆՁԷ

1900						
Սեպ.	18	Հայթայթողներէն.	15	4607	50	
						4607 50
						4607 50
	30	ԵԼԻՑ ՀԱՇՈՒԵԿՇՈՒՄ				35392 50
						40000

ՊԱՐՏԻ

1900						
Սեպ.	1	առ Գրամագլուխն.	1	50000		
—	16	առ Բնդհ. վաճառս	5	165		
—	30	առ Զանազանս.	12	352	80	
						50517 80
						50517 80
Հոկտ.	1	ս.Ռ ՄՏԻՑ ՀԱՇՈՒԵԿՇՈՒՄ		4389	25	

ԴՐԱՄԱՐԿՂ

ՊԱՀԱՆՁԷ

1900						
Սեպ.	4	Զանազաններէ	2	42662	60	
—	17	Բնդհանուր ծախքերէ	6	36	80	
—	30	Զանազաններէ	13	3429	15	
						46128 55
						4389 25
	30	ԵԼԻՑ ՀԱՇՈՒԵԿՇՈՒՄ				50517 80

ՊԱՐՏԻ

1900						
Սեպ.	7	առ Բնդհանուր վաճառս	3	1710		
—	15	առ — — — — —	3	1200		
						2910
						2910
Հոկտ.	1	ս.Ռ ՄՏԻՑ ՀԱՇՈՒԵԿՇՈՒՄ		913	50	

ՅԱՃԱՆՈՐԻՔ

ՊԱՀԱՆՁԷ

1900						
Սեպ.	15	Գանձելի տոմսակէս	2	436	50	
—	30	Արկղէն	12	360		
—	30	Գանձելի տոմսակէ		1200		
						1996 50
						913 50
	30	ԵԼԻՑ ՀԱՇՈՒԵԿՇՈՒՄ				2910

ՊԱՐՏԻ

1900						
Սեպ.	30	ս.Ռ ԵԼԻՑ ՀԱՇՈՒԵԿՇՈՒՄ				5390
						5390

ՎՃԱՐԵԼԻՑ

ՊԱՀԱՆՁԷ

1900						
Սեպ.	15	Հայթայթողներէն	4	5390		
						5390
						5390
Հոկտ.	1	ՄՏԻՑ ՀԱՇՈՒԵԿՇՈՒՄ				5390

ՊԱՐՏԻ		ԳԱՆՁԵԼԻ		ՏՈՄՍԱԿ		ՊԱՀԱՆՁԻ	
1900 Սեպ.	15	առ Յաճախորդս	2	436	50		
—	30	— —	9	1200			
						1636	50
						1636	50
Հոկտ.	1	առ ՄՏԻՑ ՀԱՇՈՒՆԿՇՈՒՄ				1200	

ՊԱՐՏԻ		ԳԱՆՁԵԼԻ		ՏՈՄՍԱԿ		ՊԱՀԱՆՁԻ	
1900 Սեպ.	18	Հայթայթողներէն	9	436	50		
—	30	ԵՒՅ ՀԱՇՈՒՆԿՇՈՒՄ				436	50
						436	50
						1200	
						1636	50

ՊԱՐՏԻ		ԶԱՅԹՈՂՔ		ՊԱՀԱՆՁԻ		
1900 Սեպ.	15	առ Զանազանս	4	5500		
—	18	— —	6	4750		
—	18	— —	9	450		
						10700
						10700
						9400
—	30	առ ԵՒՅ ՀԱՇՈՒՆԿՇՈՒՄ				20100

ՊԱՐՏԻ		ԶԱՅԹՈՂՔ		ՊԱՀԱՆՁԻ		
1900 Սեպ.	2	Ընդհանուր ապրանքէն	1	5200		
—	16	— —	5	8500		
—	18	— —	6	6400		
						20100
						20100
Հոկտ.	10	ՄՏԻՑ ՀԱՇՈՒՆԿՇՈՒՄ				9400

ՊԱՐՏԻ		ՊԱՏԱՀԱՎԱԾՈՒՄ		ՊԱՀԱՆՁԻ		
1900 Սեպ.	30	առ Արկղ.	6		50	

ՊԱՐՏԻ		ՊԱՏԱՀԱՎԱԾՈՒՄ		ՊԱՀԱՆՁԻ		
1900 Սեպ.	30	վատակ և կորուստէն				50
						50

ՊԱՐՏԻ		ԸՆԴՀԱՆՈՒՄ		ՊԱՀԱՆՁԻ		
1900 Սեպ.	17	առ Արկղ.	1	362	60	
—	30	առ —	8	36	80	
		առ —	13	276	70	
						676
						676

ՊԱՐՏԻ		ԸՆԴՀԱՆՈՒՄ		ՊԱՀԱՆՁԻ		
1900 Սեպ.	30	վատակ և կորուստէն				676
						10
						676
						10

ՊԱՐՏԻ

ԳԱՆՁԵԼԻ ՏՈՄՍԱԿ

1900							
Սեպ.	15	առ Յանախորդս	2	436	50		
—	30	— — — — —	9	1200			
						1636	50
						1636	50
Հոկտ.	1	սօ ՄՏԻՑ ՀԱՇՈՒԵԿՇԻՈՒՆ . . .				1200	

ՊԱՐՏԻ

ՀԱՅ ԹԱՅԹՈՂՔ

1900							
Սեպ.	15	առ Զանազանս.	4	5500			
—	18	— — — — —	6	4750			
—	18	— — — — —	9	450			
						10700	
						10700	
—	30	սօ ԵԼԻՑ ՀԱՇՈՒԵԿՇԻՈՒՆ . . .				9400	
						20100	

ՊԱՐՏԻ

ՊԱՏԱՀԱԿԱՆ ԵՄԻՔ

1900							
Սեպ.	30	առ Արկղ.	6		50		
							50
							50

ՊԱՐՏԻ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՄԻՔ

1900							
Սեպ.	17	առ Արկղ.	1	362	60		
—	30	առ —	8	36	80		
		առ —	13	276	70		
						676	10
						676	10

ՊԱՀԱՆՁԻ

1900							
Սեպ.	18	Հայթայթողներէն.	9	436	50	436	50
						436	50
—	30	ԵԼԻՑ ՀԱՇՈՒԵԿՇԻՈՒՆ				1200	
						1636	50

ՊԱՀԱՆՁԻ

1900							
Սեպ.	2	Ընդհանուր ապրանքէն	1	5200			
—	16	— — — — —	5	8500			
—	18	— — — — —	6	6400			
						20100	
						20100	
Հոկտ.	10	ՄՏԻՑ ՀԱՇՈՒԵԿՇԻՈՒՆ				9400	

ՊԱՀԱՆՁԻ

1900							
Սեպ.	30	վաստակ և կորուստէն					50
							50

ՊԱՀԱՆՁԻ

1900							
Սեպ.	30	վաստակ և կորուստէն				676	10
						676	10

ՊԱՐՏԻ				ՎԱՐՁԱԿԱՆՈՒԹԻՒՆ				ՊԱՀԱՆՁԷ		
1900 Սեպ.	4	առ Արկղ.	2	400		400	1900 Սեպ.	30	վաստակ և կորուստէն .	400
						400				400

ՊԱՐՏԻ				ՊԻՏՈՅՔԱՍԵՆԵԿԻ				ՊԱՀԱՆՁԷ		
1900 Սեպ.	4	առ Արկղ.	2	1900		1900	1900 Սեպ.	30	ԵՎՅ ՀԱՇՈՒՆԿՇՈՒՆ .	1900
						1900				1900
Հոկտ.	1	առ ՄՏԻՅ ՀԱՇՈՒՆԿՇՈՒՆ .				1900				

ՊԱՐՏԻ				ՎԱՍՏԱԿԻ ԵՒ ՊՐՈՒՍՏԻ				ՊԱՀԱՆՁԷ			
1900 Սեպ.	30	առ Զանազանս.		4228		4228	1900 Սեպ.	30	Ընդհանուր վաճառքէ . .	28383	98
		առ Դրամագլուխ		24414		24414		„	Աճիրոյէն	258	80
						28642				28642	78

ՊԱՐՏԻ				ԱՃԻՐՈՅ				ՊԱՀԱՆՁԷ				
1900 Սեպ.	30	առ Յաճախորդս	7	20		266	1900 Սեպ.	15	Հայթայթողներէ	4	110	
—	„	առ վաստակ և կորուստ .	258	80		266	—	18	— —	20	142	50
						266	—	„	— —		13	50
						266					266	

ՊԱՐՏԻ				ՏԱՆՊԱՌԻԲԵՐ				ՊԱՀԱՆՁԷ			
1900 Սեպ.	30	առ Արկղ.	13	1361	95	1361	1900 Սեպ.	30	վաստակ և կորուստէն . .	1361	95
						1361				1361	95

4. Աղիւսակ (Répertoire)

341. — Վաճառականներուն կամ հաշուակալներուն համար անկարելի է իւրաքանչիւր հաշուին երեսը միտքը պահել: Ուստի դիւրութեան համար աղիւսակներ (répertoires) կը շինուին այբուբենի կարգաւ, որոնց մէջ կը նշանակուին իւրաքանչիւր ընդհանուր հաշուի, իւրաքանչիւր հայթայթողի կամ իւրաքանչիւր յաճախորդի անունը, յատուկ սեան մէջ նշանակելով Մայր-տետրին այն երեսը ուր տարուած է հաշիւը: Այս աղիւսակներուն մէջ Հայթայթողներուն և Յաճախորդներուն անունները նշանակուած են իրենց անուանց այբուբենի կարգաւ կամ իրենց բնական տեղերուն անուանց այբուբենի կարգաւ:

Օրինակ Աղիւսակի

ՀԱՅՑԱՅԹՈՂՔ		ՅԱՆԱՍՈՐԻՔ	
Լուղուիկի ի Պորտոյ	2	Բասգալ ի Մաքոն	16
Ճիվանի ի Պրուսա	2	Լէոնս յիզմիս	10
Սիմոնի ի Մարսիլիա	4	Յակովբ ի Լիւ	11
Տիմոթէոսի ի Բարիզ	1	Յովհաննէս ի Պոլիս	11
Տիրոն, յԱ-Պոլիս	1	Կարապետ յէսկիշէհի	10

5. Տեսք Արկեղ

342. — Կրկնատոմարին մէջ արկեղ տետրը տարբեր ձև մը չունի ինչ որ ըսինք վերը (314): Այսու հանդերձ ընդհանրապէս հետեւեալ ձևը կը գործածուի:
 343. — Մուտքը (Recettes) կը գրուի ձախ կողմը, Ելքը (Dépenses) աջակողմը:
 344. — Մուտքին առաւելութիւնը Ելքին վրայ՝ կը կրէնք Դրամ արկեղ մէջ (Encaisse):

ՄՈՒՏՔ

Ուրիշ օրինակ

Սեպ.	1900			
1	1900	Հօրմէս ընդունածս	50000	
17	—	վաճառեցի կանխիկ դրամով	165	
22	—	Ընդունեցայ Կարապետէն դրամ, հաշիւը փակելու համար	352,80	
			517	80
			50517	80
			50517	80

տետր արկեղ

ԵԼՔ

Սեպ.	1900			
4	1900	Յանձնեցի Հէլպիկի	400	40000
"	"	վճարեցի 6 ամսուան վարձքը	362	60
"	"	Փոխադրութեան ծախք, Տիրոն	1000	
"	"	Ձի մը գնելուս	550	
"	"	Սայլ մը գնելուս	350	
"	"	Գրասեղան և աթոռներ		
18	"	Փոխադրութեան ծախք ձիվանին զրկածին	36	80
"	"		1790	
30	"	Պաշտօնէից ամսական վարձքը	1361	95
"	"	Իմ տանս անձնական ծախքը		50
"	"	Մանր ծախք	276	70
"	"	վճարեցի Սեպտեմբերի կազը		
			6128,55	
			46128,55	
			4389,25	
			50517,80	

ՏԵՏՐ ԳՆՄԱՆ ԵՆՏՐ ՎԱՃԱՌՄԱՆ

345. — Վաճառականներէն ոմանք այս երկու տետրները կը բռնեն: Պարզատոմարի Չեռասնէտրին կամ Օրնաշոշիւն ներքին:

Տ Ե Տ Ր Գ Ն Մ Ա Ն

2 Սեպտեմբեր				
11	ՏԻՐԱՆ, վաճառական յԱ-Պրլիս Իր դրկածը 41 տակառ սեղանի զինի, տակառը 116 ֆրանգի . . .	4756		
	Հանելով ճամբան եղած վնասը . . .	6		
	Վճարելի չէքով մը, զեղչ 3 0/0 . . .		4750	
2 Սեպտ.				
1	Ընդունեցայ ճիւլանեկ, վաճառա- կան ի Պրուսա. Ինն հարիւրալիտր քացախ, հա- րիւրալիտրն 50 ֆրանգի	450		
	Վճարելի տեսօրին չէքով մը Պրու- սայի վրայ.		450	

6. Հաշուեկշիռ Ստուգութեան (Ուսական)

(Balance de vérification)

346. Վերը ըսինք թէ կրկնատոմար հաշուակալութիւնը ո՛ր և է ժամանակ վաճառականին գրութիւնները քննելու դիւրութիւն կ'ընծայէ: Ստուգելի հաշուեկշիռն ընդհանրապէս ամիսը անգամ մը կամ եռամսեայ կ'ըլլայ:

347. — ՍՏՈՒԻԵԼԻ ՀԱՇՈՒԵԿՅԵՐՈՒՆ կը ցուցընէ թէ արդեօք ամէն գրութիւնը անցած են ընդհանուր հաշիւներուն մէջ և թէ անցուցած գումարներն ճիշդ են:

Ահաւաստիկ ինչպէս պէտք է ընել: Թերթ մը թղթի վրայ, 4 սիւներու բաժնուած, (տես յետագայ օրինակը) կը գրուի:

Առաջին սեան մէջ, իւրաքանչիւր ընդհանուր հաշուի ամսուան մը մէջ ունեցած պարտքերուն գումարը:

Երկրորդին մէջ, նոյն հաշիւներուն պահանջքներուն գումարը:

Տ Ե Տ Ր Վ Ա Ճ Ա Ռ Մ Ա Ն

7 Սեպտեմբեր				
13	ԼԵՈՆՍ, յիզմիտ. 10 տակառ սեղանի սև զինի, 135 ֆրանգի (Տիրան), վճարելի ամսոյս վերջը առանց զեղչի			1350
7 Սեպտ.				
3	ԿԱՐԱՊԵՏ, նպարավաճառ յԵՍԿԻ- չէհի. 6 հարիւրալիտր քացախ Պրուսա- յի, 50 ֆրանգի (ճիւլան), վճարելի 30 ամսոյս, առանց զեղչի			300

Երրորդին մէջ, այս հաշիւներուն իւրաքանչիւրին պարտքին առաւելութիւնը պահանջքին վրայ. (Փակումն պարտական):
Չորրորդին մէջ, այս հաշիւներուն իւրաքանչիւրին պահանջին առաւելութիւնը պարտքին վրայ. (Փակումն պարտատէր):

Որպէս զի հաշուեկշիռն ճիշդ ըլլայ պէտք է որ առաջին սեան (պարտք) գումարը հաւասար ըլլայ երկրորդ սեան գումարին (պահանջք): Հետեւապէս երրորդ սեան (Փակումն պարտական) գումարը պարտի հաւասար ըլլալ չորրորդ սեան գումարին (Փակումն պարտատէր):

Օրինակ Ստուգումներն Հաշուեկշռի
Հ Ա Շ Ո Ւ Ի Ե Կ Շ Ի Ռ Ս Ե Պ Տ Ե Մ Ե Բ Ե Ի 1900

Կրամագույն	—	50000	—	50000	—	50000
Ընդհ. վաճառք	20100	3075	17025	—	—	—
Վճարվածք	1790	—	1790	—	—	—
Սեղանաւորք	40000	4607	35392	50	50	—
Արկղ	50517	46128	4389	25	—	—
Ֆանակտորք	2910	1996	913	50	50	—
Վճարելի տոմսակք	—	5390	—	—	5390	—
Գանձելի տոմսակք	1636	436	1200	—	9400	—
Հայթայթողք	10700	20100	—	—	—	—
Պատահական ծախք	—	50	—	—	50	—
Ընդհ. ծախք	676	—	676	10	—	—
Կահք կարտաք	1900	—	1900	—	—	—
Վարձք	400	—	400	—	—	—
Աճիոյ	7	—	—	—	—	—
Տան ծախք	1361	266	—	—	258	80
	132000	132000	1361	95	—	80
	132000	05	65048	80	—	80
	—	05	65048	80	—	65048

Ասկէ զատ, առաջին սիւնը (Պարտք) և երկրորդ սիւնը (Պահանջք) թէ մին և թէ միւսը կը ցուցնեն գումար մը որ Օրհնաշուին ամսոյն գումարին հաւասար կ'ըլլայ: Կը գտնենք պարտքը 132000,05 ֆրանգ, որ հաւասար է պահանջքին, և նաև հաւասար Օրհնաշուին գումարին: Ուրեմն ապահով ենք թէ հաշիւ մը զանց ըրած չենք և ոչ կրկին գրած: 348. ԸՆԴՀԱՆՍՈՒՐ ՀԱՇՈՒԵԿՇՐՈՒ. — Ընդհ. հաշուեկշիռը նոյն ոճով կը կատարուի ինչ որ ըսինք Ստուգումներն հաշուեկշիռին համար. այս տարբերութեամբ որ սա բազում աւելցանք կը պարունակէ փոխանակ մէկ ամիսի և կը ծառայէ գոյքերու ցուցակը շինելու, որով իւրաքանչիւր հաշուին վիճակը կը ճշգրտենք:

Ենթադրենք թէ տարւոյն վերջը հասած ենք. մէկ ամիսը պիտի համարինք իբր տարեկան հաշիւ, այսինքն մեր հաշիւները պիտի գոցենք, և ընդհանուր հաշուեկշիռ մը պիտի ընենք մեր գոյքերու ցուցակը պատրաստելու համար: 349. ԳՈՒՅԱԿ ԿՈՅՔԵՐՈՒ (inventaire). — Մեր մթերաւ նոցին մէջ գտնուած բոլոր վաճառքները համընդէն յետոյ, զտանք որ մեզի կը մնայ, 30 Սեպտեմբեր 1900, վաճառք 45408,98 ֆրանգի:

Այս գումարը ընդհ. վաճառքին պահանջին մէջ կը տանինք. որով համագումար պահանջք կ'ունենանք 48483,98 և պարտքին մէջ՝ 20100 ֆրանգ. պահանջին առաւելութիւնն է 28383,98 ֆրանգ: Այս խառն վաստակ է:

Այս գումարը 28383,98 ֆրանգ, կը տանինք վաստակ և կորուստին պահանջին հաշուին: Մաքուր վաստակը գտնելու համար պարտինք ծախքերուն ամբողջ հաշիւները փակել վաստակ և կորուստին պարտքին մէջ անցընելով. ուրեմն պէտք է ծախքերուն հաշիւը գտնել:

1. Ամսավճարք 1790
 2. Պատահական ծախք 0,50
 3. Ընդհ. ծախք 676,10
 4. Վարձք 400
 5. Տանը ծախքեր 1361,95
- 4228,55

Ատոր հակառակ հաշիւ մը ունինք Աճիոյ պարտատէր 258,80 ֆրանգի, զոր կը փակենք պարտական ընելով զայն վաստակ և կորուստի պահանջմամբ: Գումարելով վաստակ և կորուստին պահանջը, կ'ունենանք 28642,78 ֆրանգ գումար մը, ուսկից կը հանենք պարտքին գումարը 4228,55 ֆրանգ: Տարբերութիւնն՝ 24414,23 ֆրանգ կը ներկայացնէ մաքուր վաստակը:

Վաստակ և կորուստին հաշիւը փակելու և դրամագլխոյն տալու համար 24414,23 ֆրանգ վաստակը, պարտինք հետևեալ կերպով գրել.

Վաստակ և կորուստ առ Դրամագլուխ
Մարտը վաստակին համար, 30 Սեպտ. 1900. . 24414,23 ֆր.

350. ՀԱՅՈՒՆԵՐԻ (Bilan). — Վերջապէս 30 Սեպտեմբերի ընդհանուր հաշիւները փակելու համար, գրութիւնները Մայր-տետրին մէջ կ'անցընենք. Հաշուեկշիռ Ելից առ Զանազանս և Զանազանք առ Ելից Հաշուեկշիռն:

Հաշուեփակերը որոշակի ցուցընելու համար կարմիր թանաքով կը գրենք:

Նոյն ոճով կ'անցընենք Յաճախորդներուն և Հայթայթողներուն հաշիւները Մայր-տետրին մէջ, որոնց հաշիւները նոյն կերպով կը փակենք:

Ընդհանուր հաշիւներու, Հայթայթողներու և Յաճախորդներու հաշիւը վերստին բանալու համար, նոյն գրութիւնները պիտի գործածենք, միայն թէ նոր հաշիւ բանալու համար հաշուեփակ ընելու ատեն Ելից Հաշուեկշիռն պահանջներուն հաշիւները, Մտից Հաշուեկշիռն պարտքին պիտի անցնին: Անոնք որ Ելից Հաշուեկշիռն պարտքերն էին, Մտից Հաշուեկշիռն պահանջը պիտի ըլլան:

7. Յուցակ Գոյքերու

(Inventaire)

351. — Ինչուան հիմայ վաճառականական տան մը բոլոր գործողութիւններն աչքէ անցուցինք: Կը մնայ մեզի օրինակ մը տալ գոյքերու ցուցակին, և օրինակ մը հաշուեկշիռի (Bilan) որ անոր վիճակը կը ցուցընէ և գոյքերու ցուցակին համապատուութիւն մ'է:

Յուցակ Գոյքերու 1900

ՄԵՐԵԱՆՈՑԻՆ ՄԷՋ ԳՏՆՈՒԱԾ ՎԱՃԱՌՔ. 30 ՆՈՅ ՄԵՐ

4	Տակառ սեղանի Գինի ՏԻՐԱՆ . . .	116		464	
20	” ” ” ՏԻՄՈԹԵՈՍ եղբարք . . .	135		2700	
	20 պարապ տակառ . . .	2	50	50	
22	Հարիւրալիտը սովորական շաքարօղի ԼՈՒՒ եղբարք . . .	1	65	3630	
	4 տակառ . . .	10		40	
		50		50	
1	Հարիւրալիտը քացախ ՃԻՎԱՆ . . .	85		7225	
8500	Շաքար, ՅԱՎՈՎԲ . . .				
2584	Սապոն Մարտիլիոյ ՍԻՄՈՆ, 16 սնտուկ . . .	57		1472	88
		510		2040	
4	Տակառաչափ սև գինի, ԲԱՍՊԱՍ . . .	175		717	50
410	Արմանեաք նոյն . . .	123	75	371	25
3	Տակառ Մաքոն ԲԱՍՊԱՍ . . .	90		1710	
19	Տակառ Մաքոնի գինի ՊՕՂՈՍ . . .	156		1248	
8	Տակառ Մետոք 1879 ԼԱՄՊԷՐ . . .	1	70	510	
300	Արմանեաք ԼԱՄՊԷՐ . . .	1	65	4125	
2500	Օղի ազնիւ ԼԱՄՊԷՐ . . .	1	76	1760	
10	Տակառ հին Մետոք ԼԱՄՊԷՐ . . .	60		300	
5	Հարիւրալիտը վէրմութ ԿԱՐԱՊԵՏ . . .	75		123	75
165	Լիտը վէրմութ (ազնիւ) ԿԱՐԱՊԵՏ . . .	250		225	
90	Լիտը 1 տակառ Մատերա ԿԱՐԱՊԵՏ . . .	164		656	
4	Հարիւրալիտը օղի ազնիւ ՅՈՎՍԷՓ . . .	2	25	333	
148	Լիտը Ռոմ Մարթենիք ԶԱՐԵՀ . . .	75		217	50
290	Լիտը վէրմութ ԿԱՐԱՊԵՏ . . .	65		10150	
1600	Լիտը ԱՔՔՆԷ 90° ՌՈՊԷՐ . . .	1	86	93	
50	Լիտը Ռոմ ԼՈՒԳՎԻԿ ԵՂԻՐԱՐԲ . . .	520		2030	
4	Տակառաչափ սև Գինի ԱՆԴՐԵԱՍ . . .	1	30	780	
6	Տակառ սեղանի Գինի ԱՆԴՐԵԱՍ . . .	4		80	
20	Լիտը Մալակա ԱՆԴՐԵԱՍ . . .	1	60	3440	
2150	Լիտը 3 մեծ տակառ շաքարօղի . . .	110		3080	
28	Տակառ Գինի ՏԻՐԱՆ . . .	2	50	70	
	28 տակառ . . .	1	50	36	
	24 տակառ . . .	1	30	3120	
24	Տակառ գինի . . .	62		1183	60
1909	Սնտուկ սապոն . . .	3	50	437	50
125	Շիշ Շամբանեայ . . .			45408	98
	Վաճառք մթերանոցին մէջ 30 նոյեմբեր				

8. Հ Ա Շ Ո Ւ Ե Գ Ի Բ

Վաճառականին ունեցածներուն եւ պարտքերուն

ՈՒՆԵՑԱԾՆԵՐԸ		ՏԱԼԻՔԸ		
Ընդհ. վաճառք	45408	98	Գրամագլուխ	50000
Սեղանաւորք	35392	50	Վճարելի տոմսակք	5390
Արկղ	4389	25	Հայթայթողք	9400
Յանախորդք	913	50		
Գանձելի տոմսակք	1200			64790
Կահ կարասիք	1900		Վատակ	24414
				<u>23</u>
	<u>89204</u>	<u>23</u>		<u>89204</u>
				<u>23</u>

Պ ա տ ա ս լ ս ա ն ի ք

ԿՐԹՈՒԹԻՒՆ Ա.

1. 5	6. 7	11. $1\frac{3}{4}$
2. 2	7. 4	12. 6
3. 2	8. $3\frac{1}{4}$	13. $\frac{9}{8}$
4. 3	9. $1\frac{1}{5}$	14. $1\frac{21}{25}$
5. 5	10. $3\frac{1}{5}$	15. $1\frac{2}{3}$

ԿՐԹՈՒԹԻՒՆ Բ.

1. 48	6. 364	11. 728	16. 20	21. 32	26. 17,4
2. 30	7. 190	12. 35,75	17. 42	22. 12	27. 20,326
3. 50	8. 6,825	13. 0,0116	18. 81	23. 160	28. 49,9
4. 154	9. 11,6	14. 50	19. 56	24. 144	29. 17,392
5. 25	10. 98	15. $\frac{15}{32}$	20. 68	25. 95	30. 6

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ Գ.

1. 415 մկր	22. 5488 ֆրգ.
2. 390 մդոն	23. $15\frac{3}{7}$ օր
3. 1120	24. 164498,40 ՀԼ.
4. 124	25. 8,14 ժամ.
5. 95	26. 492,75 ֆրգ.
6. 44	27. 17 Յունուար
7. 111 օր	28. 429,24
8. 80 օր	29. 12 օր
9. 1380 մեղր	30. $12\frac{1}{3}$ օր
10. 139,50	31. 1649,33 ֆեբրին
11. 91,5	32. 16783,20 ֆրգ.
12. 790,5	33. 56 գործաւորք
13. 720 լիար	34. 9 մարդ աւելցընել.
14. 1200 շեշ	35. 20 օր
15. 11375 ֆրգ.	36. 60 օրուան. $\frac{2}{3}$ սոճելի.
16. 11 ժամ, 26 վրկ. 24 բոպէ	37. 3 ամիս. $\frac{3}{4}$ սոճելի.
17. 62,34 ֆրգ.	38. 2,46 ֆր. օրը.
18. 10դճկ. 4 վր.	39. 92 մեղր
19. 132	40. 21 օր
20. 48,50 մեղր	41. 30 շրջան
21. 44,047 մեղր	42. 1728 շրջան

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ Դ.

1. 2884,70 ֆր.	8. 54 գործաւորք.
2. 3544,32 ֆր.	9. 48,40
3. 895,40 ֆր.	10. 2578,125
4. 6 գործաւորք	11. $213\frac{1}{3}$ ֆրգ.
5. 194,0625 մեղր	12. $46\frac{2}{3}$ օր
6. 25 օր	13. 700 մարդ
7. 870,912 ֆրգ.	14. 135 Հգ.

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ Ե.

- | | |
|----------------|---|
| 1. 6941,16 ֆր. | 10. 3138,57 |
| 2. 5952 | 11. 3038,64 |
| 3. 45382,92 | 12. 112499,14 |
| 4. 126,90 | 13. 7458,44 |
| 5. 0,939 | 14. 5662,50 |
| 6. 1168,68 | 15. 285 ֆր. աւելի շահ պիտի ունենայ տունը
գնելով: |
| 7. 87,408 | |
| 8. 2041,866 | 16. 191,78 ֆրգ. |
| 9. 5904,57 | 17. 1343,625 ֆրգ. |
| | 18. 140,62 |
| | 19. 19,622 ֆր. |

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ Զ.

- | | |
|---------------------------|---|
| 1. 2800 ֆր. | 11. 9444,44 |
| 2. 640 ֆր. | 12. 16200 |
| 3. 60000 | 13. 6 0/0 |
| 4. 88501 | 14. 5,20 0/0 |
| 5. 24300 | 15. 8 տարի և 8 ամիս |
| 6. 1025,88 $\frac{4}{17}$ | 16. 4 1/2 0/0 |
| 7. 4213 1/3 | 17. 29250 ֆր. 30750 ֆր. |
| 8. 4,73 0/0 | 18. 150000 ֆրգ. |
| 9. 3 0/0 | 19. Երկրորդը առաջինին 1.012 0/0 աւելի կը
բերէ: |
| 10. 2 տարի 284 օր | 20. 2 1/2 տարի |

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ Է.

- | | |
|-------------------|---|
| 1. 6806,83... ֆր. | 12. 65569,25 ֆր. |
| 2. 33455,64 | 13. 2 տարի |
| 3. 2957,38... | 14. 12391,60 ֆր. |
| 4. 21509,94 | 15. 7 տարի |
| 5. 10669,11 | 16. Առջինը 18 տարու 1 ամսուան և 24 օրուան
մանչը 27 ,, 6 ամսու. |
| 6. 8410,20 | |
| 7. 405,62... | 17. 5 0/0 |
| 8. 84739398,43... | 18. 6 0/0 |
| 9. 10751,33... | 19. 4 0/0 |
| 10. 6000 ֆր. | 20. 6 1/2 0/0 |
| 11. 27415 ֆր. | |

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ Ը.

- | | |
|-------------|----------------------------------|
| 1. 873,36 | 11. 6715,20 |
| 2. 972 | 12. 3448,94 |
| 3. 1120 | 13. 5,40 0/0 |
| 4. 85,44 | 14. 9,31 0/0 |
| 5. 92,01 | 15. 185 օր |
| 6. 2775,83 | 16. 6 0/0 |
| 7. 13406,12 | 17. 6 1/2 0/0 |
| 8. 15850,39 | 18. 4 0/0 |
| 9. 3976 | 19. 6720 ֆրգ. պայմանաժամ 132 օր. |
| 10. 1200 | 20. 96 օր |

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ Թ.

- | | |
|---------------------------------------|--------------------------|
| 1. 28 հոկտեմբեր 2095,61 ֆրանգ. | 12. 14188,17 ֆրգ. |
| 2. 45 օրէն 100 ֆր. շահ | 13. 148 օր |
| 3. 1613,27 ֆրգ. | 14. 909,11 ֆրգ. |
| 4. 6888 ֆր. | 15. 85 ֆրգ. |
| 5. 122,33 ֆր. | 16. 3,40 0/0 |
| 6. 23,10 ֆր. | 17. 279,30 ֆրգ. գուտ շահ |
| 7. 22,44 մեդր | 18. 16450 ֆրգ. |
| 8. 2 տարի, 4 ամիս, 19 օր | 19. 71,2 հզգրամ. |
| 9. 37,332 ֆր. և 9,29 0/0 | 20. 0,35 ֆրգ. |
| 10. Ա. 4,05 0/0 կորուստ. Բ. 2,94 ֆրգ. | 21. 141 հարիւրաւիտոր |
| 11. 2084,67 ֆրգ. | 22. 52 հզգրամ. |

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ Ժ.

- | |
|---|
| 1. 56 . 145,9 . 190,4, |
| 2. 386,97 . 797,40 . 15,63, |
| 3. 8,12 և 20, |
| 4. 253,20 . 422 . 590,80, |
| 5. 465 . 1278,75 . 1511,25 . 2092,50, |
| 6. 480 . 900, |
| 7. Ա. 474 . Բ. 387,10 . Գ. 316 . Դ. 268,60 . Ե. 126,40, |
| 8. Ա. 8990 . Բ. 19198 . Գ. 28159 . Դ. 78590 . Ե. 33553, |

- 9. Ա. 1940 . Բ. 13017,40 . Գ. 3045,80,
- 10. Բ. 3436 . Ա. 2920,60.
- 11. Ա. 25 . Բ. 45.
- 12. Ա. 500 . Բ. 1000 . Գ. 2000.
- 13. Ա. 48000 . Բ. 80000 . Գ. 120000.
- 14. Ա. 2910,40 . Բ. 10272 . Գ. 6848.
- 15. Ա. 4340 . Բ. 4690 . Գ. 5040 . Գ. 5390 . Ե. 5740.
- 16. Ա. 3500 . Բ. 2875 . Գ. 1812,50 . Գ. 562,50.
- 17. Ա. 20203,06 . Բ. 31372,23 . Գ. 26214,71.
- 18. Առաջնայն 2800 . Բ.ին 2000.
- 19. Ա. 23 օր . Բ. 16 օր . Գ. 9 օր.
- 20. Առաջինին շահը 547,50 . Բ.ին 226,98 . Գ.ին դրամագլուխը 6420
- 21. Ա. 200 . Բ. 600 . Գ. 1200
- 22. Ա. 2656,80 . Բ. 1512 . Գ. 1350.
- 23. 1 տարի և 3 ամիս.
- 24. Այրել մէկին.
- 25. 9600 ֆրգ.

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ ԺԱ.

- 1. 31,50 ֆրգ.
- 2. 16,80 ֆր.
- 3. 2,85 ֆր.
- 4. 118,848 ֆր. : 1,45 ֆր.
- 5. 0,528 ֆր.
- 6. 1 : 4:
- 7. 0.75 ֆր.
- 8. 300 Հգգ. 2,35 ֆրգի. և 50 Հգգ. 1.65 ֆրգի.
- 9. 180 Հլ. 26 ֆրանգէն և 60 Հլ. 18 ֆրանգէն.
- 10. $34 \frac{1}{3}$ Լիտր առաջին տեսակէն և $68 \frac{2}{3}$ երկրորդէն.
- 11. Ա. 245 . Բ. 70 . Գ. 52,50 . Գ. 192,50:
- 12. 0,882.
- 13. 0,856.
- 14. 12,29 ֆրգ.
- 15. 1484 անագ. 5320 պղինձ, 84 զէնկ. 42 կապար.
- 16. 4 մաս արծաթէն, և 3 մաս ոսկիէն.
- 17. 5 մաս առաջինէն և 3 մաս երկրորդէն.
- 18. $13 \frac{1}{3}$ մէկ տեսակէն և $16 \frac{2}{3}$ միւսէն.
- 19. 16 Հրերդրմ. զուտ ոսկի, 6,4 Հրգր. երկրորդէն, 6,4 Հրգր. երրորդէն.
- 20. 0,894 յարգ : 770 ֆրգ. իսկական արժէքը.

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ ԺԲ.

- | | |
|-------|----------------------|
| 1. 22 | 6. 16 անդամ |
| 2. 40 | 7. 21 անդամ |
| 3. 81 | 8. 5,85 առաջին անդամ |
| 4. 4 | 9. 1776 |
| 5. 7 | 10. 2110 |
| | 11. 313,6 մեղր. |

ԿՐԹՈՒԹԻՒՆ ԺԳ.

- | | | | | |
|------------|-----------|-----------|-----------|------------|
| 1. 0,90309 | . 1,07918 | . 0,69897 | . 1,25527 | . 1,70757 |
| 2. 1,55630 | . 1,92942 | . 1,83885 | . 2,00000 | . 1,97313 |
| 3. 2,19312 | . 2,57749 | . 2,83948 | . 2,30103 | . 2,99344 |
| 4. 3,04571 | . 3,38021 | . 3,52284 | . 2,88649 | . 3,75770 |
| 5. 3,77612 | . 3,80754 | . 3,88643 | . 2,69897 | . 3,90358. |

ԿՐԹՈՒԹԻՒՆ ԺԴ.

- | | | | | | |
|--------|-------|-------|---------|--------|---------|
| 1. 79 | . 249 | . 33 | 3. 1350 | . 1800 | . 1900 |
| 2. 384 | . 595 | . 129 | 4. 2430 | . 1969 | . 2578. |

ԿՐԹՈՒԹԻՒՆ ԺԵ.

- | | | | |
|------------|-----------|-------------|-----------|
| 1. 4,00281 | . 4,20876 | 8. 5,35036 | . 5,93637 |
| 2. 4,66537 | . 4,59975 | 9. 1,30903 | . 1,89487 |
| 3. 4,75568 | . 5,30141 | 10. 1,68984 | . 2,06763 |
| 4. 4,91235 | . 4,88899 | 11. 2,47261 | . 2,88341 |
| 5. 4,28726 | . 4,96022 | 12. 0,75427 | . 0,33193 |
| 6. 4,03048 | . 4,04575 | 13. 2,38029 | . 2,90344 |
| 7. 4,99999 | . 5,99999 | 14. 3,27387 | . 3,84884 |
| | | 15. 3,47372 | . 3,49798 |

ԿՐԹՈՒԹԻՒՆ ԺԶ.

- | | | | |
|------------|-----------|------------|-----------|
| 1. 1064,14 | . 793,47 | 3. 2598,50 | . 2531,25 |
| 2. 1721,87 | . 1782,18 | 4. 1008,99 | . 4769,60 |

ԿՐԹՈՒԹԻՒՆ ԺԷ.

1. 169	. 256	8. 52
2. 110592	. 15625	9. 65
3. 1889568	. 4913	10. 114
4. 4084101	. 117649.	11. 34
5. 304		12. 25
6. 916		13. 42,999
7. 76,131		14. 16.

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆՔ ԺԸ.

1. 755827195 (ճիշտ պատասխ. 755827200)	
2. 7324219...	4. 5
3. 3	5. 1412147342 գրեթե

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆՔ ԺԹ.

1. 33455,64 Ֆրգ.	4. 1151,259 Ֆրգ.
2. 21509,94	5. 6000 Ֆր.
3. 52030,69...	6. 4836,21 Ֆր.
	6. 2 տարիէն.

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆՔ Ի.

1. 13113,25 Ֆրգ.	5. 6381,17
2. 1850 Ֆր.	6. 3000
3. 877,32	7. 25 տարի
4. 40990,75	8. 4430,34.



ՅԱՆԿ ԳԼԽԱԿԱՐԳՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ԳԼ. Ա.	ԴԵՍՄ	1
	Գլխաւոր սզգերոշ դրամները, բաղդաւ տուած ֆրանկի հետ	2
ԳԼ. Բ.	Ա. ՅԱՐԱՐԵՐՈՒԹԻՒՆ	9
	Բ. ՀԱՄԵՄՏԱՌՈՒԹԻՒՆ. — ՍԱՀՄԱՆ.	11
	Յատկութիւն բանորդական համեմաւ տուրքան	12
	Ուղիղ և խոտոր համեմատութիւն	15
	Գ. ՊԱՐՁ ԵՐԻՑ ԿԱՆՈՆ	16
	Դ. ԲԱՂԱԳԵՍԱԼ ԵՐԻՑ ԿԱՆՈՆ	24
ԳԼ. Գ.	Ա. ՇԱՀՈՒ ԿԱՆՈՆ ՈՒ ՍԱՀՄԱՆՔ	29
	Բ. 1. ՊԱՐՁ ՇԱՀՈՒ ԿԱՆՈՆ	31
	2. Գիշտ շահոշ ակիւներով.	32
	3. Գիշտ շահոշ օրերով	33
	4. Ո՞ր բանորդական մասաւր	35
	5. Գիշտ դրամազիտը.	39
	6. Գիշտ ժամանակի	40
	7. Գիշտ սակի	41
	Դ. ԲԱՂԱԳԵՍԱԼ ՇԱՀՈՒ ԿԱՆՈՆ	45
ԳԼ. Դ.	Ա. ՉԵՂՉՄԱՆ ԿԱՆՈՆ	53
	Բ. ԿԱՆՈՆ ՄԻՋԻՆ ՊԱՅՄԱՆՍԱՄԻ	59
	Գ. ԱՅՍ ՉԱՓ ԱՐ ՀԱՐԵՐ	61
	1. Չիջոշնի հաշոշի	62
	2. Վաստակ և կորուստ առ հարիւր.	63
	3. Խաշն վաստակ. — Մարոշ վաստակ	67
ԳԼ. Ե.	Ա. ՀԱՄԵՄՏԱՌԱՆ ԲԱՇՈՒՄՆ	68
	Բ. ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԿԱՆՈՆ	68
	Գ. Սեւակութիւն ձր մուտքի համեմաւ տակաւ բաշխոշնի	71


ԳԼ. Զ.	Ա. ՄԻՋԻՆԲ	74
	Բ. ԽԱՌՆՈՒՐԻԻ ԿԱՆՈՆ	75
	Գ. ՅԱՐԱԿՅՈՒԹԻՒՆ	78
ԳԼ. Է.	Ա. ՅԱՌԱԶԱՏՈՒԹԻՒՆ. ԸՆԴՀ. ԳԵՏԵԼԻԲ	83
	Բ. ԹՈՒՍԲԱՆԱԿԱՆ ՅԱՌԱԶԱՏՈՒԹԻՒՆ.	84
	Գ. ԵՐԿՐԱԶՓԱԿԱՆ ՅԱՌԱԶԱՏՈՒԹԻՒՆ	88
	Դ. ԼՈԿԱՐԻՓ	90
	Ե. ՏՈՒՆԱԿ ՐԻԶԻ ԱՐ ՂԿԱՐԻՐԱՐ ԳՈՆԵՂ	94
	Զ. ԱՎՐՈՂՋԱԿԱՆ ՐԻԶԻ ԱՐ ՂԿԱՐԻՐԱՐ ԳՈՆԵՂ որ ցոցակներուն մէջ չպարտունակուի	95
	Է. ՏՈՒՆԱԿ ՂԿԱՐԻՐԱՐԻ ԱՐ ԽՈՒՆԱԿԱՆՈՒՄ դակներ կը գտնուի ցոցակներուն մէջ	96
	Ը. ԳՈՐԺԱԾՈՆՐԻԶԵՆ ՂԿԱՐԻՐԱՐԻ	99
	ԱՅԱՋԱՐԿՈՆՐԻԶԵՆ ԵՐԿՐԱՋԱՎԱԿԱՆ յԱՋ աճատուրեան վրայ	103
	Թ. ԲԱՊԱՊՐԵԱՂ ԴԱՆԵՐ	104
ԳԼ. Ը.	Ա. ՏԱՐԵՒՐՈՒԹԻՒՆ	108
	Բ. ԳԼԽԱՎՃԱՐՈՒՄ	117
	Գ. ԳՂԽԱՎՃԱՐՈՒՄԻ ՊԵՏՈՒՆԱԿԱՆ ՎԱՐՈՒՆ րուն	122

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ԳԼ. Թ.	ՀԱՄԱՌՈՏ ԵԼՄՏԱԿԱՆ ԽԱՆՈԹՈՒԹԻՒՆԻՑ	
Ա.	ԱՐԺԷՔԱՌՐ ԹՈՒՂԹԵՐ. — ՍԱՀՄԱՆ	127
Բ.	ԱՐԺԷՔԱՌՐ ՐՈՇՊԵՐ	
	1. ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՈՂՐՐ	130
	2. ԲԱԾՆԵՐՈՇՊՐՐ	132
	3. ՊԱՐՈՍԱՐՈՇՊ	134
	4. ԳՐԱԶԻ ՂՐՈՅԻ ԱՄԱԳՈՅԻՑ	135
	5. ՔՐԵՒԻ ՖՐԵՆԻԿ	136
	6. ԸՆԿԵՐՈՇՊԻԶԵՐ ՎՈՒՄԱԿ	138
	7. ԽՆԱՅՈՂՈՇՊԵՆԱՆ ԱՆՈՒՆԿ	139
	8. ԱՎԱՆՈՎԱԳՐՈՇՊԻԶԵՆ ԿՐԵՆԻՔԻ ՂԵՐՏ	139
	9. ԿԵՆԱԿ ԱՎԱՆՈՎԱԳՐՈՇՊԻԶԵՆ	141
Գ.	ԱՌԵՒՏԲԱԿԱՆ ԹՈՒՂԹԵՐ	
	1. ՀԱՂՆԵԿՈՇՊԱԿ	144
	2. ՀՐԱՆԱՆԱԳԻՐ	146

3.	ՓՈՒՍԱՆԱԿԳԻՐ	148
4.	ԶԷՔ	150
5.	ԿԱՐԵՆՐ ԿՂՈՒՂՈՇՊԻԶԵՆԵՐ	151
6.	ՍՆԱՆԿՈՇՊԻԶԵՆ	152

ԳԼ. Ժ.	Ա. ՎԱՃԱՌԱԿԱՆ ԱԿԱՆ ԽԱՆՈԹՈՒԹԻՒՆԻՑ ԵՒ ՏՈՄԱՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ	
	1. ՎԱՃԱՌԱԿԱՆ ԵՒ ԱՆՈՆԵԿ ԱՆԱԿՆԵՐՐ	154
	2. ՎԱՃԱՌԱԿԱՆ ԱՆԱԿԱՆ ԱՆԱԿՆԵՐ	155
	3. ՏՈՒՆԱԿԱՆ ՎՈՒՄԱԿԱՆ	157
	ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ ՊԱՐԳԱՄՈՒ մարի և ԿՐԿՆԱՄՈՒՄԱՐԻ ՎՐԱՅ	158
	Բ. ՊԱՐՋԱՏՈՄԱՐ	159
	1. ԶԵՆԱՆՈՒՄ	164
	2. ՕՐԽԱՂԻԶ	169
	3. ՄԱՅՐ-ՏԵՐ ԿՄՐ ԸՆԵՐԱԿԻԿ ԽԱՂԻԶ	174
	4. ՏԵՐ ԱՐԿԵՂ	175
	5. ՏԵՐ ԱՆԱԿՆԵՐՈՇՊ	176
	6. ՏԵՐ ԱՐԿԵՂԱՆՈՇՊ	178
Գ.	ԿՐԿԱՏՈՄԱՐ	180
	1. ԸՆԿԱՆՈՇՊ ԽԱՂԻԶ	182
	2. ՕՐԽԱՂԻԶ	190
	3. ԸՆԿԱՆՈՇՊ ԽԱՂԻԶՆԵՐ	198
	4. ԱՂԻԶԱԿ	199
	5. ՏԵՐ ԱՐԿԵՂ	200
	6. ՀԱՂՆԵԿՂԻԶ ՍՈՒՄԱԿԱՆ	204
	7. ՅՈՇՊԱԿ ԳՈՂՐԵՐՈՇՊ	206
	8. ՀԱՂՆԵԿԻՐ	206



1-50

907

2401

ՀՀ Ազգային գրադարան



NL0243948

